

American
Church
Stories

12


ԳԵՐՐԳ-ՄԵՍՐՈՊ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

(Քննական ծանօթութիւններով)


Ա. ՀԱՏՈՒ



“ՓԱՐՈՍ,, ՀՐԱՏԱՐԱԿՎԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹԻՒՆ

Ա. ՊՈԼԻՍ

1913



Արմասի Թագեպանելք

ՆՈՒԵ

ԱՇԱԿԵՐՏԱԿԱՆ ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹԵԱՆ

ԱՐՄԱՆ ՊՊՐԵՎԱՆՔԻՆ

ԱՆՈՐ ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐՈՒՆ

ՄԱՂԱՔԻԱ. ԱՐՔԵՊ. ՕՐՄԱՆԵԱՆԻ

ԵԿ

ՔՆԵԱԿԱՆ ԱՌՈՂՋ ՈՒՍՈՒՅՈՒՄԻ ՄԵԾ ՈԳԻՒՆ՝

ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊ. ԴՈՒՐԵԱՆԻ

ՀԵՂԻՆԱԿԵՆ

ՆԱՄԱԿ ԴՈՒՐԵԱՆ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍԻՆ

31 Օգոստոս 1913
Պէտքանիքների

Ազնիւ Սիրելի

«Ճայ Եկեղեցիի պատմութեան»դ առաջին բանի մը
թերերը՝ զոր ինձի դրկած էիր՝ աչք անցընելով շա՛ս
զոհ մնացի ձեւնարկեդ:

Աժամանուրիսնդ կարեւոր է եւ կոկիկ՝ իր տեսակին
մէջ :

Կարեւոր, վասնզի՝ ինչ որ ալ ըսեն ոմանք մեր Եկե-
ղեցիին վերաբերմանք իրենց ազատ միտերովը՝ անիկա
երկար դարերով մեր պատմական գոյութեան ժինիչ տա-
րերէն մին՝ ու մեր ջախջախուած ազգային կեսներին
թեւարկող պահպանութիւնն եղած է միւս: Անոր կատա-
րած դերը ի նպաստ մեր հոգեւոր զարգացումին՝ մեր նա-
հատակութիւններուն ու մեր տնիմային տոկունութեանը՝
դաւանութեան մը չափ ամուր է ո՞ եւ է զիտակցութեան
համար՝ որ օսարացած չէ հայ զգացումնեն:

Մեր Եկեղեցիի պատմութիւնն արդարեւ՝ իր ծագու-
մեն մինչեւ մեր օրեր՝ հզօր արտայայտութիւնը եղած է
վշրատեալ բայց ոչ մահապարտեալ» մեր ազգին: Եւ
սխալ մին է կարծել՝ թէ երիտոննեական կրօնիք Երկինքի
երազներով շա՛ս զբաղեցուցած ըլլալով այս փոքրիկ ու
միամիտ հօսք՝ երկրաւոր իրականութենք խուսելու Եւ
գործոն կեանքի մը պայմաններէն նրաժարելու չափ տկա-
րացուցած ըլլայ զայն: Ոչ մէկ ժողովուրդի վրայ նըւ-
մարտուած փորձ մը չկայ՝ որով կարելի ըլլայ հաստա-
տել թէ կրօնիք մը ազգեցութիւնը վտանգած ըլլայ ցեղի
մը տիրական յատկութիւնը:

ՏՊԱՐԱՆ ԵՒ ԿԱԶՄԱՏՈՒՆ
Օ. ԱՐՁՈՒՄՄԱՆ
№ 163



11-141329/

Ծանծաղ մտածուրեան արդիւմբ է նաև քսել՝ թէ Հայերու դարձն ի քրիստոնեուրիւն քաղաքական անկումի նախերգանքն եղաւ մեր երկրին համար. — Ո՞չ. այն ժողովուրդը՝ որ սույզ հոտառուրիւնն ունենալով բիւզանդական յետին միտերուն՝ իր եկեղեցական անկախուրիւնն նոչակեց արքաբար, ուրիշ ինչո՞վ կրնար ապահովոյն դիրք մը սեղծել այն հոդին վրայ՝ որ ուսնակոյն մը դարձած էր օսար ասպատակուրիւններու : Ասկեց զատ՝ ո՞ր զօրագունդը մեր մէջ, ո՞ր բնակչուրիւնը մեր աշխարհին՝ մեկդի նետած է իր զենքերը, քշնամիին երկնցնելու համար իր պարանոցը՝ յանուն Քրիստոնեուրեան :

Հայրենիի գաղափարին՝ հերանոս դարերէ ժառանգուած այդ սրբուրեան՝ նուիրուող ազգ մը, ինչպէս է Հայր, միք աւելի՝ անզօր պիտի զտնէր ինքզինքը, երբ նոր սրբուրիւն մ'ալ՝ իր հաւատքին պաշտպան կանցնելու պարտականուրիւնը՝ կուզար ծանրանալ իր ուսերուն վրայ :

Եթէ Հայ եկեղեցիի պատմուրիւնը՝ իր ընդհանուր մատենուրեանը մէջ՝ ախտառոր երեւոյք մը եղած ըլլար մեր ազգային քաղաքական կեանիին համար՝ ես պիտի համարձակի քսել. պատուենք այդ էջերը, որոնցմէ մոխիրի կամ մամուռի հոս մը կուզայ, աւերածի կամ փտուրեան, ու բոյլ չսանի մանաւանդ որ նոր սերունդը գործ ունենայ այնպիսիներու յիշատակին հետ՝ որոնք անմօրէն հիւանդացուցեր են մեր հոգին: Բարեխախտաբար ասոր հակառակն է բոլորովին ինչ որ դուրս կուզայ մեր եկեղեցիի պատմուրենէն, որը իր լուրջ ազդեցուրիւնը պէտք է ներգործէ մեր մտին, մեր նկարագրին ու մեր հայեցի դասիքարակուրեան վրայ:

Ահա թէ ինչպէս կ'ըմբռնեմ դասազիրքիդ կարեւո-

րուրեան կողմբ մեր մատաղ ուսանողներուն վերաբերմամբ, որոնք ո՛րքան երկիւղած նոյնքան եւ իմաստուն ու անկաւեկանդ ներշնչումներ պիտի քաղեն անոր էջերէն:

Կ'ըսէի թէ կոկիկ է աշխատուրիւնդ. կ'ուզէի աւելցրնել՝ թէ հետաքրքրական ալ է, այն բննական ուղղութեամբը մանաւանդ՝ որուն համաձայն իրերը կը վերածուին իրենց արժեկին՝ հարցաւէր միտերու առջեւ: Այդպէս պէտք է հասկնալ եւ ուսուցանել պատմուրիւնը: Առասպելը՝ ո՛րքան ալ հանելի քուի տղայ հասակներու կամ «իրեւ զտղայ» խորհուղներու՝ յարդն է մեր կալին, զոր պէտք է սրբել՝ ցորենը շտեմարաննելու համար:

Ննորհաւորելով ուրեմն ազնիւ սիրելուրիւնդ, եւ մաղրելով ի սրտ յաջողուրիւն,

Մնամ աղօրաբար
ԵՂԻՇԵ ԱՐՔԵՊԻՍԿ. ԴՈՒՐԵԱՆ



Հայկական եկեղեցիի բարձրաբանդակ զարդերէն

ՆԱՄՈԿ ՄԵՍՐՈՊ Ծ. Վ. ՆԱՐՈՅԵԱՆԻՆ

Սիրելի Պ. Գեորգ

Մրտագին հանոյնով ժեղեկացայ Զեր 5 մայիս նամակէն
nr Հայ Եկեղեցւոյ Պատմութեանդ նոր հրատարակութիւնը
պիտի ձօնէք Ամեն. Տ. Եղիշէ Արքեպո. Դուռեամի, Դպրե-
վանի ճախլին բանասէնդ եւ բանասէր վանահօր:

Դրական այդ ձօնը գեղեցիազոյն նուերն է մեծանուն
Մրբազանին, որ զիտական - բնական ողին արծարծեց
Դպրեվանին մէջ եւ հիմը դրաւ առողջ ուսուցումի: Իր
աշակերտներն ո՞վ չէ զգացած անջնջելի հնայֆը զոր Մր-
բազանը կը դնէր իր մանաւանդ պատմական եւ հայագի-
տական դասախոսութեան մէջ: Բազմահմուտ, նրամին, վեր-
ուժող եւ խանդավառող ուսուցիչ, որ զիտէր ողելոյնէլ
պատմական ներշնչող ժխտաբերը եւ զանրոշել ու զնա-
հատել այն գրական գոհարները, զոր հայ ստեղծագործ
համարը արտադրած էն մեր հոգուոյն եւ լուսաւոր զի-
ծեր բոլոս են հու:

Դուռեամի վեհաշոր անձը, բիւրեղ սիրը եւ հզօր
միսքը խորապէս ազրած են մեր հոգուոյն եւ լուսաւոր զի-
ծեր բոլոս են հու:

Իսկ Զեր նոր երկասիրութիւնը, սիրելի Գեորգ, շատ
շահներան գտայ, իր մերուովն ու բովանդակութեամբ: Արդի
սերունդը այսօրինակ դասազիրեան պէտ ունի, ուր-
աւանդութիւնն ու պատմական ճշմարտութիւնը իրենց ու-
րոյն պատշաճ ժեղը կը գտնեն, կազմութիւն սպառնադ մը ըն-
ձեռնելով բնակար միտերուն: Պատմազիրին նուիրական
գործն է պարզ ու լուսաշոր ճշմարտութեան սպասարկե-
Դուի այդ ճշմարտակը գրիչներն են:

10 Յունիս 1913
ԱՐՄԱՆ

Մնամ աղօրաւար
Փ. Վանահայր Դպրիվանոց
ՄԵՍՐՈՊ Ծ. Վ ՆԱՐՈՅԵԱՆ

ՆԱՄԱԿ ՄԻՍԻ ՎԵՀ. ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Սիրելի որդեակ,

Ոչ իրեւ հրատարակելի, այլ իր պատասխան կը գրեմ
ջախջախեազ գրչով եւ առկայծեալ մտի պայունով: ⁽¹⁾

Մայիս 6/19 գրութեանդ ինչ ընդունեցինք Զեր կարեւոր
հրատարակութիւններն նուիրեալ մեկ մեկ օրինակ:

Շնորհակալութիւն նուիրեալներուն համար եւ ցեր-
մապի շնորհաւորութիւն, որ զեռասի պատմեելութեան
ուշիմութիւննիդ տարիներու հողովմամբ հասունացած՝
արդեամբ կ'արտայացէք, անխոնց աշխատեղով, պրայելով եւ
արտադրելով հասարակութեան օգտակար ըլլալու նպատակաւ:

Քառասուն հինգ տարի առաջ Եկեղ. պատմութեան դաս
առինք հանգուցեազ Մուրասկան Մելիխանցեկ արքապիսկո-
պոսին. չը զիտէւ անկէ առաջ Ազգ. դպրոցներու մէջ կա՞ր
այդ առարկան, կամ հրատարակեալ դասազիրք մը. տարիներ
վերջը 'ի Ա. Էջմիածին հրատարակուեցաւ Յուսիկ Վարդա-
պետի աշխատախորութեամբ: Եք ցեմբ սխալիր, իրաւու
շատ տարեկութիւն ցունեին, աւանդական ու պատմակա-
նը համընթաց եւ համարժէք էին, միայն առաջնոյն մէջ
զգացումը կը տիրեր եւ կ'առաջնորդիր երկրորդինեն աւելի:

(1) Ի-Ռ ընդունած բազմաթիւ շնորհաւ որական ու բաջակերա-
կան նամակներէն նորին Վհճ. Կիլիկիոյ Կաթողիկոսի այս մտեր-
մական նամակէն ալ ինչ ինչ ճատուածներ կը դնեմ հոս, նախ՝
աշակերտական յարգանքի իբր արտայայտու Թիւն, եւ երկրորդ՝ ա-
նոր համար որ անոնց մեծազոյն մասը արժանի են հոսարակու-
թեան սիփականութիւնն ըլլալու: Հետևարար կը յուսամ պիտի
ներէ իմ երբեմնի ուսուցիչը իմ այս անգայտնապահութեանը
համար:

Շատ վերջերը Գեորգեան ձեմարանին, աւելի անազան Արմաշի Դպրելանին մէջ սկսաւ յննադասական պատմութեան, Ազգ. եւ Եկեղեցական, ուսումնասիրութիւնը եւ դասաւանդութիւնը :

Անշուշ դուր ալ հետեւեղով ոչ հիմ մեռոնին, այդ նոր յննադասական եղանակին, ձեռնաւրկած իբ Հայ Եկեղ. Պատմութեան պատրաստութեան, որուն մէջ կանխակազ եւ կողմնակաշ ոդիթն աւելի փաստացի յննութիւնն պիտի խօսի եւ իրական ու ճշմարիր պիտի վերականգնի :

Մենք ոչ խստակո՞ւ պահպանո՞ւ ենք եւ ոչ ծայրայեցուն արդիական, նորը միշտ յարգի և հիմնեն եւ աւելի խնամքի ու զուրգութանի կարօս, բայց որքան նոր ձիւները հիմ ու զուացած արմատի վրաց վերլնածիւղած են, իրեւ անպէս երե արմատը անխնայօրկն տապարահարելի, հաւասարապէս նորերը կը փշրենի :

Չեր դրիած պրակիներուն մէջ տեսանի ուշագրաւ խրդամատուրին մը օսար եւ ազգային աւանդութեանց մասին. օսարը միշտ խորը ու անպատճառ կը մնայ, տնհմայինը, բեւ լրաց աւելի անմարտէջի եւ հակապատմական, բայց իրեւ ինմաստեղծութիւն իրեւ սրե ու հոգիկ բոլիսած աւելի հայ անհասի սրին ու հոգիին կը խօսի: Կ'ակնելրաշեմ, որ ամբողջ զործին մէջ նոյն յարգանինը եւ պատկանանինը ցողացնի եւ նոր սերունդին մէջ, որ դժբաղջարաւ կ'ըսեն քէ, դիսի հայրենական սրբութիւններն ու աւանդութիւնները արհամարհական ողիով կը մնանի, երե մարտած կամ անքեղուած են յարգանին ու պատկանանիը վերարծարծեմ:

Հայրական հնամենի սիրով ողջունեղով

46 Մայիս 1913
ՍԻՄ

Մնանի սղօրաւար
ՀՐԺ. ՍԱՀԱԿ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԿԻԼԻԿԻՈՑ

ՅԱՌԱԶԱՐԱՆ

Ամեն. Եղիշէ Արքեպիսկոպոսի այնքան գեղեցիկ ու գաղափարաւուն նամակին ետք մանաւանդ՝ աւելորդ պիտի ըլլար մեր կողմէ կրկնութիւն մը այնպիսի մտերու, որոնց նպատակն ըլլար նանչցնել կամ յայտնել Հայ Եկեղեցիի Պատմութեան մը անհրաժեշտութիւնն ու օգտակարութիւնը: Աւելի բան յառաջարան մը կը կազմեն արդին այդ եւ միւս երկու նամակները :

Սակայն կ'զգանի քէ պարտաւոր ենք երկու խօսի ընել գոնք այն շարժառիքներու մասին, որոնի մղեցին զմեզ ներկայ հասորը գրելու, ինչպէս եւ այն ուղղութեան նկատմամբ, որուն նետեած ենք :

Չահի ակնկալութիւնը չեր կրնար ըլլալ այս բարականին մեծածախս նրատարակութեան շարժառիքը, որովինեւ ո՛չ հնեսագրգիռ վիպական գործ մըն եր ան եւ ո՛չ ժամանակի հոսանքներին տարուած բռուցիկ հրատակութիւն մը: Ընդհակառակն մենք լաւ գիտենի քէ Պատմութիւն Հայ Եկեղեցւոյ անունն իսկ բարական պիտի ըլլայ որ շատեր չինեաքրքրութին անով: Եւ սակայն մենք աշխատանի տուին անոր, ու չինայեցին ամեն կարելի զոհողութիւն, որովինեւ համոզուած ենք քէ Հայ Եկեղեցիի պատմութիւնը Հայ Ազգին Պատմութիւնն իսկ է. որովինեւ մեր մէջ, ինչպէս եւ շատ մը ազգերու մօս, Ազգութեան գաղափարը անբեղուած ու պահուած է Արօնի հալոցին մէջ: Ազգը Կրօնն եր մեր մէջ, Կրօնը՝ Ազգը:

Դեռ նոր, հանի մը տարիներ հազիւ կայ, որ մենի սկսած ենք ըմբռնել Ազգութեան գաղափարը Կրօնի ու Դաւանանի գաղափարն դուրս : Զարգացում, առաջդիմութիւն մըն է աս. մենի անցեր ենի ուղիկ մը, զոր բողեր ենք մեր ետին. այդ ուղին մեր պատմութիւնն է : Այս տեսակետով, ազգային գիտակցութեան տեսակետով, անհրաժեշտ ուսում մըն է մեր Եկեղեցիի պատմութիւնը :

Տարակոյս չկայ որ անցած են այլեւս այն դարերը, երբ կրօնական մոլեռանդուրթիւնը տիրապետած էր նոյն խոկ Եկեղեցին դուրս. աւանդական առասպելները կարելի չեն այլեւս իբրեւ իրական պատմութիւններ կլինցնել: Բայց լուրջ գիտուրթեան գործ չեն նաև աւանդուրթիւններու հետ խաղալ արհամարհանենով ու մոռացուրթեամբ միայն: Ուստի մենի աշխատեցանի ոչ միայն զտել բուն հայեցի աւանդուրթիւնները օսարոնի խառնումներն, այլեւ հնանական աչով մը դիտել զանոնի ու ներկայացնել:

Մեր այս գործը զուտ հնանական ուսումնասիրութիւն մը չեն, գիտնականներու յատուկ, այլ ժողովրդականացում մը՝ հնանական ուսումնասիրութիւններու տուիններուն: Պատրաստուած է ան իբր ընթերցանուրթեան գիրք եւ միանգամայն իբրեւ դասագիրք մը վարժարաններու մէջ գործածուելու համար. հետեւաբար մենի ջանացած ենի որքան կարելի է միակողմանի չըլլալ մեր դատաստաններուն մէջ. եղած իիշ շատ բոլոր կարծեւոր կարծիքները ամփոփած ենի հոն, թէեւ երբեմն մեր համոզումը. ասկ նա կարծիքին նկատմամբ լիերապահ ընկր մեզ:

Նաև մը ընթերցողներէ աւելի մենի գիտենի, համոզուած ենի թէ մեր այս գործը ունի իր ինչպէս ընդհանուր նոյնպէս եւ մասնաւոր կամ մանր թերութիւնները, որոնի մեր կամքեն անկախ պատճառներու ծնունդ են. անսպիտ գործ մը ներկայացնելու յաւակնութիւնը չունին:

ԱՂԲԻՒՐՆԵՐ

Հոս կ'ամփոփենք միայն այն գործերը որոնք ուղղակի Հայ Եկեղեցիի Պատմութեան համար իրրեւ աղքիւր կրնան ծառայել և բաւական կարեւոր են. և կամ յաճախ յիշատակուած են մեր ներկայ հատորին մէջ:

Հայ Եկեղեցիի Պատմութեան համար մեր ամէնէն անհրաժեշտ աղբիւրները եղած են.

Սգաթանգեղոս, Սոռաքել Դաւրիժեցի, Արիստակէս Լաստիվերացի, Գրիգոր Մագիստրոս, Գրիգոր Նարեկացի, Եղիշէ. Զենոպ Գլակ, Թովմա Մեծորեցի, Թովմա Արծրունի, Կիրակոս Գանձակեցի, Կորիւն, Հեթում Պատմիչ, Ղազար Փարպեցի, Մատթէոս Ուռհայեցի, Միսիթար Գոշ, Մովսէս Խորենացի, Մովսէս Կաղանկատուացի, Յովհան Պատմաբան, Յովհան Օձնեցի, Ներսէս Լամբրոնացի, Ներսէս Շնորհալի, Ուխտանէս, Սամուէլ Անեցի, Սերէոս, Սմբատ Պատմիչ, Ստեփաննոս Ասողիկ, Ստեփաննոս Օրբէլեան, Վարդան Բարձրբերդցի, Փաւստոս Բիւզանդ և ուրիշ հայ հին մատենագիրներ, Կանոնագիրներ են. :

Ասոնցմէ գուրս աչքառու աղբիւրներ եղած են.

ԱԲԳԱՐՈՒ ԶԲՈՅՑԸ Մովսէս Խորենացու պատմութեան մէջ, քնն. ուսումն. Ա. Կարրիէր, թրգմ. Հ. Գ. Մէնէվիշեան, 1897, Վիեննա (1):

(1) Աբգարու զբոյցին վրայ գրուածները բաւական շատ են թէ հայ և թէ օտար մատենագրութեան մէջ, բայց մենք մէկ քառները միայն կը յիշենք հոս, մանաւանդ անոնք՝ որ Ճեռքի տակ տևնեցած ենք:

ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ եւ իւր բազմադարեան զայտնիքը,
քնն. ուսումն. Հ. Բ. Սարգսիսեան, 1890, Վեհետիկ:
ԱԳԱԹԱՆԳԵՂՈՍ առ Գևորգայ Ասորի Եպիսկոպոսի,
Հ. Յ. Տաշեան, 1891, Վիեննա:

ԱԶԳԱԳԻՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՍ, Ե. Լալակեան, 1896—
1912, Շուշի, Թիֆլիս:

ԱԶԳԱՊԱՏՈՒՄ, Սաղ. Արքակ. Օրմանեան, 1912,
1913, Կ. Պոլիս:

ԱՄԵՆՁՅՆ ՀԱՅՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆԸ եւ Կով-
կասի Հայք XIX դարում, Ա. Երեցեան, 2 հառ. 1894:

ԱՐԱՐԱՏ, պաշտօնաթերթ Էջմիածնի:

ԱՐԾԱԼՈՅՆ Քրիստոնէութեան Հայոց, Հ. Դ. Աղե-
շան, 1901, Վեհետիկ:

ԱՐԴՈՒԹԵԱՆ (Յովս. Կարողիկոս), Լէօ, 1901:

ԲԱԶՄԱԿԵՊ, Հանդէս, Վեհետիկ:

ԳԱԽԱԶԱՆԱԳԻՐԻ Կարողիկոսաց Հայոց, Հրտ. Ա.
Տէր Միքելեան, 1893, Վաղարշապատ:

ԳԻՒՔ ԹՂԹՈՅ (Մատենագրութիւն նախնեաց), 1911,
Թիֆլիս:

ԳԱՇԱՆՅՅՅ ԹՂԹՈՅ բննութիւնն ու հերքումը, Կ. Վ.
Շահնազարեան, 1862, Պարիս:

ԳԻՒԱՆ ՀԱՅՈՅ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ, Գ. Ա. քնյ. Ա-
ղանեանց, 1893—1908, Ա.—Է. հառ., Թիֆլիս:

ԵՂԵՆԵ, բնական ուսումնասիրութիւն, Բ. Ծ. Վ.
Կիւէսէրեան, 1909, Վիեննա:

ԶԵՆՈԲ ԳԼԱԿ, համեմատական ուսումն. Գ. Խա-
լաթեանց, 1893, Վիեննա:

ԶԵՆՈԲ ԳԼԱԿ համեմատական արդիական բննադասու-
թեան. Մ. Յովհաննէսեան, 1912, Կ. Պոլիս:

ԷԶՄԻԱԾԻՆ եւ Հայոց հնագոյն եկեղեցիները. Մ.
Վ. Տէր Մովսէսեան, Ազգ. Հանդէս, 1907, ԺԵ. ԺԶ:

ԸՆԴՀ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ պատմութիւն: Եր. Վր. Մի-
նասեանց, 1908, Էջմիածն:

ԺԱՄԱՆԱԿԱԳՐԱԿԱՆ ՊԱՏՄ. Ս. Երուսաղէմի,
Աստ. Կալ. Յովհաննէսեան, Ա.—Բ. հառ., 1890, Երու-
սաղէմ:

HISTOIRE politique, religieuse et littéraire d'Ե-
desse, R. Duval, 1892, Paris.

HISTOIRE politique et religieuse de l'Arménie,
Fr. Tournebize, 1900, Paris.

ԼԱԲՈՒԲՆԵԱՅ բուլղ Աբգարու, 1868, Վեհետիկ:

ԼՈՅՍ, Խմբաղրութեամբ Բ. Ծ. Վ. Կիւէսէրեանի:
ԾՈՎՔ, Պատմական և տեղագր. ուսումն. Բ. Ծ.
Վ. Կիւէսէրեան, 1903, Վիեննա:

ԿՈՒՐԻ Կարողիկոս Վրաց, Հ. Ն. Ակենեան,
1910, Վիեննա:

ԿՈԼՈՏ Յովի. Պատրիարք, Բ. Ծ. Վ. Կիւէսէր-
եան, 1904, Վիեննա:

ԿՈՐԻՒ ՎԱՐԴԱՊԵՏ Եւ նորին բարգմանութիւն,
Նորայր Բիւզանդացի, 1900, Թիֆլիս:

ՀԱՅԱՍՏԱՆԵԱՅՅ ԵԿԵՂԵՑԻՆ եւ Բիւզանդական ժո-
ղովոյ պարագայք, պատմական յառաջարկութիւն, Ա.
Տէր Միքայէլեան, 1897:

ՀԱՅ ԱՐՃԱԿՈՒԽՆԻՔ ըս Մովսէս Խորենացոյ,
Պրաք. Գր. Խալաթեանց, Թրդմ. Արսէն Սրկ. Սիմոն-
եանց, 1906, Վիեննա:

ՀԱՅԿԱԿԱՆ ԲՈՒԺԱՔՆՈՒԹԻՒՆ, Նորայր Բիւզան-
դացի, 1880, Կ. Պոլիս:

ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ԽՈՍԿՈՒԽՆԻՔ, 2. հառ. Մելիք
Թանգեան:

ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Ա. Մաս,
Կրպտ. Ծ. Վրդ., 1908, Էջմիածն:

ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑԻ Եւ իր պատմութիւնը, վարդապետութիւնը, ևն. Մաղաքիա Արք. Օրմանեան, 1914 թ. Պոլիս.

ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՅԱՐԱԲԵՐՈՒԹԻՒՆՆԵՐԸ Ասորւոց Եկեղեցիների հետ. Եր. Վրդ. Տէր-Մինասեանց, 1908 թ. Հմիածին:

ՀԱՅՈՅ ԵԿԵՂԵՑՈՒ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ, Արք. Զամին, 2 հառ., 1908, Նոր Նախիջևան:

ՀԱՅՈՅ ՆՈՐ ՎԿԱՆԵՐԸ, կազմոցին Յ. Մանդանեան և Հ. Աճառեան, Ա.-Բ. հառ., 1902, Վաղարշապատ:

ՀԱՅՈՅ ԱՄՍՈՐԵԱՅ, Վիճնա:

ՀԵԹԱՆՈՍ ՀԱՅՈՍԱՆԻ ուրբ մեհեանները, Ա. Կորբէր, Թրգմ. Հ. Յ. Տաշեան, 1899, Վիճնա:

ՊԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ Եւ գործք նորին, պատմ. և գրական քննութիւն. Գր. Խալաթեանց, 1883, Մոռկուա:

ՄԱՏԵՆԱԳԻՐԱԿԱՆ մանր ուսումնասիրութիւնք, Հ. Յ. Տաշեան, 1895, Վիճնա:

ՄԱՏԵՆԱԳԻՐՈՒԹԻՒՆ ԴԱԽՆԵԱՅ, տե՛ս Գիրք բղրոց և ՄԱՐԱԲՍ ՄԾՈՒԻՐՆԱՅԻ կամ կեղծ Ազարանգեղոս, համեմատական ուսումնասիրութիւն, Պրոֆ. Գր. Խալաթեանց, Թրգմ. Լիպարիտ Նազարեանց, 1898, Վենետիկ:

ՄԻՔԱՅԵԼ ԱՍՈՐԻ, ժամանակագրութիւն, 1874, Թրուսաղէմ:

ԵՆՈՐԴԱԼԻ Եւ պարագայ իւր. Հ. Պ. Ալիշան, 1873, Վենետիկ:

ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹԻՒՆ Մանիկ-Պաւղիկեան Թոնիս-բակեցիներու աղանդին եւ Գր. Նարեկացւոյ թուղթը. Հ. Բ. Սարգիսեան, 1893 Վենետիկ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՃՈՂՈՎՈՅ Հայաս. Եկեղեցւոյ, Արք Արք. Միհիթարեանց, 1874, Վաղարշապատ:

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ, (Ճռագիր), Մ. Վ. Վրդ. Նարոյեան, 1905, Արմաշ:

ՊԱՏՄ. ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳԻՐՈՒԹԵԱՆ, (Ճռագիր), Ե. Արք. Դուրեան, 1903, Արմաշ:

ՊԱՏՄ. ՀԱՅՈՅ, հա. Ա.-Գ. Հ. Մ. Զամչեան, 1784—1786, Վենետիկ:

ՊԱՏՄ. ՀԱՅՈՅ, համառօս լոս Պրոֆ. Հ. Գելցերի, Թրգմ. Հ. Գր. Գալէմքեարեան, 1897, Վենետիկ:

ՊՈԼԾՈՒՅՆԻԱ, 1836, Էջմիածին:

ՍԿԶԲՆԱՒՅՐՈՒԹԻՒՆՔ Բիւզանդեան բանակարեմերու գրութեան, Թրգմ. Հ. Գ. Գարանֆիլեան, 1903 Վենետիկ:

Ս. ԼՈՒՍԱԿՈՒՉԻ ԱԶԸ, Կ. Կոստանեանց, 1896, Վաղարշապատ:

ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ ԱՌԱԲԵԼՈՅ, Հ. Յ. Տաշեան 1896, Վենետիկ:

ՏԱՃԱՐ ՀԱՆՊէս, 1909—1913, Կ. Պոլիս:

DIE KATHOLISCHE KIRCHE in Armenien, S. Weber, Freiburg, 1903.

DIE MISSION und Ausbereitung des Christentums in den ersten drei Jahrhunderten, A. Harnak, Zwei Bände, Leipzig, 1906.


DIE PAULIKANER, K. Der Mkrdtschian, Leipzig, 1893.

ՓԱՒՏՄՈՍ ԲԻՒԶԱԿԱՆԻ, Կամ հայկական Եկեղեցւոյ ակզբաւորութիւնը, Հ. Գելցեր, Թրգմ. Հ. Յ. Թորոս-եան, 1896, Վենետիկ:

ՔԱՂԿԵԴՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ եւ հայ. Եկեղեցի, Սուքիսս Վ. Պարոնեան, 1902, Բարիզ:

ՔՆՆԱԿԱՆ ՊԱՏՄ. ՀԱՅՈՅ, Ա. Գարագաչ, Ա. Դ. Տ. Տա. 1895, Թիֆլիս:

ՔԻՒՍՈՆԵՇՈՒԹԵԱՆ, ՄՈՒՏՔԸ ի Հայս Գր. Լուսաւորչեն առաջ, քնն. ուսումն., Գէորգ-Մեսրոպ, 1940, Կ. Պոլիս: (Այս ուսումնասիրութիւնը հանգուցեալ Գր. Խալաթեանցէն որակուած է. «ԵՐԱԳԻՏ ՈՒ ՄՐԱՄԻՏ ՀԵՏԱԶՈՏՈՒԹԻՒՆ»:)



Հայկական օճախի բույներիկ



ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ



ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

(ՔՆՆԱԿԱՆ ԾԱՆՕԹՈՒԹԻՒՆՆԵՐՈՎ)

ՆԵՐԱԾՈՒԹԻՒՆ

1. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ. — Քիստոնէութիւնը հիմնուեցաւ Պաղեստինի մէջ՝ Քրիստոսի և անոր անմիջական աշակերտներուն ձեռքով: Քրիստոնէական եկեղեցին Քրիստոսի հաւատացեալներու համայնքն է: Այդ համայնքը, նախնական շրջաններէն մինչեւ այսօր, ունեցած է իր կեանքը, իր դիմայելումները:

Քրիստոսի կրօնը ասարածուելով մարդոց մէջ՝ միջավայրի համեմատ կրած է բաւական փոփոխութիւններ: Այդ կեանքը, այդ փոփոխութիւնները կը կազմեն Եկեղեցական Պատմութեան առարկան:

Հեղինակուր եկեղեցական պատմութիւնը կը խօսի ուրեմն Քրիստոսի եկեղեցիին վրայ, կը պատմէ անոր ծագումն ու ծաւալումը, կը նկարագրէ այն պայքարները զորու-

մղած է քրիստոնէական համայնքը ինք իր մէջ ու իրմէ դուրս, կը ներկայացնէ բոլոր կրօնական վէճերը: Ան կը ցուցադրէ գրեթէ մարդկային կեանքի բոլոր ան երեւոյթները որոնք ուղղակի կապ ունին քրիստոնէական կրօնին հետ, կամ աղղուած են անկէ և կամ աղղած են անոր վրայ: Այս տեսակէտով Քրիստոնէական եկեղեցոյ պատմութիւնը, իրեւ մարդկային քաղաքակրթութեան պատմութեան մէկ մասը, կը կազմէ նաև մէկ ճիւղը Մարդկային Պատմութեան:

Մարդկային Ընդհանուր Պատմութեան նման Եկեղեցական Պատմութիւնն ալ կը բաժնուի երեք մեծ շըրջաններու՝ հիմ, միջին և եռր:


2. ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՊԱՏՄՈՒԹԻՒՆԸ. — Ինչպէս Ընդհանուր Պատմութիւնը ունի իր ստորաբաժանումները՝ ցեղային, տոհմային կամ աղղային պատմութիւնները, Ընդհ. Եկեղ. Պատմութիւնն ալ ունի իրենը: Քրիստոնէական եկեղեցին չատ կանուխին եղած է մասնաւոր Եկեղեցիներու ընդհանուր միութիւնը: Այդ մասնաւոր Եկեղեցիները նախ մէկ քանի քաղաքներու առանձին ու սակաւաթիւ քրիստոնէայ համայնքներն էին. յետոյ սակայն դարձան տոհմային համայնքներ:

Հայ ժողովուրդն ալ, քրիստոնէութիւնը իրեւ պետական կրօն ընդունելէն եաք, կազմեց այդպիսի տոհմային քրիստոնէական համայնք մը, որ ունեցաւ իր կեանքը, իր ներքին ու արտաքին կրօնական վէճերը, կրեց հալածանքներ, այլազան դիմայեղումներ: Այդ բոլորը կը կազմեն ուրիմն Հայ Եկեղեցոյ Պատմութեան առարկան:

Հայուն կրօնական կեանքը այնքան սերտորէն կապուած է անոր քաղաքական, ընկերային կեանքին հետ, որ չէ կարելի մին առանց միւսին համեստ: Այդ է պատ-

ճառը որ Հայ Եկեղեցոյ Պատմութիւնը իր չատ մը կողմերով կը նոյնանայ Հայոց պատմութեան հետ և փոխագարձաբար: Երկու լրացողիչներ են անոնք իրարու նըրկատմամբ և յաճախ երկուքը միասին ամբողջութիւն մը կը կազմեն:

Երբ ընդհանուր ակնարկ մը ձգենք Հայ Եկեղեցւոյ



Ա. ԹՐԱՎԻՄԱՅԻ ՎԱՅԵԿ ԱՐԴԵԼԻԱԽ ՄԷջ

Ըստ աւանդութեան հիմնուած Ա. Բարթողիմէոսէն, որուն Կումաէ աշակերտը թաղուած է նոյն վանքին մէջ

հաղար վեց հարիւր ամեայ կեանքին վրայ, նկատի ունենանք անոր յարաբերութիւնները քրիստոնէական ընդհ. Եկեղեցին հետ, ուրիշ տոհմային կամ առանձին եկեղեցիներու մօտ, իր քաղաքական և իր ներքին կրօնական ու ընկերային կեանքին մէջ, պիտի կրնանք բաժնեք քանի մը շըջաներու. 1. Հայ Եկեղեցոյ ծագման շըջան, 2. Հայ Եկեղեցոյ հայացման շըջան, 3. Հաղածանքի շըջան,

4. Ազգայինացման շրջան: Իսկ եթէ ուղէինք քիչ մը աւելի որոշ բաժանում մը ընկել, պիտի կրնայինք առաջին շրջանը բաժնեկ երկուքի. Ա.) Նախարարաւորվեան շրջան, Բ.) Լուսաւորվեան շրջան, նոյնպէս 4. շրջանն ալ պիտի կրնայինք վերածել երկուքի. Ա.) Ռուբինեան — եկեղեցիներոց միարեան — շրջան ու Բ.) Էւմիածնեական և նոր շրջան:

Յ. ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹԵԱՆ ԾԱԽԱԼՄԱՆ ՊԱՏՃԱՆԵՐԸ. — Հայ եկեղեցւոյ Պատմութեան սկսելէ առաջ անհրաժեշտ է որ զիսնոնք թէ Քրիստոնէութիւնը ի՞նչ միջոցներով առածուեցաւ աշխարհի չօրս կողմերը, ի՞նչ էին անոր ծաւալումին սյատնառները:

Քրիստոնէութեան ծաւալումին պատճառները խիստ քաղմաթիւ են, բայց մենք անոնց զիսաւորները միայն կ'ուղենք թուել ու ներկայացնել:

Ա.) Քրիստոնէութիւնը եթէ կրցաւ այնքան լայն ծաւալի վրայ մեծ ընդունելութիւն գտնել, պատճառներէն մէկն այն էր որ կը բավանդակէր իր մէջ վսեմ ձևմարտութիւններ ու սկզբունքներ: Այս գոհացում կուտար մարդկային մտքի ու որտի կարգ մը կենսական պահանջներուն: Յիսուս, քրիստոնէութեան հիմնադիրը, եկեր էր ձիչտ ժամանակին:

Բ.) Քրիստոնէութիւնը շատ բան կը պարափ նաև իր առաջին քարոզիչներուն. անոնց ցոյց տուած աննկուն կորով ու անձնութիւնները մեծ տեղ մը կը բռնեն և մեծագոյն ազգակներէն եղած են քրիստոնէական կրօնի տարածման գործին մէջ:

Գ.) Այն գարուն երբ քրիստոնէութիւնը սկսաւ քառզուիլ, քաղաքակիրթ աշխարհի մեծագոյն մասը մէկ տէրութեան մը — Հառլմէական տէրութեան — իշխանութեան տակ կը գտնուէր: Այդ մեծ պիտութեան սահմաններն էին մէկ կողմէն եփրառէն մինչեւ Ստամբու-

եան Ովկիանոս, միւս կողմէն Ավրիկէի անապատներէն մինչեւ Դանուբի շուրջ ապարածուած երկիրները: Երկար ու աղիտաւոր պատերազմներէ ետքը կարծես աշխարհը սկսեր էր խաղաղ ու երջանիկ շրջան մը բոլորել:

Այդ բոլոր երկիրներուն մէջ ապրող աղազան աղգութիւնները կապուեր էին ընդհանուր պետական օրէնքներով և կառավարութեան մը տակ: Իրարու հետ սկսեր էին մօտիկ յարաբերութիւններ:


Հսոմի յեղան, իրբեւ պետական պաշտօնական լեզու, տարածուած էր կայսրութեան ամէն կողմը: Իսկ յունարէնը, որ Մեծն Աղեքսանդրէն սկսեալ ձանցուած էր արեւելքի և արեւմուաքի զրեթէ բոլոր ցեղերուն կողմէ, նկատուած էր զրականութեան՝ գիտութեան լեզուն:

Այս ամէնուն վրայ պէտք է աւելցնել ճամբաններուն հաղորդակցութեան համեմուարար կանոնաւոր ու անվտանգ վիճակը: Ինքնին կարենալ ըմբռնելու համար թէ ի՞նչ կարեւոր գեր խաղացու են անոնք քրիստոնէական կրօնի ծաւալման մէջ:

Դ.) Այս բոլոր պատճառներուն հետ պէտք է յիշել նաև նոյնքան կարեւոր ազգակ մը, այն՝ որ քրիստոնէութիւնը քարոզելու ժամանակ հրեայ ազգը կը ներկայացնէր բոլորովին ցրուած ու վարցավախն վիճակ մը: անոնք ապարածուած էին աշխարհի ամէն կողմը, ունենալով նշանաւոր գաղթականութիւններ:

Հ. ՀՐԵԱՅ ԳԱՎԱՅՈՒԹԵԱՐ. — Մենք կ'արժէ որ ծանրանանք հրեայ գաղթականութիւններու պատճութեան վրայ, որովհետեւ առանց անոր չէ կարելի հասկընալ թէ քրիստոնէութիւնը, ի՞նչպէս կամ ի՞նչ միջոցներով ապարածուեցաւ և կամ ի՞նչպէս մտաւ Հայաստան:

Շատ հին ժամանակները հրեայ գերիներ կը տարուէին Միջներկրականի կղզիները, ուր անոնք կը բազմանային: Գերեվաճառներ առեւտուրի լաւագոյն ապրանքը կը նկատէին զանոնք: Հրեայ ամենամեծ առաջին գաղութը Բարելոնի գաղթականութիւնը եղաւ: Սարգոն և Նախուգողոնոսոր թագաւորները բազմաթիւ



Ա. Յակոբայ վանիք Ակուխի մօս

Աւագ Մասիսի հիւսիսային արեւելեան ստորոտը, 5992 ստք բարձրութեան վրայ, լստ աւանդութեան Յակոբ Մծբնացիի հանդշած տեղը՝ Մասիսէն դարձին

հրեայ քաղաքներ ու գիւղեր աւերեցին ու գերի տարին գէպի Բարելոն ու Միջագետք: Հրեաները գերի տարուած են նաև Եղիպտոս, Դամասկոս, Անտիոք և այլուր:

Պաղոմէոս Սովուէր (Փրկիչ) Երուսաղէմի տաճարը զո՞հ մասուցանելու պատրուակին տակ շաբաթ որ մը քաղաք մտած ու գրաւած էր զայն, և Հրէաստանի լեռնային գաւառներէն, Երուսաղէմի շրջականերէն,

Պամարիայէն և Գարիզինի մօտերէն բազմաթիւ գերիներ տարած հաստատած էր Եղիպտոսի՝ Աղեքսանդրիայի մէջ⁽¹⁾: Պաղոմէոսի նպասակն էր եղած Հրեաներու նըման քաղաքակրթութեան ընդունակ տարր մը մտցնել Եղիպտոսի մէջ. այդ պատճառով ալ սուեր էր անոնց անհամենա դիւրութիւններ: Այսպէս որ բազմաթիւ Հրեաներ, հրապուրուելով որքան Եղիպտոսի կիմայական ու աշխարհագրական առաւելութիւններէն, նոյնքան Պաղոմէոսի բարեացակամութենէն, կամովին գաղթելու հաստատուեր էին Աղեքսանդրիայի մէջ ու անոր շրջակաները⁽²⁾:

Նման շարժում մըն ալ փորձեր էին Սելեւկեան իշխանները: Անոնք աշխատեր էին հելլենացնել հրէական ցեղն ու կրօնը. դժուարութեան հանդիպեր էին, բայց բաւական կրցեր էին ազդել անոնց վրայ: Իրենց ստիպումներն ու հալածանքները մէկ կողմէն, գաղթավայրերուն մէջ անոնց հանդէպ ցոյց տուած բարեացակամ վերաբերումն ու ընծայած դիւրութիւնները միւս կողմէն, պատճառ եղեր էին որ Հրեաները տարածուին Փոքր Ասիայի, Միջագետքի, Յունաստանի թրեթէ ամէն կողմը:

Այսպէս շատ կանուխէն Հրեաները տարածուեցան աշխարհի բոլոր անկիւնները. այսպէս որ Քրիստոսի ժամանակ հրեայ գաղթականութիւններ կային Եղիպտոսի, Անտիոքի, Թիսալոնիկէի (= Սելանիկ), Կորնմոսի, Հռոմի մէջ, Փոքր Ասիայի, Ափրիկէի, Եւրոպայի գրեթէ բոլոր կեղրոններուն ու քաղաքներուն մէջ:

Անոնք ամէն տեղ ձեռք ձգած էին երկրին վաճա-

(1) Յովսեպոս, Ant. Jud. I. XII. 7, 8.

(2) Յովսեպոս, Ant. Jud. I. XII. 9.

առկանութիւնը : Քաղաքակիրթ տարր մը դարձած էին ամէն ուրեք : Մեծ ճարպիկութեամբ յարմարուեր էին այն միջավայրին, ուր գացեր էին ապրելու : և գործելու : Սրդէն հրեայ տարրը մինչեւ այսօր ցոյց կուտայ իր մէջ



Թարբողիմէոս Առաքեալի հանգստեան վէմը՝ Ազուլիսի մէջ
Ըստ աւանդութեան գիշեր մը Առաքեալը
այս քարին մօտ ննջած է

յարմարուելու, պատշաճուելու բնական լնդունակութիւն :

Իւրաքանչիւր հրեական գաղթականութիւն կը պահէր սակայն իր մայրենի ոռվորութիւններն ու կրօնը ունէին սինակուկաներ (= ժողովարսններ), ուր կը կատարէին իրենց հայրենի ծէսերը : Ասէն տարի ուխախ

կ'երթային⁽¹⁾ նուերներ կը տանէին ու այսպէսով կապուած կ'լլային մայր հայրենիքին հետ :

5. ՎՐԵԱՍՏՈՆԵԱԱՅ Ա.Ա.Ա.ՁԻՒ ԵԿԵՂԵՑԻՄՔ : — Առաքեալները երբ սկսան Երուսաղէմէն դուրս քարոզել Քրիստոսի Աւետարանը, գրեթէ ամէն տեղ, նախ կ'երթային իրենց հայրենակիցներուն մօտ : Անոնց սինակուկաներուն մէջ կը քարոզէին ու անոնցմէ հաւատացեալներ կը պատրաստէին :

Այսպէս Պօղոս երբ Անտիոք գնաց, նախ սինակուկային մէջ քարոզեց, նոյնն ըրաւ նաև Թհոսաղոնիկէի, Եփեսոսի, Կորնիթոսի, Հռոմի մէջ և այլն : Նոյն բանը ըրբն նաև Բառնաբաս, Պետրոս, Փիլիպոս և միւս բոլոր առաքեալները :

Հետեւարար քրիստոնեայ առաջին «Եկեղեցիաները հիմուեցան հրեայ գաղթականներու սինակուկաներուն մէջ կամ անոնց մօտ :

Ա. Մ Փ Ա Փ Ա Խ Մ⁽²⁾

1. — Եկեղեցին քրիստոնեայ հաւատացեալներու համայնքն էն ըստեցած է իր կետնքը : Այդ կետնքի երեւոյթները կը պատմէ Ընդհանուր Եկեղեցական Պատորիները, որ կը քանչութերեք շրջաններու : Ինձ, միջին, նոր:

2. — Ինչպէս Ընդհանուր Եկեղեցին ունի իր պատմութիւնը, նյոնպէս Մամաւարը Եկեղեցիներն ալ ունին իրենց պատմութիւնը :

(1) Գործ. Բ. Գ-11: Քրիստոնեութեան մուտքը, Գէորգ-Մեսրոպ, էջ 8-9 :

(2) Ամէն զուխի կամ զիսաւոր հատուածի ծայրը կը դնենի նոյն զուխին կամ հատուածին ամփոփումը, դիւրացնելու համար աշակերտներու աշխատանիքը — իրեւ դասազիր զործածուած պարագային —, և կամ լներեցողին համադրելու չամբը թերեւցներու համար — երկ իրեւ ընթերցանութեան զիր մը կարդացուի ան:

Հայ Եկեղեցոյ Պատրուրինը կը Խօսի Հոյուն քրիստոնէական կեանքին, կրօնական ներքին և արտաքին վէճերուն, կրած հաղածամնքներուն ու դիմայելու մներուն վրայ, ան կը բաժնուի չորս կամ վեց շրջաններու. ա) ծագումը, բ) հայացումը, գ) հաղածամը, դ) ազգայնացումը. կամ Շրջաններ՝ ա) նախաղուստորեւան, բ) լրաստորշեան, գ) հայացման, դ) հաղածամի, ե) սուրբինեան, զ) եղմիածական և նոր:

3. — Քրիստոնէութեան ծաւալման պատճառներու գլխաւոր ներն են. ա) Քրիստոնէութիւնը իր մէջ կը բավանդակէր վսեմ աշմարտութիւններ ու սկզբունքներ. — բ) Քրիստոնեայ քարոզիչները ունեցան աննկուն կորով և անձնութիւն. — գ) Քրիստոնէութիւնը քարոզուած ժամանակ քաղաքակիրթ աշխարհի մեծագոյն մասը մէկ տէրութեան մը — Հումէական տէրութեան — տակ կը գանուէր. յունարէնը, լատիններէնը և հումէական օրէնքները ընդհանրացած էին, հաղորդացութիւնք դիւրացած. — դ) Հրեաները ամէն կողմ ունէին նշանաւոր գաղթականութիւններ.

4. — Հինէն ի վեր հրեայ գերիներ ամէն կողմ տարուած են: Ամէնէն նշանաւոր գերութիւններն են Բաբելոնի, Եգիպտոսի, Սեւեւկեան գաղթականութիւնները: Քրիստոսի ժամանակ ամէն կողմ հրեայ գաղութներ կազին, սրբնք կրօնական ու ցեղացին կապերով կապուած էին մոյսր հայրենիքին հետո:

5. — Քրիստոնեայ առաջին քարոզիչները հրեայ այդ գաղթականութիւններուն այցելեցին և առաջին եկեղեցները հրմանեցան հրեայ գաղութի սիևականներուն մէջ կամ անոնց մօտ:



Սորբամարի եկեղեցիին բարձրաբանդակ զարդերէն



Հ-14/3292

Ա. Մ Ա Ս

ՆԱԽԱԼՈՒՍԱԻՈՐՉԵԱՆ ՇՐՋԱՆ



Ա. Գ Լ Ո Ւ Խ

ՀՐԵԱՅ ԳԱՂԹԱԹՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷջ

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ ՀՐԵԱՅ ԳԱՂԹԱԹՆԵՐ ԱԱՅԻՆ. — Հայ Եկեղեցոյ պատմութիւնը գրած կամ սորված առեննիս, ամէնէն առաջ կը մղուինք և պարտաւոր ենք ընել այս հորյումը, զորինեան եթէ կարելի ըլլար հաստատական պատասխան տալ անոր, չամ մը ինդրական հարցեր ինքնին կը լուծուէին: Եթէ կարելի ըլլար հաստատել՝ թէ Հայաստանի մէջ հրեայ գաղութներ ու սինականներ գոյութիւն ունեցած են Քրիստոսէ առաջ կամ քրիստոնէաթեան առաջին դարերուն, ինքնին կարելի պիտի ըլլար հետեւցնել՝ թէ քրիստոնէութիւնը շատ կանուխէն մահելու եր Հայաստան:



Սրդարեւ կան բազմաթիւ փաստեր, որոնք կ'ապացուցանեն թէ Հայաստանի մէջ հրեայ գերիներ գոյութիւն ունեցած են, հոն երկար գարեր ապրած են անոնք և խառնուած Հայերուն հետ: Այդ փաստերը բաւական կարեւոր են, ուստի պէտք է ամփոփ կերպով ներկայացնենք զանոնք:

Զ. Ս. ԳԻՒՐՔԻՆ Ա.ՊԱՅԱՅՈՅՅ. — Դուկասու Գործք Առաքելոցի մէջ (Բ. 9-14), Պենտեկոստէի՝ Հոգեգալատեան օրը Երուսաղէմ գտնուող հրեայ ուխտաւորներու մասին խօսուած ատեն, կը յիշուին շատ մը երկիրներու անուններ: Այդ երկիրներն են՝ Ս. Գիրքի մէջ յիշուած կարգով. Պարեւաստան, Մարաստան, Եղամ, Միջագետք, Հրեաստան, Գամիրք (Կապագաղովկիա), Պոնտոս, Ասիա, Փարգիա, Պամիրիա ևայդն: Ումանք կը կարծեն որ այս յիշուած երկիրներէն Հրեաստանը պէտք է կարդալ Հայաստան քան Հրեաստան: Երուսաղէմը արդէն Հրեաստանի մէջ կը դժոնուի և հետեւարար հարկ չկար այդ երկիրն անունը թուել՝ հետուները գտնուող երկիրներուն հետ: Այս կարծիքը յաշանողները ուրիշ փաստ մըն ալ կը բերեն. Տերառովիանոս († 240), Ակնղեցական հայրերէն մէկը, իր մէկ ճառին մէջ (Ընդդէմ Հրէից, Է.) Գործք Առաքելոց թուած այդ անուններն ինքն ալ կը համրէ և Հրեաստան անուննն աեղ Հայաստան (Armeniam) բառը կը գործածէ: Կան սակայն ումանք որ չեն ուղեր այսպիսի սրբագրութիւնն մը ընկել կամ տեսնել Ս. Գիրքի մէջ: Այդպիսիներուն ուրիշներ կը պատասխանեն թէ Պարթևաստանի, Միջագետքի և Գամիրքի մէջ հրեայ գաղութներ ընդունած ատեննիս, ընդունած կ'ըլլանք նաև թէ Հայաստանի մէջ ալ կային, որովհետեւ շատ մօտիկ են այդ բոլոր աշխարհները և ձամբաներով կապուած իրարու: Բայց կան ուրիշ փաստեր ալ:

Յ. ԹԱԳՎԱՍԹՈՓԱԴԱՍՍԱՐ Գ. Ի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ. — Ասորեստանի թագվաթիվաղասար Գ. թագաւորը (745—727 թ. ա.) բազմաթիւ հրեայ գերիներ առաւ և բնակեցուց իր տէրութեան այլեալ կողմերը: Այդ գերիներուն մէկ մասը տարաւ կիր (Գ. թագ. Ժ. 9), որ կը կարծուի թէ Հայաստանի հիւսիսային աշխեւելեան կողմը կուր գեախն մօտերը դաւառ մըն էր: Թագվաթիվաղասար Գ.ի մէկ արձանագրութիւնն ալ կը հասաւուէ Ս. Գիրքին այս վկայութիւնը: Հետեւարար կարելի է ընդունիլ թէ հրեայ գերիներ շատ կանուխէն բերուած հաստատուած էին Հայաստանի մէջ:

Զ. ԹԱԼՄՈՒԹԻՆ Ա.ՊԱՅԱՅՈՅՅ. — Աւրիշ աւելի զօրաւոր փաստեր ալ կան որ նոյն բանը կը հասաւատեն: Գիտենք արդէն թէ Հրեաները գերի տարուեցան զանգուածարար ամէնէն աւելի Բարեկոն⁽¹⁾: Արդ Հրեաները Բարեկոն ըսկելով կը հասկնային Տիգրիսի և Եփրատի եղերքներուն վրայ գտնուած դաւառներէն մէկ քանին: Թալմուար, որ Հրեաներուն ամէնէն յարգած զիրքն է Աստուածաշունչն եաքը, և որ հրեայ սարբիներու մեկնութիւններուն հաւաքածոն է, Բարեկոն ըսկելով կը հասկընայ այն երկիրը, որ կը սարածուի Շաթ-իւլ-Աքապէն մինչև Հայաստանի Կորուուաց և Աղձնեաց լիոները, այս մինքն մինչև այժմեան Հեքեարիի և Մուշի, Սասունի, Տէրսիմի լիոները: Հրեայ գաղութներ մեծ թուով կը բնակեին Սելեւկիայի, Սորայի, Նեհարդիայի մէջ և այն: Այդ գաղթականները, ձեռք տունելով երկրին վաճառականութիւնը, յարաբերութեան մէջ էին շրջակայ բոլոր երկիրներուն հետ: Աւրեմն Հայաստանի հարաւային գաւառները բնակող այդ հրեայ տարագիրները, իբ-

(1) Ա. Մնաց. Թ. 1, Բ. Մնաց. 1.2., Եղո. թ. 1 և այլն:


բեկվաճաւականներ ու արհեստաւորներ, մասած էլին նաև Հայոստանի ստորին ու վերին գաւառները :

5. ՄՌԵԽԹԹԱՅԹԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹԻՒՆԸ. — Մեր նիւթին համար կարեւոր է նաև Մծխիթայի մէջ գրանուած երրայական արձանագրութիւն մը : Այդ արձանագրութիւնը կը կրէ իրեւ թուական «Ասորեստանեան (կամ Սկեւեկեան) բուսկանի 131րդ տարին» : Այս երրայական արձանագրութիւնը տպացոյց մըն է անշուշտ թէ Սնդրկովկասի մէջ իսկ հրեայ գաղթականութիւն մը գոյութիւն ունեցած է . որովհետեւ այդ քարը կա'մ Մծխիթա բնակող Հրեաները կրնան արձանագրել տուած ըլլալ և կա'մ գուրսէն իրենց հետ տարած : Եւ եթէ Հայաստանէն վեր այդ անմատչելի վայրերուն մէջ անդամ՝ Հրեաներ ապրած են, հապա ուրիմուրքան թուով երրայեցիներ բնակած պէտք է ըլլան բուն Հայաստանի մէջ :

6. ՀՐԵԱՆԱԿԱՆ ԱԶԳԵԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅՈՅ ՄԻՋ. — Հայաստանի մէջ հրեայ գաղութներու գոյութիւնը անով ալ կը հաստատուի որ հրէական ազդեցութիւնը մեր մէջ եղած է շատ խոր և ուղղակի :

Հայերը այն աստիճան խորապէս ազդուած են Հըրեաներէն ու Հին Կտակարանէն, որ ինքնին կը մզուինք մտածելու թէ այդ ազդեցութիւնը անուզզակի ազբիւրէ մը եղած չէ բնաւ : Արդարեւ Հին Կտակարանի ազդեցութիւնը շատ աւելի զգալի եղած է առաջին գարերու քրիստոնեայ Հայաստանի վրայ, քան նոր Կտակարանիւնը : Սնոր պատմական գիրքերու ներշնչած դիւցազնական ոգին աւելի ախորժելի եղած է պատերազմիկ հայ ազնուականութեան, քան նոր Կտակարանի համեմատաբար քաղցր վարդապետութիւնը : Հրէաստանի անմիջական ազդեցութեան տակ դանուող շըջակայ երկիրներուն,

ինչպէս Ասորիքի, Եգիպտոսի, Միջագետքի քրիստոնեաներուն չափ Հայերն ալ ազդուած են Հին Կտակարանէն : Ասոր համար հրեայ տարրի մը ուղղակի ներդործութիւնը կ'երեւի մեր մէջ : Առաջին գարերուն քրիստոնեայ Հայաստանը շատ բաներ ունի Հրէութենէն, զորս չկրնար ընդունած ըլլալ ուրիշ քրիստոնեայ եկեղեցիներու միջոցաւ և կամ քրիստոնէութենէն ևաքը ։ Նոյն իսկ մեր լեզուին մէջ կը գտնուին կարգ մը բա-



Ա. Էջմիածին

ուր, զորս Հայերը ուղղակի հրեայ գաղթականներէն ընդունած են : Ինչպէս Փաղիշ (խոսի կամ ցորենի դէղ), գաղուր, զգար (փէօստէքի), խանուր, ծոմ, ձեր, շաբար, սոփեր (զրքոյկ) եւալն :

7. ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿԵԱՆԳՐՈՒԹԻՒՆԸ. — Հայկական աւանդութիւնն ալ կը հաստատէ թէ հրեայ գերեներ ապրած են Հայաստան : Հայ հին պատմիչները գրեթէ բալորն ալ կը յիշեն թէ մեծն Տիգրանի օրով հրեայ

գերիներ բերուած են Հայաստան։ Մեծն Տիգրան թէւ ուղակի Հրէաստանէն գերի չտարաւ, բայց Միջազեաքի Ասորիքի մէջ բազմաթիւ քաղաքներ գերեց։ այդ քաղաքներուն մէջէն հրեայ բնակիչներ ալ բերաւ բնակեցուց Հայոց գաւառները։ Ուրիշ աւանդութեան մը համեմատ Բաղրատունիք՝ Նաբուգոզնոսորի ժամանակականից Սմբատ անունով նշանաւոր հրեայի մը սերունդ կը համարուէին, Ամասունիք՝ Սամփառնի հօր՝ Մանովէի սերունդէն կը նկատուէին։ Այսպիսի աւանդութիւններ շատ կան մեր մէջ։ Ոմէնքն ալ ճիշտ չեն անշուշտ, բայց գոնէ աղօտ կերպով, ուրիշ փաստերու հետ, ասպացոյց կրնան ծառայել հաստատելու համար, թէ Հայաստանի մէջ Հրեաներ եկած ու ապրած են։

8. ՀԵՐԵՎԱՐԻ ՀՐԵՎԱՆԵՐԸ. — Ուրիշ աւելի զօրաւոր ու կարիքառն ապացոյց մըն ալ կայ։ Հեքիարիի լեռնավայրերուն, Պաշքալէ զիւղաքաղաքին մէջ 300 տնուոր հրեայ բնակչութիւն մը գոյսութիւն ունի մինչեւ այսօր։

Այդ Հրեաները կը կարծեն թէ Նաբուգոզնոսորի և Սամփառնասարի օրերուն փոխաղբուած են այդ կողմերը։ Այս դաղութը թերեւու աշխարհի մէջ միակ Հրէից խումբն է որ շատ քիչ աղաւաղուած երրայեցերէն մը կը խօսի, ինչպէս նաև կը պահէ հին հրէական աւանդութիւններ, ապրելով Օրինաց, Թուոց և Պետացւոց գիրքերուն և մանաւանդ Թալմուտի հրահանգներուն համաձայն կեսնք մը, և ունի հնօրեայ սովորութիւններ, հին երրայական տարագ ու զիմագծութիւն(1)։

Ահա այս բոլոր փաստերը կ'ապացուցանեն թէ Հա-

յաստանի մէջ, շատ հին ժամանակներէ ոկսելով, գոյութիւն ունեցած են հրեայ գաղութներ՝ իրենց սինակոկաններով, հայրենի բարքերով, և որոնք յարաբերութեան մէջ են եղած մայր հայրենիքին, Պաղեստինի հետ։ Քրիստոնեայ առաջին քարոզիչները եկած են ուրեմն նախ քարոզելու այդ հրեայ գաղութներուն մէջ։

Ա. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Կ'արժէ և կորեւոր է հարցնել, թէ՝ հրեայ գաղութներ գոյութիւն ունեցած են Հայաստանի մէջ։ Այս մասին բազմաթիւ փաստեր կան հաստատող, որոնց գլխաւորները միայն կը թուենք։

2. Հոգեգգալստեան օրը երուսաղէմի մէջ, ուրիշ շատ մը երշկիրներու հետ, Հայաստանէն ալ Հրեաներ գացած էին. Տերտուղիանոսի խօսքերն ալ այդ կ'ապացուցանեն։ Ունանք այս փաստը գորաւոր չեն գտներ։

3. Թագդագաթփաղասար Գ. հրեայ գերիներ տարած, բնակեցուցած է կիր, որ Հայաստանի հիւսիս-արեւելեան կողմը կուր գերտին մօտերը գտներ։

4. Թալմուտներու համեմատ Բաբելոն տնուան աշխարհագրական իմաստը լայն է. Բաբելոն ըստով Հրեաները կը հասկնալին այն երկիրը որ կը տարածուէր Եաթ-իւլ-Արտաքէն մինչև Հայաստանի հարաւալին գտնաները։

5. Մծիկթայի մէջ գտնուած է եբրայական արձանագրութիւն մը որ «ասորիստանեան թուականին 13թի տարին» կը կրէ նշան մըն է թէ մինչև կովկաս Հրեաներ ապրած են։

6. Հրէական լուգեցութիւնը Հայոց վրայ այնչափ խոր է որ ուղղակի Հրեաներու միջոցաւ եղած պէտք է ըլլայ ան։ Հայ լեզուն մէջ ալ եբրայական բառեր կան։


7. Հայ աւանդութիւնն ու պատմութիւնն ալ կը վկայեն, թէ Մեծն Տիգրանի օրով, և անկէ առաջ, Հրեայ գերիներ բերուած են Հայաստան։

8. Մինչև այսօր Կորդուաց լեռներուն մէջ կը գտնուին հին

(1) Մասիս 1898 Փետր. 7/19 թ. 8. Ա. Ալպոյաձեան, Թիւզանդին, 1910 թ. 4228, Հին եւ նոր Հայերը։

Հրեայ գաղթականութեան մը մնացորդները, իրենց հին լեզուով բարքերով, տարազով:

Այս բոլոր փաստերը կ'առացուցանեն թէ Հայաստանի մէջ Հրեայ գաղութներ եղած են, և այդ գաղութները պէտք է եղած ըլլան առաջին քրիստոնեայ քարողիչներու կալուածը:



Էջմիածնի կարողիկոսական զաեր

Բ. ԳԼՈՒԽ

ԹԱԴԵԱՍ ԱՌԱՔԵԱԼ

1. ԱՆԻՄՆԴԱԿԱՆ ՊԱՏՄՈՒԹԻՒՆ. — Թագէոս Առաքեալի Հայաստանի մէջ քարողութեան համար Կրկու անուակ աւանդութիւն կայ. ա) ասորանայիսկական աւանդութիւն, բ) հայկական աւանդութիւն: Արգար թագաւորը, Պարթևաստանէն վերադարձն՝ ծանրապէս կը հիւանդանայ: Իր վրայ բարդուած ամբաստանու թիւնները փարատելու համար, դեսպաններ կը զրկէ Սիւրխայ հոռմէտական կուսակալին:

Դեսպանները իրենց պաշտօնը կատարելէ ևաք կ'այցելին Երուսաղէմ, ուր կը հանդիպին Քրիստոսի: Վերադանալով Եղեսիա, իրենց անուանները կը պատմին Արգարի, որ լսելով Յիսուսի գործած հրաշքները, համոզում կը գոյացնէ, թէ այդպիսի հրաշքներ գործողը կամ Աստուած պէտք է ըլլոյ կոմ Աստուծոյ որդի երկինքն իջած: Ուստի նոյն գեսպաններու միջոցաւ նամակ կը զրէ Քրիստոսի, խնդրելով որ գայ իր մօտ բնակի և զինքը բժշկի: Յիսուս կը պատասխանէ թէ անձամբ չկրնար գալ, բայց իր համբարձումէն ետք իր աշակերաններէն մէկը պիսի գայ ու բժշկէ զայն և պիսի ուսուցանէ իր վարդապետութիւնը:

Իրաւցնէ Քրիստոսի մահէն ևաքը Եղեսիա կու գայ Անոր 72 աշակերաններէն մէկը, թաղէոս անունով, որ կ'իջևանի Տուրիս անուն հրեայի մը տունը: Անոր գաւթուեան և կատարած գործերուն լուրը շուտով կը հասնի Արգարի ականջը: Արգար իր մօտ կը հրաւիրէ զայն, որ կը բժշկէ հիւանդ թագաւորը և Քրիստոսի Աւետարանը կը քարոզէ:

Սրգար, իր բոլոր արքունիքը և ամբողջ Եղեսիա, կը հաւատան Առաքեալին ու մկրտուելով քրիստոնեաց կ'ըլլան։ Անմիջապէս մեհանները և կուռքերը կը քանդուին ու եկեղեցիներ կը շինուին։

Եղեսիայի մէջ քրիստոնէութիւնը քարողելէն եաք, թաղէս իրեն փախանորդ կարգելով Աղոյէ կամ Ազգէ անոն խոյրարարը, զոր եպիսկոպոս ձեռնադրած էր, Սրգարէն յանձնարարական նամակ առած կ'անցնի Հայաստան, Սահմարտուկի մօտ, որ Սրգարի քեռորդին էր։

Իր քարոզութեամբ շատերը քրիստոնեայ կը դարձընէ ան ատոնց մէջ նշանաւոր էին Սահմարտուկի դուստրը՝ Սահմովստը, Սամուկը ու Զեմենդի իշխանները և Զարմանելովստ ամիկինը։ Սահմարտուկ, թելաղբուած հեթանոս հայ նախարարներէն, հաղածանք կը հանէ քրիստոնեաններուն դէմ։ Այս հաղածանքի ժամանակ Սրտազ գաւասին մէջ կը նահատակուին թաղէս առաքեալը, Սահմուխտ կայոր և ուրիշ շատեր։

2. ՀԱՅԱԿԱՆ ԱԽԱՐԴՔՈՒԹԻՒՆ. — Հայկական հին աւանդութիւն մըն ալ կայ որ քիչ մը տարրեր կերպով կը պատմէ թաղէս առաքեալի քարոզութիւնը։ Այդ աւանդութեան համեմատ թաղէսոր ոչ թէ 72 աշակերաններէն մէկն է, այլ 12 առաքեալներէն մէկը (Մատթ. Ժ. 3) և Յուղա Յակոբեան (Ղուկ. Զ. 46, Գործ. Ա. 13) ալ կոչուած։

Այս Յուղա-թաղէսու նախ կ'անցնի Կատպաղովիիա, հոն կը քարոզէ քրիստոնէութիւնը, եպիսկոպոս կը ձեռնադրէ թէոփիլոս անուն մէկը։ Այս թէոփիլոսը կը համարուի այն «Բաջը», որուն ինոդրանքով Ղուկաս զրած է իր Սւետարանն ու Գործք Առաքելոցը (Ղուկ. Ա. 4-5, Գործ. Ա. 1)։ Թաղէս կատպաղովիայէն կը

մանէ Հայաստան, մինչեւ Պարսից կողմերը կ'երթայ և կը նահատակուի։

Թաղէսու կ'ունենայ բազմաթիւ աշակերտներ, որոնց մէ նշանաւոր են Դադիւշ անունով մէկը, որ Սիւնիքի մէջ կը քարոզէ, կը ճնշաւորի և կը մեռնի։ Իր անունով մինչեւ հիմակ վանք մը շնուռած է Սիսական գաւառի մէջ, կոչուած Դադի վանք կամ Խորայ վանք։




Տարեւու վանք

Եսաուարես կամ Ստարես անուն մէկն ալ թաղէսու նշանաւոր աշակերտներէն է, որ քարոզած ու նահատակուած է Մէծ Սիւնիքի մէջ, և անոր անունով կանգնուած է հոչակաւոր Տարեւու վանքը, որուն վրայ շատ առիթներ պիտի ունենանք խօսելու մեր այս հասորին մէջ։

3. ԿՈՒՆԻՐՍԱԿԱՆ ՍՐԾՈՒԹԻՒՆՆԵՐ. — Եկեղեց։ Պատմութեան մէջ առիթը պիտի ունենանք յիշատակելու մէկ քանի նուիրական սրբութիւններ, պատկերներ,


ևայլն, որոնք սերտօրէն կապուած են Թաղէոսի և միւռ
առաքեալներու բարողութեան աւանդական պատմոււ



Սրգաւ եւ Յիսուսի Պատկեր

թեան հետ : Ատանցմէ մէկն է «Ա. Պատառառակը» կամ Յիսուսի «Անձնառագործ պատկերը» : Բայտ աւանդութեան Աբգարի ղեապաններէն մէկը՝ Անան ուզեց նկարել Քրիստոսի պատկերը, բայց չյաջողեցաւ . Յիսուս հասկնալով անոր նուառակը գաստառակ մը առաւ ու երեսին դրաւ, և անմիջապէս անոր վրայ նկարուեցաւ իր պատկերը՝ Այս պատկերը, որ նշանաւոր է պատմութեան մէջ, կը

գանուէր Եղեսիս : Միւս նուիրական առարկան է Գեղարդը, որով զինուորը խոցած է Յիսուսի կողը՝ խաչէն վար առնելու առնեն : Այդ Գեղարդը Թաղէոս միասին բերած էր Հայուապան, ու պահուած է Գառնիի մօս Այրի վանքը կամ Գեղարդայ վանքը, ուրկից փոխադրուած է Էջմիածին :



Գեղարդայ վանքը

4. ՎԵՐԱԿԱՆՈՒ ԱԿՐՈՒԹՅԱ. — Այսօրուան պատմուկան քննադատութիւնը իրեւ ճշմարիս չընդունիր Աբգարի դարձին բոլոր մանրամասնութիւնները : Անհերքելի ճշմարտութիւններ երեւան բերած է ան, որոնց առջեւ խոնարհած են բոլոր ճշմարտութիւն սիրողները, ինչպէս նաև Հայ Եկեղեցւոյ Պատմութիւնով զբաղող հայ Եկեղականներ ու զիսնականներ⁽¹⁾ :

(1) Մ. Արք. Օրմանեան, Ազգապատում, 4, Մ. Ե. Վ. Նարոյեան, Պատմ. Հայ Եկեղեցւոյ (Ճեռագիր), Հ. Դ. Ալիշան, Արշալոյ, էջ 14, Ա. Զայտին, Հայոց Եկեղեցոյ Պատմ. էջ 8, Հ. Յ. Տաշեան, ևն. ևն.

Արգար հայ չէր այլ արար մը, միջադեսացի իշխան մը, Ուրոյէնի՝ Եղեսիոյ թագաւորներէն։ Քրիստոնէութիւն ընդունող Արգարը ո՛չ թէ Քրիստոսի ժամանակակից Արգար ե. Ուշաման (= սև) է, այլ Գ. Դարու առաջին տարիներուն Եղեսիոյ թագաւորներէն մին, Արգար Թ. Մանովայ (179—214), որ քրիստոնէութիւնը ընդունեց 206 թուականին, Աղյէ քարոզիչի մը միջոցաւ։ Հետեւարար Սբգարի և Յիսուսի թղթակցութիւնը, իր բոլոր հետեւանքներով՝ պատմական չէ։ Այս աւանդավիճակը Գ. դարու կիսուն հնարած են Ասորիները, որոնցմէ անցած է Հայերուն։ Դժբախտարար հայկական աւանդութիւնը, որ աւելի հաւանականն ու ձիչաք կը թուի, բոլորտվին շփոթուած է ասորական աւանդութեան հետ և մոռցուած։

Ինչպէս մեր նախորդ գլուխին մէջ թուած ենք, բաղմաթիւ փաստերը որոնք կը հաստատեն թէ հրեայ գերիներ եղած են Հայաստան, զօրաւոր ապացոյց են համոզելու համար թէ քրիստոնէութիւնը պէտք է մտած ըլլայ հոն շատ կանուխէն, թէև ո՛չ ասորական աւանդութեան համեմատ։ Ուրիշ բաղմաթիւ փաստեր պիտի ցուցնեն թէ Հայաստանի մէջ քրիստոնէական առաջին դարերուն քարոզուած է Յիսուսի կրօնը, նոյնիսկ առաքեալներու և անմիջական աշակերտներու միջոցաւ։

Ա. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Թադէոսի քարոզութեան մասին երկու տեսակ աւանդութիւն կայ. ա) ասորանյկական, բ) հայկական։ Ասորանյկական աւանդութեան համեմատ Արգար՝ Եղեսիոյ թագաւորը նամակ կը գրէ Յիսուսին, կը հրաւիրէ զայն, բայց ան չի գար։ Քրիստոսի համբարձումէն ետքը անոր 72 աշակերտներէն մէկը թադէոս կուգայ Եղեսիա, կը քարոզէ, կ'անցնի Հայաստան՝ Սանատորուկի և Սանդուխտի մօտ։ Արտազու մէջ կը նահատակուի։

2. Հայկական հին աւանդութեան համեմատ թադէոս Քրիստոսի առաջեալներէն մէկն է, որ նախ կը քարոզէ Կապավադովկիա, ապա կ'անցնի Հայաստան։ Կ'ունենայ բաղմաթիւ աշակերտներ, որոնց մէջ նշանաւորներն են՝ Դադիու, Եւստաքիոս կամ Ստաքոս ևայլն։

3. Աւանդութեան համեմատ Արգարի պատգամաւորները իրենց թագաւորին բերին Յիսուսի Պատկերը կամ «Ա. Դաստառակը», որ նշանաւոր սրբութիւն մը նկատուած է հին դարերուն։ Նոյնպէս աւանդութեան համեմատ թադէոս իր հետ բերած է Ա. Դեղարդը, որուն անունով վանք ալ շինուած է։ Այժմ կը գտնուի Էջմիածին։

4. Այսօրուան պատմական քննադատութիւնը իբրեւ ճշմարիտ չընդունիր Արգարի դարձին բոլոր մանրամասնութիւնները։ Արգար հայ չէր, այլ արար մը։ Քրիստոնէութիւնը ընդունող Արգարը կ'ապրէ 179—214 թուականին և քրիստոնեայ եղաւ 206ին։ Արգարի աւանդութիւնը հնարուած է Ասորիներէն։ Հայկական աւանդութիւնը աւելի պատմական է, բայց ասորականէն ազդուած։




Ա. Դեղարդն ըստ Մորեի

Գ. Գ Լ Ո Ւ Խ

ԲԱՐԹՈՂԻՄՔՈՍ ԵՒ ԱՅԻ ԱՌԱՔԵԱԼՆԵՐ

1. ԸՆԾՐԺԱՎԱՄԿԱՍԻ ՊԱՐՊՈՉՈՒԹՅԱՆ Ը. — Հայոց եկեղեցին հաստատան աւանդութեան համեմատ Հայոց



Ս. Թօմվմայի վանիք


երկրորդ մեծ քարոզիչը եղած է Բարբարիմեռու, տասներեւ առաքեալներին մէկը (Մատթ. Փ. 3, Մարկ, Գ. 48, Ղուկ. Զ. 14), որ կոչուած է նաև Նարանայշ

(Յովհ. Ա. 45, ԻԱ. 2): Բարթողիմէոս նախ կը քարոզէ Արարիոյ և Պարսից հարաւային կողմերը, անկէ մինչեւ Հնդկաստան կ'երթայ: Առաքելութեան ընթացքին կը մանէ Հայաստան, արեւելեան կողմէն և կը հանդիպի Թագէսի: Այս վերջինին մահէն ետքը, Թողմաս առաքեալի յորդորանքով, յանձն կ'առնէ կրկին մասնել Հայոց երկիրը և լրացնել անոր քարոզութիւնը: Բարթողիմէոս քարոզած է նաև Հայաստանի արեւմըտեան կողմերը, Փոխւղիա, Լիկայոնիա և այլն:

Առաքեալը երբ կը չը Հերեւանդ և Անձեւացեաց գաւառները ու կը հասնի Աղբակ, հմա իրեն կը պատահի Ողոնի, Սանատուկի քոյրը, որ կը հաւատայ: Առաքեալին քարոզութիւնը արդիկելու գացած Տէրեւես հազարապետն ալ իր կարգին կը հաւատայ ու առաքեալին և արքայաքեռ հետ մէկանդ կը նահատակուի:

2. Ա.Ջ.Ա.Վ.Ց.Ս.Ա.Լ.Ի.Ը. Ն.Ա.Հ.Ս.Ա.Կ.Ո.Ւ.Թ.Ե.Ս.Դ. Ա.Ս.Յ.Ը.Ը. — Բարթողիմէոս առաքեալի նահատակութեան տեղի մասին զանազան աւանդութիւններ կան: Յոյն և լատին գրիչներ Ալբանուարիս կը գրեն, Խորենացի և ուրիշներ՝ Արեւամոս, Ուրբանոս կամ՝ Ուրբանուարիս կը կոչեն առաքեալին նահատակուած տեղը: Ումանք կը կարծեն թէ լատիններէն սրես (= քաղաք), սրբանս (= քաղաքային) բառերուն հետ չփոթուած է քաղաքին բուն անունը, որ պիտի ըլլայ հաւանաբար Աղքակ, Պաշտամէ քաղաքին մօտ, ուր կը գտնուի Ս. Բարթողիմէոսի հոչակաւոր մայրավանքը:

Վանքին ձախ կողմը վոռքրիկ մատուռ մը կայ, ուր կը գտնուի առաքեալին գերեզմանը, որուն հին տապանաքարը կը կրէ հետեւեալ անթուական արձանագրութիւնը. «Այս է տապան հանգստաեան Արքոյն Բարթողիմէոսի Արքազան Առաքելոյն առաջին Լուսաւորչին Հայաստանեայց աշխարհի»:




Քարողիմեսի վանիք
Վասպուրականի Աղբակ գաւառին մէջ (Դաշքալէ)

Յ. ՏԻՐԱՄՈՒՐ ՊԱՏԿԵՐԸ. — Աւանդութեան համեմատ Քարթողիմէս չի կրնար հասնիլ ներկայ ըլլալու համար Տիրամօր մահուանը : Ասոր փոխարէն առաքեալիքը կը նուիրեն անոր Ա. Կոյսին պատկերը, որ նկարուած էր փայտի վրայ : Առաքեալը զայն կ'առնէ ու իրեն հետ կը բերէ Հայաստան ու կը զիտեղէ Անձեւացեաց գաւառին մէջ Դարբնաց-Քար կոչուած տեղը, ուր անահաւական մեհեան մը կար կանդնուած : Հոն կը հիմնէ եկեղեցի և կուսանոց :

Գ. ՈՒՐԻՇ Ս.ԹԱՐԵՆՍԱԼՆԵՐ. — Հայ աւանդութիւնը ուրիշ առաքեալներ ալ կը յիշէ Միջազետքի և Հայոց իրրեւ քարողիչ . որք ճն., Ա.) Յուղա-Թաղեռն Յակուանի, որ Դերենս ալ կոչուած է, Բ.) Շմաւոն կամ

Սիմոն Կահանացի, որ անուանուած է Նախանձայոյ, Գ.) Յովհաննես Աւետարանիչ, Դ.) Մատարիս, Ե.) Թովմաս Կայլն : Անոնցմէ առաջինին համար կ'աւանդուի թէ նախ քարոզած է Սորիքի և Միջազետքի մէջ, և ապա մտած է Աղբակ, ուր տեսակցուծ է Քարթողիմէսի հետ



Յովհաննավանի կամ Այրիվանի

ու այնուեղէն տնցած է Պարտկահայոստան, հաստատուած է Ուրմիա քաղաքը, ուր նահապակուած է :

Այս թագէսուը հայկական աւանդութեան մէջ յիշաւակուած է, որուն մասին խօսեցանք արդէն նախորդ գլուխին մէջ . (Հա. 2):

Իսկ Սիմոն Կահանացիի համար կը պատմոի թէ նոյնքան քարոզած է Հայոց և Պարսից կողմերը և նահատակուած է Ուրմիոյ մօսերը : Յովհաննէս Աւետարանիչն ալ կը նկատուի նաև Պարթևներու քարողիչ, որ անցած է Հայաստանէն ու քարոզած :

Մասաթիայի և Թովմայի համար ալ նմանօրինակ աւանդութիւնն մը կայ, որով կ'ուղեն զանոնք ալ ներկայացնել սրպէս քարողիչ Հայոց :

5. ՔՆՆԱԿԱՆ ԱԼԽԱԾՈՒ. — Այս բոլոր աւանդութիւնները իրենց մանրամասնութեանց մէջ եթէ ճիշտ չեն, դէթ իրենց հիմով ճշմարիտ են: Բարթողիմէոսի քարոզութիւնը աւելի հայկական է քան Եղեսչոյն եկած թաղէոսի մը քարոզութիւնը: Այս բոլորէն աս կը հետեւի որ հայկական հին աւանդութիւնը խառնուած է ասորական աւանդութեան հետ և խեղաթիւրուած: Պատմութեան դէմ մեղանչած չենք ըլլար, երբ հաստատենք թէ իրօք Հայաստան եկեր ու զացեր են քրիստոնեայ առաջին քարոզիչներ, առաքեալներ, որոնք դրած են Հայ Եկեղեցիի հիմք: Այս քանին համար մենք պիտի տեսնենք տակաւին շատ փաստեր:

Ս. Մ Փ Ռ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Հայ Եկեղեցիի հաստատուն աւանդութեան համեմատ Հայոց երկրորդ քարոզիչը եղած է Բարրոյիմեոս կամ Նարանշի: Նա կը մանէ Հայաստան, կը քարոզէ: Ոգո՞հի, Սանատրուկի քոյք և Տերենս հազարապետը կը հաւատան ու կը նահատակուին:

2. Բարթողիմէոսի նահատակուած տեղին սնունը ոմանք կը կոչեն Արանելովիս, ուրիշներ Արեւրանոս, Խւրանոս և աւանդաբար Աղրակ անունէն ծագած է: Աղբակ կը գտնուի Պաշքալէի մօտերը, ուր կը գտնուի տառքետլին գերեզմանը և վանքը:

3. Հատ տւանդութեան Բարթողիմէոս իր հետ բերած է Ա. Կոյսին փայտի վրայ նկարուած պատկերը և զետեղած է Անձեւացեաց գտաւուին մէջ, Դարբնաց յար կոչուած տեղը:

4. Թագէոսէն ու Բարթողիմէոսէն զատ իբրև Հայաստանի քառիք կը յիշուին նաև Ա) Յուղա-Թադէոս Յակոբեան, Բ) Նմառն կամ Սիմոն Կանանցի, Գ) Յովհաննես Աւետարանիչ, Դ) Մատարիա առաքեալ, Ե) Թովմաս առաքեալ ևայլ:

5. Հայկական աւանդութիւններուն հիմը ճշմարիտ է, թէւ ասորական աւանդութիւններէն ազդուած ու խեղաթիւրուած: Այդ աւանդութիւնները պատմական ճշմարտութիւն մը կը բովանդակեն, այն է՝ թէ Հայաստան ունեցած է իր քարոզիչ առաքեալ:

Դ. Գ Լ Ո Ւ Խ

ՈՒՐԻՇ ՔԱՐՈԶԻՉՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ Մէջ

1. ՇՐՋԱԿԱՍ ՔՐԻՍՏՈՆԵԱԾ ԵՐԿՐՈՒԵՐՈՒ ԱԶԳԵՑՈՒԹԻՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԷՋ. — Ընդունելով հանդերձ թէ Հայաստան շատ կանուխէն ունեցած է իր առաջին հրեայ քարոզիչները կամ առաքեալները, որոնք ուղղակի կամ անցողակի եկած ու աւեստանած են Քրիստոսի կրօնը, ընդունելով այդ, մենք պարտաւոր ենք նկատի առնել նաև, թէ Հայաստանի շրջակայ երկիրներն ալ կրնային ունեցած ըլլալ իրենց աղղեցութիւնը: Քրիստոնէութիւնը ինչպէս Հայաստանի նոյնպէս անոր շրջակայ երկիրներուն մէջ քարոզուած է առաջին օրէն իսկ: Հետեւաբար պէտք է ընդունիլ թէ անոնք նաև Հայոց երկրին վրայ ունեցած են իրենց աղղեցութիւնը, որուն համար բազմաթիւ պատճառներ կան: Հոռմէական պետութիւնը մահիկաձև պաստած էր Հայաստան՝ արևեմուաէն, հիւսիսէն ու հարաւէն: Կոմոգինէ, Մեծն Կապակագովկիս, Պոնտական Կապսլադովկիս և Պոնտոս շաղակատած էին զայն արևեմուաքէն և հիւսիսէն: Փոքր Հայք, Դերջան, Եկեղեցայ և Ծոփաց գաւառները Կապակագովկիս զիրկն էին միուած: Այրարաս կամ Մեծ Հայք երկու գլխաւոր զիծեր ունէր, որոցմալ կը կապուէր կապակագովկիս խճուղիներուն: Արաւաշատէն Սալաղա՝ Սեբաստիա և Կեսարիա, իսկ միւսը Տարօնի վրայէն՝ Ծոփաց գաւառէն՝ Մելիտինէ և Կեսարիա: Արդ, Կեսարիոյ ճամբանները կապուած էին Հռոմի և Ասորիքի հետ: Անախոքէն դէպի Հռոմ տանող ցամաքային ուղին կ'անցնէր Տիանայի գուռներէն դէպի կապակագովկիսան Կեսարիա, անկէց Սեբաստիոյ:

Ամասիոյ գծով՝ դէպի ի Ամիսոս Պահտոսի, Սեւ ծովունք ամէնէն բանուկ նաւահանգիստը, որ կապուած էր Հռոմի հետ⁽¹⁾:


Քրիստոնէական կրօնը Փոքր Ասիոյ մէջ այս ճամբուն հետեւած է: Բայց այս ճամբան շատ հեռու կ'իջնար Հայաստանի համար: Ուրիշ աւելի մօտիկ ուղղոթիւն մը կար Հայոց և Ասորիքի միջե:

Միջագետքը գիրկընդխառն լծորդուած էր Հայաստանի հետ: Բազմաթիւ ճամբաններ իրարու կը կապէին այս երկու երկիրները, իրենց հետ միացնելով մին Ասորիքն ու Պաղեստինը, իսկ միւսոք՝ Պարթևաստանն ու Կովկասիան ազգերու մրջմեացը: Պաղեստինէն դէպի Միջագետք մեկնող գիծ մը կար, որուն մէկ ծայրը Եգիպտոսի Հերապոլիսն էր, իսկ միւսոք՝ Բարեկոն: Սելեւկիան ու Կասիփիմն անոր քովիկն էին, որնցմէ դէպի հիւսիս երկարած ճամբան կ'երկնդպէր, մին դէպի ի Եկրատան՝ Պարթևեններուն և Արփաններուն երկիրը կ'առաջնորդէր, իսկ միւսոք դէպի ի հիւսիս՝ Արրելա, Մծրին և կամ Ուրմիոյ գրայէն, Արտաքսի հայիսները ճեղքելով, դէպի ի Արտաշատ: Շատ աւելի կարձ գիծ մըն էր Անտիոքէն Եղեսիս, դէպի ի Ամիդ, դէպի ի Տիգրանակերտ տանող ճամբան: Եղեսիայէն Մծրին հողորդակցութիւնն ուղիղ էր և անմիջական: Արդ, Եղեսիս և Մծրին ամէնէն մօտիկ և ամէնէն ծաղկեալ քաղաքներն էին հարաւային Հայաստանի համար: Կորդուաց, Աղձնեաց, Ծռափաց գաւառները սահմանակից են անսնց. Տարօնն այնքան մօտիկ:

Հետեւաբար կարելի չէր որ անմիջական ազգեցու-

(1) H. Zimmerer, Rappadokien, ՀԱ. 1900 էջ 134, Դէորդ Մերոպ, Քրիստ. Մուտքը, էջ 33, 34.

թիւն չունենար Հայաստանի վրայ, գոնէ անոր հարաւային սահմաններուն մէջ, այնպիսի մեծ փոփոխութիւն մը, որպիսին էր քրիստոնէութիւնը, որուն ասպարէզ եղան սկիզբէն ի վեր այն երկու սեմական աշխարհները, Ասորիք և Պաղեստին, որոնց ամէնէն ջերմ վառարանները դարձած էին Անտիոքը, Մծրին ու Եղեսիան:



Եղեսիա կամ Մւրժա

Ուրեմն զարմանալի չպիտի ըլլայ անշուշտ որ այդ կեղրոններէն ալ քրիստոնէայ քարոզիչներ ալ եկած ըլլան Հայաստան և իրենց կորդին աշխատած ըլլան հոն:

Զ. ԱՍՈՐԻ ԿԱՐՈՉԻՉՆԵՐ, ԱԳԳԻԿ. — Հայ և ասորի աւանդութիւնները հետազոտելով կը տեսնենք որ առաջն երկու երեք դարերուն մէջ գտնուած են մէկ քանի անձեր, որոնք դարմով Հայաստան, շարունակած

Ան Աւետարանի առաջին քարողիներու գործը : Ասորական աւանդութեան համեմատ այդ քարողիներէն մէկը եղած է Ազգէ անուն մէկը : Ադդէ անուն առաքեալը, որ շփոթուած է Թագէսս առաքեալի հետ, Եղեսիայի մէջ կը բժշկէ Սրբարը : Եւ նոյն քաղաքին մէջ իրեւ իրեն յաջորդ՝ կը ձևոնազրէ Ազգէն : Ազդէ կը մնայ ու կը վախճանի Եղեսիոյ մէջ : Իսկ Ազգէ կ'երթոյ «Դէպի Սրբւելք», դէպի Հայաստան ու հոն կը քարողէ Քրիստոսի կրօնը :

Աբգարի և Թագէսսի գրուցին մէջ բազմոթիւ տարրեր կան իրարու հետ խաւնուած : Նախ կայ ասորական տւոնդութիւնը, որ կը բազկանայ երկու մասերէ . Այսպատճակն մշմարտուրինե, որուն համեմատ Աբգար Թ. 216ին, քրիստոնեալ կ'ըլլաւ Ազդէ կար Ադդայ անուն քարողիչ մը, Բ) ասորական յերիւրաեիկ: Արագհետեւ Քրիստոսի Ժամանակակից Աբգար մըն ալ գոյութիւն ունեցած է, Աբգար Թ.ը շփոթուած է Աբգար Ե.ի հետ, Ազդէ ճգնաւոր քարողիչը շփոթուած և եղած է Յիսուսի 72 աշակերտներէն մէկը, որ իբրեւ թէ Աբգարի կը զրկւէ Թագէսս առաքեալէն: Յետոյ հնարուած է նաև Աբգարի և Քրիստոսի թղթակցութիւնը, Աբգարի և միւս թագւարներու ուղղուած նամակները ևալլն: Ահա, ասորական այս աւանդութիւնը շուտով անցած է նաև Հայոց մէջ, ուր կրած է տարբեր փոփոխութիւններ: Հայերը, որովհետեւ ունեցած են Թագէսս առաքեալի մը քարողութեան աւանդութիւնը, հաւանաբար Եդեսիացի Ազդէ կար Աբգէ մըն ալ ունենալով իբրեւ երենց քարողիչ, Ազդէս փոփած են Թադէի կամ Թադէոսի Այս շփոթութիւնը ունանք կը կարծեն թէ առաջ եկած պիտի ըլլայ Գ և Դ գիրերու շփոթուելէն: Թերևս ասորական բնագրէն թարգմանած էին մեր հայրերը աֆֆի, բայց գրերու մխալ լնթերցումով մը կարդացած են ա՛ֆֆի, որ յետոյ շուտով փոխուած է Թագ(Դ)էի: Ամէն պարագայի տակ ասորի Ազգէի մը քարողութիւնը Հայաստանի մէջ չէ կարելի հաստատուն փաստերով ապացուցանել, բայց կ'արդէր յիշատակել ասորական այդ աւանդութիւնը

Յ. ԱՍՏՐԴԱԾԱՆ ԿԱՐՈԶԻՉ ՀԱՅՈՅ. — Բարդածան ասորի գիտնական մըն էր, որ քրիստոնէութիւնը ըն-

դունած, իր կրօնին եռանդուն քարողիչ մը դարձած էր: Մեր պատմանայրը՝ Մովսէս Խորենացի կ'աւանդէ, թէ՝ Բարդածան եկած է Հայաստան՝ աշակերտելու համար հիւսիսի այս «խուժ» բնակչութիւնը: Բայց չկրնալով յաջողիկ իր ձեռնարկին մէջ, կը մանէ Անի ամրոցը (Կամախ կամ Քեմախ) և Հայոց մեհենական պատմութիւնները կարգալով՝ կը շարադրէ հայկական պատմութիւն մը կամ կը թարգմանուի յունարէնի:

Կարգովներ կան նոյն իսկ թէ Բարդածան աղգով հայ էր: Ինչ աղգէ ալ եղած ըլլայ այդ անձնաւորութիւնը, պատմութիւնը ցոյց կուտայ թէ ան էր Եդեսիայի հշանաւոր քարողիներէն մէկը, որ Սրբար Թ. ի աջակիցը եղաւ քրիստոնէութիւնը տարածելու գործին մէջ:

Շատեր կը կամկածին որ Բարդածան Հայաստան եկած ըլլայ իրիւ քարողիչ, բայց պակաս չեն գիտնականներ, որոնք կամ բոլորովին կ'ընդունին և կամ կը կարծեն թէ Բարդածանի նման անձ մը կրնայ եկած ըլլալ մեր երկիրը իրեւ քրիստոնէայ տառքեալ:

Բարդածան եկէ Հայաստան մտած իսկ ըլլայ, 216ին առաջ չի կրնար եկած ըլլալ: Ան միուած է 222ին:

Ուրիշ ոչ հայ մէկ երկու քարողիներու մասին դեռ պիտի խօսինք:


Ա. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

- Հայաստանի շրջակայի երկիրներն ալ շատ կանուխէն քրիստոնեած են և պղդած են մեր երկիրն վրայ: Արդէն ատոր կը նպաստէին Հայաստանի դիրքը և ուրիշ երկիրներու հետ անոր ունեցած հաղորդակցութեան ուղիները: Մեծ Հայքէն կապակառվագիս խճուղիներուն միացած էին երկու ճամբաներ: Իսկ հարաւէն՝ Միջագետքէն ու Ասորիքէն՝ Հայաստան երկու կարեւոր ուղիներ

կային Ահա այդ ճամբաներէն Հայոց երկիրը Եկած են ոչ միայն առաքեալներ, այլև երկրորդական քարոզիչներ

2. Ասորական աւանդութեան համեմատ Աղդէ անուն քարոզիչ մըն է որ Աբգարին կը քարոզէ, ան կը Ճեռնադրէ Ազգի կամ Աղդայ անուն մէկը՝ իրեն իբրև յաջորդ, որ երթալով «Դէպի Արեւելք», Դէպի Հայաստան, հոն ալ կ'աւետարանէ։ Ագդէի աւանդութիւնը, եթէ ստոյգ է, խառնուած է Հայկական Թաղէսոի աւանդութեան հետ և շփոթուած։

3. Մովսէս Խորենացիի և ուրիշ մէկ երկու պատմիչներու աւանդածին նայելով, Հայաստանի քարոզիչներէն մէկն ալ Եղած է Բարդածան ասորին, ըստ ոմանց ազգով Հայր Բարդածանի Հայաստան Եկած ըլլալու աւանդութիւնը ոմանց համար ապացոյց է թէ ասորի քարոզիչներ Եղած են մեր մէջ աւածին երկու երեք դարերուն։



Հայկական Խաչքար

Ե. ԳԼՈՒԽ

ԱՌԱՔԵԱԼ ՆԵՐՈՒ ՅԱՂՈՐԴՈՒԹԻՒՆԸ

1. ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆՆԵՐՈՒ ՊՍԿԱՍԱԸ.— Դժբախտաբար կը պակախն դրաւոր յիշատակարաններ (documents), որոնցմէ կարենայինք Հայ Եկեղեցւոյ առաջին կաղմակերպութեան, և եկեղեցական յաջորդութեան մասին որոշ գաղափար մը ունենալ։ Չունինք պատմական նշարներ, հետեւաբար չենք գիտեր թէ Հայ Եկեղեցին իր նախնական քայլերուն մէջ ինչպիսի սովորութիւններ ունեցած է, որո՞նք եղած են իր հայրապետները կամ եկեղեցական առաջնորդները, ինչ փոխադարձ յարաբերութիւն ունէին եկեղեցականներն ու ժողովուրդը։ Այսպէս որ կարելի չէ կաղմել մինչև Ս. Գրիգոր Լուսաւորիչ առաքելական յաջորդութեան շղթան։

2. ԱՌԱՔԵԱԼ ԱՎԱՋՈՐԴԻՎՈՒԹԵԱՆ ՅՈՒՑԱԿԱՆՆԵՐ.— Ասոյգ է սակայն թէ Թաղէսոսի և Բարթողիմէտոսի, ինչպէս նաև միւս առաքեալներու կամ քարոզիչներու միսած գործը՝ անոնց մահէն եաքը՝ իսպառ չխափանուեցաւ, այլ չեսպիսած աւելի յառաջդիմեց, աւելի ծաւալեցաւ։ Այս բանին նպաստեցին անշուշտ ո՞չ միայն ակաղացի գործիչներ, այլ և գուրսէն եկող նոր քարոզիչներ։ Գրիտենք հայ աւանդութեան թէ Թաղէսոս առաքեալը Արտազէն հեռանալու ատեն՝ իրեն փոխանորդ կարգեց իր աշակերտը՝ Զաքարիա, Շաւարչան քաղաքին մէջ, իսկ անոր գործակից սոււաւ Զեմենտոս։ Յաջորդ դարերու գաւազանագիրներ կամ կաթողիկոսներու յաջորդութիւնը պատմողներ Զեմենտոսը կը նկատեն Զաքարիայի յաջորդ։

Հայ յիշատակարան մը Թաղէսոս և Բարթողիմէտոս

առաքեալներու յաջորդութիւնը հետևեալ կարգով առաջ կը բերէ : Խւրաքանչիւրին դէմ նշանակուած թուական-ները հաւանական կամ ենթադրական են :

Ա. Բ Տ Ս Ա. Զ Բ Ա. Թ Ռ Ո Ռ

1. Թարեկոս	35—43
2. Զաքարիոս	44—76
3. Ջեմեսոս	76—81
4. Ատրեներէն	82—95
5. Մոնղեղ	96—126
6. Շահիկ	127—154
7. Շահարչ	155—175
8. Դեւոնդ	176—193
9.	—	.	.	.	193—230
10. Մեհրուման	230—260

Բ. Ա. Բ Թ Ա Գ Ա Վ Ա Ր Ե Ա Ս Ա Վ Ա Ր Ե Ա Ր Ե

1. Բարրոդիկոս	44—67
2. Կումսի	68—90
3. Բարեկաս	90—120
4.	—	.	.	.	120—150
5. Միհրար	150—170
6. Զորիկոս	170—190

3. ԱՅՍ ՅՈՒՅԱԿՆԵՐՈՒՆ, Ա. Բ Թ Ա Գ Ա Վ Ա Ր Ե. — Այս յիշատականին արժէքը մեծ է անշուշտ՝ Հայ եկեղեցիի աւանդութեան տեսակէտով, բայց անհրաժեշտ է խոստովանիլ թէ ոչ միայն պակասաւոր ցուցակ մըն է ան, այլև կարկի չէ իր բաղոր մանրամասնութեան մէջ պատմական անհերքելի ասղացոյցներով հաստատել : Անոր մէջ յիշատակուած անուններէն ումանք բոլորովին լանձանով

են հայ և օտար պատմութեան ու մատենազրութեան : Իրենց անունները միմիայն այս ցուցակներէն գիտենք, ուրիշ ոչ մէկ ծանօթութիւն ունինք անոնց կեանքի մասին : Այդպիսի անուններէն են Ատրներսեհ, Շահէն, Միփթար, Չոթիկոս ևայդն :

4. ՄԵՀՐՈՒՄԱՆ, ՀԱՅՐԵՎ, ՊԱՏ. — Այս ցանկին մէջ ամէնէն պատմական և ամէնէն ծանօթ անձնաւորութիւնն է Մեհրուման : Եւսերիոս կեսարացի եկեղեցական պատմիչը կը վկայէ թէ Աղեքասանդրիոյ Դիոնիսիոս հայրապեալ (248—265) օնոյնպէս և առ Հայս գրեաց թուղթ վասն ապաշխարութեան, որոց եպիսկոպոսն էր յայնժամը Մեհրումանը⁽¹⁾ :

Գ. Դարու այդ տարիներուն՝ մեծ ինդիր մը կար եկեղեցւոյ մէջ, թէ արդեօք պէտք է ընդունիլ եկեղեցիներուն մէջ՝ զանոնք, որ երբեմն ուրացեր էին վախով և նորէն զզջալով կը դառնային : Ահա այս ինդըրին վրայ է որ Դիոնիսիոս հայրապեալ նամակ կը գրէ նաև Մեհրումանին, որ եպիսկոպոս էր Հայոց : Այս յիշատակութիւնը կ'ապացուցանէ թէ Գ. դարուն Հայաստանի մէջ կար քրիստոնէական ծաղկեալ հասարակութիւն մը, որ ունէր իր հոգեւոր պետք : Ուրեմն Հայաստանի մէջ կար եպիսկոպոսական աթոռ : Անշուշտ Հայոց զլիսաւոր եպիսկոպոսն էր Մեհրուման, որ ծանօթ էր միւս եկեղեցիներու պետքերուն . կային հարկաւ ուրիշ եպիսկոպուներ կամ եկեղեցականներ, որոնք անծանօթ մնացած էին ուրիշներու և կամ յարաբերութեան մէջ չէին գտնուեր :

Մեհրումանի այս յիշատակութիւնը տեղի տուած է սակայն մէկ քանի վիճաբանական դիտողութիւններու :

(1) Եւսերիոս, Պատմ. Եկեղ. Զ., գլ. Խզ, էջ 517:

Խնդիր եղած է, թէ Մեհրուժան Հայաստանի ո՞ր մասին եպիսկոպոս էր: Ոմանք (¹) կը կարծեն թէ ան եպիսկոպոս էր Փոքր Հայքի կամ Սելաստիայի: Եւ սակայն Փոքր Հայքի եպիսկոպոսներու ցանկին մէջ չկոյ այդպիսի անուն մը, որ բարորովին հայեցի է: Գելցեր հայագէտ գիտնականը հաստատելով այս պարագան և նկատելով որ Մեհրուժան անունը Արծրունեաց տոհմին մէջ միայն դոյտթիւն ունեցած կը յիշատակուի, Մեհրուժան եպիսկոպոսը կը համարի Մեծ Հայքի եպիսկոպոս և Արծրունեաց տոհմի շառաւելիզ (²):

Ամէն պարագայի տակ Մեհրուժանը սիէտք է նկատել Հայոց գլխաւոր աթուներէն մէկին հայրապետը. ուրովհետեւ դիտելի է որ, Դիտնիստոս ուրիշներու դրած ատեն իբրև հասցէ կ'ուղղէ սա կամ նա քաղաքի եպիսկոպոսին, մինչդեռ Մեհրուժանին ո՛չ թէ իբրև քաղաքի եպիսկոպոսի կը գրէ, այլ աշխարհի, «Առ հայն» կամ «Առ այնուիկ՝ որ էին յԱրմենիա, որոց եպիսկոպոսն էր Մեհրուժան»:

Ս. Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

1. Դժբախտաբար կը պակսին գրաւոր հաստատոն յիշատակարաներ, որ կարենան լոյս սփուել առաջին մէկ երկու դարերու առաքելական յաջորդութեան և եկեղեցւոյ կազմակերպութեան վրայ:

2. Սակայն բացորոշ է որ առաքեալներու քարոզութիւնը մահէն ետքը չխափանուեցաւ: Ատոր ապացոյց պէտք է նկա-


(1) Harnak, Mission, էջ 471, թ. Համ. էջ 166, Lequien, Orius Cristianus, Ա. Համ. էջ 419, տիպ. 1740, Թարիզ:

(2) H. Gelzer, Die Anfänge der armenischen Kirche էջ 171-172, Փաւստու Բիւզանդ, Թրգմ. Հ. Յ. Թորոսեան, Վենետիկ, էջ 159-165:

աեւ հայ յիշատակարանի մը թուած անունները Այդ ցանկը կը յիշէ Արտաղի աթուն Համար՝ 8-9 հայրապետներ, իսկ Բարթողի մէսոսի իբրև յաջորդ՝ չորս հոգի:

3. Այս ցուցակին անունները ամէնքն ալ կարելի չէ պատմական հաստատուն փաստերով տպացուցանել: Անոնցմէ շատերը անծանօթ անուններ են, յիշատակուած միտոյ այդ ցանկին մէջ:

4. Սակայն այդ ցանկին մէջ կոյ անուն մը, որ պատմական է և նշանաւոր, Մեհրուժան հայրապետն է ան եւսերիս կը վկայէ թէ Դիտնիստոս Աղեքսանդրիոյ հայրապետը նամակ գրած է Մեհրուժանին, որ եպիսկոպոս էր Հայոց: Այս յիշատակութիւնը կ'ապացուցանէ թէ Գ. դարուն Հայոստանի մէջ կոր քրիստոնեայ ծաղկեալ հասարակութիւն մը Ումանք (Lequien, Harnak) կարծած են թէ Մեհրուժան Փոքր Հայքի եպիսկոպոս էր և ոչ թէ Մեծ Հայոց: Ուրիշներ, շատ փաստացիօրէն կ'ապացուցանեն թէ Մեհրուժան չկրնար Փոքր Հայքի եպիսկոպոս եղած ըւլաւ, այլ Մեծ Հայքի և Արծրունեաց շատաւել:



Առաստաղի հանդակներ՝ Վանայ մէջ

Զ. ԳԼՈՒԽ

ԱՌԱՋԻՆ ՇԱՀԱՏԱԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

1. ԱՎԱՆՑՆՅԱՆԱՄԱՍԱԿՈՒԹԻՒՆԸ. — Հայաստանի մէջ, Բ. և Գ. դարերուն, քրիստոնէութեան հետքեր կան, որոնք կը հաստատեն թէ տուաքեալներու քարոզութիւնը իր արդիւնքն ունեցած էր: Այդ հետքերը քրիստոնէական առաջին նահատակութիւնները, քրիստոնէական առաջին նահատակութիւնները, գրիստոնէական առաջին նահատակութիւններն են:

Հայաստանի մէջ նահատակութած մարտիրոսներուն առաջին խումբը կը նկատուին Ոսկեանք: Աւանդութեան համեմատ Ոսկեանք հոսովմայեցի գեսպաններ էին՝ հինգ հոգի, որոնք եկած էին Հայաստան՝ Հայոց Սանատրուկ թագաւորի մօս: Հօն կը հանդիսավին թագէս առաքելին, և անոր քարոզութիւնը լսելով և հրաշքները տեսնելով, կը հաւատան ու կը մկրտուին: Ասնք իրենց զիմաւորին անունով, որ Խրիստի կամ Խրիսոս, այսինքն՝ Ոսկի կը կոչուէր, կ'անուանուին Ոսկեանք: Թագէսի մահէն ետքը հաղածանքի պատճառով կ'առանձնանան Սյրաբափ Ծաղկուն գաւառի Ծաղկեց կամ Ծաղկի լեռները: Երբեմն երբեմն քարոզութեան կ'ենան, կը մասնեն Սրտաչէս Բ. ի արքունիքը, և իրենց ետեւէն կը քաջն խումբ մը պալատական Աղան իշխաններ, թուով 19 հոգի, որոնք Սաթենիկի ազգականներն էին և անոր այցելութեան եկած: Այս վերջինները իրենց առաջնորդ ունէին Բանադրաս անուն մէկը, որ մկրտըւելէ ետք ստացաւ. Սորբիաս անունը, որով իրենք ալ կոչուեցին Սորբիասենք: Սրտաչէս Բ. ի աղանները հաւածեցին Ոսկեանները և սպաննել տուին զանոնք:

2. ՍՈՒՔԻԱՍԱՅԱՆՔ. — Մուքիասեանք մկրտուելէ ետքը թողարցին պալատը և քաջուեցան Զրարաշի կամ Սուկաւետ կոչուած լեռները, ուր ձգնաւորական կեանք մը գարեցին շուրջ 44 տարի: Սակայն Սրտաչէս Բ. ի սրդիները սկսան զանոնք ալ նեղել իրենց առանձնութեան մէջ: Աղուանից երկրէն Բարձրան անուն իշխան մը եկաւ, որ հարց ու փորձ լնելով գտաւ զանոնք և Սուկաւէտի մէջ սպաննեց՝ սոսկալի չարչարանք տալէ ետքը: Նահատակութեանները թուով 17 հոգի էին: Առաքիասեանք խոտաճարակ էին և իրենց թաւամաղ կոմմ այծենի հազած ըլլալուն համար կոչուեցան Քու:

3. ԳԵՂԱԱԿԵԱՆ ԳԵՑՑՈՎՈՒԹԻՒՆ. — Ոսկեանց և Սուքիասեանց պատմութիւնը բաւական լուրջ քննադատառութեան տեղի տուած է: Ֆամանակազրական անհամատայնութիւններ, անուններու, յորջորջումներու օտարութիւններ, գժուարութիւններ կը յարուցանեն: Ոսկեանց կոչումը, ինչպէս տեսանք, հայ վկայաբանութիւնը կը կապէ Խրիստի յունարէն՝ ոսկի բառին հետ: Բայց յայտնի է որ Բ. գարուն կային ճղնաւորներ, որոնք Ոսկի, այսինքն՝ խոտաճարակ կը կոչուէին, Այս պատճառով ոմանք կը կարծեն թէ Ոսկեանց անունը աւելի Ոսկի բառուն հետ կապ ունի քան Խրիստի բառին հետ: Նոյնպէս կը կարծեն որ Ոսկեանք հայ էին կամ ասորի և ոչ թէ հոսվմայեցի պատճառուորներ, և այդ զրոյցը յօրինուած է թերեւո միմիայն այդ ճղնաւորներու վիրքը ժողովուրդի աչքին աւելի ևս բարձրացնելու համար: Առաքիասեանց մասին ալ զանազան կարծիքներ կան: Ոմանք կ'ընդունին թէ յոներ էին անոնք և իրենց զիմաւորի Հիւսիքոսի կամ Սիւքիոսի անունով Սուքիասեանք կոչուած և ոչ թէ Սլաններու երկրէն եկած:

Այս բոլոր տարակարծութիւններն ու քննադատու-

թիւնները պատճառ մը չեն սակայն որ չընդունինք թէ Հայաստանի մէջ առաջին մէկ երկու դարերուն նղած են քրիստոնեաներ, որոնք հալածուած ու նահատակուած են: Հաւանական կը թուի որ իրապէս Ռոկեանց կամ Սուքիասեանց նման մարտիրոսներ նղած են Ա., Բ., և Գ., դարերուն, բայց յետոյ ալլալուած է անոնց պատմութիւնը, խառնուկով օտար ասրըներու. Նետ:

4. ՈՒՐԻՇ ՎԿԱՅԱՆԵՐ. — Լատին վկայագանութիւնները կը յիշատակին Սրարատեան րիւր վկաներու նահատակութիւն մը (118 թուին), կատարուած Սրարատէրան վրայ: Ազրիանոս կայսրը արեւելք՝ սպատամբներու դէմ պատերազմի դաշտ տաեն, Հայաստանի մէջ 9000 քրիստոնեայ զինուորներու խումբ մը կը յազդին թշնամիին, բայց չեն ուզեր դառնալ Հոտմայեցւոց բանակը: Կայսրը շատ կը յորդորէ և չի յաջողիր զանոնք ևս դարձնել իրենց կրօնէն. աւելի մեծ զունդ մը կը զրկէ անոնց վրայ, այս վերջիններէն 1000 հոգի ալ կը խառնուին հաւատացեաներուն, որոնց թիւը կը բարձրանայ րիւրի: Անոնք չեն փափաքիր կուտիլ ու պաշտպանել ինքզինքնին, փափաքելով նահատակուիլ, այնպէս ալ կ'ըլլան: Այս վկաները կը կոչուին Սրարատեան վիաներ, որոնք մեծ յարդանք կը վայելն զրկիթէ բոլոր արեւմտեան եկեղեցիններէն:

Գ. դարու մէջ կը յիշատակուի նաև Սալահունեաց տոհմէն Սուրէն իշխանի որդին, որ իր հօրը ձեռքով քրիստոնէական հաւատքի համար կը նահատակուի: Եղած են նաև ուրիշ նահատակութիւններ, զորս աւելորդ կը նկատենք մանրամասնել:

5. ԵԶՔԱԿԱՅՑՈՒԹԻՒՆ. — Այս բոլոր աւանդութիւնները և պատմական նշմարները կը հաստատեն թէ Հայաստանի մէջ տեւական կերպով դոյցութիւն ունեցած

է քրիստոնէութիւնը, Ա. Գրիգոր Լուսաւորիչէն առաջ: Հայոց պատմութիւնը կը վկայէ արդէն թէ Վաղարշ և Խոնրավ թաղաւորները քրիստոնէութեան դէմ հալածանք հանած են, Տրդատ ալ 290 ին հալածանքի հրովարտակ հանեց: Այսպիսի քայլեր անհասկնալի պիտի ըլլալին եթէ Հայաստանի մէջ քրիստոնեանները տարածուած չըլլալին: Մինչեւ Դ. դար քրիստոնէութիւնը եղաւ ժողովրդական կրօն, որուն հետեւողները ստիպուած էին թաքչի անապատները, քարայրներն ու ծերպերը: Անոնք ունեն անշուշտ իրենց երեցներն ու եպիսկոպոսները: Իրենց պաշտամունքի սովորութիւնները դեռ շատ տարբական բաններ էին, այնպէս ինչպէս եղած են բոլոր նախշնական առաքելական եկեղեցիններունը:

Ս. Գրիգորի ժամանակ, կը պատմուի թէ, ինչպէն պիտի տեսնենք, քրիստոնէութիւնը հասարակութեան լայն շրջանակին սեփականութիւնը դարձաւ: Անտարակոյս այնպիսի գործ մը մէկ երկու ասրբներու և մէկ քարոզիչի ու մէկ վկայի վաստակը չէր կրնար ըլլալ, այլ երկար դարերու և բազմաթիւ քարոզիչներու քըրտինքին ու արիւնին արգասիքը:

Մէկ խօսքով ուրեմն, պարտաւոր ենք ընդունիլ թէ Հայ եկեղեցին առաքելական քարոզութիւնն ու քրիստոնէական կեանքը շատ կանուխէն սկսած ու տեւած են մինչեւ Մեծն Տրդատ ու Ա. Գրիգոր:

Ա. Մ Փ Ա Փ Ա Կ Մ

1. Հայաստանի մէջ նահատակուած մարտիրոսներու առաջին խումբը կը նկատուին Ռոկեանի: Աւանդութեան համեմատ՝ Հռովմայեցի 5 գեսպաններ էին անոնք, որ հաւատացին թադէսսի և Ճգնեցան Ծաղկել լեռները Աբտաշէս Բ.ի սրդիններէն նահատակուեցան:


2. Սուքիասեանք Ալաններ էին և Ռոկեանց աշակերտներ: Ա-

Նոնք քաջուեցան Սուկաւէտ լեռները, խոտաճարակ էին նահատակուեցան, թուով 17 հոգի, Ալան իշխանէ մը:

3. Ոսկեանց և Սուքիասեանց պատմութիւնը բաւոկան լուրջ քննադատութեան տեղի տուած էի Կը կարծուի թէ Ոսկեանք և Սուքիասեանք հայ էին, յոյն կամ ասորի և ոչ թէ Հռովմայեցի և Ալան Քննադատութիւնը չի ժամաներ ստայան թէ Ոսկեանց կոմի Սուքիասեանց նման մարտիրոսներ եղած են Հայաստանի մէջ՝ քրիստոնէութեան տուածին դարերուն Անօնց աւանդութիւնը յետոյ օտարոտի տարրերով շփոթուած կամ խառնակուած է:

4. Կը յիշուին նաև 118 թուին նահատակուած Արարատիան վիամելու: Ադրիանոսի քրիստոնեայ զինուորներն են անոնք որ կտորվին կը նահատակուին իրենց հաւատքին համար Անօնց թիւը կը բարձրանայ 10,000ի: Կը յիշատակուի նոյնպէս Սալահունեաց տոհմէն նահատակ մը:

5. Բոլոր այս աւանդութիւնները, ինչպէս նաև Վաղարշի խորովի և Տրդատի հանած հաւատքները Ա'տպացուցանեն թէ քրիստոնէութիւնը լայնօրէն տարածուած էր Հայաստանի մէջ և շարունակուած էր մինչև Ս. Գրիգոր ու Տրդատ:




Աղբամարի և կեղեցիին բարձրաբանդակիներէ:



Բ. ՄԱՍ

ԼՈՒՍԱԽՈՐՉԵԱՆ ՇՐՋԱՆ



Ա. ԳԼՈՒԽ

Ա. ԳՐԻԳՈՐԻ ԿԵԱՆՔՔ ԵՒ ՏՐԴԱԾ

1. Ա. ԳՐԻԳՈՐԻ ԿԵԱՆՔՔ ԵՒ ՏՐԴԱԾ ԹԻՎԻՆ
— Ազգային պատմութեան մէջ ծանօթէ է Խորովի սպանութեան պարագան: Բայ աւանդութեան Գրիգոր Լուսաւորիչ պարթեւական սերանդէ էր, Անակի որդին: Անակ Սրաաշիրի թելադրութեամբ կուգայ Հայաստան և գաւաճանութեամբ կ'սպաննէ Խորովը, որ իր վերջին վայրկեաններուն կը հրամայէ սրէ անցնել Անակի ընտանիքը: Գրիգոր՝ հազիւ միամեայ մանուկ, որովհետեւ աւանդութեան համեմատ Անակի Հայաստան եկած ատեն Արագլի մէջ Թագէսս առաքեալի դամբանին մօտ յղացած էր անոր մայրը և ծնած էր զայն Հայոց երկիրը,

կը փախցուի կեսարիա՝ անտուին ու Եւթաղ անուն անձի մը՝ միջոցաւ։ Հոն կը մկրտեն զայն ու անունը կը դնեն Քրիդոր։


Կեսարիան չատ կանուխէն նշանաւոր էր իրրե քրիստոնէական կեղրոն, որ ունեցաւ իր հաշակաւոր անձնաթւորութիւնները, եկեղեցական հայրերը և նահատակները։ Այդպիսի միջավայրի մը մէջ կ'ստանայ Գրիգոր յունական կրթութիւն ու քրիստոնէական ուսում։ Սպառ կ'ամումնանայ Մարիամ անուն աղջկայ մը հետ, ուրկէ կ'ունենայ երկու որդի՝ Վրբանես և Արիստակես։

2. ԳՐԻԳՈՐ ԵՒ ՏՐԴԱԾ.— Խոսրովի մահէն ետքը Հայաստան անկերպարան վլճակ մը կ'ստանայ։ Պարսիկները կը տիրեն անոր և իրենց գերիշխանութեան տակ կ'առնեն։ Տրդաս Խոսրովի փաքրիկ որդին կը փախցուի հոռվմէական բանակը, ուր կը մեծնայ, կը դաստիարակուի հոռվմէական կրթութեամբ։ Սպառ հոռվմէական բանակին չորհիւ կը մանէ Հայաստան, կոխներ կը մզէ Պարսից դէմ ու կ'իշխէ Հայոց (262—276)։ Սակայն նեղը մնալով վերստին կ'ապաստանի հոռվմէական երկիրը, ուր կը մնայ մինչև 287 թուականը, երբ վերջնականապէս կ'ստանայ իր հայրենի գանը։

Գրիգոր մտած էր արգէն Տրդասի բանակը իրրե պինուոր ու քարտուզար արքային։ Բանի մը պատճառներ ցոյց կը արուին Գրիգորի այս արարքին համարումանք, հետեւելով Խորենացիի (Բ. գլ. Էջ 161), կը կարծեն թէ Գրիգոր ուղած է «զայրեննացն հասուցանել պարտիս», այսինքն՝ իր հօրը՝ Անակի տիրասպանութեան փոխարէն հասուցում մը ընել։ Ուրիշներ կը կարծեն թէ Գրիգոր հետեւեցաւ Տրդասի կամ մտաւ Հայաստան քարոզութեան եռամդէն մղուած։ Ամէն պաքաղույի առակ Գրիգոր Տրդասի կանուխէն ընկերացած էր

անոր առաջին անգամ Հայաստան մտնելէն ի վեր, հետեւաբար անոր հետ հեռացած էր նաև՝ Հայաստանէն, վերստին դառնալու համար։

3. ԳՐԻԳՈՐ ԵՒ ՏՐԴԱԾԱՐԱՎԱՐ.— Տրդաս յաղթակալով մտած էր Հայաստան և դեռ մայրաքաղաք Հնա-



Խոսրովիթիսոյ Խովանոց կամ Տրդասայ բախս

Գառնիի մէջ՝ Ազատ գետին եղերքը, հիմնուած Մեծն Տրդատէն


մտած ուղած էր հանդէմներ ու տօն սարքել իր յաջողութեան համար։ Ամրող բանակը կը գտնուէր երեք աւանի մօտ։ Երէլ աւանը, որ եկեղեց դաւառին մէջ

էր, այժմու Երզնկայի քսվիկ, կը գանուեր Հայոց յայտնի աստուածուհին՝ Սնահիտի մենանը : Տրդատ հրաման կ'ընէ պաշտօն մատուցանել Հայոց մնձ դիցուհին, ինչպէս միւս աստուածներու իրեւ նշան երախտադիտութեան : Գրիգորի աղ կը յանձնարարէ ծաղկէ սպակ ու թաւ ոստեր նուիրել Սնահիտի : Գրիգոր կը մերժէ կատարել անոր հրամանը : Տրդատ և իր աւագանին դինարուքի մէջ էին, հետեւաբար թագաւորը իր հրամանը կ'երկրորդէ, թերեւս գիտալով իսկ որ Գրիգոր քրիստոնեայ էր : Նախ կ'աշխատի համոզիչ խօսքերով ողոքել, ապա բարկանալով կը հրամայէ ծանր սպահիւներ տալ, խախտելու համար անոր կրօնական համոզումը, բայց անօգուտ :

Այդ միջոցներուն Տաճատ իշխանը, որ կեսարիա ապրած էր, կ'ստուգէ Գրիգորի ինքնութիւնը և Տրդատի աղ կը հազորդէ թէ ան ափրասապան Սնակի զաւակն է նոյնիակ : Այս յայտնութիւնը Տրդատը աւելի կը զայրացնէ և ոյատնառ կ'ըլլայ որ ան սասակացնէ նաև չարչարանքները : Ամէնէն ետքը հրաման կ'ընէ մահապարտներու վիրապը նետել զայն : Վիրապը կը գտնուեր Արտաշատի թուրքին վրայ, ուր կանգնուած է Խոր Վիրապի վանքը : Տեսակ մը նկուղ բանտեր էին այդ վիրապի ներաը, ուր կը նետուէին մահապարտները և անսուտպութեամբ ու չարչարանքով կը մեռնէին :

Գրիգոր մնաց այդ վիրապին մէջ ըստ աւանդութեան 13 տարի : Անվեաս ապրեցաւ ան չնորհիւ բարեպաշտ այրիի մը, որ կը հողար անոր ոգևակահիկը : Այդ բարերար կ'ինը անծանօթ մըն է . ոմանք կը կարծեն թէ քրիստոնեայ հաւատացեալ մըն էր, ուրիշներ բանտապահին կ'ինը կը նկատեն զայն, իսկ շատեր կը կարծեն թէ Տրդատի քրոջ Խոսրովիդուխտի հոգածութեամբ :

Խշանակուած կին մըն էր ան : Հաւանաբար Խոսրովի գուխտ գաղանի կամ քրիստոնեայ եղած էր և հաւա-



Խոր Վիրապի վանքը

առացած Գրիգորի, և կամ քրիստոնեաներու համակիր մըն էր եղած :

ՏՐԴԱՏԻ ՀԱԼՈՎԱԿԱՆՔ. — Ա. Գրիգորը Խոր Վիրապ նետել տաղէն ետքը, Տրդատ, հետեւելով հոսոմէաւ կան կայսրերու օրինակին, հայածանքի հրովարտակ հանեց իր երկրին մէջ, և յանձնարարեց ժողովուրդին՝ Չերմեռանդ ըլլալ գէպի իր հայրենի կրօնը, չբարկացնել ու չանգատուել իր սեփական բարերար աստուածները : Խիստ պատիժներ որոշեց նաև անմնց որոնք իր այս յորդորներուն և հրամաններուն կ'անսաստեն ու կը հետեւին քրիստոնէական կրօնի նման նոր ու օտար հաւատքիմը :

Տրդատ այնուհետեւ չարունակեց իր երկիրն ընդարձակել ու խաղաղեցնել իր սահմանները :

Ս. Մ Փ Ա Փ Ո Ւ Մ

1. Ա. Դրիգոր Անակի որդին էր Խոսրովի մահին ետք կը փախցուի կեսարիա. հան կ'ստունայ յունական դաստիարակութիւն, կ'ամսւսնանայ և կ'ունենայ երկու որդի, Վրբանի և Աշխալի:

2. Տրդատ, Խոսրովի որդին, հռոմէական օժանդակութեամբ կը մտնէ Հայաստան, 262—276: Բայց նեղը մնալով կ'ստիպուի վերը ստիպին ապաստանիլ հռոմէտկան բանակը 287ին վերջնականապէս կը տիրանայ Հայրենի գահին: Ա. Դրիգոր շատ կանուխին կը հետեւի Տրդատի, անոր աւտոջին անդամ Հայոստան մոտած ատենէն իսկ: Դրիգոր կամ քրոնզելու եռանդին մզուած և կամ իր հօրը տիրասպանութիւնը վորխարինելու համար՝ կ'ընկերանայ Տըրդատի:

3. Երբ երեք աւանը կը գտնուէին, Տրդատ կը հրամայէ պաշտոն մասուցանել Անահիտ գիցուհին, ինչպէս և միւս աստուածաներուն: Դրիգոր կ'ընդդի հոնայ, Տրդատ կը հրամայէ չարչարել գայն իսկ երբ կը յայտնուի թէ Խոսրովը սպանող Անակի որդինէ, հրաման կ'ընէ Դրիգորը ձգել Արտաշտի ստորերկեայ բանտը: Կամ վիրապը, որ սահմանուած էր մահապարտներու համար Բայց Դրիգոր կնոջ մը բարեսրտութեամբ կրցաւ 13 տարի ապրիլ անյատութեան մէջ: Հաւանաբար Խոսրովիկուխտ գաղտնապէս կ'օգնէր իրեն:


4. Տրդատ Դրիգորը բանտարկելէն ետքը մասնաւոր հրովարտակով հալուծանք հանեց քրիստոնեաներուն դէմ և յանձնաբարքնց չթուոււ հայրենի կրօնքը:



Բ. Գ Լ Ո Ւ Խ

Հ Ա Մ Ի Փ Ա Խ Մ Ե Ա Ն Կ Ո Յ Ս Ե Բ Բ

1. ՀԱՅԻՓՍԻՄԵԱՆՑ ԽԱՎՈՒՄԸ ՀՕՏ Ա. ԽԱՅԱ-
ԳՈՒԹԵՍՍԱՆ. — Երբ Դրիգոր Լուսառորիչ Խոր վիրապին-
մէջ կը գտնուէր, գէպք մը պատահեցաւ, որ պատճառ
պիտի ըլլար անոր աղասութեան:



Ա. ՀԱՅԻՓՍԻՄԵԻ ՎԱՅԻԲ Էջմիածնի մօՏ

Հիմնուած Ա. Դրիգոր Լուսառորիչն և նորոգուած
Կոմիտաս Կաթողիկոսէն (Տ. Դար):

Առանդութեան համեմատ Դիրկեսիանոս կայսրը
կ'ուզէ կին առնել իրեն իր աէրութեան մէջ ամէնէն գեղ-
զիցիկ աղջիկը, ուստի կը հրամայէ նկարիչներ զրկել ա-
մէն կողմ աչքառու գեղեցիկները նկարելու համար: Հառմի մէջ Ա. Պօղոսի վանքը կը գտնուէին 300 կոյսեր՝

որոնց առաջնորդն էր Գայիանէկ և որոնց մէջ կար գեղեցիկ աղջիկ մը՝ Հսփիսիմէն՝ աղնուական ընտանիքէ։ Աշխար պատկերն ալ կը տարուի կայսեր, որ կը նախընտրէ զայն։ Բայց Հսփիսիմէ չուզելով հեթանոս ինքնակալի մը կին բլալ, ինքը և իր ընկերները կը փախչին Հռոմէն։ Եօթանասոն հոգին աւելի էին անոնք։ Գայիանէկ առաջնորդութեամբ նախ կու զան Աղեքսանդրիա, անկէ Երուսաղէմ, Եղեսիա, և Կորդուաց լիւներու ճամբար՝ վան, բաւական ժամանակ վարագի վրայ մնալէն եաքը կ'անցնին վագարշապատ, որ կը յայտնուին։


ՔՆՆԱԿԱԽ. ԳԵՏՏՈՎԱՌՈՒԹԵԱՆ. — Քննակատութիւնը շատ լուրջ գիտազութիւններ ունի նաև Հսփիսիմէնանց այս պատմութեան մտաբն։ Այսօր գրեթէ ամէն ոք ընդունած է թէ անբնական, անիրական ու սխալ պարագաներ կան այդ պատմութեան մէջ։ Դիսկլեախանու Հռոմ չէր գանուեր, Հռոմի մէջ 300 կոյսերով յայտնի վանք կամ կուսանոց անկարելի էր որ գանուեր, Դիսկլեախանու պատկերի վրայ ամուսնական ընտրութիւն ընելու պէտք չունէր անշուշտ, 70 կոյսերու բազմութիւն մը չէր կրնար ապահովութեամբ արդքան ընդարձակ ճամբորդութիւն մը կոտարել, առանց յայտնուելու։

Այս բոլոր գժուարարութիւններէն խուսափելու համար ոմանք կարծած են թէ Հսփիսիմէկ ու Գայիանէկ մէջ պէտք է տեսնել Դիսկլեախանոսի վազերիա աղջիկն ու Պրիսկա կինը, որոնք հալածուեցան քրիստոնէութիւնը ուրացած շրջալուն համար։

Աւրիհներ ննիստրած են թէ Հսփիսիմէննք կինան բլալ այն խումբ մը կոյսերը որոնք Մծրինի վանքէն պախան։

Իսկ ամէնէն հաւանականը ոմանց այն կարծիքն է, որուն համեմատ Հոգւոց վանքի հայաղդի կոյսերէն էին,

որոնք հալածանքի ատեն բանուած, և իրեւ նշանաւոր



Ա. Գայիանէկի վանքը

Հիմնաւած Գրիգոր Լուսաւորիչէն և նորոգուած
եղու Կաթողիկոսէն (ի. Գար)

անձեր, մինչեւ թագաւորին ատենը հանուած էին⁽¹⁾։
Յ. ՃԹԻՓՈՒՄԵԱՆՑ Կ.Ս.Հ.Օ.Տ.Ս.Ա.Պ.Խ.Թ.Ի.Կ.Ն.Ը.՝ Երբ-

(1) Մ. Օրմ. Աղջապատում, 51, էջ 80, 81, Մ. Վ. Նարսյեան,
Պատմ. Հայ Եկեղեցւոյ (Ճեռագիր)։

Հոփիսիմէի գեղեցկութեան համբաւը կը հասնի Տրդատի ականջը, ան կը հրամայէ պատուալ իրեն բերել, բայց կրտսեան դիմադրութեան վրայ, կ'ատիպուին բռնի տանիլ: Տրդատ կ'աշխատի համոզել Հոփիսիմէն իրեն կին ընկլու, սակայն կը մերժուի: Գայիանէն կը կանչուի, որ յորդորէ աղջիկը հարսնանալ. նա փոխանակ յորդորելու աւելի կը քաջալերէ անոր դիմադրութիւնը: Հոփիսիմէ մեծ ձիգով կը դիմադրէ դարձեալ ու խուսափելով Տրդատի ձևոքէն, կը փախչի արքունիքէն և կը դառնայ իր ընկերներուն մօս: Կը հասնին գահիձները և կ'սպաննեն Հոփիսիմէն ու անոնցմէ 32 հոգի: Մնացեալները կր փախչին ու կը ցրուին ամէն կողմ: Յաջորդ օրը Գայիանէն ալ երեք ընկերներով կը նահատակին, որով մարտիրոսներուն թիւը կը բարձրանայ 37ի:

Հոփիսիմեանց նահատակութիւնը պատմական է բացարձակապէս, թէեւ սկէտք է ըսկը թէ ճիշտ չին բոլոր մարտիրոսական սլարագաները, իրենց մանրամասն կողմերով:

Ս. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Աւանդութեան համեմատ Հոռոմէն 70 կոյսեր եկան Հայատան ապաստանելու, Ասոնց առաջնորդն էր Գայիանէ: Անոնց մէջ էր Հոփիսիմէ: Դիոկղետիանոս կայսրը իմանալով Հոփիսիմէի գեղեցկութիւնը, կ'ուզէ իրեն կնութեան առնելու կոյսերը կը փախչին, կ'երթան երուսաղէմ, Եղեսիա, անկէ Հայաստան՝ Վան, Վաղարշապատ:

2. Հոփիսիմեանց պատմութիւնը իր մանրամասնութիւններուն մէջ չարդարանար քննադատութեան առջև Ատոր համար ումանք կ'ուրանան զայն, ուրիշներ Դիոկղետիանոսի կնոջ և աղջկան պատմութեան շինուած կը համարեն. Եղած են անանկներ որ Միջագետքէն եկող կոյսեր նկատած են զանոնք. կան սակայն ուրիշներ ալ որ Հոփիսիմեանք հայ կը նկատեն՝ Հոգւոց վանքի կոյսերէն, հալածանքի ժամանակ բռնուած:

3. Տրդատ տեսնելով Հոփիսիմէի գեղեցկութիւնը՝ կ'ուզէ ամուսնանալ անոր հետ: Կոյսը կը մերժէ, կը կոռուի հակայ Տրդատի հետ, կը յաղթէ և իր ընկերներէն շատերուն հետ կը նահատակաւի: Մարտիրոսները կ'ըլլան թիւով 37, մնացեալները կը ցըռւին ասդին անդին:



Հողէ հայկական մուսակալ

Գ. Գ Հ Ո Ւ Խ

Ք Բ Ի Ս Տ Ո Ն Է Ո Ւ Թ Ե Ա Ն Դ Ա Ր Ջ Բ


1. ԳՐԻԳՈՐԻ ՎԻԹՅԱՊԱՌԱ ԽԼԱՆԵԼԸ (Առանդական պատմութիւն) . — Կոյսերու նահատակութենէն ևտք , ամբողջ վեց օր , Տրդատ խոր տիրութեան մէջ կը մնայ , «առ անձուել պիտոյ գեղոյն Հարիսիմեայ» (Սգաթ . ի .) : Ապա հրաման կ'ընէ մեծ պատրաստութիւն տեսնել որպէս երթարու համար : Հազիւ կառքը կը բարձրանայ և կ'ուզէ քաղաքէն դուրս ենել , յանկարծ կ'այսահարի և կառքէն վար կը դորի , կր մոլեգնի և խողակերպ կ'սկսի թափառի անտառները : Քաղաքացիներն ու պալատականներն ալ նոյնօրինակ կը դիւտհարին :

Տրդատի քայլը ԽՄԱՐՈՎԻՒԴՈՒԽՏ տեսիլ մը կը տեսնէ . լոյսի նման մարդ մը կը յայսնէ անոր թէ այդ հարուածէն կլնան բժշկուիլ միայն՝ Գրիգորը վիրապէն հանելով . Նա կրնայ տրվեցնել ցաւին գարմանը : Երբ կը յսնէ , կը ծիծագին . կը գարմանան թէ կարելի էր որ այնքան երկար տարիներ ողջ մնացած ըլլայ ան : Աակայն տեսիլը կը կրկնուի , կը հինգերորդուի : Այն ատեն Օտա Ս. Ամատունի իշխանը կը զրկուի Արտաշատ : Վիրապէն կը հանեն Գրիգորը , բոլորովին անձանաչելի : Աուրը Վաղարշապատ համեմելով կ'ալօթէ դիւտհարներուն վրայ , որոնք անմիջապէս կ'զգասահանան : Թագաւորը և նախարարները ներողութիւն կը խնդրեն Գրիգորէն , անոր տուած չարչարանքներուն համար :

Գրիգոր կը քաջակերէ և կը հարցնէ թէ ո՞ւր թողած են վկաներու մարմինները : Սրբուհիներու գիակները ցոյց կը արուեն . Զ օրէ ի վեր անթաղ մնացեր էին անոնք , բայց անվեսա ու անփուտ : Գրիգոր կը թաղէ զանոնք իրենց գանուած տեղերը :

2. Ս. ԳՐԻԳՈՐԻ ՏԵՍՄԱԹԻՒՆԸ . — Գրիգոր ամբողջ 66 օր կը քարոզէ , հինգ օրուան պահք մըն ալ պահել կուտայ , Սուաջաւորաց կամ Ս . Սարգիսի պահքը : Վաթառուն և վեցերորդ օրը կը պատմէ անոնց տեսիլ մը , զոր ինքն ունեցեր էր : Կէս գիշերին , կ'ըսէ ան , երբ արթուն էի տակաւին , յանկարծ անաւոր թնդիւն ու բութիւն լսեցի : Երկինքը բացուեցաւ . լուսեղէն մարդ մը իջաւ և իմ անունը տուաւ . զարհուրեցայ անոր տեսիլին . Նա զիս քաջալերեց : Տեսայ որ երկինքէն լոյս կը հոսէր , լոյսին մէջէն երկինեւեան , հրաթեւ լուսեղէն զինուորներ : Բարձր ու անեղ մարդ մըն ալ կ'իջնէր , նա իր ձեռքն ունէր ոսկի մեծ ուռն մը : Ան իջաւ մինչեւ քաղաքին մէջ , ձեծեց գետինը : Սանդարամեաը գզրդեցաւ և բոլոր երկիրը մէկ ակնթարթի մէջ հարթ հաւասար եղաւ : Տեսայ քաղաքին մէջ ապարանքին մօտ ոսկի խարիսխ մը , որուն վրայ հրեղէն սիւն մը , անոր վրայ տմուի խոյակ մը և ամէնուն վրայ լուսեղէն խաչ մը : Տեսայ նաև ուրիշ երեք խարիսխներ , մէկը Ս . Գայիսանէի և իր ընկերներուն նահատակուած տեղը , միւսը Ս . Հոփիսիմէի և ընկերներուն վկայուած տեղին վրայ , իսկ միւսը հնձանին կամ կայսերու ընտակած տեղը : Ամէնքն ալ առաջինին նման , թէե անկէ ցած : Չորս խաչերուն վրայէն կամարներ ձգուած էին , կամարներուն վրայ գմբեթ մը , գմբեթին վրայ Աստուծոյ աթուը :

3. ՏՍ. ՃԱՎՈՐՆԵՐՈՒ ՇԻՆՈՒԹԻՒՆԸ . — Տեսիլը իր միւս մասերովն ալ պատմելէ և անոր մեկնութիւնը հայ եկեղեցին պատշաճեցնելէ ետքը , Գրիգոր և նորագարձները կ'սկսին շինել վկայարանները : Մէկը կը շինեն քաղաքին հիւսիս-արեւելեան կողմը , ուր Ս . Հոփիսիմէն նահատակուած էր , միւսը անոր հարաւային



Շողակարի Տաճարը


Հեմուտած Ս. Դրիգոր Լուսաւորիչէն և նորոգուած Նահապետ կաթողիկոսէն (Ժէ. Դար): Շողակար տնուան ստացած է Ս. Դրիգորի տեսիլէն. Դրիգոր հնձանին՝ Շողակարի տեղէն տեսած է լուսեղէն շողերուն կաթիլն ու Միածնին իջնելը:

Կողմը, Ս. Գայիսնէի սպաննուած աեղը, իսկ միւսը հնձանին մօտ, այդին մէջ: Այդ վկայարաններուն մէջ կ'ամփոփին նուե սուրբերուն նշխարները: Զորբորդ մէծ

ախնին տեղ, ուր սանդարամետի մեհեանը կար, կը նշանակեն եկեղեցիի տեղ, որմով կը պատեն և շինուաթիւնը կը յևտաձգեն: Ս. Դրիգորի կանգնած առաջին երեք վկայարաններէն մէկն ալ, այն որ հնձանին մօտ էր շինուած, Շողակարի տաճարն է:


4. ՄԵՃԵԱՆՆԵՐՈՒ Ա.Օ.Ս.ՁԲՆ ՎԱՆ.ԴՈՒՄ.ՄԸ. — Վկայարաններու կանգնումէն ետք կը խորին քակել, կործանել մեհեանները: Վաղարշապատէն նախ կ'երթան Արտաշատ քանդելու համար անահատական մեհեանը: Ճամբան նախ կը քանդեն կ'աւերեն Տիւր չաստուածին մեհեանը, որ կը կոչուէր «Դիւան գրչի Որմզդի ուսման ճարաարութեան մեհեան»: Տիւրը կամ Տիրը գիտութեան ու արուեստի աստուածն էր արդէն: Ինչպէս Տիրի և Անահատական, նոյնպէս և միւս մեհեանները քանդած տաեն Դրիգոր և իրենները գիմաղրութեան կը հանդիպին հեթանոս Հայերու կամ քորմերու և անոնց համախոհներուն կողմէ: բայց կոհով կը յաղթանակին ու կը խորտակին անոնց ոյժը:

Արարտանան նահանգի մեհեանները այսպէս կործանելէ ետք, կը գիմեն Դարանաղեաց գաւառը, Թորդան գիւղը, ուր կը գանուէր Բարշամինա կամ Բարշինիս «սպիտակափառ» աստուածին մեհեանը, զոր կը քանդեն ու անոր պատկերը կը խորտակին, գանձը կը գրուեն ու աղքատներուն կը բաժնեն: Ապս կ'անցնին Սնի, Հայոց թագաւորներու հանգստարան-գերեզմաննոցը, հոն կը կործանեն Արամազդ աստուածահօր մեհեանը: Սնկէ կ'անցնին Եկեղեց գաւառը, Երէզ աւանը, ուր կը հանդիպին զօրաւոր ընդդիմութեան. յաղթերով Սնահիտի պատկերը կը կործանեն: Կ'անցնին Գայլ գետէն, Թիլն աւանի մէջ կը քանդեն Արամազդի գատեր Նամեական մեհեանը: Մէկ կողմէ կը քարոզեն



Հարկանակի որդի միհեացիկ՝ լոս կառքիր

ու եկեղեցիներու հիմը կը դնեն։ Կը պայքարին հեթանոսական գիմազրութիւններու դէմ։ Ապա կուգանքագյառինջ կամ բազառիջ դիւզը, ուր կը կործանեն



Ս. Յանիս Տիկին

Միհրական մեհեամը։ Կը քանդեն նոսե ուրիշ բազմաթիւ տաճարներ, որոնց անունները չեն լիշտիր դըժախտաբար։

5. ԿԵՆՆԱՍԱՆ Ս.ԿԱՆԱՐԿԻ. — Տրդատի խողակերպ այսահարին ու բուժուիլը ևայլն, աւանդական պատմութեան առասպեկտական հաստածներէն մէկը կը նկատուի քննական պատմութեան մէջ։ Ումանք բացաձակապէս շինծու կը նկատեն այս պատմութիւնը։ Իսկ շատեր, որոնց մէջ և՛ նշանաւոր գիտնականներ, կը

4. Այնուհետև կը քանդուին մեհեանները, երբեմն կռիւով։ նախ Տիրի մեհեանը, յետոյ Արտաշատի՝ Ասահտական, Թորդանի՝ Բարշիմնայի, Անիի՝ Արտմազդական, Երփոյի՝ Ասահտական, Թիլնի՝ Նանէական, Բագառիչի՝ Միհրական ևայլ մեհեանները։

5. Տրդատի Խողակերպութիւնը ոմանք առասպել կը նկատեն, իսկ շատեր գայլախտութիւն (Lycanthropie): Եղած են այնպիսիններ որոնք Գրիգորի տեսիլը Վերջին գարերու յերիւրանք նկատած են, որոյց ճիշտ է որ Գայիսնէի, Հռիփսիմէի և Խջիմածնի տաճարներու գիմնարկութիւնը մինչեւ Ս. Գրիգոր, ինպի՞ս չէ թէ ինչ կը վերանայ մինչեւ Ս. Գրիգոր կը վերանայ։



Աղքամարի բարձրախնդակներէն

կարծեն թէ Տրդատի հիւանդութիւնը կարելի է մեկնել կամ զայրախտութիւն (lycanthropie) անուն հիւանդութիւն մը նկատելով դայն, և կամ սպլորական մելամաղձութիւն մը։ Ինչ ալ ըլլայ, չի կայ մէկը որ հակառակի և ժխտէ Գրիգորի ու Տրդատի յարաքերութիւնը, որը եղած է մի քիչ հրաշալի կամ հետաքրքրական։ Անտարակոյս այս բոլոր սւանդականն պատմութեան մէջ վկայաբանական յաւելուածներ կան, բայց հիմք կայ ու կը մնայ որպէս պատմական ու վաւերական։ Եղած են ոմանք որ վերջին դարերու դործ նկատած են Գրիգորի տեսիլը։ Բայց պէտք է ընդունիլ թէ չորս տաճարներու կամ վկայաբաններու հիմնադրութիւնը կը վերանայ մինչեւ Ս. Գրիգոր, ինպի՞ս չէ թէ ինչ պարագաներու տակ։

Ուշադրութեան արժանի է որ Գրիգոր և Տրդատ Հայաստանի հարաւային կողմերը մեհեաններ քանդած չեն, և կամ դժուարութեան հանդիպոծ չեն, այլ ամենէն աւելի արեւմտեան սահմանները։ Այս ապացոյց մըն է որ Հայաստանի հարաւային կողմերը քրիստոնէութիւնը աւելի լայնօրէն ծաւալած էր։

Ա. Ա. Փ Ո Փ Ո Խ Ա

1. Տրդատ կ'ազդուի կոյսերու գէպքէն, կը գեւահարի՝ Խողակերպութուստ երազներ կը տեսնէ, որով կը յայտնուի թէ Գերայ Խոսրովիդուստ երազներ կը տեսնէ, որով կը յայտնուի թէ Գրիգոր միայն Կրնայ աղօթքով բժշկել թագաւորը։ Ս. Գրիգոր վերապէն կը հանուի, որ նախ անթաղ մնացած կոյսերու մարմինները կ'ամփոփէ։

2. Ս. Գրիգոր տեսիլ մը կը տեսնէ Երկնքի բացութը և Միածնի իջնելը։ Զորս սիւներ, խաչեր, կամարներ։

3. Զորս սիւներուն տեղ կը կանգնին վկայաբաններ, մին Ս. Գայիսնէի, միւսը Ս. Հռիփսիմէի, իսկ միւսը Շողակաթի՝ հնչանին տեղը։ Զորրորդ տեղը ցանկորմով կը պատեն։


ԳԼՈՒԽ Դ.

ԳՐԻԴՈՐԻ ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԵՒ ԳՈՐԾԵՐԸ

1. ԶԵՐՆԱԴՐՈՒԹԻՒՆԸ ԱԵՍՏԱԲՈՅՑ ՄԻՋ,
 (Աւանդական պատմության). — Տրդաստ, իր կողք՝ Աշխենի և քրոջ՝ Խոսրովիդուխտի խորհրդավ, հրաման կ'ընէ իր զինուորներուն և իշխաններուն, որ ժողվուխն Վաղարշապատի մէջ, ուր գործած էին մեհեաններու քանդումէն ետքը։ Այդ ժողվուխն մէջ կ'առաջարկէ «Հովիտ կացուցանել» իրենց՝ Գրիգորը, որպէս զի մկրտչ զիրենք ու հովուէ։ Գրիգոր կը հրաժարի այդպիսի պատուէ մը։ Ասկայն նոյն իսկ աստուածային ազգեցութեամբ տեղի կուառյ։ Այն առեն ասմուելեց գոււառապետներու ընկերակցութեամբ Գրիգոր կը զրկուի Մատաք (Կեսարիա), քահանայապետ ձեռնադրուերու համար։ Այդ ասմունները կեսարիոյ եղիսկոպոսապեան էր Ղեւոնդիսս, որ մեծ ուրախութեամբ կ'ընդունի Գրիգորը և բազմաթիւ եկեղեցականներու զործակցութեամբ կը ձեռնադրէ Գրիգորը հովուապետ Հայոց, ու մեծ պատիւններով ճամբու կը զնէ։ Գրիգոր կը ինդրէ և կ'ընդունի նուե Ս. Յովհաննէս Մկրտչի և Սեբաստիոն եպիսկոպոս Աթանազինէ վկայի և ուրիշ սուրբերու նշխարները։ Երբ կը հասնին Սեբաստիոն, մէկ քանի օր կը մնան։ Գրիգոր հոն կը դանէ բազմաթիւ «եղբայրներ», կրօնաւորներ, զորս կը հաւանեցնէ իրեն հետ երթալ նորադարձ Հայուսանի քարոզութեան համար և մեծ բազմութեամբ կը դասնայ։

2. ՏԱՐԾՆԻ ՄԵՇՀԵԱԿԵՆԵՐՈՒ ՔԱՅՆԳՈՒՄԸ. — Երբ Հայոց սահմանները կը հասնին, Գրիգոր կը լոէ թէ

Տարօնի մէջ վահեվանեան մեհեանը կանգուն մնացած է։ «Մեհեան մնծագանձ, լի ոսկով և արծաթով», որ վիշապախաղ վահագնի ձօնուած, ութեա-




Ա. Կառապետի եկեղեցին

Թուրքերուն կողմէ կոչուած՝ Զանլը Քիլիսէ
 (Զանգակաւոր եկեղեցի)

բորդ պաշտամունքի վայր հաչակուած էր, Հայոց թագաւորներուն զոհելու տեղը՝ Արտաշատի մէջ։ Երեք բագիններ կային հոն։ Վահեվահեան մեհեանը, երկրորդ՝ Ոսկեմայր, Ոսկեծին դիցուհին Բակեհատ բագի-

նը, և երրորդ՝ Աստղիկի մեհեանը, Սենեակ Վահագնի կոչուած։ Գրիգոր կը փափաքի այդ մեհեանները քանդել։ Հոտ տեղի կ'անենայ կրօնական կորումը, մեծ ընդդիմութիւն ցոյց կուտան հին կրօնի հետեւողները, որոնք ոչ միայն քուրմեր էին այլ և նախարարներ ու ժողովուրդ։ Նորագարձները կը յաղթանակեն, մեհեանները կը քանդեն և Գրիգոր հիմը կը դնէ Ս. Կարապետի




Ս. Կարապետի վանիը

(Եինչի «Արմենիա» էն)

և Առաքելոց Եկեղեցիներուն, ուր կ'ամփոփէ Յովհաննէս Մկրտչի և Աթանազինէսի նշխարներուն մէկ մասը։ Եկեղեցիներու հիմը զնելէ ետքը, լուսաւորիչ կ'սկսի մկրտել նախ իրեն հետ Կողող 16 նախարարները, ապա ժողովուրդը, 20 օրուան մէջ կը մկրտէ «աւելի քան տասն և ինը բիւր մարգիկ» (190,000)։ Կը հրամայէ ամէն տարի տօն կատարել։ Իր հետ բերած եկե-

ՊԵՏԱԿԱՆՆԵՐՔՆ կը թողու ու կը դիմէ գէպի Վաղարշապատ։ Տրդաս՝ լսելով Գրիգորի գալուստը՝ իրեններով ճամբայ կ'ելնէ Վաղարշապատէն ու կը հասնի Բագուան կամ Դիցաւան գիւղը, ուր կ'սպասէ Լուսուորիչին։



Բագուանի Ս. Յովհաննէս եկեղեցին

(Բնաշխարհիկ բառարանէն)

Բագուանի մէջ կը հանդիպին իրարու։ Հոն՝ Եփրամի տիքը կը մղրասուին Տրդաս, իրենները և ամբողջ ժողովուրդը, այր, կին, մանուկ՝ ընդամենը «աւելի քան 400 բիւր» (4,000,000)։ Հոն Վանատուր չաստուածի մեհեանին տեղ կը կանգնեն Ս. Յովհաննու Եկեղեցին, ուր կ'ամփոփուին Յովհ։ Մկրտիչի և Աթանազինէսի մնացեալ նշխարները։ Նաւասարդի տօնին տեղ Յովհ։ Մկրտիչի տօնը կը սահմանեն։

Յ. ԸՆԴՀԱՍՆՈՒՐ ԳՈՐԾՈԽՆԱՌՈՒԹԻՒՆ. — Այ-
նուհետեւ Տրդատ և Գրիգոր կը դաճնան Վաղարշապտատ,
ուր Էջմիածինի տաճարն ու վկայարանները սեղան-
ները վերջնապէս կը չինեն։ Ապա կ'ակսի Գրիգոր նոր
շրջանի մը. կը պատի բոլոր գաւառները, կը քարոզէ,
կը միլոտէ, և կեղեցիներ կը հիմնէ, հայիւներ՝ քահանա-
ներ կը կարգէ։ Եկեղեցիներուն պաշտօնեաներ հասցը-
նելու համար, Տրդատ և Գրիգոր կը բանան նուե վար-
ժարաններ, ուր կը սորվեցնեն յունաբէն և տարիերէն
լիզուն։ Քրիմական դասի սերունդէն պատասխներ կ'առ-
նեն ու կը կրթեն։ Անոնցմէ տասներկու հոգիներ կը
ձեռնադրուխն և պակալուզոս, որոնց մէջ ամէնէն նշանա-
ւոր եպիսկոպոսը կ'ըլլայ Աղյուսանս «ոյր ձշմարիտ և
աստուածապատ» (Աղաթ. ձիա), զոր Գրիգոր վերա-
կացու կը կարգէ արքունի դրան։ Լուսուորիչ կը հիմնէ
նաև վանքեր կամ մենաստաններ, ու կ'ակսին տուանձ-
նական կեանք վարել շատերը։

4. ՎԵԲՐԻ ԵԽ ԱՎԱՐՏՎԱՐ. — Ս. Գրիգորի ժա-
մանակ, և նոյն իսկ անոր ջանքերով, քարոզչական
ձեռնարկ կ'ըլլայ նաև Հայաստանի շրջակայ երկիրնե-
րուն մէջ։ Հայիսիմեան կայսերէն մէկը նունի փախչե-
րով հաղածանքէն դայտած էր Վրաստան, ուր քարոզած
էր քրիստոնէութիւնը։ Այնազի բգեշին ու նունէ Գրի-
գորէ խնդրած էին հայիւ ձեռնադրել իրենց։ Գրիգոր
կատարած էր անոնց խնդրանքը։ Վրաստանէն զատ
Աղուանից երկիրն ալ տեսաւ Գրիգորի հոգտծութիւնը։

Նու իր Գրիգորիս անունավ թուր, տակաւին ման-
կահասակ, և ավակապոս ձեռնադրեց և զրկեց Աղուանից
երկիրը՝ քարոզութեան համար։ Հեթանոս Աղուանները,
կարծերով թէ Գրիգորիս իրենց զրկուած է Հայոց թա-
գաւորին կողմէ՝ կրօնական պատրուակի տակ քաղա-

քական նպաստակներ հետապնդելու համար, ձիու մը
պոչին կը կապէն զայն ու Վասնիան դաշտին մէջ քաշ-
կրտելով կ'սպաննեն։ Անոր մարմինը թաղուած է Ամա-
րասի վանքին մէջ։

Ս. Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

1. Հստ տւանգութեան Տրդատ կը գումարէ ժողով մը, ուր
կ'որչէն Գրիգորը հովիւ ձեռնադրել տալ։ Մեծ պատիւներով կը
զրկեն կեսարիտ, ուր Ղեւոնդիս եպիսկոպոսէն հովուագետ կը
ձեռնադրուի։ Հետ տանելով Ս. Յովհ. Մկրտչի և Աթանագինէսի
մասունքները, ինչպէս նաև բազմաթիւ կրօնաւորներ, կը դառնայ
Հայաստան։

2. Լսելով որ Տարօնի մէջ կանգուն մեհեաններ կան, Գրիգոր
կ'երթայ հոն, քանդել կուտայ Աշտիշատի նշանաւոր բագինները,
Վահագնի, Անահիտի և Աստղիկի Բաւական լուրջ ընդդիմութեան
մը կը հանդիպին Ախոնց տեղ կը հիմնէ Ս. Յովհաննու և Առա-
քելոց եկեղեցիները, հոն գետեղելով իր բերած սուրբերու նշխառ-
ներէն մաս մը Աստա կը մկրտէ շուրջ 200,000 հոգի։ Տրդատ անոր
առջեւը կ'ելնէ Բագուանի մէջ, ուր կը մկրտուին շուրջ 4,000,000
հոգի Բագուանի մէջ Վահանուրի մեհեանին տեղ կը կանգնեն Ս.
Յովհաննու (իւշ Քիխսէ) եկեղեցին։

3. Կը դառնան Վաղարշապտատ, Էջմիածնի Կաթողիկէն կը
կանգնեն։ Գրիգոր կը սկսի շոջել, մկրտել, քարոզել։ Կը ձեռնա-
դրէ եպիսկոպոսներ, որոնց մէջ նշանաւոր է Աղյուսանուը կը հիմ-
նեն դպրոցներ ու վանքեր։

4. Գրիգորի օրով Գրիստոնէութիւնը կը քարոզուի նաև Վրաս-
տան ու Աղուանից երկիրը, առաջինին քարոզիչը կ'ըլլայ նունէ,
Հայիսիմեան Աղուանից երկիրը, իսկ երկրորդին՝ Գրիգորի թոռ մա-
սուկն՝ Գրիգորիս, որ Վասնեան դաշտին մէջ կը նահատակուի՝ ձիու
մը պոչէն կապուած։




b. ԳԼՈՒԽ

ԳՐԻ ԳՈՐԻ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆԵՐԻ

1. ՄՅԱՔՄԻՄԵՐՆՈՍ ԴԱՅԱՌ ԵՎ ԵՐ ԿՈԹԻՔ. — Գրիգոր և Տրդատ հազիւ քրիստոնէութիւնը պետական կրօն դարձուցած էին, երբ ստիպուեցան զէնք շարժել զայն պաշտպանելու համար՝ Մաքսիմիլիոն Դայայի դէմ։ Գ. դարուն վերջերը հառվմէական պետութիւնը արդէն երկու մասի բաժնուած էր. Արեւմտեան պետութիւն, Արեւելեան պետութիւն։ Մաքսիմիան (286) Արեւելուարի վրայ կ'իշխէր, Դիոկղեականոս (284) Արեւելքի վրայ։ Երկու կայսրերը քիչ ետք (293) պէտք զգացին օդնաշաններու և իրենց օդնական կեարաններ լնուցեցին — Դիոկղեականոս՝ Գաղերիսս, իսկ Մաքսիմիանը՝ Կոստանդիփոս Քլուրոս։ Ի սկզբան թէե օդնականներ էին ասոնք, բայց հետզհետէ դարձուն անկախ և եղան կայսր։ 305ին Մաքսիմիան և Դիոկղեականոս կը հրաժարին։ Ուստի Գաղերիսսը իրեն օդնական կեսար կ'առնէ Մաքսիմիլիոն Դայա. իսկ Քլուրոսը՝ Սեւերու։ Այս վերջիններն ալ շուտով (307ին) կայսր կ'ըլլան։ Գաղերիսս կը մեռնի 311ին, անոր կը յաջորդէ Լիլիմիոս։ Այս կեսարներուն մէջէն Մաքսիմինոս Դայա, որ 307էն ետք ինք զինքը Օգոստու հոչակելով գրեթէ անկախ էր Արեւելքի, մասնաւորապէս Եղիպատոսի և Ասորիքի մէջ, նշանաւոր եղան իրեն անդութ հաղածիչ քրիստոնեաններուն։ Այս ուղեց նաև իր հաղածանքը մտցնել Հայաստանի մէջ, որ Հառվմայիցեւոց գաշնակից ու բարեկամ երկիր մընէր։ Բայց Տրդատի առաջնորդութեամբ հայ քրիստոնեայ բանակը ուժգին հարուած մը կուտայ անոր ու «կը

կոփէ» զայն⁽¹⁾։ Այս կոփւը տեղի կ'ունենայ շուրջ 311ին։ 2. ՏՐԴԱՍՏԻ ԵՎ ԳՐԻԳՈՐԻ ՀՈՇԱԾԱԼԸ. — 311 թուին Հռովմէական կայորերը չորս էին. Մաքսի-



ԶՈՒԱՐԵՑՑՈց ԵԼԵՊԵցիի ԱԼԵՐԱԿՆԵՐԸ

Առապարի Ա. Գրիգոր կայր Զուարթնոց Եկեղեցին, Էջմիածնէն կէս ժամու չափ հեռի, ուր ըստ աւանդութեան Տրդատ Գրիգորի ընդ առաջ ելաւ, կառուցուած Ներսէս Գ. Շինողէն (Ե. Դար), սյժմ աւերակ, ուր վերջին տարիներս պեղումներ եղան։

մինոս Դայա, Լիլիմիոս, Մաքսիմինոս (բանակալ) և Կոստանդին. սա կը յաղթէ Մաքսինոտիսին, որ կը մեռնի, տարի մը ետքը (313ին) Լիլիմիոսէն կը յաղթուի ու

(1) Եւսեբիս կեսարացին այսպէս կը պատմէ այս դէպքը. «Յարեաւ ի վերայ նորա անօրէն իշխանի պատերազմն այն որ առ Հայսն եղեւ, արք որք ի սկզբանէ բարեկամը և օդնականք Հոռոմոց էին, նոքա քրիստոնեայք էին և զերկըպագութիւնն Աստուծոյ

անձնասպան կ'ըլլայ Մաքսիմինոս Դայտ, որով կը մնան երկու կայսրեր: Կոստանդին 314ին առաջին անգամ կը յաղթէ Լիկինիոսի և կը զբաւէ անոր գաւառներէն շատերը, իսկ վերջնականապէս կը յաղթէ ու կ'սպաննէ զայն 324ին, և կը դառնայ միապետ (324-337): Կոստանդին Մեծն կայսրը 313ին կը հանէ Միլանի հրովարակը, որով քրիստոնէութիւնը կը ճանչցուի որպէս ազատ կրօն, քրիստոնեաներուն կը գարձուին եկեղեցիներն ու յարքունիս գրաւուած ինչքերը: Տրդառլեւով կոստանդինոսի գարձը, ըստ աւանդութեան իր հետն առնելով Գրիգորը և արքիչներ, զնաց Հոռոմ թէ խնդակցութեան և թէ բարեկամական դաշինքը նորոգելու համար, նկատելով որ Մաքսիմինոս Դայտի դիմագրած էր: Այս ուղեւորութեան վրայ Դաշնաց Թուղթ անունավ կրօնական գաշինք մըն ալ հնարուած է, իբրև թէ Ս. Գրիգորի և Հոռոմի Սեղմասարոս Պապին մըջն կնքուած: Սակայն Դաշնաց Թուղթը ժԲ. կամ ժԳ. գարերուն հնարուած բան մըն է, լատինամոլ կղերի մը կողմէ պատրաստուած: Նոյն իսկ ոմանք գժուար կը հնարուան թէ Տրդառ Հոռոմ գացուած ըլլայ 324ին առաջ,

փութապէս պնդութեամբ կատարէն իսկ ոյն այս ամելի Աստուծոյ կամէր նեղել զնոսա զի զահեցեն կուոց և դիւաց թշնամեաց, և փոխանակ բարեկամաց ի մարտ պատերազմի յարոյց զնոսա ընդդէմ իւրի Եւ յանկարծակի այս ամենայն ի միում ժամանակի խաղային գային, և ժապառութիւն իշխանին և ամբարտառութիւն նարուն որ ընդդէմ Աստուծոյ էր՝ յանդիմանեալ կշտամբեցին . . . Արդ նա հանդերձ գորոք իւրովք ի պատերազմի անդ որ ընդ Հայոն էր, կռվեալ լինէրու (Պատմ. Եկեղ. Թ. Գլ. ը. էջ 688-689: Այս մասին շահեկան գիրքը են նաև մեր ալիքիւներու ցանկէն դուրս, Քաղաքական վիրարերութիւններ ընդմէջ Հայաստանի և Հոռամայ, Դոկտ. Հ. Յ. Աստուրեան, 1912 Վենետիկ, էջ 264-267, Peuple Armenien, Kévork Aslan, 1909, Բարեգ, էջ 183-187):

արովնետե Արեւելքը Լիկինիոսի իշխանութեան տակ էր 313 թուականին. Լիկինիոս նոյն իսկ Միլանի հրովարտակէն եաքը կը շարունակէր քրիստոնեաներու հարածումը արեւելքի մէջ: Հետեւարար եթէ Տրդառ դաշինք հաստատէր, Լիկինիոսի հետ պէտք էր ըներ. ինչ որ հաւանական չէ: Այս պատճառաւներով Տրդառի և Կոստանդինոսի դաշինքը ոմանք թէ սառոյդ կը նկատեն, բայց Լիկինիոսի մահէն (324) ետքը կը դնեն, երբ Ս. Գրիգոր չէր կրնար գացած ըլլալ միասին, քանի որ շատերու կարծիքով 325ին արդէն մեռած պիտի ըլլար ան:

Յ. Ս. ԳՐԻԳՈՐԻ ՍԵՐԱԿԱՆ ԱՍՏՈՒՐԱԿԱՆ ԿԵՎՈՐՔ. — Աւանդութեան համեմատ Ս. Գրիգոր իր վերջին տարիները կ'սկսի վարեկ ճգնաւորական կեանք մը: Նա կ'առանձնանայ քարայրներու մէջ, ինքինքը տալով հայեցղական կեանքի և ազօթքի: Տրդառի շատ հաճոյ չի թուիր Գրիգորի այս մենաւորական կեանքը, նա կը փափաքի իր մօտ պահել զայն: Ս. Գրիգոր թէ սամունակ կ'իջնէր իր առանձնողէն և կը հովուէր իր հօար, բայց կրկին կը քաշուէր իր մենանոցը: Տրդառ, իմանալով որ Գրիգոր երկու որդիներ ունի—Արիստաքէն ու Վրթանէսը—, որոնք կ'ապրին Կապագովկիայի մէջ, կը զրկէ մասնաւոր հրաւիրակներ, ուրոնք հազեւ կը յաջողին Արիստակէսը համոզել: Արիստակէս Ս. Գրիգորի կրտսեր որդին էր, որ ինքինքը տուած էր կուսակրօն վանական - ճգնաւորական կեանքի: Իսկ Վրթանէս ամուսնացած էր և ունէր երկու որդիներ կուսակրօն վանական - ճգնաւորական կեանքի: Գրիգորիս և Յուսիկ: Տրդառի հրաւիրակները իրենց հետ կը բերեն Ս. Գրիգորի զաւակները. ուստի Տրդառ վնառելով լուսաւորիչը, կը գտնէ Մանայարք կոչուած անապատին մէջ, և կը խնդրէ որ իրեն փոխանորդ կարգէ իր զաւակներէն մէկը: Ս. Գրիգոր եպիսկոպոս կը

ձեռնաղբէ Արիստակէսը և իրեն տեղ հովիւ կը կարգէ ։ Թիչ ժամանակ ետքը Տրդատ եւս կը հետեւի Գրիգորի և անձնատուր կ'ըլլայ մնաւորական կեանքի ։

4. ՆԻԿԵԽԱՅ ԺՈՂՈՎՐԸ ԵՒ Ս. ԳՐԻԳՈՐԻ ՄՍ. ՀՅ. — Նոյնպէս ըստ աւանդութեան Ս. Գրիգորի վերջին տարիներուն կը հանդիսի Արիստան վէճը և Նիկիոյ ժողովը (325), ուր կը հրաւիրուին նաեւ Տրդատն ու Գրիգոր : Անոնք շկրնալով անձամբ մասնակցիլ, Արիստակէսը կը զրկնն մասնաւոր յանձնարարական թուղթերով ու հրահանգներով : Արիստակէս կը մասնակցի ժողովին, որուն 318 հայրապեաներէն մին կ'ըլլայ . և անոր սառորդգրութիւնը կ'երեւի ժողովին մասնակցող եպիսկոպոսներու ցանկին մէջ : Ժողովէն ետք Հայաստան կը վերադառնայ ան, իր հետ առնելով Հաւատոյ հանգանակը, և քանի մը եկեղեցական կանոններ : Հանդանակին վրայ Ս. Գրիգոր կ'աւելցնէ «Խոկ մեք փառաւորեացուք»ը : և անկէ ետք վերստին կ'առանձնանայ, ու անձանօթվիճակի մը մէջ կը վախճանի : Մէկ երկու հովիւներ տեսնելով անոր մարմինը, և չճանչնալով, որպէս հասարակ միայնակեացի մը դիակը, կը թաղեն . քանի մը տարի ետքը անոր մարմինը կը գտնուի և կը տարուի Դարանաղեաց Թորդան աւանը :

Ս. Մ Փ Ռ Փ Ո Խ Մ


1. Տրդատ հազիւ քրիստոնեայ դարձած, կը սահպուի պաշտամնել քրիստոնէութիւնը Մաքսիմինոս Դայա Օգոստոսին դէմ, որ Արեւելքի կայսր էր և հաւածանք հանած էր քրիստոնեաներուն դէմ, ոտնձգութիւն կ'ընէր նաեւ Հայոց մէջ :

2. Մեծն կոստանդիանոս 313ին Միլանու հրովարտակով քրիստոնէից ազատութիւն կուտայ : Տրդատ և Գրիգոր, ըստ աւանդութեան, լսելով կոստանդիանոսի այս արարքը Հռոմ կ'երթան ու ոչ միայն քաղաքական, այլև կրօնական դաշինք մը կը կնքեն իրենց

և կոստանդիանոսի ու Սեղբեստրոս պապին միջեւ: Ոմանք այս աւանդութիւնը բացարձակապէս շինծու և վերջին դարերու գործ կը նկատեն: Ճշմարիտ կ'երեւի որ Ս. Գրիգոր չի կրնար Հռոմ գացած ըլլալ:

3. Դարձեալ ըստ աւանդութեան, Ս. Գրիգոր ինքզինքը մեշաւորական կեանքի կը նուիրէ: Տրդատ իմանալով Գրիգորի երեկու որդիներուն տեղը, բերել կուտայ զանոնք: Արիստակէսը կը ձեռնաղուուի եպիսկոպոս, հովուապետ:

4. Գրիգորի վերջին սարիներուն տեղի կ'ունենայ Նիկու ժողովը (325), որուն կը մասնակցի Արիստակէս: Ան իր հետ կը բերէ Հաւատոյ հանգանակը, կանոններ ևն: Ս. Գրիգոր «Խոկ մեք փառաւորեացուք»ը կ'աւելցնէ անոր վրայ: Գրիգոր դարձեալ կ'առանձնանայ և անյայտութեան մէջ կը մերնի, հովիւներ կը գլունեն ու կը թաղեն, ապա կը բերուի թողդան:



Էջմիածնի տաճարին սկզբնական տեսքը
հիւսիս-արեւմուտքէն

Զ. ԳԼՈՒԽ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՔՆՆԴԿԱՆ ԱԿՆԱՐԿ

**Ա. ԳՐԻԳՈՐԻ ԱԶԳՈՒԹԵՐԻՆ.Ը.—Ս. Գրիգորի աղ-
դութեան նկատմամբ եղած են բազմաթիւ կարծիքներ՝
և նթաղրութիւններ ու վէճեր։ Քննադատներէն ոմանք
կ'ընդունին թէ Գրիգոր Կապագովիկացի յոյն մըն էր։
Գրիգոր և Անակ (Գրիգորի հայրը) անունները յունական
կը նկատեն անոնք։ Կ'ընդունին թէ Գրիգոր Կապա-
գովիկա ծնած, կրթուած քրիստոնեայ մըն է, որ նկած-
է Հայաստան քրիստոնէութիւնը քարոզելու համար և
հալածանքի ու չարչարանքի հանդիպած է, ապա քրիս-
տոնեայ գարձուցած է ամբողջ հայ ժողովուրդը և ար-
քունիքը։ Ուրիշներ կը կործեն թէ Ս. գրիգոր Կապ-
գովիկացի հայ մըն էր և ոչ թէ յոյն։ Կեսարիոյ ըր-
ջակայքը արդէն շատ կանուին բազմաթիւ յունահր-
պատակ Հայեր կային, անոնցմէ մէկն է Գրիգոր, որ
թերեւ կը զինուորի Տրդատի բանակին մէջ։ Այս և նման
կարծիքներ թէկ հաւասական, բայց պատմական վաւե-
րական փաստերով չէ կարելի ապացուցանել։**

**Տ. ՀԱՅԱՑ ԳԱՅՐՁԻ ԹԱՊԱՍԿԱՅԱ.Ը.—Քննադատներու
մէջ վիճարանութեան անսպառ նիւթ մը գարձած է նաև
Հայոց գարձի բուն թուականը։ ոմանք 280—285 կ'րն-
դունին, ուրիշներ՝ 297—298, 287—300, 301ին, 305ին
ևային։ Քննական պատմութիւնը ցոյց կուտայ թէ Տրդ-
գատի հայրը՝ Ասորով Ս. մեռած է 250ին։ անկէ մինչեւ
297 թուականը Տրդատ ստիպուեցաւ ապաստանի հռով-
մէական բանակը, մէկ երկու անգամ մտաւ Հայաստան-
հռոմէական լէգէոններու օգնութեամբ, կրկին ստիպուե-**

ցաւ հեռանալ, մինչև որ 297ին վերջնականապէս հաս-
տատուեցաւ իր հայրերու գահին վրայ։ Պարսից Ներսէն
թագաւորին կրած ջախջախիչ պարտութիւնը հարաւա-
յին Հայաստանի մէջ՝ պատճառ եղեր էր որ կնքուի այն
խաղաղութեան գաշինքը, որ յառանաւեան խաղաղու-
թիւն անունով կր ճանցուի պատմութեան մէջ։ Ուրիշն
Ս. Գրիգորի և Տրդատի պարագաները, Անահիտ դիցու-
հին զոհելու առիթով տրուած հրամանն ու չարչարան-
քը պէտք է դնել 297 թուականին կամ անկէ քիչ ետք ։
Միւս կողմէն մենք զիտենք թէ Տրդատ կուեցաւ
Մաքսիմինոս Դայայի դէմ 311 թուականին, պաշտպա-
նելու համար քրիստոնէութիւնը, ուրեմն մինչեւ այդ
թուականը արդէն Հայերը քրիստոնեայ եղած էին։ Հե-
տեւարար դարձի տարիներ կ'ըլլան 297—311։ Ս. Գրի-
գոր Կեսարիա երթալով կր ձեւնագրուի Ղեւոնդիոս
հայրապետէն։ արդ, Ղեւոնդիոս աւաշին տնգամ կը յի-
շատակուի 314ին և վերջին անգամ 315ին։ ան չէր կա-
րող 304 տարիէն աւաշ իր պաշտօնին վրայ ըլլալ, ու-
րեմն Ս. Գրիգորի ձեռնադրութիւնն ալ չէր կրնար այդ
թուականէն առաջ ըլլալ։ Ասկէ զատ 301, 302 և 303
թուականներուն Դիոկետիանոս հալածանք հանած էր
քրիստոնեաներու դէմ, մասնաւանդ արեւելքի մէջ, ու-
րեմն Ս. Գրիգոր չէր կրնար այդ թուականներուն կե-
սարիա գացած ըլլալ։ Դարձեալ գիտենք թէ Գրիգոր կե-
սարիայէն գարձին իրեն հետ առած էր Արանագինեւ
վկային նշխարները։ Կ'արժէ գիտնալ թէ ո՞վ էր այտ
վկան։ Ամանք կը կարծեն թէ Սեբաստիոյ Փիլաքթովիա
քաղաքին քրոնակիսկոպոսն էր ան, որ նահատակուե-
ցաւ 303 թուականին Դիոկետիանոսի հանած հալածանքի
միջոցին։ Ուրիշներ, որոնք Ս. Գրիգորի Կեսարիա եր-
թալը 302էն առաջ կը դնեն, տեսնելով որ Սեբաստիոյի

Աթանագինէսի նահատակութեան թուականը չի յարմարիր իրենց ընդունած թուականին, Աթանագինէսը կը նոյնացնեն Պոնտոսի մէջ նահատակուած երգիչ Աթենոպղինիսի մը հետա : Սակայն չեն կրնար ապացուցանել : Այս բոլոր փաստերը կ'ապացուցանեն թէ Ս. Գրիգոր Կեսարիա գացած է 304—305 թուականներուն, երբ տեղի ունեցած է Հայոց վերջնական դարձը : Արդէն Սովորելեալ պատմիչը կը զրէ թէ Հայերը քրիստոնեայ եղած էին Կոստանդիանոսէն իից առաջ, ինչ որ կը համապատասխանէ վերոյիշեալ կարծիքին :

Յ. ՏՐԴԱՏԻ ՎՐԻՍՏՈՆԷԿՈՒԹԻՒՆՆ, ՌՆԴՈՒՆՆ, Խ-
ԼՈՒՆ ՊԱՏՃԱԾԱՌՆ, ԵՐԵՎ. — Երբ ուշադրութեամբ հետեւ-
ևնք Հայաստանի մէջ Քրիստոնէութեան դարձի պատ-
մութեան, մենք կը տեսնենք բազմաթիւ պատճառներ,
որոնք թելաղբեցին Տրդատը նոր կրօնը ընդունելու :
Այդ պատճառներուն գլխաւորները միայն թուենք :

Ա.) Տրդատ քրիստոնէութիւնը պետական կրօն դար-
ձուց կամ ստիպուեցաւ դարձնել նախ՝ անոր համար, որ
քրիստոնէութիւնը, թէև գաղանի, արդէն բաւական
տարածուած էր ամրող Հայաստանի մէջ, մանաւանդ
հարաւային գաւառներուն մէջ : Քրիստոնեայ քարոզիչ-
ներ առաջին օրէն եկած աւետարանած էին, և շուտով
մեծ ծաւալ ստացած էր նոր կրօնի հաւատացեալներուն
թիւը : Ասոր ապացոյց շատ կան . որ արդէն նախորդ
գլուխներուն մէջ զրեթէ մանրամասն կերպով ներկա-
յացուած են :

Բ.) Քրիստոնէութիւնը մտած էր նաև պալատէն
ներս . նոյն իսկ Տրդատի քոյրը՝ Խոսրովիդուխտ և հա-
ւանաբար կինը եթէ ընդունած իսկ չին նոր կրօնը
գէթ համակիրներ էին անոր և անոր քարողիչներուն :

Գ.) Հոփիսիմեան կոյսերու, Ս. Գրիգորի հալա-

ծանքները աւելի ես սկսան տարածել նոր կրօնի դաւա-
նանքը : Հալածումը տարածում սկսաւ բերել : Տրդատ
անգամ, յաւ կրթուած ու դարգացած մէկը, աղատա-
միա՝ Հոփիմէական ազնուական դասուն մէջ ապրած,
ազգուեցաւ անշուշտ Հոփիսիմէի նման գեղանի կոյսի
մը անսասան հաւատոքին :

Դ.) Տրդատ մեծցած ըլլալով հոռվմէական երկիրնե-
րու մէջ, որքան ծանօթ էր անոնց հալածանքի քաղա-
քականութեան ու դրութեան, նոյնքան ծանօթ էր նաև
այն բանին որ քրիստոնէութիւնը յոյժ տարածուած
կրօն մըն էր Արեւուտաքի մէջ, ուր շատ անգամներ ա-
զատամիտ կայսրեր կամ իշխաններ թողատու աչքով
դիտած ու նոյն իսկ երբեմն քաջալերած էին զանոնք :

Ե.) Քրիստոնէութիւնը պետական կրօն դարձնել ու-
ղեց Տրդատ մանաւանդ քաղաքական նկատումներով :
Նախարարական դրութիւնը տեսակ մը անիշխանութիւն
էր . կեդրոնի գահը մեծ արձէք մը չունէր : Ամէն նա-
խարար իր կալուածներուն մէջ անկախ էր ու ինքնիշ-
խան տէր : Մի միայն կապուած էին անոնք զինուորա-
կան օժանդակութեամբ ու կարգ մը ընդհանուր խողիր-
ներու մասնակցութեամբ : Պէտք էր կեդրոնացնել զա-
նոնք : Արդ, կրօնը կեդրոնացման միջոց պիտի ըլլար
Տրդատի ձեռքը, կապելու համար բոլոր նախարարու-
թիւնները Արշակունեաց Թագաւորական տունին հետ :

Գ. ԿՐԻՊՈՎՈՒ ՎԵՐՋԻՆ ՏԱՐԻՆ.ԵՐԵՎ. — Անշուշտ
աւանդական պատմութիւնը ունի կարգ մը անձշտու-
թիւններ, որոնք թէեւ պատմութեան ընթացքին չեն
վնասեր, բայց կ'արժէ որ նկատի առնուին : Ս. Գրի-
գորի վերջին օրերու կեանքն ու մահը քննական պատ-
մութեան համար անծանօթ կը մնայ : Հաւանաբար Գրի-
գոր ինքզինքը տուաւ ճգնաւորական կեանքի, բայց

անյայտ վիճակի մէջ մեռնիլը քիչ մը անհաւական կը թուի : Աւանդական պատմութիւնը կ'ըսէ թէ Դրիգորի որդիները և կած չէին Հայաստան և յանկարծ օր մը Տրդատ իմացաւ ու բերել տուաւ . աս ալ ձիշդ չի թուիր : Անոնք շատ կանուխէն իրենց հօրը օգնական օժանդակները եղած էին անշուշտ : Նոյնպէս Սրբատակէսի համար կ'ըսուի թէ Հաւատոյ հանգանիլը բերաւ . մեր Հաւատամիջը բուն նիկիոյ ժողովին մէջ խմբագրուածը չէ , այլ տարիներու գործ , ուրիմն Սրբատակէս չէր կրրնար բերած ըլլալ : Դարձեալ «Խակ մենք փառաւորեացուքը» , որ կը վերագրուի Ս . Դրիգորի , ուրիշ եկեղեցիներու մէջ ալ տարածուած աղօթքի բանաձեւ մըն էր , զոր հաւանաբար Ս . Դրիգոր ինքն ալ կը զործածէր :

Ա. Ա. Փ. Ռ. Փ. Ո. Խ. Մ.

1. Ս . Դրիգորի ազգութեան մասին բազմաթիւ կարհիքներ են , ոմանք կ'ընդունին թէ կապատովկիացի յոն քարոզի մէն էր ան , ուրիշներ կը կարծեն թէ նոյն գաւառներէն յունահպատակ Հայ մըն էր ևն . Այս կարծիքները լոդհանրապէս ընդունուած չեն :

2 Հայոց դարձի թուականը շատեր շատ կերպ կը ներկա , աշընեն Սակայն կարելի է այս մասին սա ապացուցները համրել .

Ա) Տրդատ վերջականապէս Հայոստան մօտաւ 247ին :

Բ) Ան ստիպուեցաւ քրիստոնէութիւնը պաշտպանել Մաքսիմինս Դայալի գէմ 311ին :

Գ) Դեւոնդիս եպիսկոպոսը 304էն տուած չի կրնար իր պաշտօնին վրայ եղած ըլլալ :

Դ) Աթանագինէս , որուն նշխարները կը բերէ Դրիգոր 303ին նահատակուան է :

Ուրեմն Ս . Դրիգոր կեսարիա գացած է 304 - 305ին , երբ պեզ զի ունեցած է Հայոց վերջնական դարձը :

3. Տրդատ Քրիստոնէութիւնը պետական կրօն ըրաւ , որովհետեւ .

Ա) Քրիստոնէութիւնը տարածուած էր Հայոստանի մէջ :

Բ) Քրիստոնէութիւնը մտած էր նաև պալատէն ներս :

Գ) Հռիփսիմեան կոյսերու և Գրիգորի հալածումը ազդած էին Ֆրդատի վրայ :

Դ) Տրդատ գիտէր որ հռովմէական երկիրներուն մէջ ալ քրիստոնեաներ շատ կան և երբեմն պատուուած են :

Ե) Կրօնը կեդրոնաց ման միջոց մըն էր , անպատասխանատու շախարարները Արշակունեաց տոնմին կապելու համբար :

4. Ս . Դրիգորի մասին եղած աւանդական պատմութիւնը եթ մէջ ունի քանի մը մասն անձշտութիւններ :



Հայկական Խաչքար մը

Ե. ԳԼՈՒԽ

ԱՐԻՍՏՈՎԱԿԵՄ ԵՒ ՎՐԹԱՆՀԵՄ

1. ԱՐԻՍՏՈՎԱՆԵՄԸ ԿԵՆՍԱԿԲԸ ԵՒ ԳՈՐԾՆԵՐԸ — (Աւանդական պատմություն)։ — Արիստակէս Գրիգոր Լուսաւոքիչի կրտսեր որդին էր, ինչպէս զիտենք։ Երիտասարդ վիճակին մէջ կը հետեւի ճգնաւորական կեանքի։ Տըրդատի պատուիրակները մեծ դժուարութեամբ կեսարիացէն կը տանին զայն Հայաստան, ուր Գրիգորէն կը ձեռնադրուի եպիսկոպոս, Գրիգորի մահէն ետքը Հայոց կաթողիկոս կ'ըլլայ ոն։ Անոր գործերու մասին մեծ բան մը չի պատմուիր։ Բայց յայտնի է թէ շարունակեց իր հօրը սկսած առաքելական գործը։ Իրեն առաջին տարիներուն աջակից ուներ Տրդատը, որ թէև ծերունիքայց իր ջանքը չէր խնայեր նորահասատա քրիստոնէութիւնը ամրացնելու համար Հայոց մէջ։ Արիստակէսի համար Ագաթանգեղոս կը գրէ։ «առաւել եւս քան զնայրն վերագոյն երեւեցուցաներ զիւր վարդապետութիւնն» (Ագաթ. Հայ. ձիթ. էջ 642)։ Այս բացատրութիւնը փոքր գովիստ մը չէ անշուշտ։


2. ՏՐԴԱՏԻ ԵՒ ԱՐԻՍՏՈՎԱՆԵՄԸ ՄՍ.Ճ.՝ Գիտենք արդէն թէ Տրդատ իր կեանքի վերջին տարիներուն հետեւեցաւ Գրիգորի մենաւորական կեանքին։ Աւանդութիւնը կ'ըսէ թէ ան իր մահը գտաւ դաւաճան նախաքարիներու թունաւորումով։ Նախարարներէն ոմանք, ուրոնք չէին կրնար հանդուրժել Տրդատի աշխարհաշէն ձեռնարկներուն, թելաղրուած Շապոհ Պարսից թագաւորէն, թունաւորեցին Հայոց հոչակաւոր թագաւորը։ Արքեղայոս Ծոփաց իշխանը, որ նոր կրօնի մեծագոյն թշնամիներէն էր և հակառակորդ Տրդատի ու Ս. Գրի-

գորի ընտանիքներուն, կշտամբուած ըլլալով Արիստակէսէն, ոխ կը պահէ ու յարմար առիթի մը կ'սպասէ վրէժը լուծելու համար։ Իրաւցնէ օր մը, երբ Արիստակէս Ծոփած գաւառը կը գանուէր, կ'սպաննաւի Արքեղայոսէն։ Անոր աշակերտները մարմինը կ'առնեն ու կը տանին թիշտանը, որ Ս. Գրիգորի ընտանիքին կալուածներէն մէկն էր՝ Տրդատէն նուիրուած։

3. ՎՐԹԱՆՀԵՄ ԵՒ ԳՐԹԱՆՀԱՐՄԱՆԹԻՒՆ ԱՆԱՐԱՆ ԵՎ Ա. Գ. Խ. Գ. Վ. Վ. Վ. — Իր եղբօրը կը յաջորդէ Գրիգորի երէց որդին Վրբանէս, որ ամուսնացած էր որ ունէր երկուորիակ՝ երկու մասչ զաւակներ։ Գրիգորիս և Յուսիկ։ Տրդատի որդին, Խոսրով Բ. Կուսակ, հազիւ գանքարձրացեր էր, երբ մեռաւ Արիստակէս, զոր փոխանորդեց Վրթանէս։ Ան իր կրթութիւնը ընդունած էր, եղբօրը նման, կեսարիոյ մէջ։ Որոշ ըստուած չէ թէ Երբ և որո՞ւ մի ջոցաւ քանանայ կամ եպիսկոպոս ձեռնադրուած էր ան։ Հաւանական է որ Գրիգորի ատեն ու անկէ ձեռնադրուած էր։ Վրթանէս կը շարունակէ իր հօրն ու եղբօրը գործը և կը դաւանայ ճշմարիտ առաքեալ։ Սակայն իր եղբօր և Տրդատի դէմ դաւաճանող նախարարները, որոնք գեռ ամուր կապուած էին հեթանոսական հայրենի կրօնին ու բարքերուն, հաշտաշքով չեն զիտեր Վրթանէսի գործերը։

Աւանդութեան համեմատ Վրթանէս՝ ըստ սովորութեան կ'երթաց Աշտիշատ (=Տարօնի մէջ՝ այժմ Տերք գիւղ), ուր ամէն տարի մնի, աշխարհախումբ տօնե կը կատարուէր։ Քրիստոնէութեան ժամանակ Ս. Գրիգորի ձեռքով այդ տօնը փոխուեր էր Ս. Կարապետի տօնին։ Երբ Վրթանէս կը պատարագէր եկեղեցիին մէջ, 2000ի չափ լեռնականներ ու քուրմեր կուզան կը պաշրէն տաճարը և կ'ուզեն հայրապետ սպաննել։ Անոնք

թեղադրուած էին նախարարներէն և թագաւորին (Խոսքով Կոստակի) կնոջմէն, «Մեծ Հայոց Տիկինէն»։ Բայց



Յազուանի Ս. Յօվհաննէս Եկեղեցին

«Բնաշխարհիկ Բառարան»էն

(Եջ 75ի պատկերը լշմիածնի տաճարին հին ձեւի պատկերն է)

Վրթանէս հրաշքով կ'աղաւի։ Յարձակագները «անըմբանելի» ձեռքէ մը կը կապուին ու իրնց կիցած տեղերնին անչարժ կը մնան։ Հայրապետը դուրս կ'ենէ և աղօթքով կը բժշկէ զանոնք ու կը մկրտէ։ Այսպէս ազատուելով կ'անցնի Եկեղեցաց Թիի աւանը։

4. ՎՐԹԱԿԱՆԻՍՍԻ ՊԱՌԵՆԵՐԸ և Ա. ՄԱ. ՀԱ. — Այդ միջոցներուն Հայաստանի ներքին կեանքը շատ տխուր է։ Ամէն նախարար կը կոռուի միւսին հետ։ Այդ ներքինն երկապաւակութիւններուն մէջ կ'աշխատի Վրթանէս խաղաղարարի դեր կատարել։ Այդ կուներէն մէկը կը մղին Մանաւագեան և Որդունեան տոհմերը, զիրար կը կոստորեն «առանց իրաւանց» (Բուղանդ. Գիրք Գ. Գլ. Դ. էջ 9) Խոսքով ու Վրթանէս իզուր կը միջամտեն։

Աղբյանոս եպիսկոպոսը երրեւ միջնորդ կը դրկեն։ Խոսքով կ'ստիպուի Սրաւաւազզի որդին՝ Վաչէն զրկել անոնց վրայ։ Վաչէ կ'անձիտէ անոնց տոհմերը։ Մանաւագեան կալուածր՝ Մանավկերտ իր բոլոր շրջականներով կը տրուի Աղբիանոս եպիսկոպոսին, իսկ Որդունեաց երկիրը՝ Բաշանի եպիսկոպոսին։


Դարձեալ Վրթանէսի և Խոսքովի ժամանակ, Պարսից թագաւորին դրդումով ու կարգադրութեամբ, տեղի կ'ունենան մէկ երկու ճակատամարտներ։ որոնց մէկին մէջ կը նահատակուին Վաչէ և իւնները։ Վրթանէս միիթարելու համար անոնց մնացորդներն ու ժողովուրդը, և կապելու համար եկեղեցին, հրաման կ'ընէ որ պատարագի միջոցին լիշուի անոնց անունները եւ տարին անգամ մը, իրեւու ազգային մարտիրոսներուտօն, անոնց աօնախմբութիւնը կատարուի։ Այսպէս Վրթանէս միշտ իր դերը կ'ունենայ ազգային քաղաքական կետնքին մէջ։ Խոսքովի ու Տիրանի ժամանակ։

Կ'աւանդուի նաև թէ Վրթանէս նամակագրութեամբ հազորդակցած է Երուսաղէմի Մակար Հայրապետին հետ, ուրկէ ընդունած է 9 զլուխ կանոններ եկեղեցիի բարոյական ու ծիսական բարեկարգութիւններու մասին։ Մակար զգուշացուցած է նաև Վրթանէսը Բազրեւանդի ու Բասենի Տուրզիոս եպիսկոպոսէն, որ Արփանոսներուն կողմն էր անցեր։

Կ'աւանդուի նոյնակս թէ Վրթանէսի օրով զըտնուած են Ս. Գրիգորի նշանարները, որոնք մաս մը ամփոփուած են Թորդան, մաս մըն ալ ցրուած կամ բաշխուած են ասդին անդին։

Զինք գիտեր թէ Երր և ի՞նչպէս մեռած է Վրթանէս։ Մեր պատմիչները միայն կը յիշեն անոր թաղման տեղը որ էր Թորդան, Դարանաղեաց մէջ, Ս. Գրիգորի գերեզմանին մօտ։

Դիտենք արդէն թէ Ս. Գրիգորի օրով իսկ Վրթառէսի երէց որդին Գրիգորիս առաքելութեան դրկուած



Սեւանի Ս. Կարապետ եկեղեցին

Ազգագրական Հանդէսաւէն

Էր Ազուանից երկիրը : Անոր մարտիրոսական մահը ոմանք կը դնեն Վրթառէսի ժամանակ (338/9) :

5. Քննական ակնարկ . — Տրդատի թունաւորումը , Արիստակէսի սպանութիւնը , Վրթառէսի դէմ գործուած դաւադրութիւնը ևայլն , որոնք պատմական են բացարդաւագիս , ցոյց կուտան թէ Հայաստանի մէջ քրիստո-

Նէութիւնը որքան գմուարութեամբ մուտք գործած է : Տրդատի և Ս. Գրիգորի ժամանակ բոլոր Հայաստանը մէկէն և ամբողջապէս քրիստոնեայ չեղան : Տրդատի ոյժն ու կորովը պահ մը սանձեց անիշխանական նախարարները , և սակայն Մեծն Կոստանդիանոսի և Պարսից Ներսէն թագաւորին միջև կնքուած 40 ամեայ խաղաղութիւնը (297—337) դեռ չվերջացած , Պարսից Շապուհ թագաւորը ամէն թելագրութեւն ու ոսնձգութիւն կ'ընէր Հայաստանի մէջ , գրգռելով նախարարները Արշակունի ընտանիքին , Տրդատի ու Խոսրովի դէմ : Մինչեւ որ 338ին , արշաւեց Յունաց երկիրը և սկսաւ յայտնապէս ձեռք երկնցնել նաև Հայաստանի վրայ :

Քննական պատմութեան տուիքներուն համաձայն , Խորենացիի տուած կաթողիկոսական ժամանակագրութիւնը ճիշդ չէ : Թէև բացարձակ ու որոշ կարելի չէ ըստ թէ օրինակ՝ Ս. Գրիգոր , Արիստակէսի վրթառէս ո՞ր տարիներուն և ո՞ր ամիսներուն վախճանած են , բայց գէթ մերձաւոր թուակսններ կարելի է ցուցնել : Այսպէս զոնէ որոշ է որ Ս. Գրիգոր 325 թուականին արդէն մեռած պէտք է ըլլայ : Փ. Բուզանդի հաւմեմատ Վրթառէս կը յաջորդէ Արիստակէսի՝ Խոսրովի գահակալութիւնին գրեթէ անմիջապէս ևտքը , ուրեմն 332 թուականին : Ոմանք կը կարծեն թէ Վրթառէս Տիրանի առաջին տարին իսկ , մինչև անգամ անկէ առաջ , մեռած է :

Ոմանք կը կարծեն թէ Վրթառէսի դէմ դաւադրութեան մասնակից «Մեծ Տիկինը» պէտք է եղած ըլլայ , ո'չ թէ Խոսրով թագաւորի կինը կամ թագուհին , այլ կինը Աղճնեաց գաւառի Բակուր Բդեշխին , «որ հարաւային գաւառներուն մէջ իր թագաւոր իշխելու յաւակնութիւնն ունէր» (Օրմ. Ազգապատում , 92 , Էջ 131) : Սակայն Փ. Բուզանդի խօսքերը կը թուի թէ կ'ակնար-

կեն լուսրովի տիկինը, որ հայրապետէն յանդիմանուած էր իր անպարկեցա վարժունքին համար: Գալով դաւադրութիւնը անյաջող անցնելու պարագալին, ոմանք կը կարծեն թէ Վրթանէսի պերճախօսութիւնը և անոր ընկերացող ու ժին երկիւղը եղան պատճառ, որ յարձակողները չի կրցան հասնիլ իրենց նսլատակին. նոյն իսկ գործիք եղող անդիտակից ժողովուրդն ալ դարձի եկաւ:

Մակար հայրապետի հետ Վրթանէսի ունեցած թըղթակցութիւնը վաւերական չի համարուիր ոմանց կողմէ ։ Անշուշտ այս ժխտումը ո՛չ մէկ կերպով կը վեասէ Ս. հայրապետին բարեկարգական գործունէութեան, որը անժխտելի է :

Ա. Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

1. Հստ աւանդութեան Արիստակէս կը յաջորդէ Գրիգորի, Տրդատի հրաւերով կեսարիայէն կը բերուի Անոր գործերու մասին մեծ բան մը չենք գիտեր. բայց մեր պատմիները կը վկայեն թէ մեծ գործ կատարած է ան, իր հօրը առաքելական քարոզութիւնը շարունակելով:

2. Տրդատ կը թունաւորուի նախարարներէն, որոնք թելադրութեան Պարսից նապուհ թագաւորէն, ինքինքնին կուտան փառախնդրական ներքին պայքարներու: Ս. Արիստակէս ալ կ'սպան նուի նոփաց Արքեղայոս իշխանէն և կը թաղուի թիլ աւանը, որ իր հայրենական կալուածն էր:

3. Արիստակէսի կը յաջորդէ իր երեց եղբայրը Վերանէս: Զգիտցուիր թէ ե՞րբ և որո՞ւ կողմէ ճեմնադրուեցաւ: Հաւանական կը թուի Ս. Գրիգորէն: Վրթանէսի դէմ ալ դաւադրութիւն մը կը ասրգեն նախարարներն ու թագաւորին տիկինը՝ քուրմերուն հետո: Բայց չեն յաջողիր սպաննել զայն:

4. Վրթանէս քաղաքական կեանքի մէջ ալ կը կատարէ կարեւոր դեր մը: Մանաւագեանք և Որդունեանք կը կըռաւ ուին կ'անձիտուին: Իրենց երկիրները կը տրուին Աղքիանոս և Թասենի եաինկոպուներուն՝ իրեւ ժառանգ: Վրթանէս տօն կը սահմանէ վաշէի և իրեններուն համար: Կ'աւանդուի նաև թէ երու-

սաղէմի Մակար եպիսկոպոսէն գիր ու 9 գլուխ կանոն ընդունած է:

5. Տրդատի թունաւորութը, Արիստակէսի սպաննուիլը, Վրթանէսի դէմ գործուած դաւադրութիւնը, նախարարներու ներքին վէճերը պատմական են և ճշմարիտ Առաջին հայրապետներու ժամանակագրութիւնը թէւ Խորենացիի տուած թիւերուն համեմատ կարելի չէ ընդունիլ, բայց ոռոշ չափով կարելի է կազմել: Մակարի և Վրթանէսի թղթակցութիւնը թէւ վաւերական չէ, բայց յայտնի է թէ Վրթանէս եկեղեցական մեծ քարեկարգիչ մը եղած է Հայ Եկեղեցւոյ մէջ:



Աղամ Եւա

(Աղթամարի Եկեղեցին բարձրա քանդակներէն)

Հ. ԳԼՈՒԽ

Ս. ՅԱԿՈԲ ՄԵՐԱԿՅԱ

1. Ս. ՅԱԿՈԲ ՆԵՐ Ա. ԳՐԻԳՈՐԻ (Աւանդական պատմութիւն) .—Վրթանէսի և Խոսրովի ժամանակ նշանաւոր կը հանդիսանայ Ս. Յակոբ Մծրեացի հայրապետը : Ազգային աւանդութեան մը համեմատ Յակոբ Անակի քրոջ՝ Խոսրովուհի զաւակն է , որ Անակի սպանութեան ժամանակ Ս. Գրիգորի նման կը փախցուի ու կը տարուի Պարսկաստան , յետոյ կ'ապրի ու կը մնայ Մծրին ու կը կոչուի Մծրնացի : Ս. Յակոբ խստամբեր կեանք մը կը վարէ , մեծ համբաւ կը հանէ իր սրբութիւնով ու աստուածային գիտութեամբ : Ս. Գրիգոր , կամ լստ ոմանց Ս. Արիատակէս , նամակ մը կը զրէ անոր և կը ինդրէ որ կրօնական շինիչ նիւթերու վրայ ճառեր զրէ ան : Ս. Յակոբ կ'ընդունի այդ առաջարկը և կը զրէ գիրք մը , որ կը կոչուի Զօնէ :

2. Ս. ՅԱԿՈԲ ՆԵՐ ՄԱՆԱՌԵՔԻ ԹԵՇՏՈՒՆԻ .—Մանաձիրն Ռշտունեաց նախարարը Հայաստանի հարաւային կողմերը ասպասակելով կը յարձակի նաև Մծրինի վրայ . ամբողջ երկիրը կ'աւրշտկէ ու բազմաթիւ գերիներ կը հաւաքէ , որոնց մէջ կային նաև Ս. Յակոբի ութ սարկաւագները : Ս. հայրապետը կուգայ Մանաձիրնի մատ և կը ինդրէ որ անմեղ գերիները ազատ արձակէ : Մանաձիրն կարեւորութիւն չի տար Ս. Յակոբի . ըսկով՝ թէ թագաւորին հրամանը պիտի կատարէ : Այն ատեն Մծրնացի կը դիմէ Խոսրովի և Վրթանէսի : Կաթողիկոսն ու թագաւորը հրաման կ'ընեն գերիները արձակել . բայց իզուր : Մանաձիրն բարկանալով ծ սարկաւագները ծովը թափել կուտայ : Հայրապետը տեսնելով

իշխանին արարքը կը փղձկի . կուլոյ դառնապէս և հեռանալով կը թոթափէ ոտքի փոշին , կը բորձրանաց Շնձաթեարս անուն սարը , որկէ կ'անիծէ Ռշտունեաց գաւառը : Ասաւուծոյ արգարութիւնը չուտով կը համիշ Ռշտունեաց գաւառը , որ առաջ բարկեր էր , կը դառ-



Ս. Յակոբայ վանիք՝ Շնձաթեարս լեռան վրայ

նայ անապատ , անպատուզ . Մանաձիրն սոսկալի հիւանդութիւնով որդնալից կը մնանի . որկէ ետքը անոր կինն ալ 7 որդիներով կը մնանի : Անոնց մահէն ետքը , Մանաձիրնի քոյրը և որիչներ ոխտ կ'ընեն , Ս. Յակոբի գերեզմանին վրայ կ'երթան , անոր մկոյր մատին

տոկորը կ'առնեն կը բերեն Հայաստան։ Ճկոյթը երբ կը համնի Ընծաքեարս լեռը առաջ չերթար։ հոն կը շինեն հոչակաւոր Ս. Յակորայ վանքը։ Այնուհետև երկիրը կ'սկսի վերսափն պաղաքերիլ։

Յ. ՅՈՒՆՈԲ ՄԾՋԱՌԱՅԻՆ ՀՐԱՄԱԳՈՐԾՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ.— Աւանդութիւնը բազմաթիւ դրուագներ կը պատմէ Ս. Յակոր Մծրնացիի կեանքէն։ Ամէնէն կարեւորը նոյի տապանը գտնելու համար Արարատ կամ Սարարատ լեռը ենելու պատմութիւնն է։ Աւանդութեան համեմատ Մծրնացի հայրապետը մէկ քանի ընկերներով կը բարձրանայ Արարատ լեռը։ Նոյի տապանը գտնելու յոյսով։ Երան կողին վրայ Ս. Յակոր կ'ազօթէ և երկիրպագած տեղը աղբիւր մը կը բդիի։ Երբ կատարին մօտ յոգնած վիճակի մէջ կը քնանայ, հրեշտակ մը կուգայ և կուտայ տապանին մէկ կոսորը ու կը յանձնարարէ ետ դառնալ, որովհետեւ Տէրը այդպէս պատուիրած էր։ Մեծ փառքով կ'իջնէ լեռնէն։ Այդ փայտին կառը մինչեւ այժմ պահուած է էջմիածնի վանքին մէջ։ Մինչեւ հիմակ կայ նաև վանք մը Ս. Յակորայ անուան նուիրուած Մասիսի կողին վրայ, Ակոռիի մօտ (տես պատ. էջ 72 այս հատորին)։

Կ'աւանդուի նաև թէ Ս. Յակոր մասնակցած է Նիկոյ Ա. տիեզերական ժողովին, ուր ներկայ էր նաև Ս. Յրիստակէս։ Երբ ժողովի կը նստին կոստանդիանու կայսրը հրեշտակ մը տեսներով հայրապետին մօտ՝ անոր իբրև պահապան, կ'երկրպագէ սուրբին և շատերէն վեր կը բազմեցնէ։

Նոյնպէս կ'աւանդուի թէ մեռեալ մամուկի մը յաշը բութիւն առնել տուած է ան։ Ան մինչեւ այսօր կը նկատուի համաճարակ հիւանդութիւններու դէմ պաշտպան սուրբը։ Կը պատմուի դարձեալ թէ վանայ ծովին

մօտ Արտամէտ գիւղացի լաթ լուացող աղջիկները, Ս. Յակորի անցած ատեն ծածկուած չըլլանուն համար, անիծուած են անկէ և մազերնին ճերմկած է։ Այդ է պատմառը որ կ'ըսուի մինչեւ այսօր Արտամէտցի աղջիկներէն շատերը իրենց մազերուն մէջ ճերմակ փունջեր ունին։

Յ. ՅՈՒՆՈԲ ՄԾՋԱՌԱՅԻՆ ՔԱՐՈՉԻՉ ՃԱՅՅՈՅ (ՔԵԵԱԿան ակնարկ).— Յակոր Մծրնացիի մասին քննական պատմութիւնը բոլորովին տարբեր բաներ կ'ըսէ, և կը տարբերի աւանդականէն։ Ամէնէն առաջ հարկ է յայտնել որ Ս. Յակոր մեծ յարգ վայելած է Հայոց մէջ, որոնք զարմանալի բաներ կը պատմէն անոր մասին։ Արգէն ժողովուրդները իրենց պաշտած կամ յարգած ճերուները հրաչքի լուսապսակով կը զարգարեն։

ա) Այսօր բացարձակապէս ձյարիտ ու ամէն գիւղակից մարդէ ընդունուած է թէ Ս. Յակոր ու և է ազգականական կապ չունի Ս. Գրիգորին հետ։ Ան ասորի ճգնաւոր մըն է, Մծրինցի, որ Մար Աւագին կոմ Մատուիկ ճգնաւորին հետ կորդուաց լեռներուն վրայ մենաստան վանք մը հիմնած է։ Գրիգոր կամ Արիստակէս նամակ զրած չեն անոր, ճառեր խնդրելով։ որովհետեւ պէտք չունէին այդ բանին։

բ) Մանաճիրն Ռշատունիի պարագան թէե պատմական է, բայց ոչ աւանդական պատմութեան բոլոր բառեին նման։ Ս. Յակոր Հայաստան կուգայ ոչ թէ միայն իր սարկաւագները աղատելու համար, այլ Քրիստոսի աւետարանը քարոզելու համար Ռշտունեաց և զրջակաց գաւառներուն մէջ։ Բայց կը հաղածուի Մանաճիրէն։ Տարիներ հետքը Ս. Յակորի նշխարները կը բերուին ու վանք կը շինուի, հաւանաբար Զ-է. գարուն մէջ։

գ) Հին հայ աւանդութեան մը համեմատ (Փ. Բու-

զանդ) Ս. Յակոբ կը բարձրանայ ոչ թէ Արարատ լեռան կամ Մասիսի վրայ, այլ կորդուաց Սարարատ լեռան վրայ, ուր իր թէ կը գտնէ Նիոյի տապանին մէկ մասը։ Այս աւանդութիւնը աւելի հին է և մաստմբ պատմական։ Իսկ Նիկոյ ժողովին մէջ պատահածն ու Արտամէացի աղջիկներուն դէպքերը, բնակնարար շինծուն։ Բայց ամէն ժողովրդական հէքնաթի կամ աւանդալէպի նման ցայց կուտան անոնք թէ Ս. Յակոբ Մծրնացին անսահման յարգանք ու պատկառանք է շահեր հայ ժողովուրդին մէջ, որ պահեր է իր ամէնէն նուանդուն քարոզիչներէն մէկին լիշատակը։

Արդարեւ Ս. Յակոբ Մծրնացին մէկն է այն ասորի քարոզիչներէն, որոնք Ս. Գրիգորէն առաջ, անոր ժամանակ ու անկէ ետքը եկած են Հայաստան, առաջին քարոզիչ առաքեալներու գործը շարունակելու, և Հայը պահած է անոնց լիշատակը գուրգուրանքով։

Ս. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Ըստ աւանդութեան Ս. Յակոբ Մծրնացի Ո. Գրիգոր Լուսաւորիչի հօրաքրոջ որդին է Նշանաւոր եղած է իր ճգնական կեանքով։ Ս. Գրիգոր, ըստ ուրանց Ս. Արխանակէս, նամակով ճառեր խնդրած է սնկէ։

2. Մանաճիր Ուշտունի կ'սպանէ Ս. Յակոբի 8 սարկաւագ-ները, այդ պատճառով սուրբը կ'անհեծ զայն ու իր երկիրը Միայն սուրբին գերեզմանին վրայ ուխտով կրնան ազատել երկիրը անէքքէն։

3. Աւանդութիւնը կը պատմէ թէ Ս. Յակոբ բարձրացած է Արարատ լեռը և հրեշտակէն լնդունած է նուի տապանին մէկ գալորը, որ կը պահուի իշմիաեն։ Նիկոյ ժողովին մէջ կոստանդիանոսէն կը պատուուի իբրև աստուածահաճոյ սուրբ։ Մեռեալ մը կը յարուցանէ։ Արամէտի աղջիկները կ'անիծէ ոտարբուկէ քւանդուն համար։

4. Քննական պատմութիւնը աւանդականէն բոլորվին տարբեր

բաներ կ'ըսէ անո՞ր մասին ա) Ս. Յակոբ Գրիգորի ազգական չէ, այլ ասորի ճգնաւոր մը բ) Մանաճիր հալածող մըն է։ Ս. Յակոբ քարոզիչ մը, որ նոյնաէս կը հալածուի գ) Ս. Յակոբ ոչ թէ Արարատի կամ Մասիսի վրայ բարձրացած է, այլ կորդուաց Սարտաց լեռան վրայ։

Ս. Յակոբ Մծրնացին մեր ժողովուրդին սրտին մօտիկ քրիստոնեայ լուսաւորիչ մը եղած է և յարգուած է ամէն դարու մէջ։



Հայկական խաչքար

Թ. ԳԼՈՒԽ

Ա. ՅՈՒՍԻԿ ԵՒ ԴԱՆԻԵԼ

1. Ա. ՅՈՒՍԻԿ ԵՒ ԴԱՆԻԵԼ. — Վրթանէսի երկուորեակորդին մէկն էր Ա. Յուսիկ, որ մանուկ հասակէն ապրած էր արքունիքին մէջ Տիրան գահաժառանգին հոգածութեան տակ: Ան փոքր տարիքին մէջ ամուսնացած էր Տիրանի աղջկան հետ: Իր հօրեղբօրը՝ Արիստակէսի և եղբօրը՝ Գրիգորիսի նման ինքն ալ կը փափաքէր ամուրի կամ կուսակրօն մնալ, բայց Տիրանի ստիպման տակ տեղի տալով ամուսնացաւ, կուսաւորիչի սերունդը պահպանելու համար: Այդ ամուսնութենէն ունեցաւ երկուորեակ որդիներ, Պապ և Արանազինես: Աւանդութիւնը կ'ըսէ թէ Յուսիկ իր ամուսնութեան առաջին գիշերէն մէկը տեսիլ մը կը տեսնէ թէ իր զաւակները երկուորեակ են և երկուքն ալ Աստուծոյ պաշտօնեաներ չպիտի ըլլան: Այդ պատճառով կը զղջայ ամուսնացած ըլլալուն վրայ: Զաւակներու ծնունդէն ետքը Յուսիկ այլևս կը բաժնուի իր կնոջմէն ու կրօնական քաշուած կեանք մը կ'անցնէ: Այս բանին համար իր կինը կը ցաւի, ու թագաւորական ընաանիքը կը թշշնամանայ Յուսիկի դէմ: Կինը շուտով կը մեսնի և Յուսիկ բոլորովին ինքինքը կը նուիրէ ներանձնական կեանքի:

2. Ա. ՅՈՒՍԻԿ ԵՒ ՏԻՐԱՆ. — Երբ Տիրան թագաւոր եղաւ հառմէական օժանդակութիւնով, գրեթէ անոր հետ մէկտեղ, նոյն տարին կաթողիկոս ընտրուեցաւ նաև Յուսիկ, որ մեծ հանդէսով կեսարիա տարուեցաւ կաթողիկոսական հեռագրութիւնը ընդունելու համար: Տիրան դիմաւորեց նորընտիր հայրապետը Ար-

տաշատու մօտ Տավիերայ կամուրջին վրայ և հանդիսաւոր կերպով առաջնորդեց կաթողիկէ եկեղեցին՝ Վաղարշապատ: Գեղագէմ էր Յուսիկ, վայելուչ հասակ, և ունէր կաթողիկոսավայել նախանձայոյզ ոգի մը: Ան միշտ կը պայքարէր արքունիքի անպարկեցտ ու անսառակ կենցարին դէմ, յանդիմանելով ամէնքը: Մինչև իսկ թագաւորը առարկայ կ'ըլլար անոր կշամբանքներուն:


3. ՅՈՒՍԻԿ ՄԱՆՈՒԿ. — Խորենացի պատմիչը կը գրէ թէ Յուլիանոս Աւրացոյ Պարսից դէմ արշաւած ատեն, Տիրան զայն կր դիմաւորէ և կը յայտնէ իր բարեկամութիւնը, որովհետեւ կը վախնար անկէ: Յուլիանոս իր պատկերը կը յանձնէ Տիրանի, որպէս զի եկեղեցին մէջ կախէ՝ իրբե երկրորդ աստուծոյ պատկեր: Երբ Տիրան պատկերը կ'ընդունի և կը տանի կախելու եկեղեցին, Յուսիկ կը մերժէ, և Տիրանի պնդելուն վրայ, պատկերը կ'անէ և կը պատուաէ ու կը կոխկրտէ: Ասոր վրայ Տիրան՝ Յուլիանոսի երկիւգէն՝ կը հրամայէ բրածիծ ընկել Յուսիկը որ հարուածներուն տակ հոգին կ'աւանդէ:

4. ՄԱՆՈՒԿ ԲՈՒՐ. — Խորենացիի պատմած այս աւանդութիւնը բոլորովին սխալ է, որովհետեւ Տիրան թագաւոր եղած է 339—350ին, իսկ Յուլիանոս 361ին կայսր եղած և 363ին սպաննուած է Պարսից դէմ պատերազմած ժամանակ. ուրիմն իրարուժամանակից չեն: Յուսիկի սպանութեան պարագան ուրիշ հայ պատմիչ մըն ալ, Փաւստու Բուզանդ, կը յիշէ, բայց բոլորովին տարրեր կերպով: Յուսիկ արդէն միշտ կը յանդիմանէր թագաւորն ու պալատականները, իրենց անպարկեցտ կեանքին համար: Տեսնելով որ անոնք չեն փոխեր իրենց ընթացքը բանագրած էր զանոնք և նզուգած: Երբ անդամ մը Տիրան իր մեծամեծներուն հետ

Մոփաց Բնարեղ բերդը կր գտնուէր՝ տօնի մը առիթով, ուղեց եկեղեցին մասնել։ Յուսիկ արգիլեց անոր մուտքը զոչելով. «Արժանի չես, ինչո՞ւ ներս կը մանես»։ Այսպիսի անպատճեն մը չկրնալով հանդուրժել, Տիրան հրամայեց որ բրածեծ ընեն։ Եկեղեցիի պաշտօնեաները զայն մահամերձ վիճակի մէջ թորդան զիւղը տարին, ուր քիչ օրէն մեռաւ և թաղուեցաւ։ Տիրան այսպիսի յանդուզն հրաման մը տուաւ, որովհետեւ, ինչպէս ըստնք. Տիրանի և Յուսիկի միջև խնամիական ներքին կոփւներ կային։ Ասկէ զատ Տիրան, Յուսիկին իրեւ խնամատար, իրաւունք ունենալ կր կարծէր Յուսիկի յարգանքին ու պատկառանքին։ Սակայն Յուսիկ ակնածող ու խոնարհող մէկը չէր. ան իր նախանձայուղութեամբ կը յանդիմանէր ու կ'անարգէր թագաւորու։ Այս պատճառով ալ զո՞ւ եղաւ իր նախանձայուղութեան։ Քառ ոմանց Յուսիկ ամուսնացած էր ոչ թէ Տիրանի աղջկան, այլ քրոջը հետ։

5. ԳԱՅԻՆՔՆ Ա. ՍՈՅԻՒ (Աւանդական պատմութիւն).— Յուսիկի մահէն ետքը Տիրան և մեծամեծները փափաքեցան այնպիսի մէկը կաթողիկոս ընարել, որ համերաշխ ըլլայ Հայոց քաղաքական իշխանութեան հետ և աւելի հսազանդող քան իշխող, բայց միանգամայն բարոյական բարձր արժանիքներով։ Ժողովր ուղեց կուսաւորիչի տունէն ընարել, բայց այդ տոնմի ներկայացուցիչները իրեւ անսրժան մերժուեցան։ Յուսիկի երկու որդիները, Պապ և Աթանագինէս, չուղեցին կրօնաւորիկ. ամուսնացան Տիրանի երկու քոյրերուն հետ (Վարազդուխտ և Բամբիշ) և լկոի կեանք մը կ'անցնէին։ Այս պատճառով ժողովը յարմար դատեց Դանիկի Ասորի նպիսկոպոսը, որ մեծ համբաւ կը վայեկէր։ Ս. Գրիգոր Լուսաւորիչի աշակերտն էր ան, և Գրիգորի ազգատօն-

մին ու հայրապետական կալուածներուն մատակարարութեան տեսուչ։ Դանիկը չ'ընդունեց Տիրանի մօտ և սկսաւ անարգել զայն ու իր արբանեակները։



Ս. Կարապետի երկու զմբերները

(Լինչի Ալոմէնիաւէն)

առաջարկը, պատգամաւորներուն հետ զնաց Տիրանի մօտ և սկսաւ անարգել զայն ու իր արբանեակները։

իրքեւ սպաննող սուրբ հայրապետին։ Բարկանալով հրաշմայեց խեղդաման ընել զայն։ Անոր աշակերտները տարին թաղեցին Հացեաց դրախտ կոչուած տեղը, որ Դանիէլի ճգնարանն էր։

6. ՊԱՍԿԱՆԻՆ ՊԱՍՄՈՒԱՆ ՊԵՏՐԸ. — Փ. Բուզանդ Դանիէլ Ասորիի մասին, կուտայ այնպիսի ծանօթութիւններ որ բաւական կը լուսաբաննեն անոր նկարագիրն ու դերը։ Բուզանդ Դանիէլը կը կոչէ «Ծերունի սուրբն քորեպիսկոպոսն Դանիէլ», այլ սքանչելի»։ Վերակացու էր, կ'ըսէ ան, Տարօնի նահանգին գլխաւոր եկեղեցիներուն, Հայաստանի եկեղեցիներուն ամէնէն առաջին մայր եկեղեցին, Աշտիշափ, Ա. Հարապետի տաճարին։ Ազգաւ Ասորի էր ան, Մեծ համբաւ ունէր իրքեւ սուրբ և հրաշագործ։ ունէր իր աշակերտները։ Անեղած էր յարողիչ հեթանոս ժողովուրդներու։ Պարսկաստան և ուրիշ տեղեր պտղատած ու քարոզած էր Քրիստոսի կրօնը։ Բուզանդի այս բոլոր խօսքերէն կը հետեւի որ Դանիէլ Ա. Քրիգորի ժամանակակից Ասորի յարողիչ մըն էր, որ հեռու տեղեր աւետարաննելէն ետքը, եղած էր Հայաստան, հո՛ն ալ քարոզելու։ Ա. Քրիգոր գնահատելով անոր գործունէութիւնը, քորեպիսկոպոսութեան աստիճան տուած էր։ Իր ունիցած համբաւով արժանի նկատուած էր ան Ա. Քրիգորի աթոռին՝ Յումիկի եղերական մանէն ետքը։

7. ՊԱՍԿԱՆ ԱԽ ԱԹԱՆԱՏԻՈՆ ԼՈՒ ՄՍ. ԱԾ. — Յուսիկի մըկու երկուորեակները անբարոյական ու անպարկեշտ կեանք մը կ'անցնէին։ Անոնք չէին ընդուներ կրօնական սքեմը, այլ կ'ուղէին զինուորական ասպարէզին մէջ մնալ։ Սակայն հակառակ իրենց կամքին սորկաւագ ձեռնադրուեցան։ Այս ալ չզօրեց անոնց դժկամակութեանը յաղթելու, և աւելի ևս ինքինինին տուին աշխարհաւ-

աէր կեանքի։ Կը պատմուի թէ անգամ մը Աշտիշատ, իրենց կալուածը, եկած էին, եպիսկոպոսանոցը ինչոյքի նստած էին. յանկարծ օդը կը մթագնի, ամպերը կը գոռան և կայծակ մը կիյնայ եպիսկոպոսանոցին վրայ ու զանոնք կ'սպանէ։

Ա. Մ Փ Ա Փ Ա Խ Մ

1. Վրթանէսի որդին էր Յուսիկ, որ ամուսնացած էր Տիրանէ աղջկան հետ և երկու գաւակ ունեցած, Պապ և Արանագիմէս։ Հրաժարած էր ամուսնէն և ինքինքը տուած էր ճգնական կեանքի։ Ասոր համար ալ կինը վշտէն կը մեռնի։

2. Տիրանի թագաւոր եղած ասարին Յուսիկն ալ կաթողիկոս կը լայ և կը չեռանադրուի կեսարիոյ մետրոպոլիտէն։ Գեղեցկադէմ էր ան և ունէր նախանձայուզ ոգի։ Կը յանդիմանէր թագաւորն ու աւագանին, իրենց անտառ կեանքին համար։

3. Խորենացիի համեմատ Յուսիկի մահուան պատճառը կ'ըլլայ Յուլիանոսի պատկերը պատուել ու կոխոտելու։

4. Եւ սակայն մահուան բուն պատճառն էին Տիրանի և Յուսիկի միջև գտնուած խնամիական կտիւը, Յուսիկի անվերջ յանգիմանութիւնները և բանահրանքը, և վերջապէս Բնաբեղի եկեղեցին ներս չընդունիլու։

5. Դանիէլ Ասորի եպիսկոպոս մըն էր, Ճեռնադրուած Ա. Գրիգորէն, համբաւուած։ Տիրան պատգամաւորներ կը գրէս անոր որ գայ կաթողիկոսանայ։ Դանիէլ կը յանդիմանէ Տիրանը, որ խեղդել կուտայ զոյն։

6. Քննական պատմութեան համեմատ Դանիէլ ասորի յարողիչ մը կամ առաքեալ մըն էր, Ա. Գրիգորի ատեն մեծ անուն ունէր և արժանի նկատուած էր Հայրապետական տթուին։

7. Յուսիկի և Դանիէլի մահէն ետք Պապ և Արանագիմէս չեն ընդունիր կրօնական սքեմը և ինքինքնին կուտան աշխարհիկ կեանքի և լկտի հաճոյքներու։ Օր մը Աշտիշատի մէջ շանթահար կը մեռնին։



Ժ. ԳՂՈՒԽ

ՓԱՌԵՆ ԵՒ ՇՈՀԱԿ

1. ՓԱՌԵՆ ԵՐԵՅ. – Յուսիկի և Դանիէլի մահէն մտքը և Յուսիկի որդիներուն մերժումէն յետոյ, Տիրան և միծամեծները դարձեալ կը ժողովուին և կաթողիկոս կ'ընտրեն Փառհեն կամ Փառներսեն անուն երէցը, որ Տարոն գաւառէն, Աշտիշատէն էր: Բոս սովորութեան մեծ շուքով կեսարիա կ'երթայ ուր կ'օծուի ան: Փառէն արրակեաց մէկն էր, բայց չէր համարձակեր խրատել կամ յանդիմանել թագաւորն ու աշուգանին: ան թոյլ անձնաւորութիւն մըն էր: Ան կարճատեւ կաթողիկոսութիւն մը բրաւ:

2. ՓԱՌԵՆ ԵՐԵՅ. ԱՄ. Թ. Մ. Վ. – Մ եր պատմիչները Փառէնի անձին ու գործունէութեան մասին մեծ բան մը չեն ըսեր: Այդ պատճառով ալ և այլ կարծիքներ եղած են անոր վրայօք: ա) Ոմանք կ'ընդունին թէ Փառէն Գրիգորի աշակերտն էր, այդ պատճառով կաթողիկոս ընտրուեցաւ: թ) Ուրիշներ կը կարծեն թէ Փառէն Ս. Գրիգորի ազգականներէն մէկն էր: զ) Ոմանք ալ կը կարծեն թէ ան ասորական յարողութեան ներկայացուցիչներէն մէկն էր, և այդ պատճառով արժանի նկատուած էր կաթողիկոսական աթոռին: դ) Ակերջապէս կարծողներ ալ եղած են թէ Փառէն կաթողիկոս ընտրուած էր, որովհետեւ Ս. Գրիգորի հիմնած առաջին եկեղեցիին, Յովինաննու Կարապէտի մեծ մարգարանին հովիւն էր, ինչպէս էր նաև Դանիէլ Ասորին:

3. ՇԱՀԱՅԱ, Ա. Դ. Թ. Մ. Վ. Ը. Տ. Մ. Վ. Ե. Վ. – Փառէնի կարճատեւ իշխանութենէն և մահէն ետք վերստին հայրապետի ընտրութեան խնդիրը մէջտեղ կ'եկնէ: Լու-

սաւորիչի ցեղէն կար միայն Ներսէսը, Աթանագինէսի որդին և Յուսիկի թոռը, բայց ան ալ թէ վոքքը էր և թէ Բիւղանդիոն կը գտնուէր. ուստի Աղրիանոսի ցեղէն Շահակ անուն մէկը կ'ընտրեն կաթողիկոս ու մեծաշուք կերպով կեսարիա կը դրկեն ձեռնադրուելու համար: Ա. Գրիգոր Լուսաւորիչ՝ հեթանոս քուրմերու որդիները հաւաքելով՝ անոնցմէ արժանաւորները եպիսկոպոս ձեռնազրած էր: Մեր Ագաթանգեղոս պատմիչը այդպիսի Ապիսկոպոսներէն 12 հատին անունները կուտայ: այդեպիսկոպոսներուն առաջինն էր Աղրիանոս, որ յետոյ Փոյր Հայֆի կողմերը վերակացու եղած էր: Աղրիանոս մեծ պատիւի և պաշտօնի կը համնի. Ա. Գրիգոր զինքը արքունի դրան վերակացու կը կարգէ և Արիստակէսէն առաջ իրեն տեղակալ կը դնէ զայն: Երբ Տրդատ Յունաստան կը ճամբորդէր, անոր ընկերներէն մէկն էր Աղրիանոս, Արիստակէսի հետ: Խոսրով Կոտակի ժամանակ Աղրիանոս իրբե հաշտարար միջնորդ զրկուած էր Արքունեաց և Մանաւազեանց նախարարներուն: Ապարդիւն կ'ըլլան Աղրիանոսի ջանքերը և երկու տոհմերն ալ կը փճանան: այն ատեն Մանաւազեանց կալուածները, Մանաւազիեր (=Մանապիկրտ) աւանով, կը արրուին Աղրիանոսի, որուն սերունդը այնուհետեւ կը կոչուի Մանազիերացի: Շահակ Մանազկերտացի Աղրիանոսի սերունդէն էր: Աղրիանոսի ընտանիքը նշանաւոր է մեր եկեղեցական պատմութեան մէջ: Ան տուած է մէկ քանի կաթողիկոսներ, որոնցմէ մէկն էր Շահակ: Ա. Գրիգորի և Աղրիանոսի ընտանիքները մեր մէջ երկու զլիսաւոր տոհմերը կ'ըլլան, որ ժառանգութեամբ իրարու հետ կը մրցին կաթողիկոսական գահին համար: Այդ պատճառով ալ երկու զլիսաւոր կուսակցութիւններ առաջ կուգան մեր մէջ. մին, Գրիգորի ընտանիքը,

յունական դաստիարակութեամբ սնած, յունական քաղաքականութեան կողմնակից կ'ըլլայ, իսկ միւսը, Սուրբիանոսի սերունդը, ասորական ազդեցութեան տակ, երբեմն պարսկական, երբեմն ազգային խնդնուրոյն քաղաքականութեան կուսակից կ'ըլլայ: Գրիգորի գաւակները աւելի նախանձայց ու իշխող կ'ըլլան և կ'ուզեն միջամուխ ըլլալ քաղաքականութեան, մինչդեռ Մանագկերացիները ամէնքն ալ ընտիր ու բարեպաշտ անձեր թէն, բայց հու հպատակներ կ'ըլլան Հայոց թագաւորներուն, զրեթէ չեն միջամտեր քաղաքական խնդիրներու: Անոնք, ներողամիտ վարուելով պետութեան դէմ, կը յուսան իրը ժառանգական յաջորդութեան սեփականութիւն ստանալ կաթողիկոսական գաճ:

4. ԾԱՀԱՍԿԻ ՄԱՅՈՒԹԻՒՅՆ ԱԱՐԺԻՒՅՆ. – Ծ ա հ ա կ կաթողիկոսի մասին մեր պատմիչները հակասական և քիչ բաներ կը պատմեն. այդ պատճառով անոր մասին եղած կարծիքները բաղմաթիւ են: Գլխաւորներն են.

ա) Ոմանք կը կարծեն թէ Շահակ կաթողիկոս չէ ձեռնազրուած ու աթոռ չէ նստած, այլ տեղակալ եղած է միայն: Այս կարծիքը պաշտպանողները կը թուեն սա փածաները. 1) Խորենացի չյիշեր Շահակի անունը: 2) Հին և նոր կաթողիկոսական ցանկերու մէջ Շահակի Հին և նոր կաթողիկոսական յայրեականութիւն անունը չկայ: 3) Հին պատմիչ մը կ'ըսէ թէ Փառէնի մահէն ետքը «զայս ամ լուսաց հայրապետութիւն հայոց» (Սոփ. Զ, 14): 4) Փաւատոս Բուզանդ, որ կը յիշէ Շահակը, բնաւ չյիշատակեր թէ ո՛չ մեռած է, ո՛չ հրաժարած և ո՛չ աթոռէն մերժուած:

բ) Իսկ ուրիշներ կ'ընդունին Շահակի կաթողիկոսութիւնը հետեւեալ գլխաւոր փաստերը յառաջ բերելով. 1) Խորենացի Շահակ Մանագկերտացին չյիշեր, որով հետեւ կը չփոթէ Շահակ Կորմեայ կաթողիկոսին հետ, որ

Մեծն Ներսէսէն ետքը աթոռ բարձրացաւ: 2) Սոկրատ եկեղեցական պատմիչը կ'աւանդէ (Դ. 25) թէ առ Յովաննու (363—364) ուղղուած Անտիոքայ ժողովական թուղթին ներքեւ ստորագրեր է նաև (Իսակօնիս (Իսակնուց) 'Ազւանաց մեցանիս (Իսակուլի կամ Իսակիլի (=Իսակ=Շահակ) Արմենիաս մեղապիս), որ է՝ Շահակ Հայոց Մեծաց (Կաթողիկոս): 3) Սոփերքի յիշատակութիւնը և Բուզանդի՝ Շահակի մահը չյիշելը ապացուցանող փաստերը անկարեւոր են: 4) Հին և նոր կաթողիկոս սական ցանկերը ընդհանրապէս կազմուած են Խորենացիի ազդեցութեան տակ:

Այս երկու կարծիքներն ալ ունին իրենց տկար կողմերը, ինչպէս պիտի տեսնենք:

Ս. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Դանիէլի մահէն ետք կաթողիկոս կ'ընտրուի Փառէն Փառներսէն, Աշտիշատի երէցը, որ կեսարիա կերթայ օծուելու: Սըրբակեաց, բայց թոյլ մէկն էր:

2. Փառէնի կաթողիկոս ըլլալուն գլխաւոր պատճառ ցոյց կը արուին. ա) Գրիգորի աշակերտն ըլլալը, բ) Ս. Գրիգորի ազգականը, գ) ասորի քարոզիչներու կուսակցութեան ներկայացւցիչը և կամ դ) Յովհ. Կարապետի եկեղեցին հովիւն ըլլալը:

3. Շահակ կը յաջորդէ Փառէնի: Շահակ Աղքէանոսի սերունդէն էր Աղքէանոս քուրմի սերունդէն, նշանաւոր մէկն էր: Անոր ընտանիքը կոչուած են Մանագիւրտացին: Ս. Գրիգորը ընտանիքին հետ մրցող առհմ մըն է ան, կուսակցութեան մը ներկայացւցիչը:

4. Շահակի մասին գլխաւոր երկու կարծիք կայ, ոմանք կ'ընդունին թէ Շահակ տեղակալ էր և ոչ կաթողիկոս. իսկ ուրիշներ կ'ընդունին անոր կաթողիկոս ըլլալը երկու կողմերն ալ ունին իրենց փաստերը:

ԺԱ. ԳԼՈՒԽ

ՄԵԾՆ ՆԵՐՄԵԾ ԵՒ ԱՐԾՈԿ Բ.

1. ՄԱՍՆԱՌԻԹԻՒՆԸ ԵՒ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ . — Յունաց և Պարսից հաճութեամբ 350 թուականին Հայոց թագաւոր եղաւ Արշակ Բ., որուն իշխանութեան սկիզբը խաղաղ միջոց մը եղաւ։ Երկրը սկսաւ շէնալ, փախստականները վերադարձան։ Արշակ սկսաւ ներքնապէս կազմակերպել իր քայքայուած պետութիւնը։ Վերահաստատեց նախարարական Հախկին կարգերը, ջանաց ապահովել երկրին պաշտպանութիւնը։ Քաղաքական այս վերանորոգութեան հետ հարկ էր կատարել նաև եկեղեցական վերանորոգութիւնը։ Բուզանդ այս բանին ակնարկելով կը գրէ. «Նորբեցաւ զուարթացաւ տէրութիւնն թագաւորութեանն Հայաստան երկրին որպէս և զառաջինն» (Բուզ. Դ. բ. Էջ 66)։ Ամէնքը թագաւորին կ'ըսէին. «Վասն զի նորոգեաց Աստուած զթագաւորութիւն ձեր, սոյնպէս պարտ է ի յայնմ զաւակէ նորոգել զհոգեւոր նահապեաւութիւնն», որովհետեւ, կ'ըսեն, եթէ Ս. Գրիգորի աթոռը նորոգուի, Հայոց աշխարհի պայծառութիւնն ալ կը վերանորոգուի։ (Բուզ. Դ. գ. Էջ 68)։ Արշակի հրամանով ժողով կը գումարեն նոր կաթողիկոս ընտրելու համար։ Լուսաւորիչ սերունդէն այդ ատեն յայտնի էր Ներսէս, Աթանագինէի և Բամբիշի որդին։ Փոքր տարիքէն ան տարուած էր Կեսարիա, ուր ամուսնացած էր Վարդան Մամիկոնեանի աղջկան Սանդուխտի հետ։ Այս ամուսնութեան ունեցած էր զաւակ մը Սահակ անունով (ապագայ կաթողիկոսը)։ Ներսէս ինքինքը տուած էր կրթութեան։ Կանուխէն մեռաւ անոր կինը Կեսարիոց

մէջ։ Ներսէս լսելով Արշակի թագաւորելը եկեր էր անոր մօտ, որ արքունի սենեկապետ կարգած էր զայն ։ Երբ ժողով կ'ընէին Ներսէս ներկայ էր։ Ան ունէր բարձր ու մեծ հասակ, վայելու գեղեցկութիւն, գանգուր մազեր, զինուորական աջողակ կրթութիւն։ Ամէնուն աչքերը կը դառնան անոր վրայ։ Միաձայնութեամբ կ'որոշեն զայն ընտրել կաթողիկոս, բայց Ներսէս կը մերժէ այդ բարձր պաշտօնը, նախ՝ համեստութեամբ ուրանալով իր անձնական արժանիքը, կ'ամբաստանէ ինքզինքը, իբրեւ թէ մեծ ոճիներ ու մեղքեր գործած ըլլալ։ Այս յայտնութեան վրայ ամէնքը կը ծիծաղին։ Ներսէս դարձեալ կը մերժէ անոնց հրաւէրը, մասնանիշ ընելով անոնց չարութիւնները և յայտնելով թէ չկրնար այդպիսի ժողովուրդի մը հովիւն ըլլալ։ Այն ատեն թագաւորը ինքն իսկ կը իսկէ արքունական սուրբ Ներսէսի ձեռքէն, կը կարեն անոր գանգուր մազերը և ծերունի Փաւասոս եպիսկոպոսը սարկաւագ կը ձեռնազրէ զայն։ Ապա փառաւոր հանդէսով ու շքախումբով Կեսարիա կը զրկուի, ուր կ'օծուի Եւսեբիոս եպիսկոպուսէն։ Ճեռնադրութեան ատեն ներկայ կ'ըլլայ նաև Ս. Բարսեղ, իբր քահանայ։ Աղաւնին կուգայ նախ կը կենայ Բարսեղի և ապա Ներսէսի վրայ կը հանգչի։ Ներսէսնոյն փառաւորութեամբ կը դառնայ Հայաստան։

2. ԱՇՏԽԵՍՏԻ ԺՈՂՈՎԸ . — Իր իշխանութեան երկրորդ տարին Ներսէս ժողով կը գումարէ Աշտիշատի մէջ կարդ մը եկեղեցական բարեկարգութեանց համար։ Այդ ժողովին մէջ կ'որոշեն.

ա) Յարմար տեղերը չինել աղքատանոցներ, որբանոցներ, հիւրանոցներ, հիւանդանոցներ, ուրկանոցներ ։ Այդ բարեգործական հաստատութիւնները մատակարաւ

թելու համար՝ ժողովը կը սահմանէ տուրքեր անդաստանի բերքերէն, կթաններէն և այլն, և այդ հիմնարկութիւններու խնամակալութիւնը կը յանձնէ առանձին տեսուչներու:

թ) Ժողովը կ'արգիլէ հեթանոսական սովորութեամբ մեռելներ թաղել, երես ցտել, զգեստ պատոել, անյուառութեամբ ողբալ:

զ) Կ'արգիլէ մերձաւորներու հետ ամուսնութիւնը—Հայաստանի ինչպէս Պարսկաստանի մէջ տարածուած էր մերձաւորներու հետ ամուսնութիւնը, մինչեւ իսկ քրոջ ու եղբօր մէջ։ Աները կամ տազրը կրնար այրիացած նուի (հարս) հետ ամուսնանալ, ինչպէս Հրէից մէջ։ Ժողովը կ'արգիլէ այսպիսի ամուսնութիւնները:

յ) Ժողովը կը յանձնարարէ նաև հեռու մնալ արքեցութենէ, պոռնկութենէ, սպանութենէ և նման չարտգործութիւններէ։

յ) Կը յանձնարարէ նաև գթասրտութեամբ վարուիլ ստրուկներու հետ և չափաղանց ծանր հարկերով ժողովուրդը չնեղել։

զ) Կ'որոշէ հասաւաել նաև վանքեր ու կուսանոցներ։

է) Բանալ գպրոցներ յունարէն ու ասորերէն ուսուցանելու համար։

թ) Կարգաւորել Հայոց եկեղեցիները ընդ։ քրիստոնէական եկեղեցիի կարգերով. ժամասացութիւնը հանգիսապէս կատարել, բազմացնել եկեղեցականներուն թիւը և բարձրացնել եպիսկոպոսներու պատիւը։

Ժողովը կ'ընդունի նաև Նիկոյ համգանակը իրեւ դաւանական ընդհանուր սկզբունք։

Մեծն Ներսէս իր իշխանութեան միջոցին մէծ եռանդով աշխատեցաւ իրականացնել Աշտիշտի այս որոշումները, որոնք ամէնքն ալ իր բարեկարգիչ ձգտում-

ներուն արդիւնքն էին։ Ան իսկական բարեկարգիչը եղաւ հայ եկեղեցոյ և արժանի հանդիսացաւ իրեն տրուած Մէծ տիտղոսին։

Յ. ՆԵՐՍԷՍ ԵԿ ԱՐՃԱԿ. — Մէծն Ներսէս և Արշակ թագաւորը սկիզբէն շատ սերտ ու բարեկամական յարաբերութեան մէջ էին. սակայն երթալով սկսան ցըրտանալ իրարմէ, մինչեւ որ Ներսէս ստիպուեցաւ քաշուիլ կաթողիկոսական աթոռէն կամ արքունիքէն։ Այդց ցրտացման պատճառները բազմաթիւ էին, բայց զիսաւորները հետեւեալներն էին։

ա) Արշակ ինքզինքը տուած էր սանձարձակ կեանքի մը։ Խենէլ վարք ու բարքը մուտ գործած էր անոր արքունիքին մէջ։ Այդ պատճառով Ներսէս յաճախ կը յորդորէր զայն, կը յանդիմանէր ու նոյն իսկ ամէնէն հաքը ստիպուեցաւ անիծել։

թ) Ներսէսի և Արշակի գժտութեան զիսաւոր պատճառներէն մէկն ալ Գնէշի սպանութիւնն էր։ Գնէշ Արշակի հօրենքորորդին էր, որ ամուսնացած էր Սնդովկ Սիւնիի Փառանձեւ աղջկան հետ։ Փառանձեւ գեղեցիկ էր։ Գնէշ Տիրանի օրով պատանդ տարուած էր Պոլիս իր հօրը՝ Տրգատի հետ, որ սպաննուած էր կայսրէն։ Գնէշ աղջկան մաս մը նուիրեր էր անոր։ Գնէշի այս պատճառով դիրքը նախանձը շարժեր էր Տիրիքի և Վարդան Մամիկոնեանի։ Տիրիթ Տիրանի երէց որդիին թոռն էր, Գնէշի հետ պատճանդ տարուած ու ազատուած, իսկ Վարդան, Արշակի զինակիրն էր։ Այս երկուքը կ'սկսին քսութիւններ ընել Արշակի մօտ, Գնէշի մասին, յայտնելով թէ Գնէշ դաւադրութիւն մը կը


Նիւթէ թագաւորին դէմ։ Սրչակ կը հրամայէ Գնէլի՛ հեռանալ Այրարատէն և երթալ բնակիլ Առաքերանի (=Վասպուրականի մէջ, Բերկրի) գաւառը։ Տիրիթ և Վարդան կը շարունակեն իրենց քսութիւնը, որով Սրչակ կ'որոշէ սպաննել Գնէլը։ Գառնիի մէջ Նաւասարդի տօնին ատեն Սրչակի հրամանով սպաննուելու համար խարէութեամբ կը յափշտակուի Գնէլ, որուն կինը Փառանձեմ ձիչերով և ողբով կը դիմէ եկեղեցին ու հայրապետին ոտքը կ'ինայ։ Ներսէս դաղրեցնել կուտայ ժամերգութիւնը և կը դիմէ Սրչակի վրանը։ Սրչակ սուտ քուն կը ձեւացնէ ու իր վրայ կը քաշէ վերմակը՝ մինչեւ որ լուր կը հասնի թէ Գնէլ սպաննուած է։ Հայրապետը բորբոքած կ'սկսի անիծել Սրչակը և բարկութեամբ կը հեռանայ արքունական խորանէն։ Սրչակ իրը թէ իր կամքովն եղած չըլլար, մեծ սուգ կը բռնէ Գնէլի վրայ։ սակայն քիչ ետքը Փառանձեմը կնութեան կ'առնէ իրեն։

գ) Ողիմպիադայի սպանութիւնը մէկն էր նոյնպէս այն պատճառներէն, որոնք ցրտացուցին Հայրապետը Սրչակէն։ Ողիմպիադա յոյն արքունական աղջիկ մըն էր, որ ամուսնացած էր Սրչակի հետ։ Փառանձեմ ուղելով որ ինք ըլլայ տիկնանց տիկին, պալատական քահանայի մը մեղսակցութեամբ, թոյն խառնելով հաղորդութեան մէջ, սպաննել տուաւ Ողիմպիադան։

դ) Սրչակաւանի հիմնարկութեամբ Սրչակ ոչ միայն իրեն դէմ զրգաց բոլոր նախարարները, այլև եկեղեցական դասակարգը։ մանաւանդ Մեծն Ներսէսը։ Ի՞նչ ալ ըլլար Սրչակի քաղաքական նպատակը Սրչակաւանի հիմնարկութեան մէջ, ձախող քայլ մըն էր առած ան և իրեն դէմ զինած էր բոլոր մեծամեծները, որոնց հետ մեծ Հայրապետը։

ե) Սրդար ըլլալու համար պէտք է ընդունիլ թէ Մեծն Ներսէսի և Սրչակի գժտութեան պատճառներէն մէկն ալ Ներսէսի իշխանական ձգտումն էր, որուն չկրցաւ հանդուրժել Սրչակ, թէև կը պատկառէր Պարթեւ Հայրապետէն։ Սակէ զատ նախարարները առիթ չէին փախցներ Ներսէսը գրգռելու համար Սրչակին դէմ։

4. ԶՊՆԱԿ ՀԱՅԱԹԱՅՈՒԹ. — Երբ Մեծն Ներսէս քաշուեցաւ ասպարէզէն, Սրչակ և իրենները կը խորհին



ԳՅՈՒՆԻ Ս. ԿԱՐԱՎԵՏԻ ՄԱԹՈՒՆՔ

անոր տեղ կաթողիկոս մը դնել։ Ուստի Սրչակ կը հրամայէ ձեռնադրել Զոնակ կամ Զունակ՝ արքունի քահանաներէն մէկը։ Զեռնադրող եպիսկոպոսները կ'ըլլան

Գիորգ Գառնիի, Տաճառ Աղջնեաց և Սիսկոն Անձեւացեաց: Իսկ միւս թեմերու եպիսկոպոսները կը մերժեն մասնակցիլ ձեռնադրութեան:

Չոնակի մասին ոմանք կը կարծեն թէ կաթողիկոս չընտրուեցաւ ու չօծուեցաւ այդպիսի մէկը, այլ ՉՈՆՍԱԿ անունը ՇԱՀԱԼԻ անուան սխալազրութիւնն է, և աւելակալ Շահալին է որ Ներսէսի քաշուած միջոցին կը վարչէր գործերը: Իսկ ուրիշներ ճշշդ կը նկատեն Չոնակի ձեռնադրութիւնը: Միայն կը կարծեն թէ ՉՈՆՍԱԿ կամ ՉՈՒՆՍԱԿ անունը պէտք է ՅՈՒՆՍԱԿ եղած ըլլայ, այն Յուսակը կամ Իսակոլը, որ մասնակցեցաւ ՅԵՅԻ աշնան Անտիոքի մէջ գումարուած ժողովին՝ կան գարձեալ այնպիսիներ, որ կը կարծեն թէ իրօք Չոնակ կամ Չունսակ անուն մէկը՝ առանց կեսարական ձեռնադրութեան՝ կաթողիկոս եղած է, որովհետեւ Արշակ յունական քաղաքականութենէն հրաժարելով ուզած էր առանց կեսարիս զրկիլու կաթողիկոսացնել մէկը: Այդպէս ալ եղաւ: Սակայն Ներսէս յուտով վերադառնալով իր աթոռը, Չունակ ալեւս չիշուեիր:

Ա. Ա. Փ. Ռ. Փ. Ռ. Խ. Վ.

1. Արշակ երբ գահը ռարձրացաւ փափաքեցաւ որ Գրիգորի սերոնդէն ալ կաթողիկոս մը ընտրուի Ռւստի ժողով գումարել տուաւ ժողովին ներկայ էր նաև Յուսիկի թոռ և Աթանագինէսի որդի Ներսէսը, որ փեսայցած էր Մամիկոնեաներուն և Արշակի սենեկապետ էր Հակառակ իր կամքին ընտրուեցաւ կաթողիկոս և Կեսարիս զրկուեցաւ ձեռնադրուելու համար:


2. Ներսէս գումարեց Աշտիշատի ժողովը ուր որոշուեցաւ.

ա) Շինել աղքատանոցներ, որքանոցներ, հիւրանոցներ, Հեւանդանոցներ, ուրկանոցներ, բ) Արգիլել հեթանոսական սովորութիւններ, գ) Մերձաւորներու ամուսնութիւնը, դ) Արգիլել արքեցութիւնը, պոռնկութիւնը և այլն, ե) Ստրուկներու հետ գթասրատամբ վարուել, ժանր առւրգեր չդնել, զ) Հաստատել վան-

քեր, կուսանոցներ, կ) Բանալ դպրոցներ, լ) Եկեղեցին կարգաւորել, թ) Նիկիոյ հանգանակը ընդունիլ Մեծն ներսէս կ'իրականացնէ այս որոշումները:

3. Ներսէսի և Արշակի գժառութեան պատճառներն են, ա) Արշակի սանձարձակ կեանքը, բ) Դնէլի սպանութիւնը, շ) Ողիմպիառ գայի սպանութիւնը, դ) Արշակաւանի հիմնարկութիւնը, ե) Ներսէսի իշխանական ձգտումը:

4. Չոնակ կամ Չունակ հակաֆոռ կ'ընտրուի. ոմանք կը կարծեն թէ Չոնակ անունը պէտք է կարդալ Շահակ, ուրիշներ կը կարդան Յուսակ, իսկ ոմանք պէտք չեն տեսներ այդպիսի մեկնութիւններու:



Նախնական կնիք մը

ԺԲ. ԳԼՈՒԽ
ՄԵԾՆ ՆԵՐԱԿԱ ԵՒ ՊԱՊ

1. ՄԵԾՆ ՆԵՐԱԿԱ ՊԱՏԳԱՄԱԹՎԱՌՈՐ, ԽԱՂ. — Մեր ազգային պատմիչները, ինչպէս Փաւատոս Բուզանդ և Խորենացի, կ'աւանդեն թէ Մեծն Ներսէս իբրեւ պատգամաւոր գացած է Պոլիս: Արշակի ժամանակ, քաղաքական շփոթ կացութեան բերումով, Հայոց թագաւորը կը սահպուի կայսեր օժանդակութեան դիմել, Պարսից թագաւոր Շապուհի դէմ: Ուստի Մեծն Ներսէսի գլխաւորութեամբ՝ պատգամաւորութիւն մը կը զբկուի Բիւզանդիոն, Վայէս կայսէր: Այս պատգամաւորութեան մասին պատմիչներուն տուած տեղեկութիւնները իբարձէ կը տարբերին ու նոյնիսկ իբարու կը հակասեն: Այնպէս որ ոմանք, նկատելով որ ժամանակակից արտաքին պատմիչները, ինչպէս Ամելիանոս, չեն յիշեր, չեն ընդունիր Ներսէսի Պոլիս գացած ըլլալը: Սակայն պէտք է ըսել թէ Ներսէս գացած է Բիւզանդիոն, որովհետեւ այս մասին մեր պատմիչները համաձայն են: Միայն թէ ճիշդ չեն այն բոլոր դէպքերը, որոնք կը պատմուին Ներսէսի այս պատգամաւորութեան առիթով: Օրինակ՝ կ'ըսեն թէ Ներսէս Վաղէսէն աքսորուեցաւ անբնակ կզզի մը, ուր հրաշքով ապրեցան ինքն ու իբենները, թէ Արշակ ասպատակեց Վաղէսի երկիրները, և հասաւ մինչեւ Խրիստովոյն (=Սկիւտար) Ներսէսի աքսորման վրէմը լուծելու համար, թէ՝ Ներսէս ներկայ եղած է կ. Պոլսոյ Տիեզերական ժողովին, որ տեղի ունեցաւ 381ին: Ասոնք բոլոր ճիշդ չեն: Ներսէս չէր կրնար ներկայ ըլլալ կ. Պոլսոյ ժողովին, որովհետեւ 374ին արդէն մեռած էր ան, ինչպէս պիտի տեսնենք:


Ներսէս իր բացակայութեան միջոցին իբեն տեղապահ կարգած էր Խաղ եպիսկոպոսը: Խաղ մեծ ձեռընհասութեամբ կատարեց իբեն յանձնուած պաշտօնը. ան ամէն կերպով հետեւեցաւ Մեծն Ներսէսի չափին: Միայն թէ իբրեւ պանակը մասին և իբրեւ ձիասկ պարսաւուեցաւ, ուստի տեղի չտալու համար այդ եպիսկոպով ան իր տարազը և խարազնազգեստ կը ճամբորդէր: Արշակաւանի շինութեան առիթով Խաղ և Արշակ գժտեցան, և Խաղ քիչ մնաց քարկոծուելով սպաննուէր, սակայն ազատուեցաւ իր ազգական Ապահովնի իշխաններուն չնորհիւ:

2. ՔՅԱՅԱՎԱՐԱՆ ԹԻԱԴԱՐՁՈՒԹԻՒՆՆԵՐ. — Այս ժամանակի հայկական դէպքերը ըմբռնելու համար, հարկ է գիտնալ նաև հոռվմէական ու պարսկական հակամարութիւնը Հայաստանի չուրջ: Յուլիանոս ուրացող մեծ արշաւանք մը կաղմակերպեց Պարսից դէմ, 65,000 զինուորներով: Բայց սպաննուեցաւ ՅԵՅ յուլիանոս: Բանակը կայսր հռչակեց Յորիանոս կամ Յովլիանոսը, որ Պարսից հետ կնքեց ամօթալի դաշինք մը. բացի ահագին տարածութեամբ հոգեր Պարսից թողելէ, Յովլիանոս յանձն առաւ չօգնել Արշակի կամ Հայոց, թոյլ տալ որ Շապուհ իր ուզած եղանակովը վարուի Հայոց հետ, պայմանաւ որ Հայաստան մնայ իբրեւ ուրոյն իշխանութիւն: Շապուհ այս դաշինքին ոյժովը շարձակեցաւ Հայոց երկիրը, բայց Արշակ և Հայերը մեծ ընդդիմութիւն ցոյց առւին: Վերջապէս խարէութեամբ Արշակ բռնուեցաւ և կուրացուեցաւ: Շապուհ թեամբ Արշակ ակսաւ երկրին նուաճումը. Կիւղակ և Արտավան հայ ուրացող իշխաններուն միջոցաւ սկսաւ պաշարել Արտավես ամրոցը, ուր ապաստանած էին Փաշարել Արտավես ամրոցը: Ասպատառնամբ թագուհին և Պապ գահաժառանզը: Ասպատառնամբ թագուհին և Պապ գահաժառանզը:

կեց ամբողջ Հայաստանը և կ'ուզէր իսպառ խոնարհեցնել Հայերը : Արդ միջոցներուն Յովիանոս արդէն մեռած էր (364 Փետր. 16ին) և անոր յաջորդած էր Վաղենիսիանու (364—375), որ իրեն օգնական ընտրեց իր եղբայրը Վաղիս (364—379) ; անոր տալով Արեւելքը, մինչդեռ ինքն առաւ Արեւմուտքը :

Յ. ԿՐՈՆԱԿԱՆՆ ՀԱԱ. Ս. ՅԱՆՔ, ԽԱՀԱՏԱԿԱՆՆ ԵՐ. — Շապուհ իր նպատակին համեմու համար, այսինքն Հայաստանը ընդմիշտ Բիւզանդիոնի միջամտութիւնին հեռացնելու և բացարձակապէս Պարսկաստանի միացնելու համար, խորհեցաւ Մազկեզական կրօնը տարածել Հայոց մէջ, հալածել քրիստոնէութիւնը : Ան կը ջանար ջնջել Հայաստանի մէջ ինչ որ բիւզանդական քաղաքակրթութեան կնիքը կը կրէր կամ դէպի հոն կ'առաջնորդէր : Անոր բանակն ու արբանեակները սկսան կործանել հայ եկեղեցիները և ատրուշաններ կանդնել, յունարէն զրուած բոլոր զրքերը այրել փճայնել, սահպել ժողովուրդը որ կրօնափոխ ըլլայ : Եպիսկոպոսներն ու քահանաները հալածեցին, բանատրկեցին ու աքսորեցին : Բարձրացուցին շատ մը կախազաններ, հնարեցին ալլազան չարչարանքներ ու խոշտանգումներ : Բազմաթիւ այրեր փիղերու կոխոտել տուին, կիներ ու մանուկներ ցիցերու վրայ անցուցին : Շապուհ մասնաւորապէս նեղեց նաև ազատանի նախարարներու կիներն ու աղջիկները : Յաճախ կը մերկացնէր զանոնք ու կարգով կը շարէր անոնցմէ գեղեցիկը ինք ընտրելու, իսկ միւսները թողելու համար իր սպաներուն ու զինուորներու տափանքին : Նահատակներու բազմութեան մէջ կը յիշուին Զուիրա քահանան, չքնազագեղն Համազապուհի և Փառանձեւ Տիլինը : Զուիթայի գլխուն մազերը ճերմակ և մօրուքը սև ըլլալը տեսնելով Շառ

պուհ կախարդ մը նկատեց զայն : Իսկ Համազասպուհի Մամիկոնեան, Գարեգին Խշումիի ամուսինը, Մեհրուժանի հրամանով, Վանայ քարաժայախն գագաթէն կախեցին . «Դիազոները, կ'ըսէ պատմիչը, Սրբուհին մերկ մարմինին գեղեցկութիւնն ու սպիտակութիւնը տեսնելով կ'սքանչանացին» : Մարմինը երկար ատեն կախուած մնաց հոն, ու վտելով սկսաւ թափթփիլ : Անոր նշխարները ամփոփուած են Զորավանի կամ Սաղնապատու վանքին մէջ :



Պալճապատու Ս. Գրիգորի վանքը

Կառուցուած Վարպետ է եւսն ստորոտը, Ճորակի մը մէջ, ըստ աւանդութեան հիմնուած Ս. Գրիգոր Լուսաւորիչէն

Նոյնպէս եղերական ու անարդական եղաւ ու չիմ ու գեղեցիկ թագուհին՝ Փառանձեմի նահատակութիւնը :

4. ՄԵԾՆ ՆԵՐՄԱՍ Մ. Ձ. Ծ. Պ. Պ. — Վ. ա. գ. է ակայսրը կ'զգար որ Յովիանոսի դաշնազրութիւնը պատուաոր բան մը չէր Բիւզանդիոնի կայսրութեան հա-

մար: Զէր ուզեր բոլորովին ձեռքէ հանել Հայաստանն ու հայկական համակրութիւնը դէպի արեւմուտք: Պարզօրէն կ'զգար թէ Շապուհ տէր ըլլալով Հայաստանի աւելի զօրաւոր թշնամի մը պիտի ըլլար իրեն և աւելի պիտի սպասնար: Ուստի թէ նպաստաւոր ընդունելութիւն մը չըրաւ առաջին պատգամաւորութեան, որուն գլուխն էր Մեծն Ներսէս և ղրկուած էր Սրշակէն, բայց տարրեր կերպով վարուեցաւ հայկական երկրորդ պատգաւորութեան հետ, որ գացած էր Պապի թագաւորեցումը խնդրելու համար: Յովիանոսի դաշնագրութեամբ Յովները ձեռք կը քաշէին Հայաստանէն, կը խոստանային չօդնել Հայոց, պայմանով որ Հայաստան մնար իբրև ուրոյն իշխանութիւն: Շապուհ այս պայմանը յարդած էր Սրշակը գահընկեց ընելով: Վաղէս օգտուելով առիթէն՝ գունդ մը զօրքով Հայաստան զրկեց Պապը, որ իր մօտ ապաստանած էր: Վաղէս իր բանակին հրամայեց Պապը իր իշխանութեան վրայ հաստատել, պայմանով որ առանց արքունական անունի և զարդ գործածելու իշխէ: Քիչ ետքը, սակայն, Շապուհի յարձակումներուն պատճառով Պապ իբրև թագաւոր Հայոց, յունական զինուորներու օժանդակութեամբ, պատերազմեցաւ Պարսից դէմ (Զիրաւ դաշտի կոփւը) և սկսաւ իշխել: Ներսէսի և Պապի յարաբերութիւնը սկսաւ մտերմական ըլլալ. Երիտասարդ թագաւորը կը հետեւէր ծերունի ու քաղաքագէտ հովուապետի խորհուրդներուն: Երեք չորս (371 — 373) տարի մը երկիրը խաղաղութիւն սկսաւ վայելել: Ներսէս և Պապ աշխատեցան երկրին աւելները վերանորոգել, և ինքինքնին նուիրել շինարար ու բարեկարգական աշխատութիւններու:

Մեր բոլոր պատմագիրները կ'աւանդեն թէ Պապ

վերջերը սկսաւ ականջ չի դնել Ներսէսի խորհուրդներուն և կ'ուզէր ազատուիլ անոր յարաճուն յորդորներէն ու կշտամբանքներէն, ուստի օր մը ձաշի հրաւիշ ըեց զայն ու իր ձեռքով թունալից գինիի գաւաթը տուաւ անոր: Ներսէս խմելով զայն իմացաւ թէ թունաւորուեցաւ. գնաց իր ապարանքը, հոն ներկաներուն ցոյց տուաւ սրտին վրայ սեւցած մարմինին մասը. թիւրակէ և անդեղեայ առաջարկեցին, բայց մերժեց: Յետոյ սկսաւ արիւն հոսիլ բերնէն. մեռաւ, ու թագաւորը՝ կեղծաւորաբար և ամբողջ ժողովուրդը՝ անկեղծօրէն սգացին անոր վրայ:

Այս աւանդութիւնը ճիշդ չէ և այսօր գրեթէ ոչ մէկ քննասեր պատմիչ կ'ընդոււի: Պապ չի կրնար Ներսէսը թունաւորած ըլլալ, որովհետեւ

ա) Պապ բնականէն բռնութիւն ու սպանութիւններ գործելու ընդունակ չէր: թ) Վերջին տարիները Պապ գրեթէ հեռու կ'ապրէր Ներսէսէն և մեծ կարեւորութիւն մը չէր տար անոր. հետեւաբար Ներսէսի ըլլալը կամ չըլլալը անոր համար անկարեւոր պարագայ մըն էր: զ) Եթէ Մեծն Ներսէս իմացաւ և պարպեց թունալից գաւաթը, եթէ արուած անդեղեաները մերժեց, աւելի ինք յանցաւոր կ'ըլլայ իբրեւ անձնասպան, քան թագաւորը՝ իբրեւ մարդասպան: զ) Ներսէսի սրտին վրայ երեւցած սեւ բիծը, բերնէն արիւն հոսիլը և այլն թունաւորման նշաններ չեն, այլ աւելի սրտի կաթուածի:

Իրաւցնէ Մեծն Ներսէս ներքին հիւանդութիւն ու նեցած էր կ'երեւի, թէեւ ծերացած չէր, բայց յոդնած էր, այնպէս որ Պապի սարքած հացկերոյթը ծանր աղդեց անոր ստամոքսին ու գործարանաւորութեան վրայ, որուն հետեւանքով մեռաւ: Ուրեմն Պապ դաւաճան մը չէր կրնար ըլլալ և չէր:

5. ՄԵԾՆ ՆԵՐՍԼՈՒ Ժ.Ա.Մ.Ա.Ն.Ա.Կ.Ք.Ք.ՌՈՒԹԵՒՆՔ.
— Մեծն Ներսէսի մահուան և կաթողիկոսութեան թուականները շատեր տարրեր կը գրեն. ոմանք 34 տարի, ուրիշներ՝ 20, 14, 11, 22 և այլն կը դնեն (1): Պարզ է սակայն որ Մեծն Ներսէսի մահը պէտք է դնել 373 թուականին կամ անկէ առաջ (372), որովհետեւ ըստ Ամմիանոս պատմիչին 374 ին մեռաւ Պատ, ուրիէ առաջ մեռաւ Ներսէս: Թէ Ներսէս երբ կաթողիկոս ընտրուեցաւ: Անոնք որ Շահակի կաթողիկոսութիւնը կ'ընդունին, 364 թուականէն ետքը կը դնեն Ներսէսի կաթողիկոս ընտրուիլը. որովհետեւ Յովիանոս (363—365) կայսեր ժամանակ իսակոյի կամ Շահակ կաթողիկոսի ստորագրութիւնը դանուած է (Տե՛ս Ժ. զլուխ, 4): Ասկէ զատ Մեծն Ներսէս կաթողիկոս ձեռնադրուեցաւ կեսարիոյ Եւսեբիոս հայրապետէն: Եւսեբիոսի հայրապետութեան թուականն է 362—374 կամ 358—370. ուրիմն 358 էն առաջ չկրնար կաթողիկոս օծուած ըլլայ Մեծն Ներսէս: Այս մեկնութեամբ Ներսէս՝ կաթողիկոս եղած կ'ըլլայ 364—373: Սակայն ասկէ տւելի հաւանական կը թուի 353—372 թուականը. որովհետեւ, ինչպէս նախորդ գլուխին 1. հատուածին մէջ տեսանք, Ներսէս կաթողիկոս ընտրուեցաւ Արշակի թագաւորութենէն քիչ ետքը: Արշակ թագաւոր եղաւ 350 թուականին վերջերը և կամ 351ի սկիզբները: Խորենացի պատմիչը կը գրէ թէ Ներսէս Արշակի թագաւորութեան Յոդ տարին ընտրուեցաւ. որով պէտք է որ Ներսէս ընտրուած ըլլայ Յոդ թուականին վերջերը: Եւսեբիոս ձեն ձեռնադրուած ըլլալու խնդիրը այս պարագային

(1) Պրոֆ. Հ. Գևորգ, Համայոս Պատմ. Հայոց, Թրգմ. Հ. Գ. Վ. Գալէմքեարեան, Վիեննա, 1897, Յակովուած, Գաւազանագիր էլ 106:

պէտք է նկատել իրրե վերջամուտ առասպել և ոչ պատմական: Նոյնպէս Շահակ կաթողիկոսն ալ չատ չատ կարելի է նկատել իրրե տեղակալ, որ թէ՛ Ներսէսէն անմիջապէս առաջ և թէ՛ Ներսէսի քաշուած տարիներուն կը վարէր կաթողիկոսական գործերը: Այս երկու կարեւոր ենթագրութիւններէն զատ կայ նաև երրորդ նոյնքան հաւանական կարծիք մը: Կեսարիոյ հայրապետ Մեծն Բարանը 372 թուականին թուղթ մը գրած է արեւմտեան եպիսկոպոսներուն, որու մէջ 32 արեւելեան եպիսկոպոսներ ստորագրած են: Եպիսկոպոսներու կարգին 28րդ անունը լատիներէն Խաչատրէն Իսաաւ գրուած է, իսկ յունարէն՝ Խօսάկոս (= Խոսակիս): Հաւանական կը նկատուի որ այս Խոսակը կամ Յուսիկը Մեծն Ներսէսէն անմիջապէս ետքը կաթողիկոսացած Յուսիկ Աղբիանուեան է: Ուրեմն Մեծն Ներսէսի մահը պէտք կ'ըլլայ դնել 372ին, որով կաթողիկոս եղած կ'ըլլայ 353 372:

6. ՀՕ.Յ.Վ.Ա.Ն.Ս.Կ.Ա.Ն.Ռ.Թ.Ա.Դ.Ո.Խ.Մ.Ը.՝ Ճ.Ը.Գ.՝ Ճ.Ը.Գ.՝ ՆԱ.Ա.Ո.Ր.Ո.Ւ.Թ.Ի.Ն.Ը. և ա.Հ.Ա.Ա.Ա.Ր.Ա.Կ. ՄԻ.Ա.Յ.Ն.Ա.Կ.Ե.Ց.Ո.Ւ.Թ.Ի.Ն.Ը. յատուկ եղած է ոչ միայն քրիստոնէութեան, այլև ուրիշ կրօններու, ինչպէս Պուտատայականութեան, Հրէութեանն: Քրիստոնէութեան մէջ վանական կեանքի կազմակերպութիւնը եղած էր 340 թուականներուն՝ Եգիպտոսի մէջ, ուրիէ անցաւ Ասորիք, Փոքր Ասիա, Հայաստան: Բայց Հայաստանի մէջ մենաւորական կեանքը չատ աւելի կանուխ արգէն գոյութիւն ունէր: Ս. Գրիգոր, Տրդատ, Արփասակէս, Դանիէլ Ասորի նկատուած են իրրե մենակեացներ: Ոսկեանք և Սուքիսասեանք ճ.Ը.Գ.՝ ՆԱ.Ա.Ո.Ր.Ո.Ւ.Թ.Ե. կեանքի հետեւող խումբեր եղան: Բայց հայ վանականութեան հիմնադիրը կը նկատուի Գինդ, որ ունէր իր աշակերաներն ու հետեւողները: Հայ վա-

նականութիւնը սակայն կրած է երկու որոշ ազդեցու-
թիւններ. ասորական և յունական: Ասորի վանականներ,
ինչպէս Յակոբ Մծրեացի, Դանիէլ Ասորի, Զենոք Գրակ,
Շաղիտա, Եպիփան և այլն, մեծ դեր կատարած են Հա-
յաստանի մէջ թէ իրրե քարողիչ և թէ իրրե վանական,
և ունեցած են իրենց հետեւողները: Գինդ իրրե հիմնա-
դիր հայ վանականութեան յայտնապէս ազդուած էր
Դանիէլ Ասորիէն, որուն աշակերտը կը նկատուէր:
Երկրորդ մեծագոյն ազդեցութիւնը եղած է յունակա-
նը, որ անդի ունեցած է Մեծն Ներաչափ ժամանակ:
Ներսէս՝ Բարսեղ Կեսարացի հայրապետին օրինակին հե-
տեւելով, և անոր գծած վանական կանոններուն հա-
մեմատ, հաստատեց վանքեր ու կուսանոցներ, որոնց
թիւը մինչև 2000ի կը հասցնէ աւանդութիւնը:

Ս. Մ Փ Ո Փ Ո Խ Մ

1. Մեր ազգ. պատմէներուն աւանդանին համեմատ Մեծն
Ներսէս Վաղէսի օրով, եթո պատգամաւորութեան մը գլուխ, կը
դիմէ Պուխ, ուր մեծ ընդունելութիւն չի գտներ: Կողի աքսորուած
և այլն ըլլալու զրոյցները պատմական չեն: Ներսէս իրեն տեղ կը
թողու խադ եպիսկոպոսը, որ նշանաւոր Կ'ըլլայ իր գործերով ու
անվեհերութեամբ: Պճնաւեր, ձիասկը կը նկատուի, բայց Կ'ըլլայ
խարազնազգես:

2. Յովիանոսի ամօթալի դաշինքը նշանաւոր Կ'ըլլայ այս ժա-
մանակ (363): Վաղինականու և Վաղին կը յաջորդեն Յովիանոսի
(364ին):

3. Շապուհ իր դաշինքին ոյժով, Հայաստանը անօդնական
գտած, կ'ասպատակէ և կ'ուզէ գրաւել Հայոց երկիրը: Հալածանք
կը հանէ քրիստոնէութեան դէմ: Կը նահատակուին Զուիրա քա-
հանան, Համազապուի Մամիկոննեան, Փառանձեմ թագուին և աւեն:

4. Վաղէս կ'ուզէ Յովիանոսի դաշինքը պատուել Հայկական
Բ. պատգամաւորութիւնը պատուով կ'ընդունի և Պապը կը թա-
գաւորեցնէ Հայոց: Պապ և Ներսէս նախ լաւ յարաբերութիւններ
գաւորեցնէ Հայոց: Պապ և Ներսէս նախ լաւ յարաբերութիւններ

կը մշակեն, բայց յետոյ կ'ուծանան իրարմէ: Աւանդաբար կը
պատմուի թէ Պապ թունաւորած ըլլայ Ներսէսը. սակայն ստոյդ չէ
այս հետեւել պատճառներով. ա) Պապ բռնապետ մը չէր, բ) պէտք
չունէր թունաւորելով ազատուի Ներսէսէն, գ) Ներսէս աւելի
յանցաւոր Կ'ըլլայ իբրև անձնապան, դ) Ախտանիշերը թունաւոր-
ման նշաններ չեն, այլ ներքին հիւանդութեան մը:

5. Ներսէս Կաթողիկոսացած է ըստ ոմանց 34 տարի, ըստ այ-
լոց 20, 14, 11, 22, 19, 9 և այլն: Հաւանական թուականները ե-
րեք են՝ 364—373, 353—372 և 353—3:3:

6. Հայ վանականութեան ծագումը հին է, բայց գլխաւոր
հիմնադիրը կը նկատուի Գիմք: Հայ վանականութիւնը կրած է եր-
կու որոշ ազդեցութիւնները. ասորական և յունական. այս վերջինը
Մեծն Ներսէսի միջոցաւ:



Աղքամարի եկեղեցիին բարձրախանդակներէն

ՊԱՊ, ՅՈՒՍԻԿ, ԶԱՀԵՆ ԵՒ ԱՊՊՈՒՐԱԿԵՐ

1. ՅՈՒՍԻԿ Բ. ԿԱՄ ՇԱՀԱՄ. Մ Մ. Ն. Ա. ԶԱՆԵՐ ՏԱ. ՑԱ. ՑԱ. Ա.
 Մեծն Ներսէսի մահէն ետքը Պապ թագաւորը կաթողիկոս ընտրեց Յուսիկ եպիսկոպոսը Աղքանոսի տունէն: Խորենացի պատմիչը Շահակ անունը կուտայ Մեծն Ներսէսի անմիջական յաջորդին: Մեր բոլոր պատմիչները կը վկայեն թէ Յուսիկ կամ Շահակ կեսարիա չքնաց հայրապետական ձեռնադրութեան համար և իրմով դադրեցաւ այդ սովորութիւնը: Փաւստոս պատմիչը այս մասին կը գրէ. «Կեսարիայի եպիսկոպոսապետը լսեց թէ մեծ հայրապետը Ներսէս սպաններ են և անոր տեղ դրուած Յուսիկը առանց իր հրամանին եղած է, . . . մեծապէս զարմացաւ և բարկացաւ: Ուստի Կեսարիոյ նահանգի եպիսկոպոսները ժողով գումարելով, բարկութեամբ նամակ գրեցին: Պապ թագաւորին աղնամակ գրեցին և կամթողիկոսական իշխանութիւնը լուծեցին. թէ ով որ Հայոց հայրապետ ըլլայ, միայն արքունի զրան հացը օրհնելու իշխանութիւն ունենայ և բնաւ չամարձակի Հայոց եպիսկոպոսները ձեռնադրելու, ինչպէս սովորութիւն էր սկիզբէն: Այսունետեւ Հայոց եպիսկոպոսներ ձեռնադրելու իշխանութիւնը վերցաւ, և հայ եպիսկոպոսները կեսարիա կ'երթային ու կը ձեռնադրուէին:» (Բուզ. Ե. Գլ. իր.)

2. ՃԱՊ Ա.Թ. Ա. Ա. — Փաւստոսի այս տեղեկութիւնները ստոյգ և պատմական չեն թուիր, սա գլխաւոր պատճառներով.

ա) Կեսարիոյ այդ ժամանակի հայրապետին՝ Բարսեղի (370—379 Յունվ. 1) բոլոր թուղթերուն մէջ,

տրոնը գրեթէ առանց բացառութեան հասած են մերձեռքը, փոքրիկ ակնարկութիւն մ'իսկ չկայ Յուսիկի գէմ եղած այս ժողովին ու որոշումներուն մասին:

բ) Կեսարիոյ մնարապոլիսները երբեք իշխանութիւն ունեցած չեն Մեծ Հայքի վրայ, այլ Փոքր Հայքի վրայ միայն:

շ) Հին ժամանակ աթոռի կոիւ ու աթոռի գերիշխանական ձգտում գրեթէ չկար, և հայ հայրապետները կեսարիա ձեռնադրուելով ազգային եկեղեցին անկախութիւնը չնչուած չէր նկատուեր:

դ) Բարսեղի արեւմտան եպիսկոպոսներու ուղղած նամակին մէջ ստորագրած է նաև Յուսիկ, ինչ որ կ'ապացուցանէ թէ երկու ամեռներու միջեւ բաժանում կամ գերիշխանութիւն չկար:

ե) Մինչեւ Յուսիկ արդէն կեսարիա չի գացած կաթողիկոսացած հայ հայրապետներ եղած են, ինչպէս Արիստակէս, Վրթանէս, Զոնակ:

զ) Նիկոյ ժողովին նրգ կանոնին համեմատ Յեպիսկոպոսներ կրնան եպիսկոպոս մը ձեռնադրել: Այսպէս եղած էր Զոնակի ձեռնադրութեան ատեն, ուր Յեպիսկոպոս ներկայ էին:

ի) Երբեք յիշուած չէ մեր կամ արտաքին պատմիչներուն մէջ թէ Հայոց կաթողիկոսը եպիսկոպոս ձեռնադրելու իրաւունք ունեցած չըլլայ:

ԸՆԴՀԱՅՆԱՈՒՔ ԳԻՏԱԳԱԽՈԽԻԿԻՆ. — Այս բոլոր վիաստերը թէեւ բաւական են ապացուցանելու համար Փաւստոսի պատմութեան անձիշտ ըլլալը, բայց դարձեալ ընդունողներ կան որ Պապի և Յուսիկի օրով կեսարիոյ աթոռին հետ Հայ եկեղեցիի յարաբերութիւնները ստացած ըլլան նոր երեւոյթ մը: Այդ ժամանակ դրուեցաւ Հայոց ինքնազլուի (autocéphale) եկեղեցիի սկիզբը,

որ ապագային աւելի եւս հաստատուեցաւ։ Այս պարագան Հայ Եկեղեցիի անկախութեան չկրնար վնասել, նկատելով որ քրիստոնէութիւնը միմիայն կեսարիայէն ու Ս. Գրիգորի միջոցաւ չէր որ մտաւ Հայաստան, այլ շատ աւելի կանուխ և ուրիշ առաքելական քարոզիչներու միջոցաւ ես։

Յ. ՊԱՏՄԻ ԲԱԱՐԵԿԱՍՏՎՈՒԹԻՒՆՆԵՐԸ. — Փաւստոս կը պատմէ թէ Պապ Յուսիկի ժամանակ սկսաւ եղծանել Ներսէսի հաստատած Եկեղեցական կարգերը, աւերել անոր կառուցած այրիանոցներն ու որբանոցները, կուսանոցներն ու ծերանոցները։ Եկեղեցիներուն հարուստ կալուածները յարքունիս գրաւեց։ իւրաքանչիւր եկեղեցւոյ յատկացուած 7 կալուածներէն օր արքունի կալուածներուն վրայ աւելցուց։ իւրաքանչիւր Եկեղեցիի 2 հող կամ գիւղ թողլով պատուիրեց որ միայն մէկ երէց և մէկ սարկաւագ ունենան, իսկ քահանայական ընտանիքի միւս անդամները պարտաւորուին արքունի ծառայութեան մէջ մտնել։ Ամուսնութեան մասին հաստատուած խիստ կանոնները վերցուց, թոյլատրեց մեռելական հանդէսներու ատեն եղած հեթանոսական սուգերն ու ողբերը։ Իսկ Յուսիկ այս բոլոր խնդիրներուն մէջ կը մնար լուռ և նոյն իսկ աջառ կից Պապի։

Բուզանդի այս խօսքերը, որոնք ըսուած են Պապի ու Յուսիկը անպատուելու համար, չափազանցուած են ։ Բնդհակառակը կ'երեւի թէ Պապ, Եկեղեցիի ինքնագլխութիւնը ապահովելէն ետք, աշխատեցաւ նու ազեցնել թիւր բարեգործական այս հաստատութիւններուն, որ աւելի ժողովուրդին ծուլութեանը կը նպաստէին։ Պապի կարգադրութիւնները աւելի բարեկարգութիւններ են, որոնք սահմանուած էին Հայաստանի բնակչու-

թեան աճումը կանոնաւորելու, զինուորական ոգին տարածելու և այն, որոնց համար Պապ գովեստի արժանի էր քան թէ պարաւանքի։ Իսկ Յուսիկի մասին չենք կարող ըսել թէ բացարձակ թոյլ մէկն էր։ որովհետեւ նոյն իսկ Փաւստոս ու Խորենացի կը վկայեն անոր «առաքինի» անձ մը ըլլալը։

4. ԶԱԽԵՆ ՄԱԿԱԶԿԵՐՏԱՑԻ. — Պապ Վաղէսի հրամանով դաւաճանութեամբ սպաննուեցաւ 374 ին և անոր տեղ թագաւոր կարգուեցաւ Վարագրա, Պապի եղբօրորդին։ Ասոր օրով Յուսիկ մեռաւ, որուն յաջորդեց Զաւեն, Աղբիանոսի ընտանիքն, Մանազկերտ գիւղէն։ Բուզանդ աննպաստ կը խօսի Զաւէնի մասին, իբրեւ «այր չարաբարոյ, խիստ և նախանձոտ, կենցաղասէր և պճնող»։ Վանդի քահանայական երկայն պճղնաւորին տեղ թոյլ տուաւ որ Եկեղեցականները գոյնզգոյն ասեղնազործ նկարներով՝ նարօտներով և ծոպերով զարդարուած, աշխարհիկ և զինուորական կարծ զգեստներ և մուշտակներ հագնին՝ որոնք մինչեւ ոտքերը կը հասնէին (Բուզ. Զ. Գլ. լ)։ «Եւ ինքն Զաւէնն, կը շարունակէ ան, աթինեալս և զտապակեալս զժապաւինեալս նարօտօք ագանէր, զսամուրանիս և զկնգմնիս և զգայինիս ագանէր, և աղուխսնիս զանձամբ արկեալ, անխտիր ի բեմ ելեալ նստէին»։ Փաւստոսի խօսքերը տեսակ տեսակ մեկնութիւններու տեղի տուած են։ Ոմանք (Գէլցէր) կը կարծեն թէ Զաւէն վերանորոգած է Հայոց հին քրմական զգեստը, որ նախակին հայրապետները թողուցած էին և Մեծն Ներսէս վերցուցած էր։ Կան որ կը կարծեն իրաւամբ թէ Զաւէն նորութիւն մըն էր որ կը մտցնէր։ Իսկ ուրիշներ նոյնքան հաւանական ենթադրութիւն մը կ'ընեն ըսելով՝ թէ, կուսաւորիչի ազգատոնմը կը հագնէր

ճգնաւորական տարած, որ պարտաւորիչ չէր աշխարհիկ կամ ամուսնական կեանքի մէջ տապող եկեղեցական ներուն համար: Արդէն եկեղեցականները ազնուականի աստիճանին բարձրացած կը նկատուիին, որով դիմուուրականի կամ ազնուականի զգեստներ կը հազնէին: Զաւէնի ժամանակ Հայաստանի վիճակը յու զեալ ու շփոթ էր: Վարագդատ աքսորուեցաւ Յունաց կոյսրէն: Մանուկ Մամիկոնեան պահ մը կտուիլարեց երկիրը: Պապի Արշակ և Վաղարշակ որդիները թագաւոր պասկուեցան Վարագդատի տեղ: Զաւէնի մասին ուրիշ պատմիչներ գովեստով կը խօսին:

5. ՇԱ. ՀԱ. Կ. ԱՊԻՃԵՆԵՑ ԵՒ Ա. ԱՊՈՒՐԱԾ. Ա. Յ. — Բուզանդ Զաւէնին վերջ Շահակ Կորճեայ անուն և պիսկուպոս մը կը յիշատակէ իրբեւ կաթողիկոս, որ երկու տարի իշխանութիւն վարեց: «Այր քրիստոնեայ» կը կոչէ զայն. բայց, կ'ըսէ, Զաւէնի դրած կարգերէն չխոտորեցաւ երբեք (Բուզ. Զ. Գլ. դ): Խորենացի չիշատակեր զայն, կամ թերեւս կը շփոթէ Յուսիկի և Շահակ Ա. ի հետ: Թերեւս կ'ըսէն ոմանք (Մ. Արք. Օրմանեան, Մ. Վրդ. Նարոյեան) այդ Շահակը Պարսից ազգեցութեան շրջանակին մէջ գտնուող Կորճեից կամ Անդր-Ֆիզրիսեան նոհանդին եպիսկոպոսապետ մը եղած ըլլայ՝ մասնաւոր դիրքի մը տէր:

Զաւէնի կամ Շահակի յաջորդը եղաւ Ասպուրակես Աղրիանոսի տունէն: Անոր գործունէութեան մասին ուրոշ բան մը չենք գիտեր: Փաւստոս կը գովէ զայն «այր քրիստոնէամիտ աստուածապաշտ արդար» կոչելով: միայն թէ Շահակի նման՝ Զաւէնի դրած կարգերուն կը հետեւէր և սա: Կ'երեւի թէ Ասպուրակէս բաւական կարեւոր դեր մը կատարած է իր ժամանակի քաղաքական դէպքերուն մէջ, որովհետեւ Բուզանդ կը գրէ

անոր համար թէ «առաջնորդեաց դրանն Խոսրովու»: Ասպուրակէսի ժամանակ տեղի ունեցաւ Հայաստանի քաժանումը Յունաց և Պարսից միջև: Արշակ և Խոսրով Գ. թագաւորեցին այդ բաժիններուն վրայ: Ասպուրակէս, ինչպէս Աղրիանոսի ընտանիքի միւս անդամները, աշխատեցան կ'երեւի Հայ եկեղեցիի ինքնուրոյնութեան, ազգայնացման ու բարեկարգութեան, բայց այս մեծ գործը պահուած էր Մեծն ներսէսի որդիին՝ Սահակ Պարթեւի, որ յաջորդեց Ասպուրակէսի:

6. ՎԵՐՁԻՆ ԿԱԿՈՎԱՅԻՆՈՒՆԵՐՈՒ ԺԱՄԱՆԱԿԱՅԻՐՈՒԹԻՒՆ. — Մեծն ներսէսի անմիջապէս յաջորդող կաթողիկոսներու ժամանակագրութիւնը բաւական շփոթ ու անորոշ է, այդ պատճառով շատեր տարբեր թուականներ կը դնեն: Յայտնի է Մեծն ներսէսի մահուան թուականը. 372 կամ 373: Ս. Սահակ կաթողիկոս եղած է 387—389 թուականներուն մէջ. ուրեմն շուրջ 16—17 տարի ժամանակամիջոցին մէջ կաթողիկոսացած են Յուսիկ կամ Շահակ Կորճեայ և Ասպուրակէս: Խորենացի կ'ըսէ թէ Զաւէն չորս տարի, իսկ Ասպուրակէս 5 տարի կաթողիկոսութիւն ըրած են. Շահակի համար կուտայ 3 տարի, որոնց գումարը կ'ընէ 12 տարի. Եթէ հանենք 16էն կ'ունենանք 4 տարի, որոն երկու տարին պէտք է տալ Շահակ Կորճեային, մնացեալ երկու տարին իրու յաւելուածական ամիսներ բաժնել բոլորին թիւերուն վրայ և կամ նկատել իրբեաթուի թափուր տարի Ասպուրակէսի և Մեծն Սահակի միջև: Այսպէս հաւանական թուականներ կարելի է տալ.

372—375 Յուսիկ Բ. կամ Շահակ,

375—380 Զաւէն, ըստ Խորենացւոյ Վարագդատի Բ. տարին (Խոր. Գ. Գլ. իւ. էջ 231): Վարագդատ թագաւորեց 374ին:

- 380—382 Շահակ Կորձեայ,
 382—387 Ասպուրակիս : Եթէ Սահակ Կորձեանք
 նկատենք նահանգի մը եպիսկոպոսա-
 պետը, Ասպուրակէսը կաթողիկոսա-
 ցած պիտի ըլլայ 380ին կամ 381 :

Ա. ԱՐ Փ Ռ Փ Ո Ւ Մ

1. Յուսիկ Բ. կամ Շահակ կաթողիկոս կ'ըլլայ Մեծն Ներսէսիր
 մահէն ետքը առանց կեսարիա երթալու : Բուզանդ կ'ըսէ թէ Կե-
 սարիոյ սինոդը կը լուծէ Հայոց հայրապետին իշխանութիւնը :

2. Սակայն Բուզանդի տեղեկութիւնը չդիմանար քննոդա-
 տութեան առջև բազմաթիւ պատճառներով : Սոյսդ է միայն որ
 Հայոց եկեղեցին ինքնագութիւնութեան սկիզբը դրուեցաւ Պապի օ-
 րով, թէև Հայ եկեղեցին, իբրև Հին և առաքելական եկեղեցի,
 արդէն անկախ էր :

3. Պապ կը ներկայանայ իբրև բարեկարգիչ, որ կրօնասիրու-
 թիւնը քաղաքական պահանջներուն հետ կը հաշտեցնէ, չափա-
 զանցութիւնները կ'արգիլէ ու կը ջանայ յունական ազդեցութիւնը
 չէզոքացնել Հայոց մէջ :

4. Յուսիկի կը յաջորդէ Զաւէն, որ Պապի նման կը ջանայ
 յունական ազդեցութիւնը չէզոքացնել . յունական ճգնաւորական
 տարածը կը Փոխէ՝ ազնուականի ու գինուորականի հայկական
 պկեսաներուն հետ :

5. Զաւէնի կը յաջորդէ Շահակ Կորձեայ որ կը հետեւի Զա-
 ւէնի բարեկարգութեան Ըստ ոմանց Շահակ Կորձէից նահանգին
 եպիսկոպոսապետն էր :

6. Նելսէսէն վերջ կաթողիկոսներու ժամանակագրութիւնը
 շփոթ է. Կարելի է միայն հաւանական թուականներ դնել: Յուսիկ
 Բ.՝ 372—375, Զաւէն՝ 375—380, Շահակ՝ 380—382, Ասպուրակէս՝
 382—387:



Գ. ՄԱՍ

ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՅԱՑՄԱՆ

ԿԱՄ


ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՇՐՋԱՆ

Ա. Գ. Լ. Ո Ւ Խ

ՍՈՀԱԿ ՊԱՐԹԵԻ ԵՒ ՄԱՅԹՈՅ

1. ԱՅԱՀԱԿ ԸՆՏՔՈՒԹԵԱԿԱՆ ԵՒ ԿԵՆՍԱՔՐԱ-
 ԿԱՆ ԳԻՒԾԵՐ. — Հայաստան արքէն երկուքի բաժ-
 նուած էր: Յունական բաժնին վրայ կ'իշխէր Արշակ Գ.,
 իսկ Պարսկականին վրայ՝ Խոսրով Գ.: Կաթողիկոսն էր
 Ասպուրակէս: Արշակ և Խոսրով երեւել գաշտին մէջ
 պատերազմ մղելէն ետք քաշուած էին իրենց տեղերը,
 երբ Արշակ մեռաւ շուրջ 386/7ին: Նոյն տարին, 386ին,
 մեռած պէտք է բլայ նաև Ասպուրակէս: Արշակի մա-
 հով Խոսրով կը մնար Հայոց միակ գերիշխան թագա-
 ւորը: Խոսրով կատարեց հայրապետական ընտրութիւնը
 յանձնին Ս. Սահակ Պարթեւի, առաւելապէս քաղաքա-
 կան նպատակներով: Աս կը փափաքէր Յունական Բաժ-

նի վրայ ալ իշխել և ինչպէս տուրք կուտար Պարսից թագաւորին՝ իր բաժնին համար, նոյնը կը խոստանար վճարել Յունաց կայսեր՝ Յունական մասին համար։ Սրդ, Ս. Սահակ Մեծն Ներսէսի որդին և Ս. Գրիգորի սերուղին էր. այն սերուղին. որ յունական քաղաքակրթութեան ու քաղաքականութեան ներկայացացուցիչն էր։ Հայաստանի մէջ։ Զայն ընտրելով կաթողիկոս Խոսրով կը փափառքէր իր նպատակին հասնիլ։ Ասկէ զատ Ս. Գրիգորի ընտանիքը իր կատարած բարեկարգական ու քաղաքակրթիչ դերով մեծ համակրութիւն կը վայելէր Հայ ժողովուրդին ու մասնաւորապէս հայ կղերին մէջ։ Այս և ուրիշ բազմա-



Լուսուց Անապատի քիզի. տեսարան

թիւ նկատումներով Սահակ ընտրու եցաւ. կաթողիկոս ևն իր մանկութիւնն ու պատանեկութիւնը անցուցած էր կեսարիա և Բիւղանդիոն, ուր կրթուած ու դար-

գացած էր և նշանակելի յառաջդիմութիւններ ունեցած էր հեղենական ուսման մէջ։ Ամուսնացած էր և ունեցած էր միակ աղջնակ մը Անոյշ կամ Սահականոյշ անունով, որ ապա ամուսնանալով Համազակ Մամիկոնեանի հետ, ծնած էր հոչակաւորն Վարդան Մամիկոնեան։ Կ'երեւի թէ կանուխ զրկուցաւ Սահակ իր կողմէն, ոստի ինքինքը սոււաւ մենաւորական կեանքի։ Ս. Բարսեղ կեսարացիի գծած կանոններուն ու օրինակին հետեւելով, ան ունեցաւ 60 աշակերտներ, որոնք խարազմազգես, երկարական, բոլորն կ'ապրէին, միշտ աղօթքի հետամուս էին ու կը ըջէին հոգեւոր կերպով միմիթարելու համար ժողովուրդր։ Ահա այս վիճակին էր որ կաթողիկոսութեան բարձրացաւ Սահակ։

Տ. Ա. ԱՅԱՀԱՆԻ ՏԵՍՈՒԼԸ. — Լուսաւորիչի տոհմին մէջ արու գիծին գաղարումը մնձ վիշտ պատճառած է Ս. Սահակի և այդ մտահոգութիւնը առիթ տուած է այն նշանաւոր տեսիլքին, զոր նա իր ձերութեան վերջին օրերուն պատմած է նախարարներուն։ Տեսիլքը տեղի ունեցած է Վաղարշապատի եկեղեցիին մէջ, Աւագ Հինգամթի գիշեր։ Յիշուած պարագաներէն կ'ենթագրուի թէ Սահակ պարզ պաշտօնեայ մը և կամ ասրկաւագ էր այդ տեսիլը տեղի ունեցած տաեն։ Տեսիլին համառատութիւնը այս է.

Ամպեղէն քառակուսի հակոյ բեմ մը, վրան սպիտակափոյլ կտաւով ծածկուած խորան մը, խորանին ծոյրը լուսաւոր խաչ մը կը փողփողի խորանին մէկ փեղկը բացուելով ականակուռ սեղան մը կը տեսնուի, վրան հաց և ողկոյզ, մօտը վարսաւոր պատիկ ձիւթենի մը երեք մեծ ու փոքր ստերովով բեմին ձախ կողմը թուրք կտաւով պատած բիւրեղանման աթոռ մը, վրան սկուտեղ մը, որուն վրայ նափորտ մը (շուրջաւա) ծալլուած դրուած է, նաև ոսկի գունդ մը և մագաղաթ մը, վրան ոսկեգոյն տողերով տառեր

ե կարմրագիր տողերու Սկուտեղին շուրջ մանչ ու աղջիկ տղաքներ կան Աթոռը կը շարժի, մանուկները կ'երիտասարդանան և թեւ լաւորուելով սեղանին վրայ կ'ելնեն, որ անոնցմով մէշտեղ դէպէ երկնք կը վերանայ:

Տեսիլքը ապագայ իրողութիւններ կը գուշակէր:

3. ԽՈԽՐՈՎԸ, Վ.Թ.Ս.Մ.ՇԱ.ՊՈՒՆ ԵՎ ՍՍ.ՀԱ.Ա. — Խոսրով Ս. Սահակը կաթողիկոսացնելով գրեթէ հասաւ իր նպատակին. Մեծն թէոդոսի հետ բանակցութեան մտաւ. կայսրը 388ին Խոսրովի յանձնեց Յունական Բամնի կառավարութիւնը՝ հարկ տալու պայմանով: Մեծն թէոդոս այս որոշումը տուած էր անշուշտ նկատի ունենալով որ Ս. Սահակ յունասէր մէկն էր և համակրանք ու վատահութիւն կը վայելէր Յունաց մօտ: Այնուհետեւ Խոսրով սկսաւ երկու տէրոջ ծառայել, ինչ որ բաւական դժուար գործ էր: Պարսից արքունիքը սկսաւ կասկածիլ Խոսրովի վրայ, և երբ մէկ քանի նախարարներ սկսան քսութիւն ընել, ամբաստանելով Խոսրովը թէ իր բոլոր ընթացքը կեղծ է, հրաւիրեց զայն որ Տիղբոն երթայ: Խոսրով թէե գմկամակութեամբ, բայց ստիպուեցաւ երթալ. զրկուեցաւ թագաւորութենչն ու աքսորուեցաւ Անյուշ (Բնդմշն) բերդը, որ Խուժաստանի խորը կը գտնուէր: Խոսրով 5 տարի թագաւորեց միայն: Խոսրովի գահընկեցութեամբ Սահակի հայրապետութիւնն ալ կախակայուեցաւ: Վուամ-Կրամամեծահի Դ. (388 Օդ. 16 - 399 Օդ. 14) Խոսրովի տեղ թագաւոր կարգեց անոր եղբայրը Վուամշապուհ: Քիչ ետքը Սահակ հաստատուեցաւ աթոռին վրայ: Վուամշապուհ և Սահակ իրենց խաղաղ իշխանութեան օրով, իրենց խոհեմութեամբ, հեռատեսութեամբ, և իմաստութեամբ հայ կեանքի մէջ ամէնէն մեծ դերը կատարեցին, գրական Ոսկեդարը հիմնելով: Սահակ, հակառակ իր յունասէր ձգտումներուն, անկեղծ և ուղղա-

միտ քաղաքականութեամբ կրցաւ Պարսից կառավարութեան վատահութիւնը գրաւել: Վուամշապուհի օրով անձամբ գնաց Տիղբոն, ներկայացաւ Վուամին ու մեծ պատիւ գտաւ: Սահակի խնդրանքով Հայոց սպարապեատութիւնը յանձնուեցաւ Համազասպ Մամիկոնեանի. որուն տոհմը նախարարներու կարգին մէջ հինգերորդ աստիճանին բարձրացաւ: Հաւանաբար Սահակի խընդրանքով էր գարձեալ որ Խոսրովը ազատուեցաւ իր ծանր կապանքներէն ու թոյլ տրուեցաւ համեմատաբար տանելի կեանք մը իր նժդեհութեան մէջ: Ս. Սահակ գարձաւ Հայստան մեծ պատուով:

4. Ս. ՄԵԽԱՊՈՎ-ՄԱ.Շ.ԹՈՒՅ. — Ս. Սահակի անբաժանելի գործակիցը եղաւ Ս. Մեխրապ-Մաշրուց, որ բնիկ Տարոնցի էր, Հացելաց գիւղէն: Հօրը անունն էր Վարդան: Մանկութենէն սորված էր յունարէն, ասորերէն և պարսկերէն: Աշակերտ եղած էր Ս. Ներսէսի, որուն մահուընէն ետքը պետական ծառայութեան մէջ մտած, Խոսրովի պալատին մէջ պաշտօն կը վարէր: Նախ զինուորական աստիճանի հասած, ապա արդուիի դրան յարտուղար կամ դիւնեապէս կարգուած էր: Յետոյ աշխարհիկ կեանքքէն հրաժարելով, մտած վանական կարգը, աշակերտներ ժողվելով սկսած էր շրջիլ ու քարոզել: Իրեն գործունէութեան ասպարէզ ընտրած էր առաւելապէս Գոլդը գաւառը և Սիւնեաց նահանգը, ուր հեթանոսական հետքեր կը մնային զեռ: Հոն յաջող արդիւնք ձեռք բերած էր Շաբիր ու Վաղինակ Սիւնեաց իշխաններուն. ձեռնտուութեամբ: Մաշթոց թէ Ընթերցող էր և թէ Թարգմանիչ: Այսինքն ասորերէն ընազրին վրայէն կը կարդար Աստուածաշունչը և կը թարգմանէր հայերէնի ու կը մեկնէր ժողովուրդին: Որովհետեւ հայերէն գիր ու գիրք չկար և

ժողովուրդին հսկայ զանգուածը անձանօթէր ասորեսէնին, որով կը կատարուէին եկեղեցիի պաշտամունքն ու ընթերցումները։ Մաշթոց ահազին դժուարութիւն կը քաչէր Ս. Գիրքը հասկնալի դարձնելու համար։ Ուստի մկան մտահոգ ըլլալ ու խորհիլ հայերէն տառեր զըտնելու։ Երկար ատեն այսպիսի մտածումէ մը տարուած, վերջապէս դիմեց Ո. Սահակին, յայտնեց իր մտահոգութիւնը և հայ Գրերու Գիւտին անհրաժեշտութիւնը։ Հայրապետը, որ նման խորհրդներով տոգորուած էր, քաջալերեց Մաշթոցը և ներկայացուց Վոամշապուհի, այսպիսի կարեւոր գործի մը համար անոր օժանդակութիւնը խնդրելու համար։ Վոամշապուհ յայտնեց թէ Միջագետք եղած ատեն հանդիպած էր Հարել անուն քահանալի մը, ուրկէ տեղեկացած էր Դանիէլ ասորի եպիսկոպոսին մօտ նշանագիրեր կենալը։ Թագաւորին հրամանով Վանրիմ անուն մէկը զրկուեցաւ ընդհուար այդ գիրերը բերելու համար։ Վաճրիճ կատարեց իրեն յանձնուած գործը։ Դանիէլեան նշանագիրերը սկսան գործածել ու սորվեցնել մեծ խանդավառութեամբ, բայց մէկ երկու ամիսէն հասկցան անոնց պակասաւոր ու անարուեստ հանգամանքը։ Այս անգամ Մաշթոց ինք ստիպուեցաւ, մէկ երկու աշակերտներու հետ, երթալ Միջագետք Դանիէլի մօտ, վնտեկու և գտնելու համար հայերէն գիրեր կամ հայերէն գրերով գրուած գիրք։ Սակայն ի զուր։ Անցաւ Եղեսիա Պղատոն ճարտասանին խորհուրդ հարցնելու, Եղեսիայէն անցաւ Ամին (=*Տիարպէքիր*), անկէ Սամուաս (Եփրատ գետին վրայ) հիւսիսային հիւսիսային արեւմտեան կողմը)։ Տեսնուեցաւ Ամինի Ալակիոս և Եղեսիոյ Բաթերաս եպիսկոպոսներուն, Եպիփան Սամուարացի զիւնականի աշակերտ Հոռովասնուն հելլէն գրչութեան վարպետներէն մէկուն հետևուած է հասկնալ թէ ինչ գասակարգի կը

Մեծ ընդունելութիւն և օգտակարութիւն գտաւ անոնցմէ, բայց չկրցաւ գտնել իր վնտուածը։ Վերջապէս երանելի Վարդապետը աղօթքի ապաւինելով, ոչ ի քուն երազ, և ոչ յարթնութեան տեսիլ, այսինքն մաքի երկնային լուսաւորութեամբ «իր Սուրբ Աջովը» սաեղծեց Հայոց Այրուբենը։ Հռուփանոս վայելուչ ձեւեր տուաւ անոնց, զասաւորեց։ Մաշթոց փորձի համար սկսաւ թարգմանել Առակաց զիրքը։ Յաջողութեամբ զարձաւ Հայաստան, ուր խանդավառութեամբ ընդունեցին զինքը Վոամշապուհ և Սահակ։

5. ՔԱՆԱՍԱՆ ԱԿԱՆԱՐԿ. — Գրի Գիւտին, Ս. Մաշթոցի և Սահակի շուրջ բաւական խնդիրներ յարուցուած են, որոնց հանդէպ կարծիքները շատ կը տարբերին։ Այդ խնդիրներէն գլխաւորները, մասնաւորապէս եկեղեցական պատմութեան հետ կապ ունեցողները թուենք։

ա) Մաշրոցի անունը. — Մեր բոլոր հին հեղինակները մինչեւ լ. դար, բացի Խորենացիէն, Հայոց նըշանագիրները գտնողը՝ կ'անուանեն Մաշրոց կամ Մաշտոց։ Ոմանք կը կարծեն թէ Ս. Մեսրոպ նախապէս կը կոչուէր Մաշրոց և յետոյ արուեցաւ անոր Մեսրոպ անունը։ իսկ ուրիներ ընդհակառակն Մեսրոպ անունը կը նկատեն անոր իրերւ մկրատութեան անուն, իսկ Մաշրոց յորջործումը վերջէն, կրօնաւոր եղած ատեն կամ Յունաստան գացած ատեն ընդունած։ Ճիշտ կ'երեւի որ բոլոր մեր հին պատմիչները ընդհանրապէս զայն կ'անուանեն Մաշրոց։

բ) Մաշրոցի ծագումը եւ պաշօնները. — Մաշտոցի մասին մեր հին ժամանակակից պատմիչները (Կորիւն, Ղազար) այնքան քիչ բաներ ըստ են, որ զգուար եղած է հասկնալ թէ ինչ գասակարգի կը

պատկանէր ան։ Ոմանց համար Մաշթոց հասարակ գիւղացիի մը զաւակն էր, որ իր ուշիմութեամբ կրցաւ քարձր պաշտօներու համնիլ։ Բնդհակառակը ուրիշներ կը կարծեն թէ ան ազնուական ընտանիքէ էր, Մամիկոնեան տունէն։ Այս կարծիքը աւելի ճիշդ կը թուի. որովհետեւ եթէ Վարդան հասարակ գիւղացի մը ըլլար ինչպէս պիտի կրնար այնքան բարձր ուսում մը տալ իր մսնուկին։ Նոյնպէս հաւանական կը նկատուի որ Մաշթոց, վանականութեան դիմելէն առաջ, զինուուրական կարգերու մէջ կը գանուէր և ապա եղաւ արքունի քարտուղարութեան պես կամ պաշտօնեայ։

զ) Ս. Ներսէսի աշակե՞րս կը թէ ոչ. - Անծանօթ պատմիչ մը (Սովերֆ Զ.) և Խորենացի կ'աւանդնեն թէ Մաշթոց աշակերտած է Ս. Ներսէսի։ Աս հաւանական չեն նկատեր ոմանք (Պր. Խալաթեանց)։ Իրենց փաստը հետեւեալն է. Ս. Ներսէս մեռաւ 373ին. Ս. Մաշթոց մեռաւ 439ին։ Եթէ Մաշթոցը տպրած է 75 տարի, ուրեմն Ս. Ներսէսի մահուան տարին 8-9 տարեկանէն աւելի չէր կրնար ըլլար։ Եթէ Մաշթոցի տարիքը ծանօթ ըլլար, դիւրութեամբ կարելի էր լուծել այս խնդիրը. այժմ ոչ։ Շատեր կ'ընդունին զայն իբր աշակերտ Մեծ Պարթեւին և ատով 85 տարեայ ծերունի մեռած կը նկատեն զայն։

դ) Ո՞ր թուալիսնին տեղի ունեցաւ Հայոց Գրի Գիւղը. — Ամէնէն աւելի շատ վիճաբանուած խնդիրը եղած է այս։ Շատեր կը զնեն զայն 406ին, ուրիշներ՝ 397, 408, 404ին ևայլն։ Ամէնէն ճիշդը 404 է, Կորիւն կ'աւանդէ թէ «Գրի Գիւտը» տեղի ունեցած է Ս. Մաշթոցի մահէն 35 տարի առաջ։ Անոր մահը, ինչպէս պիտի տեսնենք, պատահած է 439 Փետր. 17ին. ուրեմն Գիրը գտնուած է 404էն 403 թուականներուն։

ե) Ո՞ւր տեղի ունեցաւ Գրի Գիւղը. — Ընդհանրապէս երկու տեղ ցոյց կը տրուի Հայոց Գրի Գիւտին իրաւու վայր, Սամու կղզին և Սամուաս քաղաքը։ Առաջինը սխալ է. որովհետեւ Մեսրոպ երեք Սամու կղզին անցած չէ։ Սամուաս քաղաքին անունը սխալ գլուռելով եղած է Սամու։ Մաշթոց հայ գրերու վերջնաւկան ձեւը տուաւ Հռովիանոսի մօտ, Սամուատի մէջ։

Ա. Մ. Փ Ա Փ Ա Խ Մ.

1. Ս. Սահակ, Ներսէսի որդին, կաթողիկոս. կ'ընտրուի Խոսրովէն, քաղաքական ու կրօնական նկատումներով։ Սահակ ամուսնացած էր և աղջկայ մը հայու. Ան ինքինքը տուած էր վանական խստամբեր կեանքի։

2. Մանչ զաւակ չունեն սլուն համար մտահոգ՝ կը տեսնէ հըռչակաւոր տեսիլը զար իր վերջին օրերուն պատմած է նախարարներուն։

3. Խոսրով գահազուրկ կ'ըլլայ Վուամէն կասկածուելով և նախարարներուն քսութեամբ։ Անոր տեղ թագաւոր կը կարգուի Վուամշապուհ։ Սահակ կը վերահաստատուի իր աթոռին վրայ. Կերթայ Տիբրոն և Կարգ մը շնորհներ ձեռք կը բերէ։

4. Ս. Մեսրոպ անմիջական գործակիցը կ'ըլլայ Սահակի Տարոնի Հացեկաց գիւղէն, նախ զինուոր, ապա արքու վանական ու կրօնաւոր կ'ըլլայ, կը քարոզէ Գողթն, Միւնիք։ Կը յղանայ Հայոց Գրերու Գիւտը։ Սահակ, Վուամշապուհ կը գործակցին Դանիէլեան գիրերը պակասաւոր կը գտնեն։ Վերջապէս Մաշթոց գեցերելով Միջագետք, Եղեսիա, Ամիդ, Սամուատ, կը հարէ Հայոց գիրերը և կ'սկսի թարգմանութեան։

5. Մեսրոպի անունը կը նկատուի աւելի Մաշթոց։ Ան ազնուագան գասակարգէ էր։ Հաւանական չեն նկատեր ոմանք որ Ս. Ներսէսի աշակերտ եղած ըլլայ ան Գրի Գիւտի ճիշտ թուականը կը նկատուի 404, իսկ գտնուած տեղը Սամուաս քաղաքը։



Բ. ԳԼՈՒԽ

ԿՈԶՄԱՆԵՐՊՁԱԿԱՆ ԳՈՐԾՈՒԽԵՐԻԹԻՒՆ

1. Ա. ԳՐԳԻՎ Թ. Ա. ԹՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵԽ Թ. Ա. ԹՎԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ.—Գրի Գիւտը կատարուեցաւ զլիսաւորաքար այն պատճառով որ Հայոց եկեղեցական լեզուն յունարէն և ասորերէն ըլլալով, ահազին դժուարութիւններ կային Ս. Գիրքի հասկացողութեան համար։ Դաղար Փարպեցի ստուգապատում մատնագիրը կը պատմէ թէ՝ Ս. Գիրքը հասկնալու փափաքողները ստիպուած էին մնծ գումարներով, հեռաւոր ճամրորդութիւններով և երկարամեայ թափառումներով, ասորի դպրոցներ յաճախել։ (Փարպ. Ժ. Էջ 39, Վենետիկ 1891)։ Ասորական այդ դպրոցները տեսակ մը վանքեր էին, ուր աշակերտները խիստ կանոններու կ'ենթարկուէին, առառուընէ մինչեւ կէս զիշեր պարտաւոր էին գլուխ ուռեցնել, անխօս և անշարժ։ Հոն կ'ուսանէին զիր, ընթերցում, երգ, աղօթք, Ամէնէն բարձր ուսումը Ս. Գիրքի բարգմանուրիւնը կամ մեկնուրիւնն էր։ Սնուց պետը կամ առաջնորդը կը կոչուէր Մապպան։ Այս տիտղոսը կը տրուէր նաև վարժապետներուն, մասնաւորաբար անոր որ կը կոչուէր Թարգմանիչ։ Թարգմանիչն պաշտօնն էր Ս. Գիրքի մեկնութիւնը դասախոսել։ Երբեմն Թարգմանիչը կ'ըլլար նաև դըպրոցին տեսուչը կամ առաջնորդը։ Ս. Մեսրոպ Մաշթոց այսպիսի դպրոց մըն էր հիմնած և տնէր իր աշակերտները և Թարգմանիչ անունը միայն իրեն արուած էր։ Բայց Գրի Գիւտէն եաքը այս անունով ընդհանրապէտ կը հանչցուին Սահակի և Մեսրոպի աշակերտներէն այն ընտիր խումբը, որ Աստուածաղունչի և ուրիշ մատ-

եաններու թարգմանութեան մէջ գործակից եղած են իրենց վարդապետներուն։

Գրի Գիւտին շարժառիթն ըլլալով Աստուածաշունչի թարգմանութիւնը, բնականարար երջանիկ Ամոլին ու իրենց աշակերտներուն առաջին գործը պիտի ըլլար ան։ Իրաւցնէ շուտով կը թարգմաննն զայն հայերէնի, այնպիսի խնամով, հոգածութեամբ ու ձեռնհասութեամբ, որ իրենց գործը կրցած է արժանանալ «Թագուհի թարգմանութեանց» տիտղոսին կամ յորջորջումն։ Թէեւ որոշ գիտենք թէ Ս. Գիրքինը առաջինը եղաւ կատարուած թարգմանութիւններուն մէջ, բայց չենք գիտեր թէ ո՞վ կամ որո՞նք եղած են տնոր թարգմանիչները, ո՞րչափ ատենէն աւարտած են զայն եայն։ Հին և ժամանակակից պատմիչները շատ անուբուշ են և հակասական։ Ումանք Ս. Գիրքի թարգմանութիւնը կ'ընծայեն միայն Ս. Մեսրոպի, ուրիշներ՝ միմիայն Ս. Սահակի և ուրիշներ ալ՝ երկու վարդապետներուն և իրենց աշակերտներուն։ Հաւանական կ'երեւի այս վերջին վկայութիւնը, միայն թէ ամէնէն աւելի մեծ բաժինը ունեցած է Ս. Սահակ։ Մաշթոց աւելի ստիպուած էր շրջիւ, քարոզել, դպրոցներ բանալ, այդ պատճառով չէր կրնար մնծ դեր մը կատարել Ս. Գրքի թարգմանութեան մէջ։ Հայերէն Աստուածաշունչը թարգմանուած է յունարէն Եօրանասից թարգմանութեան օրինակներէն։ Սակայն ասորերէն թարգմանութեան (Փէշիթօ) վրայէն ալ շատ կանուխէն բաւական կարեւոր մասեր թարգմանուած են⁽¹⁾։

(1) Բոլոք. Գր. Խալաթեանց 1899ին հրատարակեց Մասկուայի մէջ Գիրք Մեացորդաց լուս հեազոյն հայ թարգմանուրիեամ գործը, զոր էջմիածնի և երուսաղէմի մատենադարանները գտնուած գործը էջմիածնի և երուսաղէմի մատենադարանները գտնուած գործը,

Զ. ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՊՐՈՒՍ. ԾՆ. ԵՐՈՒ ԹԱՐԳԱՄԱՆ-
ՆՈՒԹԻՒՆԸ. — Ա. Գիրքի թարգմանութեան հետ ան-
հրաժեշտ էր նաև թարգմանութիւնը եկեղեցական գըր-
ուածներու, մասնաւորաբար ծիսարանին և ուրիշ պաշ-
տամունքի յատուկ մատեաններուն, որոնք ասորերէն
և յունարէն էին և բոլորովին անհասկնալի՝ ժողովուր-
դին: Եկեղեցիի աղօթքներն ու շարտկանները ընդ-
հանրապէս այդ օտար լեզուներով կը կատարուէին.
Հաւանաբար հայերէն աղօթքներ ու երգեր ալ կային,
բայց բերանացի կամ գոց կ'աւանդուէին իրարու: Այս
ցաւալի իրողութեան առաջքն առնելու համար անմի-
ջապէս սկսան թարգմանուիլ Պատարագամատոյցը, Ծի-
սարանի կամ Մաշրոցի մէկ քանի մասերը, շարական-
ներ ու աղօթքներ: Բնականաբար Հայ Եկեղեցւոյ արդի
եկեղեցական մատեանները (Պատարագամատոյց, Ժա-
մազիրք, Մաշթոց ևն.), ժամանակի ընթացքին ու
երկար դարերու տեւողութեանը, կրած են մեծ փո-
փոխութիւններ, առաւելապէս եղած են անոնց մէջ մեծ
յաւելումներ: Ամէն կաթողիկոս, ամէն քիչ շատ ժո-
ղովրդական հոգեւոր անձնաւորութիւն մէջմէկ բան
աւելցուցած է անոնց վրայ: Այսպէս որ այսօրուան
մեր Եկեղեցական բոլոր աղօթքներն ու ընթերցումները
Ուսկեղարու արտադրութիւններ չեն, բայց անոնց հիմք
ուսկեղարեան է: Այդ գիրքերը ընդհանրապէս թարգ-
մանուած են յունարէն ու ասորերէն: Անոնց մէջ

չագիր օրինակներու համեմատութեամբ լոյս ընծայած է: 1901
 Մայիսին Մի նոր օրինակ նորացիւ մնացորդաց գրոց վերնագրով
 փոքրիկ յօդուած-գրքոյկով մը կը յայտնէր թէ Լոնտոնի Մատե-
 նադարանը պահուած Մեացորդաց գրքին մէկ օրինակն ալ հնա-
 գուն հայ թարգմանութենէն է. և այդ թարգմանութիւնը կա-
 տարուած է միմայն Ասորերէն:

ոչ միայն յունարէնի, այլև ասորերէնի աղդեցութեան
 աչքառու հետքեր կան:

Բացի եկեղեցական-ծիսական գիրքերէն Ա. թարգ-
 մանիչներու ձեռքով հայերէնի վերածուած են նաև
 բազմաթիւ յունական և ասորական մատեաններ, մեկ-
 նութիւններ, ճառեր, պատմական՝ վիլխովիայական և
 կրօնական գոռուածներ: Ամէնքն ալ այնպիսի յաջող
 թարգմանութիւնով որ պատիւ կը բերեն Ուսկեղարի
 պատուական ներկայացուցիչներուն: Ասով դրած եղան
 անոնք Հայ Գրականութեան հիմք:

Յ. ԱՐՄԱՆԱԿԱՆ, ԿՐԹԱՎԱՎԱՆ ՈՒ ԳՐԱԿԱՆ ԿԱԶ-
ՄԱԿԱՆՐՊՈՒԹԻՒՆՆ. — Գրի Գիւտը կատարուելէն ետք
բնականաբար կարգը պիտի գար Հայ Եկեղեցւոյ, Հայ
Դաստիարակութեան ու Հայ Գրականութեան կազմա-
կերպութեան: Ա. Սահակ և Ա. Մեսրոպ պարապ չկե-
ցան այս տեսակէտով: Ժամանակակից պատմիչները կը
վկայեն թէ Հայաստան, մասնաւորաբար Պարսկական
Բամինը, սկսաւ վերակենդանանալ, եկեղեցիները բա-
րեկարգուեցան, ամէն կողմ դպրոցներ բացուեցան,
ուշիմ պատանիներ զրկուեցան մատուորական կեղրոն-
ներ, ինչպէս՝ Բիւզանդիոն, Եգեսիա, Աղեքսանդրիա,
Աթէնք ևայլն: Ա. Մեսրոպ կը չը ագայէր ամէն կողմ,
կը բանար դպրոցներ, կը կարգէր ուսուցիչներ, կը քա-
րոզէր ու կը խանդավառէր, մինչդեռ Ա. Սահակ զրադ-
ուած էր թարգմանչական գործերով: Մեծ վարդապետ-
ներուն բարեկարգչական այս ձեռնարկները բարերախ-
ատաբար արգելքի մը չի հանդիպեցան Պարսից կառա-
վարութեան կողմէ, որովհետեւ Պարսից Խշանութիւնը
վարութեան կողմէ, որովհետեւ Պարսից Խշանութիւնը
կը տեսնէր որ Հայերը իրենց սեփական գիրն ու գրա-
կը կանութիւնը, եկեղեցական լեզուն ունենալով աւելի
պիտի հեռանային յունական աղդեցութեան: Միայն
պիտի հեռանային յունական աղդեցութեան: Միայն

տախիլ ընել, ժամանակի ըմբռնումներուն համեմատ, հալածեց զաննք և վարեց իր սահմաններէն։ Այդ աշանդներն էին յունական սահմաններուն մէջ՝ Բորբորիտիւն կամ Բարբարիանոս կոչուածը, Արեւելեան Հայաստանի, մասնաւորապէս Սիւնեաց նահանգին մէջ՝ Սատանայական կոչուած աղանդը, որ հաւանաբար Մանիկական աղանդաւորներ էին։

Դ) Առավելութիւն Վրաց եւ Աղուանից մէջ. — Ա. Մեսրոպի մասին ժամանակակից ու հետագայ գրեթէ բոլոր հայ պատմիչները կը վկայեն թէ Վրաց եւ Աղուանից համար ալ գիրեր յօրինած ըլլայ։ Վրաց աշխարհնը կաղմելու միջոցին իրեն գործակից ունեցաւ ան Զայտ վրացին։ Իրեն օժանդակեցին նաև Վրաստանի թագաւորն ու եպիսկոպոսը։ Վրաստանի մէջ բացաւ դպրոցներ, որոնց վերակացու նշանակեց իր աշակերտներէն Տէր կամ Տիրայր Խորենացին և Սամուել Տաշրացին։ Ա. Մեսրոպ Վրաստանէն անցաւ Աղուանից երկիրը, ուր աղուաններէնի համար ալ տառեր հնարեց, բացաւ դպրոցներ, օգնականութեամբ Աղուանից իշխաններուն ու կղերին, և դպրոցներուն վերակացու կարգեց Յովիարան Սիւնին։

Դիտողութիւն. — Աղուանները գրականութիւն չունին այժմ, բայց Վրացիք ունին։ Վրացերէն երկու տեսակ գիրեր կան. մին՝ Խուցուրի կոչուած, որ համեմատաբար տերի կը նմանի հայերէն տառերու ձեւին, միւսը՝ Միւնդրուլի կոչուած, որ կը գործածուի հասարակ տպագրութեան մէջ և նմանութիւններ ունի պահլաւական տառերուն հետ։ Գիտուններէն ոմանք կ'ընդունին թէ Ա. Մեսրոպի հնարած գիրերը Խուցուրի կոչուածներն են։

Ա. Մ Փ Ռ Փ Ո Ւ Մ

1. Գրի գիւտին շարժառիթն էր հայ եկեղեցիներու մէջ ասութերէն և յունարէն գործածուելով ժողովուրդին չօգտուիլը. ուստի առաջին արդիւնքը կ'ըլլայ Ս. Գիրքի թարգմանութիւնը՝ ասութերէն և յունարէնչն։

2. Մի նոյն պատճառով կը թարգմանուին նաև եկեղեցական գրուածներ. Պատարագամատոյց, Ծիսարան, Շարականներ ու Ժամագիրք. Այս մատեսնները ժամանակի ընթացքին հետզհետէ կը կրեն յաւելումներ ու կը ճնշանան կը թարգմանուին նոյնպէս ուրիշ կրօնական, պատմական, փիլսոփայական և այլ մատեսններ։

3. Այնուհետև կ'սկսին կազմակերպուիլ եկեղեցիներն ու վանքերը, դպրոցներ կը բացուին և աշակերտներ կը զրկուին ուսումնական կեդրոններ։

4. Յունական Բաժնին մէջ արգելքի կը հանդիպի վերածնութեան գործը, բայց շուտով առաջքը կ'առնուի, շնորհիւ Ս. Մեսրոպի գիւտաւորութեամբ կազմուած պատգամանորութեան՝ կայսեր մօտ։

5. Մաշթոց կը կատարէ առաքելական կարեւոր գործեր. ա) կը բանայ դպրոցներ Յունական Բաժնի մէջ. բ) Հիմը կը դնէ Եղովուի դպրեկանքին, գ) կը քարոզէ Բորբորիտիւն և ուրիշ ազանդաւորներուն ու կը հալածէ զանոնք. դ) կը հնարէ Վրաց և Աղուանից գիրերը, դպրոցներ կը բանայ անոնց երկիրները, օժանդակութեամբ տեղացի մեծամեծներուն։



Գ. ԳԼՈՒԽ

Ս. ՍԱՀԱԿ, ՍՈՒՐՄԱԿ, ԲՐՅԵՇՈՑ


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱԴԱՏՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ · —
 Մինչդեռ Մեծ Վարդապետները և իրենց աշակերտները
 բոլոր հոգիով նուիրուած էին երկրին վերակենդանու-
 թեան գործին, Վռամշապուհի մահուընէ ետք Արեւել-
 եան Հայաստանը սկսած էր տարութերի քաղաքական
 ապագապի, անկարգութեան ու անիշխանութեան մէջ :
 Երբ Վռամշապուհ մնուաւ, Սահակի և Նախարարներու-
 խնդրանքով, աթոռ բարձրացաւ Խոսրով Գ. Երկրորդ
 անգամ (414-415), բայց հազիւ 8 ամիս կրցաւ իշխակ:
 Սար ալ մահէն ետքը արդէն բաժնուած Հայաստա-
 նը, մասնաւորաբար Խոսրովի կալուածները, կրկին
 բաժնուեցան անոր երկու որդիներուն՝ Տիգրանի ու Ար-
 շակի միջեւ, Արշակ Դ. ի բաժինը հազիւ մէկ չորրոր-
 դը կը կազմէր Տիգրանի բաժնին բազդատմամբ. այդ-
 պատճառով Արշակ դժգոհելով դիմած էր յունական
 կայսրութեան պաշտպանութեանը: Տիգրան չգիշելու-
 համար իր եղբօրը, իր սեփական մասը նուիրեց Պար-
 սիկներուն և ինքն անցաւ Պարսկաստան, հանդիստ ապ-
 սիկներուն համար: Արշակ ալ իր եղբօրը օրինակին հետեւե-
 րելու համար: Արշակ ալ իր եղբօրը Փաքը թէողոսի, պայմանաւ-
 լով իր երկիրը յանձնեց Փաքը թէողոսի, պայմանաւ-
 լով իր ընտանիքը ազատ ըլլայ ամէն կերպով և տուրքէ
 որ իր ընտանիքը ազատ ըլլայ ամէն կերպով է ըլլայ հաւանա-
 գերծ: Այս գէպքը պատահած պէտք է ըլլայ հաւանա-
 գերծ:

Հայ նախարարներու ատելութեան ու անարգանքին:
 Հօրը հիւանդութեան լուրը առնելով Պարսկաստան
 գարձաւ ան (420ին), Հայաստանը պարսիկ զօրավարի
 մը յանձնելով: Հայ նախարարներէն ոմանք ապատու-
 թելով սպաննեցին Պարսիկը: Յազկերտ շուտով մնասու,
 քիչ ատենէն Շապուհ գաւով սպաննուեցաւ ու գան-
 քարձրացաւ Վոամ-Գոր Ե. (420 Օգ. 8 — 438 Օգ. 4):
 Սահակ Աշխատեցաւ համերաշխութիւն գոյացնել նա-
 խարարներուն մէջ: Անոնք պատգամաւորներ զրկեցին
 Վռամշապուհին, խնդրելու որ Հայոց վրայ թագաւորեցնէ
 Վռամշապուհի Արտաշէս երիտասարդ որդին: Վռամ-
 շապուհնեց (Հուրջ 422ին) և Արտաշէսի անունը փոխեց
 Արտաշիրի: Պատանի թագաւորը իր զեղիս ու անառակ
 կեանքով շուտով ատելի գարձաւ նախարարներուն,
 որոնք ուրիշ շարժառիթներէ ալ մզուած, որոշեցին գա-
 հազուրկ ընել տալ զայն: Դիմեցին Ս. Սահակի, որ մերժեց
 անոնց որոշումին համաձայնիլ. հեռատեսութեամբ ցոյց
 տուաւ իրենց անխոնեմ ընթացքին տիսուր հետեւանք-
 ները, ու վերջապէս ըստ անսնց. «Քաւ լիցի որ գայ-
 լերուն մասնեմ իմ մոլորած ոչխարը... և ի՞նչպէս
 կարելի է փոխանակել իմ հիւանդ ոչխարը առողջ գազա-
 նին հետ, որուն առողջութիւնն է մեզի պատուհաս: Նա-
 խարարները բարկացան ու գացին Պարսից Դուռը, ամ-
 բաստաննեցին թագաւորն ու հայրապետը:

2. ՍԱՀԱԿԻ ԳՈՒՃԸՆԿԵՑՈՒԹՅՈՒՆ, ՍՈՒՐՄԱԿ.
 ԹՐԳԻՇՈՅՑ, ՇՄՈՒԵԼ. — Վռամշակը հրաւիրեց Արտա-
 շիրն ու Սահակը, զոր առանձինն հարցաքննելով և կողմ-
 նակի միջացներով աշխատեցաւ համոզելու որ միարանի-
 նախարարներուն հետ ամբաստաներու համար Հայոց
 թագաւորը: Սահակ չհրապուրուեցաւ փառքի խոստում-
 ներէն ու չդողաց եղած սպանալիքներէն. մնաց ան-

դրդուելի : Վոամ այն ատեն գահազուրկ ըբաւ Արտաշիրը ,
428ին , ու անոր տեղ մարզպան կարգեց վեհմինցա-
պուհը , Սահակն ալ զրկելով իր աթոռէն , անոր տեղու-
ղաթողիկոս կարգեց Սուրբակ Արծկեացի երեցը : Սուրբակ
Բգնունեաց եպիսկոպոս էր , հաւանաբար մանազիերա-
ցիներու կամ Աղքիանոսի սերունդէն էր : Սահակ ար-
գիլուեցաւ Պարսկաստանի մէջ : Սուրբակ շուտով ա-
տեղի դարձաւ նախարարներուն , որոնք մէկ տարիէն
հրաժարեցուցին զայն ու վասմէն խնդրեցին ուրիշ կա-
թողիկոս մը : Պարսից թագաւորը այս անգամ Հայոց
կաթողիկոս կարգեց Բրիշոյ անուն ասորի մը : Առ Հա-
յաստան եկաւ իր գաւառակիցներով , որոնց հետ եկան
նաեւ իրենց տանտիկինները , ըստ ասորական սովորու-
թեան : Բրքիշոյ ինքն ալ իր անժուժիալ ու յափշտա-
կիչ բնաւորութեամբը հազիւ կրցաւ կաթողիկոսական
աթոռին վրայ մնալ երեք տարի (429—432) : Բոլոր ժո-
ղովուրդը , կղերականութիւնն ու մեծամեծ նախարար-
ները բոլոք բարձրացուցին Պարսից Դուռը՝ Բրքիշոյի
մասին : Հայոց մէջ ումանք կը փափաքէին որ դարձ-
եալ Ս . Սահակ աթոռ բարձրանայ . ուրիշներ կ'ուզէին
նոր կաթողիկոս մը , ո՛վ ալ ըլլար ան . Այս երկու կող-
մերն ալ մէյմէկ պատգամաւորութիւն ուղարկեցին
վասմին , որ երկու կողմն ալ գոհացնելու միջոցը գտաւ
Բրքիշոյն պաշտօնանկ ըրաւ , Սահակին աղասութիւն
տալով , զուտ կրօնական ու հոգեւոր գործերը յանձնեց-
անոր , իսկ կաթողիկոսաթեան արտաքին ու քաղա-
քական գործերը յանձնեց Շնուշէ կամ Շամուշէ անուն
ասորիի մը՝ իբրև կաթողիկոս Հայոց : Շամուշի պաշ-
տօնն էր Ընկերանալ մարզպանին , հսկել հարկերու բաշ-
խումին , դատաստաններուն և ուրիշ աշխարհիկ կար-
իստուն վրայ : Զեռնադրութիւնները Ս . Սահակ պիտի
գերուն վրայ :

Ընէր , բայց ձեռնադրութեան արտօնութիւնը Շմուշի
նրաւունքն էր : Այս վերջինին ձեռքն էր նաև եկեղե-
ւունկան կարուածներու և հասոյթներու մատակարարու-
թիւնը : Վոամ պահանջեց որ Սահակ հաւատարմութիւն



Թագարանի Ս. Շուշան եկեղեցիին աւերակները

բնութ Դրան : Հայրապետը գեղեցիկ ճառով մը թուեց
իր երախտիքները ևն . ու մեծ համակրութիւն ձեռք
քերաւ : Այսուհետեւ երկու կողմերը դարձան Հայա-
տան : Սահակ նուիրուեցաւ իր շինարար աշխատանքին ,
երաթոռը փոխադրեց Բագրեւանդայ (=Ալաշկերտ) Ս .

Յովիսննու⁽¹⁾ վահիլը (=ի. չ քիլիսէ), որովհետեւ Վազորշապատի կոմիողիկոսարանը նստաւ Շմուել։ Այս վերջինը ամէն կերպով նստանեցաւ իր ասորի նախորդին, նոյնիսկ ջանաց գերազանցել գալն ընչաքաղցութեամբ։ Գանձերու համար թափուր աթոռներուն հասոյթները թոյլ չըր տար նոր ձեռնադրութիւն կատարել վախճանած եօփիկապսներուն տեղ։ Այս երեք կաթողիկոսները նկատաւած են անուանական ու հակաթոռ կաթողիկոսներ, որոնք առելի ծառայեցին պարսիկ քաղաքականութեան և ոչ մեկ ազգեցութիւն ունեցան հոյ կրօնական կեսնքին վրայ։

Յ. ԵՓԽԱՍՏՈՒՅ ԵՎ Ա. ԵՏԽԱԾՍԻ ԺԱՂԱՊԱՆ ԵՄԸ. — Երբ Հայուստանի մէջ այս գէպքերը տեղի կ'ունենային, ընդհանուր Եկեղեցին յուգուան մէջ էր։ Նեսո՞ Թէկողորոս Մովսիսացիի աշուկերաը՝ Պոլսոյ գահը բարձրացած էր 425ին։ Այս Սրբանուաներուն և Նովանեաներուն գէմ քարոզելով միւս ծայրայեղութեան գնաց։ Ակառւ վարդապետի թէ Քրիստոս երկու քնուրին ունէր և այդ երկու բնութիւնները մարդկային և ասուածային իրարմէ ոնչատ էին, թէ Մարիամը ասուածածին չէ այլ մարդածին են։ Իրեն գէմ ելան Աղեքսանդրիայի դպրոցը, Պրոկլ և ուրիշ շատեր։ Այդպատճառով 431ին Եփեսոսի մէջ սումարուեցաւ Գ. Տիեզերական ժողովը, որ հերքեց Նեսորի վարդապետութիւնը։ Այս ժողովին մէջ Հայերը ներկայացուցիչ չունէին, բայց Բիւզանդիոն գտնուող հայ թարգմանիչ աշակերտները Հայուստան բերին (432ին) ժողովին կանոնները, ինչպէս նուև Աստուածաշոնչի ընափր օրինակ մը։ Այդ միջոցներուն Նեսորականները Սրեւելքի մէջ

(1) Իւշ Քիլիսէ պատկերը տես 92 էջ այս հատուեն։

տարածուելով սկսած էին թէոդորոս Մովսուսատացիի գիրքերը ասորերէնի, հայերէնի և պարսկերէնի թարգմանելով տարածել ու իրենց աղանդը քարոզել։ Ուստի Կիւրեղ Աղեքսանդրացի, Պրոկլ Պատրիարք և Ակալիիոս Մելիտինացին թուղթեր գրեցին Սահակի և զգուշացուցին զայն։ Հայոց հայրապետը Աշտիշատի մէջ Ս. Մեսրոպի և ուրիշ եկեղեցականներուն հետ խորհրդակցական ժողով մը գումարեց և պատասխանեց յիշեալ նամակներուն։ Միենայն ատեն յորդորական գրեր գրեց իր իշխանութեան տակ գտնուած եկեղեցիներուն, զգուշացնելով իր հօաը Նեսորականներու որսորդութենէն։ Իսկ Բիւզանդիոնէն ըերուած Աստուածաշոնչի օրինակը ծառացեց նոր սրբագրութիւն մը կատարելու հայերէն թարգմանութեան վրայ։

Գ. Ս. ՍԱՀՈԿԻ ԵՎ ՄԵՍՐՈՊԻ ՄԱՀԸ. — Սահակ և Մեսրոպ աշակերտներու երկրորդ խումբ մ'ալ որոշեցին ու զրկեցին Բիւզանդիոն և Աղեքսանդրիա։ Այդ աշակերտները կոչուեցան Կրտու Թարգմանիչներ, մինչ առաջինները կը կոչուին Երեց Թարգմանիչներ։ Այդ միջոցներուն Շմուել մեռաւ, հինգ տարի իշխանութիւն վարելէ ետք (432—437)։ Նախարարները այս անգամ, զղալով, ուղղակի դիմեցին Սահակի, խնդրելով որ վերատին ընդունի Հայոց կաթողիկոսութիւնը՝ լրիւ։ Սահակ մերժեց առարկելով իր ծերութիւնը և պատմելով իր երբեմնի տեսպիքը։ Նախարարները չկրցան համոզել զինքը և տեղի տուին, բայց չդիմեցին Դրան։ Նոր կաթողիկոս իննդրելու համար։ Առիթէն օգտուեցաւ Սուրմակ, որ կրկին ձեռք անցուց կաթողիկոսութիւնը (437.8)։ Տարի մը ետքը Պարսից թագաւորը՝ Վուամ մենակով անոր յաջորդեց Յազկեր Բ. (438 Օգոստոս, 4—457 Յուլիս 30), որ իսկ եւ յսկ սկսաւ պատերազմի պատրաստութիւններ տեսնել

Յունաց դէմ: Բագրեւանդի վանքին հովիտը Պարսից արշաւանքին ճամբան էր. ուստի Սահակի աշակերտները ապահով գիրք ուզեցին փոխադրել իրենց վարդապետը, որ արդէն հիւանդ էր: Սահակ փոխադրուեցաւ Բյուր գիւղը, ուր՝ Նաւասարդ ամսոյն վերջը վախճանեցաւ Սուրբը: Անոր մարմինը փոխադրեցին իր հայրենական կալուածը՝ Աշիշյան (Տարօնի մէջ), ուր անշուք կերպով կը մնայ գետ իր հողակոյար: Ս. Մեսրոպ այնուհետեւ ըստ կըսաւ վարել կաթողիկոսական գործերը՝ իրքեւ եղապահ: արդէն Ս. Սահակի կենդանութեանն իսկ այդ պաշտօնն ունէր: Սակայն Սուրբին մահը մեծապէս ազգեց նաև Մաշթոցի վրայ, որ վեց ամիս ետքը վախճանեցաւ Վաղարշապատի մէջ ու ամփոփուեցաւ Օշական գիւղը, ուր մինչեւ այսօր կը հանգչին անոր սոկերուին, ամէն Հայուսիրաց իրենց քաշելով:

5. ՍՍ.ՃԱԿԻ ԵՒ ՄՊ.ՇԹ.ՈՅ Ժ.Ս.Մ.Ս.Ն.Ա.Կ.Ա.Ս.Գ.Ր.ՈՒԹԻՒՆԸ. — Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ժամանակագրութեան համար մանրամասն ու որոշ թուականներ կը պակսին: Գանուածներն ալ հակասական են: Բայց Կոռիւնի տուած մէկ տեղեկութիւնը բաւական լոյս կը սրփուէ: Կորիւն Սահակի մահուան թուականը որոշելու համար կ'ըսէ. «Վուամի որդի Յազկերտի առաջին տարին... Նաւասարդ ամսուն վերջը»: Փարպեցի յայտնի կը գրէ թէ՝ Նաւասարդի երեսունին վախճանեցաւ Սուրբը: Ս. Մաշթոցի համար ալ Կորիւն կը գրէ. «Նոյն տարին իսկ, երանելի Սահակի վախճանէն վեց ամիս ետքը, Մեհելանի ամսուն տասներեցին, հանգչեցաւ Ս. Մաշթոց»: Ապա կ'աւելցնէ. «Արդ՝ Երանելիին հաւատաքի տարիներուն թիւը կ'ըլլայ 47 տարի, և Հայոց դպրութենէն մինչեւ Սուրբին վախճանը՝ 35 տարի... Վուամի որդի Յազկերտ Բ.ի առաջին տարին վախճանեցաւ Երանելին»: Ս. թիւերը

Ֆիշտ են և կը ցուցնեն թէ Ս. Մեսրոպի կրօնաւոր ձեռնադրուեկէն մինչեւ մահը 47 տարի անցած են: Այս թիւերէն ձատելով կրնանք կազմել հետեւեալ ցուցակը.

438 Նաւասարդ 30 (= 7 Սեպտ.) մեռաւ Ս. Սահակ,

439 Մեհեկանի 13ին (= 17 Փետր.) մեռաւ Ս. Մեսրոպ,

404 (= 35 + 439) տեղի ունեցաւ Գրի Գիւտար

392 (= 47 + 439) Ս. Մեսրոպ կրօնաւոր եղաւ:

Ա.Մ.Փ.Ո.Փ.ՈՒ Մ

1. Ոահակի և Մեսրոպի գործունէութեան ժամանակ Հայաստանի քաղաքական վիճակը բոլորովին կը խանդարուի. Վուաշապուհի մահէն երգ խոսրով Գ. 8 ամիս Կ'իշնէ. ապա Արշագ և Տիգրան երկիրը կը բաժնեն ու կը ծախեն Շապուհ 4 տարի Կ'իշնէ: Հայեր Կ'ապստամբին, Վուամ Արտաշէսը կը թագաւորեցնէ, և որ եր Կարգին 428ին գահագուրկ Կ'ըլլայ Զայն կը փոխանակէ մարդպան մը:

2. Սահակ ևս գահընկեց Կ'ըլլայ 428ին, տեղը կը գրուի Սուրմակ, որ մէկ տարի Կ'իշնէ, ապա Բրիհոյ ասորին երեք տարի և Շմուէլը կամ Շամուէլը 5 տարի: Շմուէլի հժոյ Սահակ կը վերահսկասատուի իր պաշտօնին մէջ, բայց միայն կրօնական Եշխանութեամբ: Սահակ իր աթոռը կը փոխադրէ Բագրեւանդ:

3. Այս տեխն (431) Եփեսոսի ժողովը տեղի կ'ունենայ: Թարգմանիչ աշակերտներ անոր որոշումները կը բերեն Յոյն երեւելի Եկեղեցականներու նամակներուն վրայ, Աշտիշատի խորհրդակցական ժողովը կը գումարուի, ուր Կ'որոշուի պաշտպանել հօաը նեստորականներուն դէմ:

4. Շմուէլ կը սեռնի 437ին Սահակին կառաջարկուի կրկին չեռքառնել կաթողիկոսութիւնը, նա կը մերժէ: Սուրբակ ձեռքառնել կաթողիկոսութիւնը, նա կը մերժէ: Ս. Սահակ, վեց ամիս ետքը Ս. Մեսրոպ Մին կը թաղուի Աշտիշատ, միւսը՝ Օշական:

5. Ժամանակագրական մանրամասն և որոշ թուականներ կը պակսին: բայց Կորիւնի մէկ տեղեկութեան վրայ կարելի է քանի մը որոշ թուականներ ընդունիլ:

Գ. ԳԼՈՒԽ

Ա. ՅՈՎՈՒՔ ԿԱԹՈՂԻԿՈՍ

1. ՅՈՎՈՒՔ ՀՈՇԱՅՐԵՄՑԻ. — Ա. ՄԵԽՐՈՎ մահուան անկողնին մէջ իրեն յաջորդ նշանակեց իր Յովսէի անոն աշակերտը, որ Սիւնեաց նահանգի, Վայոց Զոր գտաւառի Հողոցիմ կամ Խողոցիմ գիւղէն էր: Յովսէի Սահակի և Մեխրովի երիցագոյն աշակերտներէն մէկն էր: Ա. Մաշթոցի կամքը օրէնք դառնալով, Ա. Յովսէի իրմէ ետքը ընդհանուր հաւանութեամբ նդաւ կաթողիկոսական Տեղակալ և վարեց կաթողիկոսական գործերը: Ժամանակակից պատմիչները (Եղիշէ և Փարփիցի) քիչ մը իրարմէ տարրեր ծանօթութիւններ կու տան Ա. Յովսէի մասին: Փարփիցի երեց կը կոչէ զայն, իսկ Եղիշէ՝ Եպիսկոպոս: Ա. Յ պատճառաւ յետին ու նոր պատմիչներն ալ զանազան կարծիքներ յայտնած են: Ուստի կ'ընդունին թէ Ա. Յովսէի բահանայ էր և եպիսկոպոս չէր ձեռնազրուած: Իսկ ուրիշներ կը կարծեն թէ ան կոչուած է երեց (բահանայ) կամ անոր համար որ ամուսնացած էր և կամ կրօնաւորական ընդհանուր յորչորչումով մը: Ամէն պարագայի տակ Ա. Յովսէի երկար ատեն կաթողիկոսական գործերը վարեց իրեւ Տեղապահ առանց կաթողիկոս ձեռնազրուած ըլլալու:


2. ՄՈՒՐՄՈՒՆԻ ԵՒ Ա. ՅՈՎՈՒՔ. — Ա. Յովսէի կաթողիկոսութեան միայն հոգեւոր կամ կրօնական գործերը վարելու իրաւունք ունէր, ինչպէս էին Ա. Սահակ և Ա. Մաշթոց: Իսկ քաղաքական մասը Շմուելի մահէն ետքը յանձնուած էր կրկին անգամ Սուրբակ Արծկեացի կամ Մանազկերտացի: Սուրբակ երկրորդ անգամ կաթողիկոս կամ հակաթոռ եղաւ 437ին և մինչև իր

մահը, շուրջ 6—7 տարի, պաշտօնավարեց: Այդ միշտներուն Վասակ Սիւնեաց իշխանը Հայոց մարզպան կարգուեցաւ:

Վասակ նշանաւոր անձ մըն էր, թէև փառասէր, բայց օգտակար եղած էր հայ եկեղեցին ու գիրերու տարածումին: Ան համակիր էր նաև Ա. Յովսէիին: Աւստի երբ Սուրբակ մեռաւ 444 թուականին, աշխատեցաւ որ աղես անոր տեղ մէկը չի դրուի Պարսից Դուռնէն և Յովսէիը ըլլայ միակ կաթողիկոսը: Այդպէս ալ եղաւ:

3. ՇՈՒՀԱԳԻՎԱՆԻ ԺՈՂՈՎԸ. — Ա. Յովսէիի հըքաւերով գումարուած է Շահապիվանի ժողովը: Շահապիվանը Բագրեւանդ գաւասի Բագաւան գիւղն էր, ուր ներկայ էին 40 եպիսկոպոսներ, իշխաններ, կուսակալներ, զօրագլուխներ, աւագ նախարարներ և այլն: Ժողովը տեղի ունեցած է Յաղկերափի թագաւորութեան Երդ կամ Ա. Սահակի մահուան Երդ տարին, որ է 444: Ժողովը կանոններ սահմանած է Հայ ժողովուրդին մէջ բարոյական ու եկեղեցական անկարգութիւններուն առջեւն առնելու համար: Սուրբակի, Բրքիշոյի և Շմուելի հակաթոռութեան շրջաններուն Հայ Եկեղեցին սկսեր էր բոլորվին տարաւբերիլ անկարգութիւններու մէջ: Նկատելի պարագայ մըն է որ ժողովին մէջ որոշուած կանոններն ու պատիժները շատ խիստ էին, որոնք կը սահմանէին երբեք պատիժ դրամական տուգանքը՝ Ազստանիներուն կամ շարձր գասակարգին համար, իսկ ծեծը՝ հասարակ ժողովուրդին համար: Ժողովը խիստ կանոններ դրած է աև Մըղմենայ կոչուած աղանդաւորներուն դէմ: Մըղմենայները այժմ կը նոյնացուին Մեսալիեան (Messaliens) և սոսորական հնչումով՝ Մըղաղիանէ կոչուած աղանդաւորներուն հետ, որոնք Ասորիքէն ու Միջագետքէն

անցած էին Հայաստան։ Մեսաղեան աղանդը հեթանոս սական գաղափարներու խառնուրդ մը կը ներկայացընէր, որդարերու ընթացքին մէջ զանազան փոփոխութիւններ կրեց ու այլազան անուններ ընդունեց։



Թալինի Մայր Եկեղեցիին աւետակները

Հիմնուած է. Դարուն Շիրակի և Արշարունեաց տէր Հներսեհ. Պատրիկէն

**4. ՍՍ.ՍՍ.ՆԽԱՆ. ՀԱԼ.ԱԾԱԿ.ՐՔԻՆ. ՊԱ.ՏԸ.Ծ.ՈՒ.Խ-
ԸԸ. — Յաղկերտ Բ., թէպէտ իր իշխանութեան սկիզբ-
ները հետեւեցաւ իր հօրր՝ Վաամի խաղաղասէր ուղ-
ղութեան, և սակայն քիչ ետքը սկսաւ իր գոյնը դուրս
տալ։ Զեռք առաւ Սասանեաններու աւանդական քա-
ղաքականութիւնը և նոյնիսկ քիչ մըն ալ ծայրայեղու-
թեան տանելով՝ սկսաւ հալածել իր քրիստոնեայ հպա-
տակները և մասնաւորապէս Հայերը։ Քրիստոնէութիւնը**

թէկ չէր կրցած տարածուիլ Պարսից մէջ, բայց սկիզ-
բէն ի վեր, թէ Պարթևներու և թէ Սասանեաններու
օրով, թոյլ տրուած էր անոր՝ տարածուիլ։ Սակայն երբ
Հռովմէական կայսրութիւնը քրիստոնէութիւն ընդու-
նեց, այն ատենէն Սասանեան թագաւորները սկսան
անհաջտ աչքով դիտել նոր կրօնը. քրիստոնեայ ըլլա-
լը սկսաւ համարուիլ քաղաքական յանցանք, իրրեւ
ապստամբութիւն մոգակրօն Սասանեան տէրութեան
դէմ։ Շապուհ Բ. (309-379) Մեծն կոստանդիանոսի քրիս-
տոնէութիւն ընդունելու թուականէն սկսած մինչեւ իր
մահը հալածեց քրիստոնեանները։ Անկէ ետքը Սասանեան
թագաւորներ աւելի կամ պակաս ուժգնութեամբ շա-
րունակեցին նոյն քաղաքականութիւնը, որովհետեւ
Պարսիկ և Հռովմէական պետութիւնները դարաւոր ու
ոխերիմ թշնամի էին իրարու։ Պարսիկները սկսան մաս-
նաւորապէս հալածել Հայերը սա գլխաւոր պատճառ-
ներով։

ա) Հայերը հաւատակից կիմ Յունաց և իրենց աչքը
միշտ արեւմուտք կը նայէր։ Սասանեաններու գէմ Հա-
յերը իրենց բնական պաշտպան կ'ուզէին տեսնել Բիւ-
զանդական կառավարութիւնը։ Պարսիկները կը կար-
ծէին թէ ուշ կամ կանուխ Հայերը պիտի ապստամբին
ու բաժնուին իրենց երկրէն, պիտի միանան Յոյներուն
հետ և միասին պիտի կուռին Պարսից գէմ, մինչդեռ
եթէ կրօնով բաժնուած ըլլային Յոյներէն և կտպուած
ըլլային Պարսիկներուն՝ Սասանեան կառավարութիւնը
երկիւղ մը չպիտի ունենար այդ կողմէն։

բ) Հայաստան թէկ հպատակ էր Պարսից, բայց
գրեթէ անկախ ու ինքնօրին էր։ Հայերը թէկ թագաւոր
չունէին, սակայն ինքնօրինութեան գլխաւոր տարրերը
կը պահէին։ Պարսից Մարգանը տեսակ մը քաղաքա-

յին պաշտօնեայ, կուսակալ էր. մինչդեռ Հագարապետութիւնը, որ տեսակ մը ներքին գործոց պաշտօնէութիւն էր, Հայոց ձեռք կը գտնուէր: Հայոց հաղարապետն էր Վահան Սևատունի: Նոյնպէս Հայոց ձեռքն էր Սպարապետութիւնը, որ կը հրամայէր զինուորներուն: Այդ ատեն սպարապետն էր Վարդան Մամիկոնեան: Խւրաքանչիւր նախարար ունէր իր զինուորները, որոնց հրամատարն ինքն էր: Ազգն ալ ունէր արքունի բանակ մը, որուն հրամատարը սպարապետն էր: Ասոնցմէ զատ ուրիշ իրաւունքներ ալ ունէին Հայերը. պետութեան տուրքը իրենք կը գանձէին ու կը դրէին Պարսից Դուռը. Հայաստանի մէջ օրէնքներն ու դատաստանները զուտ հայկական էին և եկեղեցականներուն ու նախարարներուն ձեռքը: Հայերը այս և ուրիշ կարեւ որ իրաւունքներով կրնային դիւրութեամբ տպստամբի:

զ) Հայերը Պարսկաստանի հպատակ ու դրացի քրիստոնեաններուն մէջ ամէնէն կարեւոր տարրը կը կազմէին: Անոնք մեծ ազդեցութիւն ունեին Վրաց և Աղուանից վրայ: Եթէ Հայերը ընկճուէին, միւս ազգերն ալ դիւրութեամբ պիտի կրնային ընկճուի:

դ) Կային նուև կարգ մը երկրորդական պատճառաներ, Սասանեան թագուորները չափազանց մոլեռանդէին և կամ մոլեռանդ կրօնաւորներու, մոգերու ազգեցութեան տակ, որոնք կը գրդուէին թագաւորները: Ասոնցմէ զատ կային նաև հայ նախարարներ, որոնք գժանելով միւս նախարարներուն հետ, կ'երթային գըրգռելու Պարսիկ աւագանին ու թագաւորները:

5. ՅԱԶԿԵՑԻԾ ՀԱՅԱԾՄԱՆՔԸ. — Յազկերտ Բ. ձեռք առնելով հալածանքի քաղաքականութիւնը, աշխատեցաւ ուղղակի արմատական միջոցներու դիմել: Նախ՝ կոռեցաւ Յունաց կայսր Փոքր Թէոդոսի (408 —

450) դէմ և յաղթեց անոր: Կայսրը ստիպուեցաւ ամօթալի դաշինք մը կնքել ու թողուլ որ Յազկերտ իր վախաքածն ընէ արեւելքի մէջ: Յազկերտ արեւելեան կողմէն ալ երկիւղ ունէր. Քուշանաց երկրի բնակիչները Սասանեաններուն երկարամեայ ու յամառ թշնամիներն էին: Թագաւորը ուզեց Յունաց պէս անոնց ալ յաղթել ու ապահովել իր արտաքին խաղաղութիւնը: Դժուարութեամբ, բայց վերջապէս յաղթեց Քուշանաց: Յոյներուն յաղթելէն ետքը Յազկերտ սկսաւ խիստ հրամաններ տալ Հայոց. իսկ երբ Քուշանաց ալ յաղթեց, սկսաւ հալածանքի, հետեւեալ միջոցներով:

ա) Հայոց զօրագունդերը հեռացուց իրենց երկրէն, տարաւ Քուշանաց դէմ պատերազմնու, և յաղթութենէն եւոքը. Հայոց զիխաւոր բանակը պահեց ձորայ Պահակ կոչուած քաղաքը, ալմէմ Դարքանդ կամ Տէրպէս, իբրև թէ արտաքին թշնամիներու դէմ մշտճնասկան պատուար մը ունենալու համար: Բանակին մէջ սկսաւ ստիպել Հայերը որ մոգակրօնութիւն ընդունին:

բ) Հայաստան զրկեց Դենշապուհ անուն Պարսիկը, իբրև օգնական Մարզպանին, իբրև թէ աշխարհագիր ըներու, հարկերը թիթեւցնելու և այրուձին նուազեցնելու համար: Բայց ընդհակառակը Դենշապուհի գալու ազէտ մը եղաւ Հայոց համար. որովհետեւ 1. Դագրեցուց եկեղեցական պատութիւններն ու տրրուած առանձնաշնորհները: 2. Վանականները, կրօնաւորները հարկի տակ ձգեց: 3. Հարկերը բազմապատկեց: 4. Եկեղեցական կարուածներու, վանքերու վրայ սուրբ դրաւ: 5. Գաղտնի բանսարկուքերու նախարարները իրարու դէմ գործեց: 6. Թիւններով նախարարները իրարու դէմ գործեց: 7. Եկեղեցականներուն անոր տեղ Պարսիկ մը դրաւ:

ու կաթողիկոսին ձեռքէն դատելու իրաւունքը առաւ ու յանձնեց Մողակատի մը, այսպէս խափանելով հոգեւոր ատեանները :

գ) Մինրներսէն պարսիկ նախարարին միջոցաւ, ինչպէս բոլոր քրիստոնեայ իշխաններուն, նոյնպէս Հայոց աւագանին ու եկեղեցականներուն ուղղուած հրովարտակ մը զրկեց, որով կը հրամայէր բացէ ի բաց ընդունիլ մոգակրօնութիւնը և կամ կէտ առ կէտ պատասխանել նամակին: Այդ հրովարտակին մէջ ջատագովականը կ'ըլլար Մազդեղական կրօնին և կը հերքուէին քրիստոնէական վարդապետութիւնները:

6. ԱՐԺԱՇԱԽ ԺՈՂՈՎԸ. — Միհրներսէնի այս նամակին պատասխանելու համար ժողով մը գումարուեցաւ Արտաշատի մէջ, ուր ներկայ եղան բազմաթիւ եկեղեցականներ, իշխաններ, նախարարներ, ինչպէս Յովսէփ կաթողիկոս, Ղեւոնդ երէց, Մելիտէ Մանազկերտացի, Եղնիկ, Սուրբակ Բզմունեաց եպիսկոպոսը, Վասակ Սիւնի, Վարդան Մամիկոննեան, Վահան Ամատունի ևայլն: Ժողովը միաձայնութեամբ և քաղաքավար լեզուով մերժեց Միհրներսէնի հրաւերը, ապացուցանելով թէ քրիստոնէութիւնն է ճշմարիտ կրօնը: Նամակը փակեցին հետեւեալ խօսքերով. «Ահա մեր բովանդակ մարմինը քու ձեռքդ տուած ենք, շուտո՛վ ըրէ ինչ որ պիտի ընես, քեզմէ տանջանք և մեզմէ յանձնառութիւն, քու սուրդ և մեր պարանոցը»: Արտաշատի ժողովին մէջ որոշեցին նաև մինչեւ ետքը հաստատուն մնալ իրենց հաւատքին ու միաբանութեան մէջ:

Ա. Մ Փ Ո Փ Ո Ւ Մ

1. Մաշթոցի բաղձանքին համեմատ թւ անոր մահէն ետք Յովսէփ Հոլոցիմցի տեղապահ կը կարգուի Հաւատական է որ

ամուսնացեալ քահանայ էր ան, որ նախապէս եպիսկոպոս կամ կաթողիկոս չեւունադրուած կաթողիկոսութեան գործերը կը վարէր: կաթողիկոս չմուէլի մահէն ետք՝ կրկին կաթողիկոս եղաւ

2. Սուրբմակ՝ Շմուէլի մահէն ետք՝ կրկին կաթողիկոս եղաւ

6—7 տարի: Անոր մահէն ետքը, Վասակի ջանքերով, 414ին, Յովսէփ միանակ եղաւ կաթողիկոս:

3. Յովսէփի օրով գումարուեցաւ հահապիվանի ժողովը, որ նշանաւոր է իր դրած իսկատ պատիժներուն համար: Ան խիստ կանոններ դրած է Մծղնեայ կամ Մեսաղեան աղանդաւորներու դէմ:

4. Սասանեան թագաւորները կը հալածէին քրիստոնէութիւնը և մասնաւորաբար Հայերը, մանաւանդ Հովովմէական պետութեան քրիստոնեալ գաւուալէն ետքը, հետեւեալ պատճառներով. այ) Քայերը հաւատակից էին Յունաց և Սասանեանները կը կասկածայերը գրեթէ իսքնօրէն և անկախ էին: գ) Մեծ ազգային թիւն ըսէկին Վրաց և Աղուանից Վրայ: դ) Սասանեան թաղեցութիւն ունէկին Վրաց և Աղուանից Վրայ: էին և կը գոգուուէին մոգերէն ու նոյն իսկ հայ քու նախարարներէ:

5. Յազկերս թ հալածանք ձեռք առնելու համար նախ կուռեցաւ Յուներու և Գուշանաց գէմ և յաղթեց: Յետոյ, հետեւեալ միջոցներով սկսալ հալածանքի. ա) Հայ զօրքերը երկրէն հեռացուց, պահեց Տէրպէնտի մէջ: բ) Դինշապուհի միջոցաւ ջեռացուց, Հայոց և Հայ Եկեղեցականութեան առանձնաշնորհները, ջնջեց Հայոց և Հայ Եկեղեցականութեան առանձնաշնորհները, հազարապետութենէ դադրեցուց Վահանը, հոգեւոր ատեանները յանձնեց Մոգաւետի: գ) Միհրներսէնի միջոցաւ նամակ զրկեց, որով կոչ կ'ըլլար հաւատուրացութեամ:

6. Արտաշատի ժողովը, ուր ներկայ էին կղերական ու աշխարհիկ բոլոր հայ մեծամեծները, պատասխանեցին Միհրներսէնի նամակին:



Հայկական խոյակի զարդեր

ՎԱՐԴԱՆԱՆՔ ԵՒ ՂԵՒՇԴԵԱՆՔ

1. ՆՍԽԱԾՄԸՆ.ՆԲՈՒ ՈՒԹՅՅՈՒԹԻՒՆԸ. — Արտաշատի ժողովին պատասխանը կը զայրացնէ Յաղկերտը, որ, աւելի խստացնելով իր հրամանները, հայ նախարարները կը կոչէ Տիգրոս։ Նոյնպիսի հրաւէր կ'ուղղուի նաև Վրաց և Աղուանից իշխաններուն։ Հայ նախարարները խոհեմութիւն կը սեպեն երթալ, նախապէս իրենց հաւատքին վրայ հաստատ մնալու փոխադարձ երգումով։ Յաղկերտ արհամարհանքով կ'ընդունի զանոնք և կ'սափէ որ ուրանան իրենց կրօնը։ Նախարարները կը մերժեն։ Մամնաւորաբար Վարդան Մամիկոնեան խիստ պատասխաններ կուտայ։ Յաղկերտ կ'սպառնայ երեք ազգի նախարարները Խուժաստան աքսորել և իրենց երկիրները աւերել, քանդել։ Նախարարները խորհելու ժամանակ կուզեն և կ'որոշեն առերես ուրանալ ու դառնալ իրենց հայրենիքները, որովհետեւ նախարարներէն մէկ մասը արդէն իրենց երկիրներէն դուրս, ծորայ Պահակը և ուրիշ կողմերը կը գտնուէին. եթէ իրենք ալ աքսորուէին իրենց հայրենիքները պաշտպանողներ չպիտի գտնուէին։ Յաղկերտ տեսնելով որ իր սպառնալիքները գեղեցիկ արդիւնք կուտան, կ'ուրախանայ, մեծ պատիներ կաւաց ուրացողներուն, Առուշա Թղեւլը 700 ի չափ մողեր կ'որոշէ անոնց հետ մէկտեղ դրկել, մողպետի մը զիստորութեամբ և զինուորներու ուղեկցութեամբ։ Իր մօտ իբրև պատանդ կը պահէ Վասակի երկու որդիները՝



Առուշա Թղեւլը

Բարիկ և Ատրներանի, ինչպէս նաև Աշուշա Վրաց բգեշխը։ Ուրացողներու և մողերու կարաւանը ճամբայ կ'եղնէ 450 Յունիսի վերջերը, նախ դէպի Հայաստան, անկէ Վրաց և Աղուանից երկիրները յրուելու համար։

2. ԱՆԳԱԼ ԳԻՒԶՄ ԴԻՄՈՒԹԻՒՆՆԵՐ. — Տիգրոս գացող նախարարներուն հետ քահանաներ ալ կը գտնուէին, որոնք ուրացութեան լուրը շուտով կը հասցնեն Հայաստան։ Հայ եկիցեցականներն ու ժողովուրդը կը յուղուին և կը պատրաստուին դիմադրութեան։ Նախարարները իրենց ընկերացող մողերու խումբերով կը համնին Հայաստան ու բանակ կը դնեն Մաղկոտն գաւառի Անգղ գիւղը, ուր մողպետը, իբր նախավորձ, կիրակի օր մը, եկեղեցին վրայ յարձակում կ'ընէ։ Հոն Ղեւոնդ Երջի յորդորներով ժողովուրդը բռնի կը վանէ եղած յարձակումը, Սպարապետը և ուխտապահ նախարարները Շահապիվանի մէջ ժողով կը գումարեն, ուր Աւետարանի վրայ կ'երդնուն հաւատարիմ մնալ եկեղեցին ու արիւնով պաշտպանել զայն։ Զանդագան Սեպուհը համամիտ չըլլալով անոնց, կը քարկոծուի։ Վասակ ևս կ'ստիպուի միանալ ապօստամբութեան կուսակիցներուն հետ ու իր կնիքով և հաւանութեամբ թուղթեր կը գրուին Յունաց կայսեր, և Յունական Բաժնի Հայ նախարարներուն, որպէս զիօնութեան համնին իրենց։ Պատգամաւոր կ'ընտրուին Վահան Ամասունի, Հմայկւակ Մամիկոնեան ևն ., որոնք երբ Բիւղանդիոն կը համնին թէոդորոս Փոքրը կը մնանի և անոր կը յաջորդէ Մարկիանոս։ Այս վերջինը ոչ միայն չօգներ Հայերուն, այլև Յաղկերտի կ'իմացնէ իր բացարձակ չէզոքութիւնը։ Մինչ այդ՝ Հայ բանակը կ'սկսի կռիւ մղել Պարսիկ երկրապահ զինուորներուն և

քուրմերուն դէմ. կը կործանեն ատրուշաները և մոռգերը կը հալածեն: Օգնութեան կը փութան Աղուանից երկիրը, ուր յաղթական կոփւ կը մղեն Պարսից դէմ: Վասակ կ'սկսի երկդիմի ընթացք մը ցոյց տալ: Նախարարները կ'երկպառակին: Յազկերտ Մարկիանոսէն ալ ապահովուած սառուար բանակ մը կը փութացնէ Հայաստան: Վարդան և ուխտապահ նախարարներ, 66,000 զինուորներով կ'ստիպուին դէմ ենել: Վճռական ճակատամարտը տեղի կ'ունենայ Արտազու դաշտին, Տգմուտ գետին եղերքը, Աւարայր գիւղին մօտ: Հայերը յանկարծակիի եկած կը փութան հոն: Գիշերը պատարագ կը մատուցուի, ուր ներկայ կ'ըլլան Յովսէի կաթողիկոսը, Դեւոնդ և ուրիշ բազմաթիւ եկեղեցականներ: Դեւոնդ և Վարդան հրաշունչ ճառեր կ'արտասանեն, կը քաջալերն բանակը: Կոփւը կ'սկսի առառուն կանուխ և կը տեւէ ամբողջ օրը: Հայ զինուորները կը ցրուին սպարապետի մահովը միայն: Հայոցմէ կը մեռնին 1036 հոգի՝ ըստ Եղվաշէի, 1035 հոգի՝ ըստ Փարագեցիի: Իսկ թշնամիին կորուստը կ'ըլլայ 3544 հոգի, 9 զօրավար: Աւարայրի ճակատամարտը տեղի ունեցած էր 451 Մայիս 26ին: Վարդանի հետ կը մարտիրոսանան այդ օրը ի մէջ այլոց Խորէն Խորիսուունի, Արտակ Պալունի, Հմայեակ Դիմաքսեան, Ներսեն Քաջբերունի, Գուրեգին Սրուանձտեանց զօրավարները ևայն: Պարսիկ բանակին միացեր էին ուրացող նախարարներու կամ Վասակեան զինուորները:

Յ. ՊԱՏՐՈՒԶՅԻՆ ՃԵՏԵՒԱՆԻՔԸ, ՊԵԽԱԿԱՆ
ԽԱՆՔ. — Կոռուին արդիւնքը նիւթապէս դժբախտ եղաւ Հայոց համար, բայց բարոյական յաղթանակը տարուած էր: Յազկերտ լսելով եղած աւերն ու վնասը կը հրամայէ դադրեցնել խստութիւնը. Վասակի տեղ


մարզպան կը կարգէ Ասրումիզդ Պարսիկը, որ կը հրամայէ եկեղեցիները բանալ և աղատորէն պաշտել կրօնը: Միւս կողմէ սակայն կ'աշխատի պատասխանատու եկեղեցականները և նախարարները ձերբակալելով Տիգրոն զրկել: Դեւոնդ երեց և կաթողիկոսը Հայ զօրագունդի մը հետ ամբացած էին բերդի մը մէջ: Բերդը կը պաշտուի և անոնք կ'ստիպուին անձնատուր ըլլալ: Յովսէի և Դեւոնդ կը ձերբակալուին Տիգրոն զրկուելու համար: Ուխտապահ նախարարներէն ոմանք Հայաստանի հիւսիսային կողմերը լեռներու վրայ կ'ապաստանին ու կը չարունակեն կոփւը Պարսիկ զինուորներու վրայ անակընկալ յարձակումներ գործելով: Տայոց գտուառի մէջ այդպիսի խումբի մը զլուխն էր Հմայեակ Մալիկունեան, որ կոռուի մը միջնոցին կը նահատակուի: Ատրորմիղդ կ'աշխատի նաև խարէութեամբ ու սիրով որսալ նախարարները, իբրև թէ արքունի ներոզութեան արժանացած ըլլային, անոնցմէ Յօն հոգի կը զրկէ Տիգրոն, ուր կը բանտարկուին: Նոյնպէս կը ձերբակալուին ատրուշամներ կործանող ու խոռվարար նկատուած եկեղեցականները: Ասոնցմէ են Արշէն Երեց, Թարիկ՝ Բասենի եպիսկոպոսը, Սամուկը յահանայ, Սարիկ՝ Ռշտունեաց եպիսկոպոսը, Մուշի յահանան և Արշակը ու Բացայ սարկաւագները: Իբրեւ պատանդ Տիգրոն կը զրկուին նաև Մամիկոնեան ու Կամսարական ընտանիքներու որդիները: Վասակ ևս կը կանչուի Դուռ, ուր կը դիմէ իր գործերուն վարձատրութիւնը գտնելու յոյսով: Սակայն դատաստանի ենթարկուելով, կ'ամբասյուածք: Սակայն դատաստանի նախարարկուելով, կ'ամբասյուածք:

(1) Վարդանանց պատերազմի, Վասակի և Վարդանի մասին

4. ՆԱԽԱՏԱԿԱՆ ՎՐ. — Բացի 1036 քաջերէն, որոնք նահատակուեցան Մեծ Ճակատամարտին մէջ, Յաղկերտի հալածանքը խրեց նաև ուրիշ բազմաթիւ մարտիրոսներ : Առողմէ առաջիններէն էին Առողմանին : Առողմ Գնունի և Մանամին Ռշունի իրենց զինուորներով ճորայ Պահակի հայ զինուորներուն նման կը զրկուին իրենց հայրենիքն դուրս, Պարսկաստանի խորերը, ուր կը բռնադատուին ուրանալ իրենց կրօնը : Կը մերժեն ու կը նահատակուին : Բայց ամէնէն յիշատակելի նահատակներու խումբը կ'ըլլան Դեւոնդեանի, 8 եկեղեցականներ, որոնք ձերբակալուեր էին : Յաղկերտ իր իշխանութեան 16 րդ տարին կրկին արշաւանք մը կը կազմակերպէ Քուշանաց դէմ : Բանակին հետ կը տանին նաև կապուած նւշարարներն ու եկեղեցականները : Քուշանաց դէմ այս արշաւանքը անյաջող կ'րլայ . մոգեր առիթը կը գտնեն և կը համոզեն Յաղկերտը թէ պատերազմին անյաջողութիւնը անոր համար է որ աստուածներու ատրուշանները քանդողները դեռ ողջ կը մնան : Յաղկերտ կը հրամայէ ուրեմն չարչարանքով սպաննել 8 եկեղեցականները և կամ ստիպել որ ուրանան իրենց կրօնը : Անոնք մնեծ ոգեւորութեամբ կը դիմեն դէպի սոսկալի չարչարանքները, կը քաշկոտուին ու կ'անդամատուին, կը մարտիրոսանան, Ռիւլան գիւղին մօտ . 454 Յուլիս 25 ին ս Անոնց նշխարները Խուժիկ անուն պարսիկ կամ Խուժաստանցի պարսիկ քրիստոնեայ մը կը հաւաքէ ու կը ցրուէ Հայոց մէջ, պատմելով անոնց մարտիրոսութեան դրուագները, որոնց միակ վկան ինքն էր :

Քննադատական դիտողութիւնները բաւական մանրամասն կերպով գործ ենք մեր Հայոց Քննական Պատմութեան մէջ և աւելորդ կը նկատենք կրկնութիւններ ընել հոս :

Ղեւոնդեանց հետ բանտարկուած 35 հայ նախարարները երկար ժամանակ կը մնան բանտը, միայն



Խոր վիրապի Եկեղեցին

Պերողի (457 — 484) թագաւորութեան ժամանակ բանտէն ազատուեցան (461ին) ու քիչ ետքը իրաւունք ստացան Հայաստան վերադառնալու :

Ս. Մ Փ Ո Փ Ո Խ Մ


1. — Յաղկերտ բարկացած Տիգրեսն կը կանչէ հայ, վրացի և աղոտան նախարարներ ու իշխաններ, որոնք կ'ստիպուին ուրանալու

2. Մոգերով կը դառնան Եաղկոտն գաւառի Անգու գիւղը, ուր Ղեւոնդի առաջնորդութեամբ ուժեղ դ իմադրութիւն մը կ'ընեն Հայերը Շահապիվանի մէջ ուխտ կ'ընեն, Վասակ կը ստիպուի միանալ նամակներ ու պատգամանոր կը որկեն Յունաց կայսեր և Իշխաններուն թէոդոս կը մեռնի . Մարգիանոս կը մերժէ օգնել Հայերը կ'երկպատակնի Վարդանանք անակնկալ կերպով կ'ստիպ-

ուին կռուի բռնութել Աւարայրի մօտ Հոն Կ'ԵՆԱՆ 1036 քաջեր,
Պարսիկներէն 3544:

3. Ատրորմիզդ մարզպանը կ'աշխատի սիրաշահիլ Հայերը:
Բայց մէկ կողմէն հայ երեւելի եկեղեցականներն ու նախարար-
ները ձերբակալելով կամ խարելով կը դրէ Տիգրոն, ուր կը բան-
տարկուին, Վասակ, հակառակ իր յոյսերուն, աստիճանագուրք
կ'ըլլայ:

4. Այս հալածանքներու միջոցին, բացի 1036 էն, կը նահա-
տակուին Առուեան, մասնաւորաւար Դիւռնդեան. 8 եկեղեցական-
ներ, 454 ին թանտարկուած նախարարները կ'ազատուին Յազկեր-
ափ մահէն ետքը, Պերոզի ժամանակ, 461ին:



ԵՐՈՒԱՆԴԱԿԱՆԻ ՄՕՏ ՄԱԽԱՐՃԱՅԻ


Ե. ԳԼՈՒԽ

ՄԵԼԻՑԵ, ՄՈՎՍԵՍ, ԳԻՒԾ ԵՒ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ

1. ՄԵԼԻՑԵ ԵՒ ՄՈՎՍԵՍ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ
ՆԵՐԸ. — Գրեթէ մեր բոլոր հին և նոր պատմիչները
այս երկու կաթողիկոսներու անունները չեն յիշեր. այլ
Յովսէփի անմիջական յաջորդ ցոյց կուտան Գիւտ կաթո-
ղիկոսը: Սակայն Ղազար Փարագեցի ժամանակակից
առուգապատում պատմիչը կը գրէ թէ Յովսէփին ետք
յաջորդաբար կաթողիկոս եղան Մելիսէ և Մովսէս Մա-
նազկերտացիները: Սրդարեւ ժամանակադրութիւնն ալ
ցոյց կուտաւ թէ Փարագեցի ճիշդ կը խօսի: Դժբախտա-
բար այս երկու կաթողիկոսներու կեանքին ու գոր-
ծունէութեան վրայ բան մը չենք գիտեր: Իրենց Մա-
նազկերտացի անունը ցոյց կուտայ թէ Աղքանոսեան ըն-
տանիքին եղած են և հաւանաբար հակայունական կու-
տակցութեան կը պատկանէին: Մելիսէ եպիսկոպոսը
մասնակցած է նաև Արտաշատի ժողովին: Անոնց կաթո-
ղիկոսութեան հաւանական թուականներն են 452—461:

2. ԳԻՒՏ ԿԱԹՈՂԻԿՈՍՈ (461—478). — Գիւտ էր
Տայք գաւառի Արանեզ գիւղէն: կը կոչուի նաև Որմանե-
ցի: Այս յորջորջումին համար կարծիքները կը տար-
բերին. կան որ կը կարծեն թէ՝ Գիւտ Որմանեցի կը
կոչուի, որովհետեւ Որմուս՝ Վանանդ գաւառի քաղաք-
ներէն մէկը ըլլալով՝ Գիւտի նախահայրերուն հայրենիքը
եղած է: Ուրիշներ կը կարծեն թէ Որմանեցի կը կոչուի
ան, որովհետեւ իր աքսորէն դառնալէն ետքը իրեն
հաստատուն բնակավայրը եղաւ Վանանդի Որմուս քա-
ղաքը: Եղած են նաև որ կարծած են թէ այդպէս
յորջորջուած է ան, որովհետեւ Տայք գաւառի Արա-

հեղը և Վանանդ գտաւառի Որմուլը իրարու սահմանակից են և հաւասարապէս Գիւտի հայրենիք նշանակուած են։ Առաջին երկու կարծիքները տւելի հաւանական են։ Գիւտ Հայոց այն առաջին կաթողիկոսն է, որ իր անհատական արժանիքով, առանց ո և է ընտանիքի մը պատկանելու, կաթողիկոս կը ձեռնադրուի։ Մինչեւ այդ-



Թի Թուրքէ

Ալլաթի մէջ թրքական շէնք, որոնք հայկական ճարտարապետութեամբ շինուած են

ատեն կաթողիկոսի ընտրութեան սէջ նկատի կ'առնուէր քահանայական ընտանիքի մը պատկանելու առաւելութիւնը։ Եթէ այս կէտէն շեղումներ եղան, կամ արտաքին սախալումներ ու ստնձգութիւններ էին և կամ կուսակցութեան մը ազդեցութիւնն էին պատճառ։ Գիւտ Ս. Մեսրոպի կրտսեր աշակերտներէն էր, ուստումնական, որ գիտէր նաև յօւնարէն։ Ան, իրեն ա-

Չակերտ Ս. Սահակի ու Մեսրոպի, բնականաբար յարած էր յունական քաղաքականութեան, հետեւաբար վարդանի ու թարգմանիներու կո սակցութենէն էր։



Ալլարի մէջ թրքական գերեզման

Որ նոյնպէս հայկական ճարտարապետութեան կնիքը կը կը

Յ. ԳԻՒՏԻ ԳԱՐԵՎՈՒՆՔՈՒԹԻՒՆԸ — Գիւտի կաթողիկոսութեան առաջին տարին հայ կապուած նախարարները գրեթէ ազատուած էին արդէն։ Քիչ ժամանակ ետքը (462ին վերջերը կամ 463ի սկիզբները), 12 տարուան դժողակ աքսորանքէ մը յետոյ կը գաւնան իրենց հայրենիքը,

ուր իրենց Փափկասուն Տիկինները ժուժկալութեան հրաշքներ էին գործած : Նախարարներուն դարձը 】 սա-




Քիլիսէ նամիսի

Այս շէնքը կը գտնուի Պողիս, Լալիի ձամիի մօտ, Կոսքայէն վէճ վար, այրուած աւերակներէն մէկը՝ Յունական եկեղեցի՝ Աւալը ոչ միայն Թուրքերը կ'աւանդեն ու կ'ընդունին այլև եկեղեցին ներքին ու արտաքին երեւոյթն ալ կը հաստատէ : Այս եկեղեցին հայկական ճարտարապետութեան վրայ ձեւուած է և ապացուց մըն է թէ Հայ ճարտարապետութիւնը ազդած է Բիւզանդաց միանին վրայ :

Կայն չփոխեր իրերու ընթացքը . Պուրացութիւններ 】 կը շարունակէին Հայաստանի մէջ, երկառակութիւնը չէր

գաղրած նախարարներուն մէջէն : Արթուն հովուապետը կը հակէր իր հօտին վրայ . ուրացեալները կը յանդիմանէր, ուխտապահները կը խրախուսէր : Գիւտ, ինքը գլուխ կը կանգնի նոյնիսկ գաղտնի խորհրդակցութիւններու՝ ապստամբելու համար Պարսից դէմ և կամ հեռանալով Յունական Բամնին մէջ հաստատուելու համար : Մինչև իսկ մէկ երկու անգամ նամակ կը գրեն Յունաց կայսեր, Լեւոն Ա.ին (427—474) : Սակայն անօգուտ : Այս լուրերը կը հասնին Պարսից Դուռը՝ քսու նախարարներու միջոցաւ : Գիւտ կը կանչուի Տիգրոն : Երբ կը հարցնեն թէ ինչո՞ւ Յունաց հետ յարաբերութեան մէջ գտնուած է, կը պատասխանէ . թէ՝ Յունաստան ուսում առած ըլլալով, բարեկամներ՝ դասընկերներ ունի հոն . շատ անգամ կրօնական զգեստներ կամ սպասներ ալ բերել տալու համար ստիպուած է նամակներ գրել կամ յարաբերութիւն մշակել Յունաց հետ : Պերող ճարահատ կ'առաջարկէ Գիւտի որ ուրանայ իր կրօնը : Գիւտ ճակատաբաց կը մերժէ, ու նոյն իսկ, յայտնելով թէ արդէն իսկ ծերացած է, փափաք կը յայտնէ արժանի ըլլալու մարտիրոսութեան : Պերող նահատակութեան անոր բաղձանքը գոհացնել չուղելով, կը զրկէ զայն կաթողիկոսական աթոռէն, թոյլ կուտայ որ ուզած տեղը բնակի : Գիւտ ժամանակ մը Տիգրոն կը մնայ, այն տեղի քրիստոնեաներէն մեծ յարգ կը գտնէ, եպիսկոպոս կը ձեռնադրէ : Ապա թոյլտուութիւն ըլլալով կը դառնայ Հայաստան, կը քաշուի Վանանդի Որմուս գիւղը : Հոն քանի մը տարի քաշուած վիճակի մէջ կը վարէ իր հօտին հոգեւոր միսիթարութեան վերին հսկողութիւնը ու խաղաղութեամբ կը կնքէ իր մահկանացուն, 478ին . Պաշտօնազրկութիւնը պատահած կը թուի 412ին : Գիւտի մասին ուրիշ ծանօթութիւն

մը չունինք դժբախտաբար։ Անոր կ'ընծայուին մէկ երակու նամակներ, մասնաւորապէս մէկը, ուղղուած Դա-



ԿԵՇՈՒԳ ԽՅԱՎԱՏԻ ԵԿԵՂԵՑԻՆ

ՆԻՔ ԱՆՋԱՂԻ, որուն կը յանձնարարէ Խաչին վրայ ճառագը գրել։

4. ՔՐԻՍՏՈՍՓՈՐ Ա.Ը.ԾՐՈՎԱՆԻ. — Թովլմա Արծրունի հայ պատմիչն առնելով, ոմանք Գիւտ կաթողիկոսի անմիջական յաջորդը կը նկատեն Քրիստուր Արծրունի, իսկ ուրիշներ չեն ընդունիր զայն։ Բնդունողները սա փաստերը կը թուեն.

1) Երբ Գիւտ պաշտօնանկ եղաւ հարկ էր որ մէկը իր տեղը գրաւէր իրեւ կաթողիկոս։ Արդէն Պարսից Դուռը սովոր էր այդ բանին, ինչպէս ըրած էր Սահակի և Սուրբակի օրով։

2) Քրիստոսփոր Պարսից արքունիքն ընտրուած ըլլալով, Սուրբակին պէս համակրո թիւն չէ վայելած աղգէն և իր անունն ալ յիշատակուած չէ։

3) Ղազար Փարագեցին թէն չյիշեր Քրիստոսփորը, բայց հաւանաբար Քրիստոսփորն է այն անանուն կաթողիկոսը, որու պաշտպանութեան դիմեց Ղազար՝ հալածիչներու ձեռքէն աղատելու հսմար, սակայն օգնութիւն չստացաւ։ Թերեւս ատելութեամբ չյիշեր անոր անունը։

4) Վերջապէս Թովլմա Արծրունին յատակ կերպով կը գրէ անոր մասին և պէտք չէ տարակուալի։


Իսկ անոնք որչեն ըստունիր Քրիստոսփորի կաթողիկոսութիւնը, կ'առարկեն թէ Թովլմա Արծրունիի ակնարկած Քրիստոսփորը կ'ապրէր ոչ թէ 470 — 480ին, այլ 540 — 550 թուականներուն։ Այդ Քրիստոսփորի մասին պիտի խօսինք իր կարգին։

5. ՅՈՎՃԱՆ ՄԱՆԴԱԿՈՒՆԻ (478 — 490). — Մանդակունի Ս. Սահակի և Ս. Մեսրոպի ոչ-անմիջական աշակերտներէն է, Յունաստան ուսած, որ կը յաջորդէ Գիւտ կաթողիկոսի։ Յովհանն նախարարական տունէ էր, Արշամունեաց այժմեան Վարդով գաւառի ծախմունքիւն։ Անոր կաթողիկոսութիւնը կը պատաժախմունքիւն։

հի Վահան Մամիկոնեանի շրջանին։ Հայաստան բոլորովին խաղաղած էքր։ Պարսիկ կառավարութիւնը դեռ կը շարունակէր իր հալածանքի քաղաքականութիւնը, ուրացողները կը քաջալերուէին, ապիկարներ ու քսուանձեր բարձր պատիւներու և տստիճաններու կը բարձրանային։ Ուխտապահ նախարարները կը շարունակէին իրենց գաղանի խորհրդակցութիւնները ապստամբելու համար Պարսից դէմ։ Ուխտապահներու զլուխ կը կանգնի Վահան Մամիկոնեան, որ կ'սկսի պարտիզանական կոփւներ մղել, Պարսիկ բանակը զբաղեցնել։ Մանդակունի Մամիկոնեանի խորհրդակիցն ու գործակիցը կ'ըլլայ ու կը ներկայանայ իբրև անձնէր ու քաջ հովիւ ։ Անոր օրով կաթողիկոսական աթոռը կը փոխադրուի Դուին։

6. Վ. Ա. Շ. Ն. Ե. Ս. Ն. Յ. Յ. Ա. Յ. — Թէեւ Վահան Մամիկոնեանի պատերազմներու նկարագրութիւնը Ազգ։ պատմութեան կը պատկանի, բայց կ'արժէ ամփոփ կերպով յիշատակել զանոնք, որովհետեւ Վարդանանց Պատերազմին նման կրօնական գոյն ունին։ Վահան Պարսիկ կառավարութենէն բաւական կարեւոր դիրք ձեռք կը բերէ։ ասկայն ուրացող նախարարներ կը նախանձին անոր յաջողութիւններուն վրայ, կ'ամբաստանեն զայն Պարսից Դուուր։ Վահան կ'ստիպուի Տիգրոն երթալ ու արդարացնել ինքզինքը։ կ'ուրանայ իր կրօնը, թէեւ ակամայ, Վարդ եղբայրը պատանդ կը թողու և պատեհ առիթի կ'սպասէ իր կրօնին դառնալու համար։ Առիթը կը ներկայանայ, Պերող Հեփթաղոններու դէմ կոռւի բռնուած ժամանակ, Վրաց Վախրանց իշխանը կ'սպաննէ ուրացող Վազգին իշխանը և կ'ապաստամբի Պարսից դէմ։ Այս Վազգինը ամուսնացած էր Վարդան Մամիկոնեանի մեծ աղջկան Շուշանիլի կամ

Վարդենիի հետ, և ապա ուրացած էր իր կրօնը, ցանկացած էր իր աղջկան, բայց իր կնոջ և աղջկան ընդունութեան վրայ՝ նահատակած էր զանոնք։ Ուխտա-



Հովիւի եկեղեցիին նախնական ձեւը

(Վերաբռութիւն Պ. Թ. Թօրամանեանի)

պահները, Վախթանգի օրինակէն քաջալերուած, կ'ուղեն օգտուիլ այս չփոթութիւններէն։ Վահան անոնց գլուխը կ'անցնի և այնուհետեւ յաջողութեամբ կը մղեն Ակոռիի, Ներսենապատի, Ճարմանայի ևն։ կոփւները։ Վերջապէս 484ին Պերող կը մեռնի Հեփթաղներու դէմ գացած տեղը և անոր կը յաջորդէ Վաղարշ-Բաղաջ (484

Յուլ. 22—488), որ կը ջանայ խաղաղասէր քաղաքականութեան մը հետեւիլ: Կը զրկէ Նիխոր զօրապետը, հաշտուելու համար: Վահանեանք խորհրդակցելով երեք պայման կ'առաջարկեն. 1. — Քրիստոնեաները ազատ ըլլան իրենց կրօնի պաշտամութին մէջ: 2. — Ուրացեալները եւ անարժանները չխցալերուին ու իշխանութեան յրարանան: 3. — Հայոց աշխարհին խնդիրները կամ դատերը տեսնուին ուղղակի Պարսից Թագաւորի ատեանին աղջեւ: Այս պայմանները կ'ընդունուին ու կը կնքուի նուարակի դաշնադրութիւնը: Ապա Վահան պատիւներու բարձրանալով, կը կարգուի Մարզպան Հայոց: Մանդակունի հայրապետը մեծ խանդավառութեամբ կը մանէ եկեղեցին, ու ահազին բազմութեան առջեւ, Վահանի մարզպանութեան առիթով, ազդու ատենաբանութիւն մը կ'ընէ:

7. ՄԱՆԴԱԿՈՒՆԻ ԽՐԵՆ ԲԱՐԵԿԱՐԳԻՉ. — Դժբախտաբար Մանդակունի վրայ ասկէ աւելի լայն ծանօթութիւններ չունինք. բայց մէկ քանի հասուկուտոր տեղեկութիւններ կ'ատիպն զմեզ որ ընդունինք թէ ան գործունեայ կաթողիկոս մը եղած է: Իր ժամանակ Հայ եկեղեցին ու անոր կարգերը բաւական խանգարուած էին: Մանդակունի կ'աշխատի կանոնաւորել զանոնք. Ա. Սահակի և Մաշթոցի ժամանակէն եղած ծիսական և այլ կարգադրութիւնները կը վերահաստատէ: Մանդակունի կ'ընծայուին ժամագիրքի մէկ երկու քարոզներն ու ազօթքները, Ծիսարանի մէջէն Կարգ Մկրտութեան, Զեռնադրութեան, Եկեղեցւոյ Օրհնութեան ևն. մասերը: Անոր կ'ընծայուին նաև 28 խրատական և վարդապետական ճառեր, 9 գլուխ կանոններ՝ տօներու և պահոց վրայ:

Ա. Մ Փ Ա Փ Ա Խ Մ

1. Ղազար Փարպեցիի տուած ծանօթութեան համեմատ Յովսէի կաթողիկոսէն ետք պաշտօնի կ'անցնին Մելիտ և Մովսէս Մասաղերտացիները, Աղբեսանոսի սեղունդէն: Ուրիշ տեղեկութիւն չունինք անոնց մասին:

2. Գիւտ կը յաջորդէ Մովսէսի: Գիւտ բարգմանից վարդապետներէն մէկն էր, ուսումնական, և կուսակից՝ յունական քաղաքականութեան: Տայք գտաւուի Արամն գ գիւղէն էր:


3. Ոււխտապահներ՝ կը խորհին ապստամբիւ. Գիւտ անոնց խորհրդակիցն է: Կը մատնուին Պարսից Դուռը, ուր կը կանչուէ Գիւտ: Կը ջանացնին քղինքը արդարացնել: Պաշտօնանկ կ'ըլլայ, չե նահատակուելու համար: Քիչ ետքը կը դառնայ Որմուս գիւղը, ուր կը մեռնի 478 ին:

4. Ումանք կը կարծեն, թէ Գիւտի պաշտօնանկ ըլլալէն ետքը, Հայոց կաթողիկոս եղած է Քրիստոափոր Արծրունի: Այս կարծիքը թէեւ ունի իր փատերը, բայց շատերը չեն ընդունիր:

5. Յովհան Մանդակունի ուսումնակուն մէկն էր, Արշամաւնեաց ծախնոս գիւղէն, Վահան Մամիկոնեանի խորհրդակիցն ու գործակիցը:

6. Վահանեանք կը կուրին Պարսից դէմ մէկ քանի ճակատամարտներու մէջ: Պերոզի մահէն ետք, Վաղարշի օրով, նուարսակի դաշնադրութիւնը կը կնքուի, որով կը դադրին կրօնական հալածանքները: Վահան մարզպան կը կարգուի:

7. Մանդակունի կը ներկայանայ նաև իրեւ մատենագիր ու եկեղեցական բարեկարգիչ:



Զ. ԳԼՈՒԽ

ՔԱՂԿԵԴՈՆԻ ԵՒ ԴՈՒԻՆԻ ԺՈՂՈՎՆԵՐԸ

1. ԹՍ.ԹԳ.ԷՆ ԿԱԹՈՂԵԿԱԾՈՍ (490—515). — Բարգին էր Վանանդ գաւառի Որմուս գիւղէն, աշակերտ Յովհանն Մանղակունիի, որուն յաջորդն եղաւ։ Վահան Մամիկոննեանի մարզպանութեան օրով կաթողիկոսացած է Բարգին, այնպիսի ատեն մը, երբ Հայաստանը բաւական խաղաղ շրջան մը կը բոլորէր. հետեւաբար միջոց եղած էր եկեղեցական-դաւանական խնդիրներով զբաղելու։

2. ԳՈՒԻՒՆԻ Ա. ԺՈՂՈՎԸ. — Բաղգինի օրով, Պարսից կաւաս Դ. թագաւորին 18րդ տարին, 506ին, տեղի ունեցած է Դուխմի Ա. ժողովը։ Ներկայ եղած են Վարդ Մամիկոննեան մարզպանը, որ Վահան Մամիկոննեանի եղբայրն ու յաջորդն էր, Սահակ Կամսարական, Արտաշիր Հայոց Մաղսաղ, Սպանդիաս Բագրատունի Հայոց ասպետ և ուրիշ նախարարներ, թեմակալ եպիսկոպոսներ և այլն։ Այս ժողովին մասնակցած են նաև Վրաց Գարյինկ կաթողիկոսը՝ 23 վրացի եպիսկոպոսներու հետ և Աղուանից Շուշիայիսէ կաթողիկոսը։ Ժողովին նիւթն էր Քաղկեդոնականութիւնը՝ անուղղակի կերպով, իսկ ուղղակի՝ Նեստրականութեան անունը Արեւելի մեջ։

3. ԹՍ.ԴԱՅՎՈՒՆԻ ԺՈՂՈՎԸ (451 չոկտ.). — Այս ժողովը մեր աղգ. եկեղեցական պատմութեան մէջ այնքան մեծ դեր մը խաչացած է իր յարուցած վէճերովն ու յուղումներովը, որ կ'արժէ անոր մասին քիչ մը լայն ծանօթութիւն ունենալ։ Ե. Դարու կիւսուն Արեւմուտքի մէջ չորս եկեղեցական աթոռներ կային. Հռովի, Աղեքանդրիոյ, Կ. Պոլսոյ և Անտիոքի

եպիսկոպոսութիւնները։ Ասոնցմէ իւրաքանչիւրը իրեն յատուկ ձգտումներն ունէր և կ'աշխատէր տիրող կամ ազդեցիկ դառնալ միւսներուն վրայ։ Այդպիսի ատեն մը Եւսիիս անուն վանական մը ուղելով Նեստրի վարդապետութեան դէմ ենել ու հիմնովին ջախջախել, նոր




Սեւանայ Սուբելոց Եկեղեցին

Կառուցուած՝ Մարիամ Սիւնեաց Տիկինէն, Սեւան կղզին
բարե գագաթին վրայ

մոլորութեան մը մէջ կ'ինայ։ Նեստոր Քրիստոսի մէջ երկու բնութիւն կ'ընդունէր. Եւտիքէս միւս ծայրայեղութեան երթալով կը չփոթէ՝ իրարու կը խառնէ Քրիստոսի աստուածային և մարդկային բնութիւնները։ «Անոր ունեցածը, կ'ըսէր Եւտիքէս, մարդու մը մարմինը չէ, այլ մարդկային մարմին մը»։ Եւտիքէսի վարդապետութիւնը դատապարտուեցաւ Պոլսոյ մէջ (448) գումարուած ժողովով մը, որուն կը նախագահէր Փշ-

փիանոս պատրիարքը : Հետեւաբար այս վէճը պէտք էր մարած նկատել . սակայն Հռոմի Լենոն Ս. (440—461) Պապը և Աղեքսանդրիոյ Դիոսկորոս եպիսկոպոսը մէջ մտան : Պապը գրեց իր հոչակաւոր նամակը Փլաֆիանոսի ուղղուած , որ կը կոչուի Լենոնի Տումա : Այդ նամակին մէջ կ'աշխատէր Եւտիքէսի և Նեստորի վարդապետութիւններուն հակառակ բանաձեւ մը գտնել , և կ'ըսէր . «Թրիստոս երկու բնութիւն ունէր մէկ անձնաւորութեան մէջ : » Դիոսկորոս ուղելով հակառակի Հռոմի պապին , Եւտիքէսի կողմը բռնեց և խնդրեց Թէոդոս Բ. Էն որ ժողով գումարէ : Այդ ժողովը տեղի ունեցաւ 449ին , Եփեսոսի մէջ , 150 եպիսկոպոսներով , որոնց նախագահն էր Դիոսկորոս : Ժողովը արդարացուց Եւտիքէսը և դատապարտեց Փլաֆիանոսը : Պապը կը բարկանայ ու «Աւազակաց ժողով» կը կոչէ 449ի ժողովը : Թէոդոսի մահէն ետքը Մարկիանոս կայսրը , Լեռն պապի պահանջումով , կը հրամայէ ժողով գումարել , որ տեղի կ'ունենայ Քաղկեդոնի (= Գատը Գէօյ , Պոլիս) մէջ : Բազմաթիւ եկեղեցականներ ներկայ էին ժողովին , որուն նախագահն էր Մարկիանոս կայսրը : Ժողովը վիճաբանութիւններու , կուլներու թատր կը դառնայ , ուր կը նզովուին Եւտիքէն ու Դիոսկորոսը : Առաջին աթոռ կը նկատուի Հռոմը , իսկ Պոլիսինը՝ երկրորդ : Մարկիանոսի մահէն ետքը , լեռն Ս. Փ եանոր յաջորդներուն օրով , Եւտիքականները կամ հաւատ յաջորդներուն զի հալածուեցան . իսկ Զենոն կայսեր արագակներու չի հալածուեցան . իսկ Զենոնի հրովարտակով մերժուեցաւ Քաղկեդոնի ժողովը : Զենոն 482ին նոր հրովարտակ մըն ալ հանեց միենոյն նպատակով , որ կը կոչուի Հենութիւնն : Այսուհետեւ երկար տարիներ կրիւը կը շարունակուէր . երբեմն քաղկեդոնականները կը կաղթանակէին , երբեմն իրենց հակառակորդները :

4. ՔԱՂԿԵԴՈՆԻ ԺՈՂՈՎԸ ԵՒ ՃԱՅԵՐԸ . — Հայերը չեն մասնակցած Քաղկեդոնի ժողովին և Բաբգէն կաթողիկոսի ժողովին սկսեալ չեն ընդունած զայն ու Լեռնի Տոմարը՝ հետեւեալ գլխաւոր պատճառներով .



ՄԵԽՆՈՒ ԵԿԵՂԵՑԻՒ

Կառուցուած Դաւիթ Կիւրապահաւ Սահառութիւն՝
Կարսի նահանգին մէջ

ա) Երբ Յոյները Քաղկեդոնի մէջ կրօնական վէճերով էին տարուած , Հայերը զբաղուած էին իրենց կրօնը պաշտպանելով Պարսիկ կառավարութեան դէմ : Վարդանանց պատերազմը տեղի ունեցած է 451ին , Քաղկեդոնի ժողովի տարին :

բ) Երբ Վահան Մամիկոնեան մարզպան ըլլալով Հայաստան խաղաղեցաւ և Հայերը կրնային դաւանական խնդիրներով զբաղիլ , այդ միջոցներուն Զենոնի

հոչակաւոր Հենոտիկոնը կը մերժէր Քաղկեդոնի Ժողովը
ու անոր որոշումները։ Հետեւաբար Հայերը չէին կրնար
յայտնապէս մէկ կամ միւս կողմը անցնիլ և կամ Յոյշ-
ներուն գումարած և անոնց չընդունած Ժողովը իրեւ
Տիեզերական Ժողով ընդունիլ։

գ) Եւտիքէսի մոլորութիւնը տեղական էր և չէր
շահագրգռեր Հայերը։


դ) Հայերն ընդունած էին արդէն տիեզերական
երեք Ժողովները (Նիկոյ 325, Պոլսոյ 381, Եփեսոսի
431), որոնք հիմ ծառայած էին Քաղկեդոնի Ժողովին։

ե) Քաղկեդոնի վէճերուն բուն շարժափթը գերա-
գահութեան ձգտութը և աթոռի կոիւն էին սւելի,
քան թէ եկեղեցին ընդհանուր շահը։

զ) Քաղկեդոնի Ժողովին հանգէպ Հայոց ատելու-
թիւնը երթալով աւելի շեշտուած է անոր համար, որ
Յոյն և ուրիշ քաղկեդոնիկ եկեղեցիներէն հալածուած է
իրեւ Եւտիքական կամ Ախարնակ (=մի բնութիւն դա-
ւանող), ինչ որ սխալ է։

**5. Ս. Ա. ՍՈՒՐԵ ՊԱՏՄ. ՄԱ. ԽՈՎՃԱՆ. ԵՐ ԲԱ. ԲԳՎԵՒՆԻ
ԹՈՒՂԹ-ՆԵՐԸ. — Երբ Դուխնի Ժողովը տեղի կ'ունենար,
Պարսկաստանէն Բարգէն կաթողիկոսի եկան մէկ քանի
ասորի եկեղեցականներ, որոնք եկած էին գանգատելու
թէ Նեստորական քարոզիչներ կը նեղնն զիրենք։ Այդ
Նեստորականները ըսեր էին նուև թէ Հայերը իրենց
դաւանութիւնը ունին։ Դուխնի Ժողովը զրեց թուղթ
մը Պարսկաստանի Ռւղղափառներուն, քաջալերելով որ
հաստատուն մնան անոնք իրենց դաւանութեան մէջ։
Բարգէն կաթողիկոս երկրորդ թուղթ մըն ալ գրեց
Պարսկաստան, յայտնելով թէ Վրացիները, Աղուան-
ներն ու Յոյները, Հայերուն հետ, միեւնոյն հաւատքն
ունին։ կը նզովին Նեստորն ու անոր հետեւողները,**

կ'ընդունին Զենոնի Հենոտիկոնը և կը մերժեն Քաղկե-
դոնի Ժողովը ևայլն։



Լիմ կղզիին մէկ մասը եւ Ս. Գէորգ եկեղեցին

**6. ԲԱՆԱԱԿԱՆ ԴԻՏՈՂ. ՈՒԹԵՒՆԵՐ. — Բարգէն
կաթողիկոսի և անոր Ժողովին չուրջ երկար վիճաբա-
նութիւններ ու տարակարձութիւններ եղած են, այդ
պատճառով կ'արժէ յարուցուած ինդիրներուն մէկ ամ-
փոփումն ընել և թուել գլխաւոր կարծիքները։**

ա) Բարգէնի կարողիկոսուրեան տարիները. — Մեր
հին պատմիչներէն ոմանք 5 կամ 3 տարի կուտան
Բարգէնի, Բայց որովհետեւ ժամանակագրութիւնը չի
յարմարիր, արտաքին պատմութեան դէպքերէն դատե-
լով և Բարգէնի թուղթերուն վրայ հիմնուելով, յան-
ելու հինգ տարի պէտք է տալ անոր՝ 490—515։

բ) Բարգէնի ժողովին եղին ու ժամանակը. — Բարգէն

կաթողիկոսի գումարած ժողովին տեղը ոմանք կը նկատեն Վաղարշապատ, ուրիշներ՝ Դուին: Այս վերջինը աւելի հաւանական է: Ե՞րբ գումարուած է Դուինի կամ Վաղարշապատի ժողովը. կարծիքները կը տարբերին. ոմանք կը գնեն 506ին, ուրիշներ՝ 510ին կամ 508ին, և այն: 510ին դնողները կ'ըսեն. ժողովը տեղի ունեցաւ Կաւասի 18րդ տարին. Կաւաս թագաւորեց 488ին. բայց որովհետեւ Կաւասի Համասպ եղբայրը ապստամբեցաւ 496ին և 4 տարի իշխեց, պէտք է այդ տարիներն այ գումարել, որով կ'ըլլայ 488+18+4=510: Իսկ 506ը պաշտպանողները կ'աշխատին ապացուցանել թէ կաւասիր եղբօր ապստամբութիւնը չեղեալ համարելով, 4 տարիները իրենը սեպած է, որով անոր թագաւորութեան 18րդ տարին կ'ըլլայ 488+18=506: Այս կարծիքը ամէնէն տիրողն է այժմ: Իսկ անոնք որ 508 թուականը կը գնեն, բաւական զօրաւոր փաստեր կը ներկայացնեն, բայց բոլորովին համոզիչ չեն:

զ) Բարգին յանի ժողով գումարած է. - Ծատեր կը պնդեն թէ Բարգինի օրով մէկէ աւելի ժողովներ տեղի ունեցած էն Դուինի կամ Վաղարշապատի մէջ: Այս կարծիքը կերպով մը կ'արդարանայ. Բարգինի ժամանակ Հայ եկեղեցական ու աշխարհիկ ներկայացուցիչները, ներքին բարեկարգութեան համար, ժողովներ գումարած են: Այդ ժողովներէն մէկն էր 506ի ժողովը, ուր ներկայ եղան նաև Վրաց ու Աղուանից ներկայացուցիչները:

դ) Հայ եկեղեցիի դիրքը Առորի եկեղեցիին համեմապ. — Զ. Դարուն Հայ եկեղեցին առանձնայատուկ դիրք մը ունեցած է իր շրջակայ եկեղեցիներուն հանդէպ: Մասնաւորաբար Ասորիներն ու Վրացիները, դաւանական խնդիրներու մէջ, միշտ ջանացած են Հայ եկեղեցիի

շաւիղէն ընթանալ: ազգուած են անկէ: Այս բանին պատճառները շատ են. բայց ամէնէն աւելի անոր համար էր որ Հայր առաջամարտիկ ոյժն էր եղած այդ ատեն՝ Պարսիկ հալածանքներուն դէմ: Ասկէ զատ Նեստորականները շատ էին տարածուած Պարսկաստանի մէջ, հալածուելով Յոյն կայսրերէն, և Պարսկաստանի «ուղղափառ» Ասորիները միակ դաւանակից ոյժ հայ ժողովուրդն ու եկեղեցին գտած էին:

Ս. Մ. Փ. Ո. Փ. Ո. Խ. Մ.

1. Մանդակունիի կը յաջորդէ Բարգին Ոթմացի, Վահանի մարզպանութեան ժամանակ:

2. Անոր օրով տեղի կ'ունենայ Դուինի ժողովը, ուր Հայերէ գատ ներկայ են նաև Վրաց և Աղուանից հոգեւոր պետերը: Ժողովին նիւթն է Քաղկեդոնականութիւնն ու Նեստորականութիւնը:

3. Քաղկեդոնի ժողովը տեղի ունեցած է 451ին, Մարգիանսկ ժամանակ: Աթոռի կոփէն է ան Եւտիքէս, Փլաֆիանոս, Դիոսկորոս, Լեւոն և իր Տոմարը կարգով ու փոխիփոխը կը նզովուին:

4. Հայերը Քաղկեդոնի ժողովը չեն լնդունած ու չեն մասնակցած անոր, որովհետեւ այ 451ին Վարդանանց պատերազմը տեղի կ'ունենար, թէ Զենօն ևս մերժան էր Քաղկեդոնի ժողովը, զ) Անոր նիւթը տեղական ինդիք մըն էր, դ) Հայերը լնդունած էին 3 Տիեզերական ժողովները. ե) Քաղկեդոնի վէճը աթոռով կոփէն, զ) Քաղկեդոնակաները միշտ հալած ած Հայերը:

5. Բարգէնի եկած են ասորի պատգամաւորներ, և նա թուղթեր գործ է Պարսկաստանի Աղողափառներուն:

6. Դիոլորիցիններ. — ա) Բարգէն հաւանաբար կաթողիկոս եղած է 25 տարի և ոչ թէ 5. բ) Ժողովին տեղն ու ժամանակը վէճի ատկ է. զ) Հաւանաբար տեղական ժողովներ կ'ըլլային Բարգէնի ատեն. դ) Հայ եկեղեցին մեծ ազդեցութիւն ունէր՝ պարզանին՝ Ասորիներուն և Վրաց, ինչպէս հարեւան ուրիշ եկեղեցիներու վրայ:



Ե. (Ղ.) ԳԼՈՒԽ

ՀՅՅ ԵՒ ԱՍՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ

Ա. ՀԻՒԴ. ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐԸ, ՎՐԻՄՄԱՓՈԲ. — Բարգէն կաթողիկոսէն ետքը ժամանակակից պատմիչները գրեթէ կը լուն։ Արդէն Զ. Դարու մեր ազգային եկեղեցական պատմութիւնը շատ շփոթ է, որովու հետև կանոնաւոր աղբիւրներ կը պակսին։ Բարգէնէն ետք կը յիշուին միայն հինգ կաթողիկոսներու անուններ. ատոնք են։


ա) Սամուել Ա. Արծկէացի, որ կը պաշտօնավարէ շուրջ 10 տարի,

բ) Մուշի Ա. Կոտայից գաւառի Այլաբերից գիւղէն՝ 8 տարի,

գ) Սահակին. Հարք գաւառի Ուղկղիւղէն՝ 5 տարի,
դ) Քրիստոն Ա. Բագրեւանդ գաւառի Տիրապիճ գիւղէն՝ 6 տարի,

ե) Ղետնի Ա. Եռաստեցի՝ 3 տարի։
Այս կաթողիկոսներու կեսնքին ու գործունէուն մասին բան մը չեն գրեր մեր պատմիչները։ Ասոնցմէ առաջինը՝ Սամուել կը կարծուի թէ Բգնունեաց գաւառի եպիսկոպոսն էր և Մանագիւրտացիներու կամ Աղբիանուներու բնասնիքէն։ Իսկ ամէնէն նշանաւոր անձնաւորութիւնն է Քրիստափոր։ Անոր մասին օտար պատմիչներ, մասնաւորապէս Ասորիներ, բաւական տեղեկութիւններ կուտան։ Քրիստափորի օրով բոլոր քրիստոնեայ Ասորիները մէկ քանի խումբի բաժնուած էին։ Անոնցմէ շատերը Նեսուրական էին և կը քարոզէին իրենց դակառակորդիրենց դաւանանքը, կը հալածէին իրենց հակառակորդները. իսկ մնացեալ Ասորիները սկսած էին բաժնուիլ

ուրիշ կրօնական կուսակցութիւններու։ Հայոց կաթողիկոսը նամակներ կը գրէ Ասորի «Ուղղափառներուն» որ զգուշանան Նեսուրականներէն. ապա անձամբ կը ճամբորդէ դէպի Պարսկաստան, Միջագետք, Վերին



Աշարակ գիւղի Ս. Ասուածածին եկեղեցին

Ասորիք, և այդ աեղերուն մէջ ասորի եպիսկոպոսներ կը ձեռնադրէ։ Հայոց եկեղեցիին ազդեցութիւնը երթալով աւելի կ'աճի Արեւելքի մէջ։

2. Կ.ԵՐՍԻԿ Բ. ԱՇՏԱՐԱԿԵՆՑԻ ԿԱՄ ԲԱԳԻՐԵ-

ԲԱՆԴԱՑԻ. — Զ. դարուն նշանաւոր եկեղեցական-ներէն ու կաթողիկոսներէն մէկը կ'ըլլայ Ներսէն Բ., ներէն ու կաթողիկոսներէն մէկը կ'ըլլայ Ներսէն Բ., Բագրեւանդ (= Ալաշկերտ) գաւառի Աշարակ գիւղու Բագրեւանդ (

զէն էր։ Ան կը ներկայանայ որպէս բարեկարգիչ ու կազմակերպիչ անձնաւորութիւն մը։ Կաթողիկոսական աթոռը կը բարձրանայ շուրջ 548ին։ Իրեն օրով Հայերը՝ Պարսից իշխանութեան տակ՝ կը կառավարուէին Պարսիկ մարզպաններով, որոնք շատ անդամ հալածանք կը հանէին։ Այդ հարածանքներու միջոցին նաև հատակուած են Մանամին Ռածիկ (մկրտութեան անունն էր Գրիգոր) պարսիկը 548ին, և Յեղիբուզ (Աստուածատուր), որուն հինանունն էր Մախուժ. որ կը մարտիրոսանայ Դուխի մէջ՝ Վշիաս Վահրամ Մարզպանին հրամանով։

Յ. ԳՈՒՐԻՆԻ Բ. ԺՈՂՈՎԾ — (554) Ներսէս Բ. Ժ ժամանակ գումարուած է Դուխին Բ. Ժողովը, անոր նաև խազահութեան տակ։ Այդ ժողովին մէջ կը կատարուին։

ա) Տումարի կարգադրութիւնը։ 552 թուականին բոլոր քրիստոնեայ եկեղեցիները իրենց տոջեւ կ'ունենան Զատիկի խնդիրը։ Իրենց տամարները մինչեւ այդ թուականը շինուած ըլլալով, անկէ ետք կը խանդարուին կարգերը։ Նոյն բանը կը պատահի Հայերուն համար։ Ուսափի 554 թուականին գումարուած այդ ժողովին մէջ առ ժամանակեայ, 15 ատրուան, կարգադրութիւն մը կ'ընեն, որպէս զի բոլոր հայ եկեղեցիները միասին, մէկ օր ու կանոնաւոր կերպով տօնեն Զատիկը։

բ) Նոյնպէս Դուխին ժողովին մէջ կը դնեն նաև կարգ մը բարեկարգական կանոններ, թուով 38։ Այդ կանոններով կ'արգիլեն վանականներուն՝ վաճառականութիւն կամ առեւտուր ընել, քանանաներուն՝ շահախնդրութեամբ անչափահամեր պատկել, իրենց պարտականութիւններէն թերանալ են։ 38 կանոններուն վերջինը կը տրամադրէ ամիսը շաբաթ մը պահք պահել։ Մինչեւ հիմակ կը գործադրուին ու սովորական են աշ-

նոնք, որ շաբաթ օրը տօնուող սուրբին անունով կը կոչուին շատ անգամ։ Ատոնք են. 1) Եղիական պահի, 2) Լուսաւորյի կամ Ամարայնոյ պահի, 3) Վարդավառի, 4) Աստուածածնի, 5) Խաչի, 6) Վարագայ Խաչի, 7) Յիսեակաց, 8) Զեւրայնոյ կամ Ս. Յակոբայ, 9) Յայսենութեան, 10) Առաջաւորաց կամ Ս. Սարգսի պահքերը։ Իսկ 11 և 12 բգ. շաբաթապահքերը Քառամենորդական կամ Մեծ պահին հետ միացած են։

4. ՆԵՐՍԻՍ Բ. ՍԻ Ա.ՍՈՐԻ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԸ. — Ինչպէս ըսինք Ասորիները բաժնուած էին կրօնական մէկ քանի հատուածներու. Ոմանք նեսորական էին, ուրիշներ՝ Քաղկեդոնական էին. Իսկ մնացեալ մեծ մասը Ուղղակիա։ Նեսորականները աւելի տարածուած էին Արեւելքի մէջ, մասնաւորաբար Մծրինի մէջ, Քաղկեդոնականները՝ Անտիոքի շուրջը, իսկ Ուղղափառները Եղեսիայի մէջ ու յըջականները, Վերին Միջագետքի մէջ։ Ուղղափառները Զ. զարուն առաջին կիսուն բաժնուեցան երկուքի՝ Յուլիանիսեան և Սեւերեան կուսակցութեան։ Յուլիանիսեանները կը հետեւէին Յուլիանոս Հայիկառնացիի, որ կ'ընդունէր թէ Քրիստոսի մարմինը ամապական էր, մինչ Սեւերեանները կը հետեւէին Սեւերոսի, որ կ'ընդունէր ընդհակառակն թէ Քրիստոսի մարմինը ապականացու էր։ Այս վէճերը չափազնցութեան տանելով սկսան կոռւիլ և յայտարարել թէ ձմարիտ գաւանանքը իրենց կողմն է։ Այս երեկու կուսակցութիւններն ալ կ'աշխատէին մօտենալ Հայոց կաթողիկոսին և ցուցնել թէ իրենք Հայոց Եկեղեցիին ընդունածը կը քարոզէն։ Ահա, այդ Յուլիանիսեան Ասորիներէն շատերը գիմելով ներսէս Բ. ի., Հայ Եկեղեցիի հովանաւորութիւնը կը խնդրէին Նեսորականներու հալածանքներուն դէմ։ Անոնք կը նզովէին

Քաղկեդոնի ժողովը, Լեւոնի Տոմարը, Եւտիքէսը, Սեւերոսը և նույնը, և կը յայտարարէին թէ Ասորական Ուղղափառ Եկեղեցին և Հայ Եկեղեցին դաւանանքները մի են: Կը խնդրէին նաև որ իրենց ներկայացուցած անձը՝ Արդիշոն եպիսկոպոս ձեռնադրէ: Ներսէս կը կատարէ անոնց խնդրանքը և նամակ կը գրէ՝ թէ իրաւցնէ իրենց և Ասորի ուղղափառ Եկեղեցին դաւանութիւնը նոյնն է:

5. ԴՐՈՒՅՆ. Պ. ԺՈՂՈՎԸ.—Արդիշոյ եպիսկոպոսը երբ Ասորիք դարձաւ, իրեն հակառակորդները չկրցան այլես հալածել զինքը, որովհետեւ կը վախնային Պարաից թագաւորէն ու Հայերէն, բայց շատ յուղուեցանմանաւանդ Սեւերեանները ուղեցին ինքզինքնին արդարացնելու համար պատգամաւոր զրկել Հայոց Կաթողիկոսին: Բայց չենք զիսեր թէ զրկեցի՞ն: Միւս կողմէ Նեստորականները սկսած էին աւելի բուռն կերպով քարոզել իրենց աղանդը. մինչեւ իսկ Հայաստանի մէջ իրենց հետեւողներն ունեին: Ուստի Ներսէս Բ. կրկին ժողովի հրաւիրեց եպիսկոպոսներն ու իշխանները: Երբ որոշեալ ժամանակին ժողովին մեծամասնութիւն չգոյացաւ, կրկին նամակներ գրեց և տեղի ունեցաւ Դուինի Գ. ժողովը, 556ին: Ժողովին նիւթն էր Նեստորականութիւնը, որուն մէջ կը հասկցուէր նաև Քաղկեդոնականութիւնը: Շրջաբերական թուղթեր կը խըմբագրեն ու կը զրկեն ամէն կողմ: Այսուհետեւ Ներսէս շատ չապրիր ու կը կնքէ իր մահկանացուն, շինարար ու բարեկարգիչ Կաթողիկոսի մը համբաւը թողելով իր ետին: Իրմէ ետքը, մանաւանդ Եղիվարդեցի Կաթողիկոսին օրերէն սկսելով, կը սկսին յունական-քաղկեդոնական հալածանքները, որոնց վրայ պիտի խօսինք մեր Բ. Հատորին մէջ:

Ա. Մ Փ Ո Փ Ո Խ Մ


1. Բաբգէնէն ետքը հինգ կաթողիկոսներ կը յիշուին, որոնց մասին տեղեկութիւններ չկան: Միայն Քրիստովորի համար կը պատմուի թէ Ասորի եպիսկոպոսներ ձեռնադրած ըլլայ:

2. Ներսէս Բ. Գագոբեւանդի Աշտարակ գիւղէն, կը ներկայանայ իրեւ բարեկարգիչ: Իր օրով հալածանքներ ու նահատակութիւններ տեղի կ'ունենան:

3. Դուինի Բ. Ժողովը 55 ին կը կարգադրէ տոմարը և կը դնէ 38 կանոններ՝ Եկեղեցիի բարեկարգութեան համար: 38 րդը կը ասհմանէ ամսաը մէկ շաբաթ պահք:

4. Ներսէսի ալ կը գիւղն Խորի ուղղափառներէն Յոււիանիտեանները և Հայ Եկեղեցիի հովանաւորութիւնը կը խնդրեն: Ներսէսի ալ ձեռնադրէ անոնց Ասդիշոյ եպիսկոպոսը:

5. Ներսէսի օրով տեղի կ'ունենայ նաև Դուինի Գ. Ժողովը, որուն շարժառիթն է Նեստորականութիւնը: Շրջաբերական կոնդակ մը կը խմբագրեն: Քիչ ատենէն Ներսէս կը մեռնի:



Հայոց Սենեկերիմ բազաւորի դուստր
Ծուռանի դամբարանը Եպուանց գիւղին մօք Վան

ՊԱՏԿԵՐՆԵՐՈՒ ՑԱՆԿ

1.	Արմաշի Դպրելամբը	Էջ
2.	Հայկական եկեղեցին բարձրավանդակներէն .	Թ
3.	Հայկական ֆհօչի Վանի մէջ	ԺԵ
4.	Էջմիածնի գաւազաններէն	ԺԶ
5.	Հայկական օճախի բույսերիկ	6
6.	Աղքամարի Եկեղեցին բարձրավանդակներէն . .	7
7.	Ս. Թովմայի վանիը Ազուլսի մէջ	9
8.	Ս. Յակոբայ Վանիը Ակոռիի մօս	12
9.	Բարբողիսկոս Առաքեալի հանգստան վեմը Ազուլսի մէջ	14
10.	Աղքամարի Եկեղեցին բարձրավանդակ զարդերէն .	16
11.	Նոր Պայտակի եկեղեցին սպասները	17
12.	Ս. Էջմիածնի, մայր տաճարը	21
13.	Էջմիածնի կարողիկոսական գահը	24
14.	Տարեւու վանիը	27
15.	Արգար և Յիսոսի պատկերը	28
16.	Գեղարդայ վանիը	29
17.	Ս. Գեղարդն ըս Մորի	31
18.	Ս. Թովմայի վանիը	32
19.	Բարբողիսկոսի վանիը	34
20.	Յովհաննավանի կամ Այրի վանի	35
21.	Եղեսիս կամ Ուրփա	39
22.	Հայկական խաչքար	42
23.	Առաստաղի խանդակներ՝ Վանայ մէջ	47
24.	Աղքամարի Եկեղեցին բարձրավանդակներէն .	52
25.	Նոր Պայտակի եկեղեցին սպասները	53
26.	Խուրովիշխոսոյ Խովանուն կամ Տրդասայ թախ .	55
27.	Խոր Վիրապի վանիը	57
28.	Ս. Հոխիսիսի վանիը Էջմիածնի մօս	59

29.	Ս. Գայիանէի վանիը	Էջ
30.	Հողէ հայկական մունակալ	61
31.	Շողակարի Տաճարը	63
32.	Անահիտ Տիկին	66
33.	Աղքամարի Եկեղեցին բարձրավանդակներէն .	69
34.	Ս. Կարապետի Եկեղեցին (Չանը ժիշտէ)	71
35.	Ս. Կարապետի վանիը	73
36.	Էջմիածնի տաճարին հիմ ձեւը	74
37.	Զուարքնոց եկեղեցին աւերակները	75
38.	Էջմիածնի Տաճարին տեսլ հեռուուն	79
39.	Հայկական խաչքար	83
40.	Բազուանի Ս. Յովհաննին եկեղեցին	89
41.	Սեւանայ Ս. Կարապետ եկեղեցին	92
42.	Աղամ Եւա, Աղքամարի բարձրավանդակներէն .	94
43.	Ս. Յակոբայ վանիը Ընձախնար լեռան վրայ .	97
44.	Հայկական Խաչքար	99
45.	Ս. Կարապետի երկու զմբերները	103
46.	Գտննի Ս. Կարապետի մասուողը	107
47.	Նախնական կնիք մը	119
48.	Սահմապտու Ս. Գրիգորի վանիը	121
49.	Աղքամարի Եկեղեցին բարձրավանդակներէն .	125
50.	Գրչագիր Աւետարանի մը զարդերէն	131
51.	Կտուց Անապատի լեզին. տեսարանը	139
52.	Զուարքնոց եկեղեցին բարձրավանդակներէն .	140
53.	Զուարքնոց եկեղեցին աւերակները	155
54.	Քաղաքնի մայր եկեղեցին աւերակները	159
55.	Հայկական խոյակի զարդեր	166
56.	Աշուշա բդեշիլ	171
57.	Խոր Վիրապի Եկեղեցին	172
58.	Երուանդաշատի մօս մահարձան	177

59. Իի Գուրքի	180
60. Ախարի մէջ թրական զերեզման	181
61. Քիջուկ Ճամփախ	182
62. Կտուց Անապատի Ելեղեցին	184
63. Հովհանն Ելեղեցիին Ասխանական ձեւը	187
64. Սեւանայ Առաքելոց Ելեղեցին	191
65. Մրենու Ելեղեցին	193
66. Լիմ կղզիին մեկ մասը եւ Ա. Գեորգ Ելեղեցին	195
67. Աշտարակ զիւղի Ա. Աստուածածին Ելեղեցին	199
68. Սենեկին բազաւորի դուսր Շուշանի դամբարանը	203

ՔԱՐՏԷՍ

Հայաստանի ուրբ մեհեամները, ըստ Կարրիկի 68



Դարաշիքի երեք Ելեղեցիներուն բնդիանուր տեսքը

ՆԻՒԹԵՐՈՒԻ ՑԱՆԿ

Նամակ Դուրեամ Արքեպիսկոպոսուն	52
Նամակ Մեսրոպ Ծ. Վ. (Եպիսկ.) Նարոյեալին	9
Նամակ Սիսի Վեհ. Կարողիկոսուն	թ
Յառաջարան	ԺԱ
Գաւազանազիրք Հայոց կարողիկոսուներու	ԺԴ
Աղբյուրներ	ԺԶ
Ներածուրիւն	4
	7

Ա. ՄԱՍ. Նախալուսաւորչեան ցըան

Ա. Գլ. Հրեայ զաղութեներ Հայաստանի մէջ	17
Բ. Գլ. Թաղենս առաքեալ	25
Գ. Գլ. Բարքողիսենս եւ այլ առաքեալներ	32
Դ. Գլ. Ուրիշ բարքիչներ Հայաստանի մէջ	39
Ե. Գլ. Առաքեալներու յաջորդութիւնը	43
Զ. Գլ. Առաջին Ասհատակութիւնները	48

Բ. ՄԱՍ. Լուսաւորչեան ցըան

Ա. Գլ. Ա. Գրիգորի կեամբը եւ Տրդաս	53
Բ. Գլ. Հովհաննեան կոյսներ	53
Գ. Գլ. Քրիստոնեան դամբարան	64
Դ. Գլ. Գրիգորի ձեռնադրութիւնը եւ զործերը	72
Ե. Գլ. Գրիգորի վերցին տարիները	78
Զ. Գլ. Ընդհանուր ֆնական ակնարկ	84
Է. Գլ. Արիստակս եւ Վրանիս	90
Լ. Գլ. Ա. Յակով Մծբնացի	98
Թ. Գլ. Ա Յուսիկ եւ Դամիկը	104
Ժ. Գլ. Փառհե եւ Շահակ	110

	իշ.
Ճ. ԳԼ. Մեծն Ներսիս եւ Արշակ Բ.	114
Ճ. ԳԼ. Մեծն Ներսիս Պապ	122
Ճ. ԳԼ. Պապ, Յուսիկ, Զահեն եւ Ասպուրակիս	132
Գ. ՄՊ.Ս. Խելեղեցոյ հայացման կամ կազմակեր-	
պուրեան ըրջան	
Ա. ԳԼ. Սահակ Պարքեր եւ Մաշրոց	139
Բ. ԳԼ. Կազմակերպչական զործումնութիւն	148
Գ. ԳԼ. Ա. Սահակ, Սուրբակ, Բրիշոյ	156
Դ. ԳԼ. Ա. Յովսիկ կարողիկոս	164
Ե. ԳԼ. Վարդանանի Դեռնայիկեանի	172
Զ. ԳԼ. Մելիսէ, Մովսիս, Գիւտ եւ Մանդակունի	179
Է. ԳԼ. Քաղկեդոնի Դուիինի Ժողովները	190
Ը. ԳԼ. Հայ եւ ասորի եկեղեցիները	198
Պատկերներու ցանկ	204
Նիւթերու ցանկ	207





1500



ՀՀ Ազգային գրադարան

NL0786504

ii

17132